

Սիս

ՍԵՊԱՏԵՄԲԵՐ - ՀՈԿՏԵՄԲԵՐ

Թիկ 9 - 10

1972

Սիոն

ԽԶ. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ


ՊԱԼԵՍՏԻՆԱԹԵՐԹ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքՈՒԹԵԱՆ

1972 Սեպտեմբեր – Հոկտեմբեր

Թիւ 9 – 10

1972 September – October

No. 9 – 10




S I O N

VOL. 46

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

Proprietor: His Beatitude the Armenian Patriarch of Jerusalem

Editor-in-chief: Bp. Shahe Ajamian Editor: Ara Kalaydjian



St. James Press
Jerusalem

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՅԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ

Բ.


Ժողովաւրդներ կ'առլրին, կը տեւեն և կը ստեղծագործեն իրեւ ինքնայտառութիւններ՝ երբ իրենց սոքին ներքեւ անին այն հողը, զոր իրենց հայրենիքը կը նկատեն: Առանց այդ հողին և կամ անոր կեցուցիչ գաղափարին, ազգերու կեանքը պիտի զառնայ պարց ապրիլ մը այս երկրադունդին վրայ, անդիմադիծ Եւ անրովանդակ, աշխարհաքաղաքացիի իր նկարագրով: Փոքր և ցրտած ազգեր ամենին աւելի պէտք ունին այս յինարանին՝ իրենց ցեղային ուրոյն զիմագիծը պահել կարենալու համար:

Հայրենիքի գաղափարին կը զուգորդուի ազգութեան բժրանումը. այս երկուքին վոխա-ազգեցութիւններով է որ անհամ մը ինքինք աէքը կը զբայ հողին՝ որուն վրայ կը կանգնի, եւ, վոխագարձարար, ինքինք մէկ մասնիկը կը համարէ մարդոց այն հայաքականութեան՝ որուն հետ կապուած է լիզուով, մշակոյթով, աւանդութիւններով, հայատալիքներով:

Գրականութիւնը արտայայտութիւնն է անհամին ներշխարհին, անոր՝ ուր կը հանգչի արտաքին աշխարհը իր բոլոր զիմայելութիւններով, յարաշարժութեամբ և կիրքերով: Արտայայտելով այդ ներքնաշխարհը՝ զրագէտը արտայայտած կ'ըլլայ նախ ինքինք, ու, իր ժիջոցու՝ իր ժողովուրդին հոգերանութիւնը, նկարագիտը, առըրումները, մտահոգութիւնները, տենչերը, եւ, վերջապէս՝ ամբողջ էութիւնը: Մերինին նման վոքք ժողովուրդներու պարագային, այդ զրականութիւնը անխուսափելի կերպով կը ցոլացնէ հողի, պանդխոտութեան, տառապահքի խորունկ և ապրուած յոցերը: Արքան ալ անձնական, զրականութեան և արուեստի տարրեր մարզերու խրաքանչիւր ստեղծագործութիւն ժողովուրդին կը պատկանի, Եւ հայրենիքին:

Ներկայ Հայաստանի մէջ, հայ մշակոյթի և կեանքի գեղեցիկ վերընձիւզում մը կը կատարուի ահաւասիկ մօտ կէս զարէ ի վեր, և զրականութիւնն ալ մեծաքայլ կը յառաջանայ՝ իր արմատները նետած մայրենի հողի սրամին: Հոն, հայ ստեղծագործ տաղանդին վայել և մեր ազգը փառաւորող զործեր կ'երկնուին, ձեւով և խորքով իրապէս հայեցի, այլ իրեւ ամբողջութիւն համամարդկայինի սահմանները մտնող: Վերջին տարիներուն, արձակը զարձ մը կը կատարէ դէպի մեր պատմութիւնը, ուրկէ կը հանէ դէպքեր և դէմքեր՝ զանոնք բանալու, վերլուծելու, վիզե-

193-99



լու՝ եւ մեր ժողովուրդի նկարագրին զիծերը - զբական Ե՛ւ ժխտական-կան-վերերելու։ Մինչ, միս կողմէ, բանասակցութիւնը՝ յատկապէս երխասարգներունը, խորքով մնալով հանդերձ աղ-դային, կը փորձէ իւրացնել ձեւի արդի ըմբռնումներ եւ զանոնք զործածել, որոշ յաջողութեամբ մը։ Եւ, ինչ որ կենսականն է, Հայաստանի զրոյք ըսելիք ունի, հաւատք՝ իր կոչումին, գերին։ Այդ գրականութեան մէջ երեցող ժխտական երեւոյթներն իսկ լու-ապոյն ապացոյց մը կը հանդիսանան անոր կենսունակութեան, ա-սոզջութեան։ Ընթերցող, գնահատող եւ քննադատող լուրջ հա-ստրակութեան մը մզիչ ներկայութեան, Հայաստանի մէջ զրոյք զիտակից է իր պարտականութիւններուն Ե՛ւ առաւելութիւննե-րուն, առաւելութիւններ՝ որոնք չի չարաշահելը իր առաքինու-թիւններէն ամենէն ցայտունն է ապահովաբար։

Եւ սակայն, այս խրախուսող պատկերին կողքին, ի՞նչ կը ներկայացնէ արտասահմանի հայոց գրականութիւնը։ Զենք բայ-ներ կարծիքը անոնց՝ որոնք համոզուած են թէ սիխոռքի զրակա-նութիւնը ներկայութիւն մը չունի մեր կեանքն ներս, եւ թէ ար-դէն իսկ մահուան առաջին գալարումներուն մէջ կը գտնուի։ Կեանքի եւ բնութեան օրէնքներուն իսկ հակառակ է այսպիսի կա-րելիութիւն մը։ զրականութիւնը - ինչպէս մշակոյթի զանազան ե-րեսները - կ'ապրի եւ կը չարունակէ ստեղծուիլ մինչեւ այն ատեն որ կը տեւէ ժողովուրդը։ Հետեւարար արտասահմանի գրականու-թիւնն ալ կը տեւէ սիխոռքի հայուն հետ, դժուար՝ բայց ո՛չ ան-կարելի պայմաններու տակ։ Իսկ սիխոռքի հայը պիտի ապրի եւ իր ինքնուրոյն նկարագրիք պահէ տակաւին շատ տարիներ ու տաս-նամեակներ։ որովհետեւ հակառակը պնդել եւ յուսահատիլ՝ ժրի-տումն իսկ պիտի ըլլար մեր ցեղի նկարագրին ամենէն աչքառու-յատկութեան՝ ապրելու ընդունակութեան, հայ մնալու կամքին։ Առջընդուտները որոնք մեր ճամբռուն վրայ կը գիզուին անդուլ, յու-սահատ լքումի զգացումէն աւելի մեր մէջ կը ծնին զժուարութիւն-ները յաղթահարելու, զիմակալ կանգնելու այն վճռակամութիւ-նը, որ հրաշքներ կրնայ զործել։ Իսկ մեր ամբողջ պատմութեան ընթացքին Ե՛ր պակսեցաւ մեղի այդ վճռակամութիւնը։

Իսկ արտասահմանի մէջ - եւ գրականութեան մասին խօսե-լով միայն - , այդ վճռակամութեան ապացոյցները չունի՞նք։

Եղեռնէն անմիջապէս յետոյ վերսախն կեանք առած զրա-կանութիւնը - առաւելարար «Հին» զրոյներով - շարունակուեցաւ այն սերունդով, որ կու գար առաւելարար անապատէն, որրանոց-ներէն։ Ցաւով եւ արինով երկնուող զրականութիւնն էր այդ, որ հակառակ հանդարս զնացքին՝ չէր կրնար նշմարելի չզարձնել իր հունը տակնուվրայ ընող վիշտը։ Եւ սակայն զրականութիւնէն ա-ռաջ պէտք էր ապրիլ Փիղիքապէս։ ու կեանքը անողոք եղաւ մեզի հանդէպ։ Իսկ ահաւոր տասապանքին հետ այսքան երկար մերձա-ւորութիւնը ըստ երեւոյթին վատնեց մեր զրոյներուն հոգեկան

ուժերը, պատճառ ըլլալով որ անոնցմէ շատեր դադրին ստեղծելէ, մինչ ուրիշներ, արտակարդ յամառաւթեամբ, շարունակեն դրեւ:

Բայց դադարի այդ պահէն եաք կը զգանք թէ վերստին բոկսած է գրական կենսունակ կեանք մը, կեղրոնացած առաւելարար հայահոծ գաղութներու մէջ: Գեղեցիկ հակադրութեամբ մը, այսօր մեր գրական եւ այլ պարրերաթերթերուն մէջ առաւելարար երիտասարդներն են որ իրենք զիրենք զգալի կը դարձնեն. տակաւին քիչ առաջ էր որ ստիպուած էինք զոհանալ իրենց ըսկլիքը ըսած գրողներու կրկնութիւններուն հանդուրժելով. մինչ հիմա զոհունակութեամբ եւ ակնկալութեամբ ձեռք կ'առնենք թերթ մը կամ նոր հրատարակուած զիրք մը: Անչուշտ որ խոսանը յահախ աւելի է քան նուրբ կոկոնը. սակայն այս վերջինին խոկ չե՞ն կապուած մեր յոյսերը, սպասումները, երազները:

Ազգային գիտակցութեան վերազարթնումի նոր եւ կենսալիր հոսանք մըն է որ կը սարածուի մեր համայնքներուն մէջ, գրութէ ամէնուրեք. հին, տաղանդառոր, կենսունակ եւ բարձրօրէն քաղաքակիրթ ժողովուրդի մը պատկանելու հպարտութիւնը այսօր բոլորիս զգացումն է. զգացում՝ որ շարժումի վերածուելով զործնականապէս կ'արտայախուի: Այդ շարժումին յառաջապահները մեր գրողներն են, նախորդ սերունդինը ե՛ւ երիտասարդները: Որոնումներու, ձախողումներու բայց նաև՛ զեղեցիկ յաջողութիւններու եւ իրազործումներու զրականութիւնն է մերինը, եւ մանաւանդ՝ տաղագայի յառաջահայեաց զրականութիւնն է ան, որովհետեւ կը ստեղծուի երիտասարդութեան կողմէ, գալիքին խոր հաւատքով եւ համոզումով: Մեր սքանչելի պատմութիւնըն է որ կը կրկնէ ինքինք այս իրողութեան մէջ, ապացուցանելով անդամ մը եւս թէ դժուարութիւններու եւ տառապանքին մէջէն է որ, անկարելի համարուած պայմաններու տակ, հայը ինքը զինքի կը փաստէ, իր տաղանդը կը նուիրազործէ եւ ապագային կը նայի համարձակ աչքերով՝ ուր դարաւոր փորձառութիւն մը կը հանգչի, ցաւով այլ փառքով ձեռք բերուած փորձառութիւն մը:

Ա. Գ.

Ա. ԳՐԱԿԱՆ

ՅԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

Ալտակմիսի (Diana) մեհեանը, Եփեսոսի մէջ, աշխարհի եօթ հրաշալիքներէն մին կը նկատուէր, կառուցուած կարմիր ձոյլ մարմարէ, զարդարուած վաթսուն ոսք բարձր կրկնաշարք յոնիսական սիններով: ՄԵՀԵԱՆԻՆ շինութիւնը տեւած էր երկու հարիւր տարի: Ամբողջ Ասիոյ հարստութիւնը հան կը հոսէր, ուզաներու, ձիերու կոնակով, և մրջիւնի կտուցով, ինչպէս սովորութիւն էր ըսել, ընելու համար զայն կայսրութեան հոգեւոր կեղրոնք: Թագաւորներ, իշխաններ, ազնուականներ եւ վաճառականներ, սերունդէ սերունդ, հոն կը զրկէին իրենց նուէրները: Արշաւ մը հոգեկան մարզին վրայ զէպի զգացական և զգայաբանական փարթամութիւն եւ արուեստ, զէպի փառք եւ զեղեցկութիւն: Անսնք տաճարին ծոցը կը թափէին ձոյլ ոսկին, բազուկի մեծութեամբ, կաղապարելու լրան գիցուհիներ, քանդակներ, օձեր և պրտուղներ: Թանկազին քարեր, ամէն զոյնէ և լոյսէ, որոնք տառուածներուն և զիցուհիներուն մարմինը ծածկող պատմուածանները կ'ընդելուզէին, խառուափէլ, պսողուն, մաւթէն անահ, լոյսին տակ հեղուկ փառող և անջինջ: Խորաններու, զապիթներու և կողակիներու զարդարանքը, որոնց արծմթը դիւրին չի խարզիր, տաճարի թեւերէն հոսող լոյսին հետ կը պլազար, խունկի ծուէններու հեւքին մէջէն: Վարագոյններ, ամբողջ ոսկի, իրենց բոցէ հեղուկը կը սփուէին որմերու ծփանքին ու մարմարին, պատրանքը տալով երկնայացումին:

Տաճարին ներքին սրահը, բնակարանը Արտեմիսի, զարդարուած էր խումբ մը երկրպագու ամազոններու արձաններէ, զործը յոյն մէծ արտեստագէտներու, Ակոպոսի, Փոլիքէտի, և անմահն Փիտիասի, զեղեցկութեան և չնորհի խորունկ հառաջարակացաւ:

Թումներով: Տեսնանք կը ծորէր զեղակառոյց արձաններէն, արիւն՝ կարմիր մարմարի երակներէն եւ կաթ՝ անոնց ստինքներէն: Տաճարին խորը կը կմնար զիցուհիին արձանը, կրկնակ անդրիներու օզակի մը մէջ: Խրաքանչիւր սիւնը կտոր մը յասպիս էր: Ասուածուէհին մարմինը խանձարուրուած էր պարկական մետաքսեայ քօղով մը, ծաղիկի թերթի պէս բարակ և ալեկոծ, որուն վրայէն գմբուխտն ու մարդարիտը բուռ բուռ կը թօթուէին իրենց ներքին կրակը, արքայութեան թեւաւոր շառայլը ցուցաբերելով մեղաւորներու աշքին: Հսկայ զմբէթ մը իրեւ ամպհովանի կը խորանար արձանի զրդիսուն վերեւ, կապոյտ ծիփանքներով: Դիցուհին արձանին զիմաց, պատուանդանի մը վրայ, կը բարձրանար ՄԵՃՆ Աղեքսանզրի անդրին, իր երիտասարդութիւնն ու փառքը կոթողելով այցելուներու հիացիկ աշքերուն: Չորս զեղակառոյց վանդակապատ զստիկոններ կը բացուէին արտաքին պատերէն զուրս որոնց կայքերէն ներքինի քութմերը կը հնչեցնէին արծաթեայ փողերը, հաւաքուող խոյտարդէտ բազմութեան յայտաբարելու թէ տառուածուէին մարմինը ծածկող քողը կը վերնար և Արտեմիսի այժմ տեսաննելի էր զինք պաշտոններուն: Ասպա կը բացուէին նոճեայ զուռները տաճարին և բազմութիւնը, կայյորութեան բոլոր կողմերէն հոն հաւաքուած, ներս կը խուժէր: Հիւանդներ, անզամայոյցներ, կոյրեր, բարձութեան հետ ծունկի, չունչերնին բռնած և երկիւղած, կը սպասէին քողի վերնալուն: Իր սկ պատուանդանին վրայ կը կենար Եփեսոսի Արտեմիսիր, զոր բատ աւտոնդութեան Ասպոզն երկնքին երկիր զրկած էր: Արձաննը անհեթեթ և տպեղ էր, եփենոսէ և զարդարայոէ շնուռած: Ածուխի պէս սեւ եւ սողունի նման վանողա-

զական ինչ մը ունէր, միտիկ եւ սարա-
փաղու : Երբ բացուէր քողը, ամէնքը միա-
քիրան կ'ազազակէին . «Մէծ է Արտեմիս Ե-
փեսոսի» : Բոլոր աշխերը կը դոցուէին , չըթ-
ները կը սղմուէին , ճակատները կը խռնար-
հէին եւ երկիւղած յափշտակութիւն մը կը
լցնէր սիրտերը : Անէէ յետոյ տաճարին քա-
հանաները , աստղաբաշխները և մողերը չար-
քով դուրս կ'ելլէին , ժողովուրդին ծախելու-
արձանիկներ , պատկերներ , Հմայիկներ և
զանազան սրբագրն նկատուած տուարկաներ
Բախոսագուշակներ կը մօտենային զուշակե-
յու մարդոց ապագան :

Երբ տաճարին արարովութիւնները վեր
ջանային, ու վատասորները կը ցրուէին մեւ
ևանին չուրջը տարածուող բնդարձակ պար
տէններու և մարդերու մէջ, Հանդէլու և
զուարձանալու: Աւրախութիւնն ու կերու-
խումը կը շարունակուէր մինչեւ ուշ զիշեր
հոգացաւոր լապաւերներու յոյժին տակ:

Արաբողութեան մը պահուն, երբ բազ
մաթիւ ուխտաւորներ լցուցած էին նորէ
Արակեմիսի մհեռանք, տաճարէն գուրս, մէ
անկիւնը, կը կենար Պօղսոր, Հաւատացեալ
ներու խումբէ մը չըջաղատուած: Ան հոգե
կան գարարումով կը խօսէր հեթանոս բարքե
րէն, պղծութենէն եւ անոնց մօտալուս կոր
ծանումէն, արդէն խակ ճամբայ ինկած զէպէ
Հողին արդանդները: «Ի՞նչ է արժէքը ոյժին
փառքին եւ ահաւոր այն ախորժակներուն ո
րոնց վրայ կը կոթնին անոնք: Ի՞նչ է կշխու
կաթիւ մը վայելքին, որով վայրէկան մը
կ'իւզոտի մեր մարմինը, յաջորդին աքցան
ուելու Համար անոր սրաֆներէն: Աւրիշներու
գրկանքով փոր կապողները, իրենց միսի
վաճառումով արիւն ու արցունք վազցնողնե
րը, նոյնքան յիմար մարդոց փոքրութիւննե
րը, Հպարտութիւնն ու անզթութիւնը, ար
դարութեան նժարին մէջ իրենց ծանրու
թեամբ պիտի կըուուին: Կը խարեն հեշտան
քով, կ'սոտքնանան Հաճոյքի Համար, եւ վա
յելք ու զեղեցկութիւնն կ'որոնեն իրենց անձը
խորտակող ամէն նուևաստ արարքի մէջ: Ան
ցաւոր է աշխարհի վրայ ամէն բան, բաց
երինային փառքէն, զոր մէնք Հայելիի մէջէ
այժմ միայն կրնանք տեսնելոյ:

Նորահաւատները առաքեալին րերած էին
իրենց հեթանոս նախնիքներէն մասզաւ

դապահագիտութեան վերաբերեալ դիրքեր, երազահաններ, մոռական զբուածքներ, հերոսներու նշխարներ, նուիբրական արձաններ ու պատկերներ : Պօղոս Հրամայեց որ մԵծ խարոյի մը պատրաստեն և անոր մԵջ նկատեն պղծութեան այդ խեչերանքները : Երբ բացերը կը լափլիքէին իրենց կերը, անզութ ողջակէզի մը նման, առաքեալլը կեցած ազակունութիւն բուրող սնահաւատութեան այդ վաւերագիրներուն զիմաց, կը մտածէր թէ բացերը չին աստուածներու մահն էր որ կ'երգիին, Երազալի Երկնքին ներքեւ :

Քրիստոնեակերու այս արարքը չէր խուսափած հեթանոսներու աշբէն։ Դիմիտրիսս արծաթազործը որ Արտեմիս դիցուհին և մշհեանին համար վաճառքի նուիրական անօթներ կը պատրաստէր, իր շուրջ հաւաքեց քաղաքին արհեստաւորները, ըսելու համար թէ խարերայ, փոքրամարմին հրեայ մը, Պօղոսս անունով, հոս եկած է եւ կը ջանայ հեռացնել ժողովուրդը աստուածուհիի պաշտամունքն։ Բոլորս ալ կ'ապրինք չնորհի մեր արհեստին, երբեւ զործաւորները դիցուհին։ սակայն այս վարպետորդին կը յայտարքէ թէ մարդոց ձեռքով շինուածները աստուածներ չեն և չունին սեւէ ոյժ և աղղեցութիւն։ Բոլոր զինք լսողները, որոնց ապրււան ու շահը դիցուհիով պայմանաւորուած էր, կատած ու փրփրերախ կ'ազազակին։ «Մեծ է Արտեմիս կ'ափեսոսի, հրաշալիքը ամբողջ աշխարհի։ ինչպէս կրնայ ծաղրուել փոքրամարմին և հայ հոյից հրեայէ մը։ Ո՞ւր է ինքը այժմ», կը հարցնէին բոլոր Դիմիտրիսս, որոնց թիւը Երթարով կ'ըստաւրանար։ Յետոյ բոլորը զէպի թատրոնի չինքը ուզուեցան կատազի պաղակներով, թէ Հրեաներ դէմ դիցուհիի պաշտամունքն, թէ անոնք են որ բերել տուած են Պօղոսս անունով աճապարարը, թշնամի աստուածներու, կրակ կը նետին Արտեմիսի արձանները, նուիրական պատկերներն ու որոսդանաւարկանները։ Եփեսոսը մտանդի մէջ է, կ'ազազակին միարեան։ Պէտք է զաղաններու ուղեւ նետուին բոլոր անոնք՝ որոնք կ'անարդին աստուածները։

լու բազմութեան, իսկ միւս մասը դիմեց գէտի հրէական թաղամասը : Այս միջոցին Պրբակիվայի բնակարանին մէջ կը գտնուէին նուաքեալը և Մակեդոնիայէն եկած երկու ուրիշ այցելուներ, Գայոս և Արիստարքոս : Կատաղի ամբոխը ներս խռովելով յափշտակեց Պօղոսն ու բնկերները, և իր պղտոր հոսանքին մէջ առած տարաւ, գաղաններու առջեւ նետելու համար գանձնիք : Այս աշխատը ժամուն, Առաքեալի շուրջը եղողներէն միայն Պրբակիվայն էր որ չէր կորսնցուցած ինքնինըր : Անիկա անմիջապէս զգաց աղէար և էղ մաղրի մը պէս նետուեցաւ ամբոխին մէջ, տապարելով իրեն արգելք եղողները, և իր չգուռ բազուկներուն մէջ առած Առաքեալը, գուրս հանեց ամբոխին, որ անմիջապէս չէր անդրագարձած եղածինծ Պրբակիվայն իր թանկագին բեռը առաջնորդեց ամուսնուն մրթերանցը, շատ քիչերու ծանօթ, ուր կը պահուէին այծի մաղեր և մորթեր :

Պօղոս յանկարծանաս այս իրադարձութիւններէն հաղիւ ուշի եկած, ուղեց զիտնալ իր զոյդ բարեկամներու, Գայոսի և Արիստարքոսի մասին : Երբ իմացաւ թէ ամբոխ զիրենք իր հետը առած գաղաններու առջեւ նետելու տարած էր, շուրջը իր թաքսուցին մէջ մնալ և որոշեց երթալ և կեամքի զինով պաշտպան կենալ իր աշակերտներուն : Երբ կը պատրաստուէր մէկնելու, իր նայուած քը հանգիպեցաւ Պրբակիվայի աչքերուն և հան տեսաւ ոչ թէ աշակերտուէիր հնագանդութիւնը, այլ անխախտ կեցուածքը մօր մը, որ վճռեր էր ամէն զինով պատելու իր վտանգուած գուակիր : Պրբակիվայի աչքերուն մէջ կը թթվաք անասելի քաղցրութիւն մը, այն հողեկան հոսանուար որ հօր մը պարագային պողպատաճով բարութիւն է, իսկ մօր մէջ զոհարերող մաքրութիւն : Ո՞վ էր արս իինք, կը մտածէր Պօղոս, որ արգելք կը հանգիպանար իրեն կատարելու նուիրական իր պարտականութիւնը : Լուս և անշարժ անոնք իրարու կը նայէին, մէկուն մէջ զլուխ կը վերցնէր իր ճակատազրին և աստուածային պարտականութեան զդացումը, իսկ միւսին մէջ մայրական բնազգը, ամէն կերպով պաշտպանելու իր զաւակը եղող այս թանկագին էակը, ո՞չ միւսին մարդուց՝ այս զաւակը ամուսնութիւնը :

կը կարդար անոր նայուածքին խորը զինք արդիլող անսակլիտալի վձիուը : Աղէտը վայլակի էր վերածուեր այդ կնոջ մէջ, բխելով տեւողութեան ծոցէն : Մայրեր աշխարհներ հնուուէն կ'զգան յօրինուող մահերու:

Կատաղի ամբոխը Գայոսն ու Արիստարքոսը իր հեղեղին մէջ առած ամփիթատրոն կը տանէր, զաղաններու առջեւ նետելու համար : Լուրը հասած էր արդէն քաղաքասկետին, որ տանց ժամանակ կորոնցնելու թատրոնի շնորի եկած էր, առջեւը առնելու արիւնահեղութեան : Ամբոխը թուի կոհակներ կազմած կ'ալեկոծէր եւ կը հոսէր զէպի թատրոնը, որուն բնդարձակ էր կը կորու պարիսպին վրայ շարուեր էին անհամար արձաններ : Երբ քաղաքավետը երեւցաւ, բազմութիւնը պահ մը կեցաւ կոտորածութեան իր թափին մէջ, յետոյ բոլոր բերաններէ պոռթկաց ծանօթ բացականչութիւնը թէ «Մեծ է Արտեմիս Եփեսոսի» : Բոլորին դէմքերը կարմրած էին ծիրանադոյն վարագոյրի ցոլացումէն, որ բեմը իր ծածկէր իր վէտմէտումներով : Հոսով մէկացի պաշտօնեան ամբոխի հեղեղին դէմսիւնի մը պէս կեցած, բուր բայց վճռական, մերցուց իր ձեռքը և ըստաւ : «Եփեսացիք, ո՞վ չի դիտեր մէծութիւնը ձեր քաղաքին և Արտեմիսի աստուածուէիին, որոնք պացացյցներու պէտք չունին : իսկ զալով այս խեղճ մարդոց, ցուցնելով Գայոսն ու Արիստարքոսը, ո՞չ ձեր տաճարը կողովանցին, ոչ ալ նախատած են աստուածուէիին : Եթէ արծաթազործ Դիմիորիսոր և իր արհեստակիցները ունեէ բուելիք ունին անոնց դէմ, թող խնդիրը գտարան տանին, հոն տնօրիննելու հարցը արդարութեամբ և իրաւունքով : Հնտեւարար իր հրամայեմ որ բոլորդ ալ ձեր տունները երթաք եւ ինձի յանձնէք այս մարդերը : Հոսով մէկացի քաղաքավետին ազդու կոչը իր բարերար աղքեցութիւնը ունեցաւ և Գայոսն ու իր ընկերը՝ պատուեցան ամբոխի կատաղութեան զոհ երթալէն :

Այս դէպքէն յետոյ Պօղոս պատրաստուեցաւ մեկնելու, զգալով որ իրեն համար այլեւ գժուար պիտի ըլլար Եփեսոս մնալլ : Սակայն իր մեկումը աննպատակ չէր : Զօրավարի մը նման, որ իր առջեւ ունի բարդ ու երկար ճակատամարտ մը եւ կ'ուզէ կանխիկ դէպքերն ու աննպատակ պարագաները, ան-

կը նոյնիք ապագային և կը ծրագրէր յաղթա-
նակը Մեսիային :

Հոռմի մէջ կը առիս կայսրը ոչ եւս էր :
իրեն յաջորդած էր իր որդեգիրը ներսն, որ
մօրը հետ կը վարէր կայսրութիւնը : Հրեա-
ները կառավարութեան այս փոփոխութենէն
յետոյ սկսան նորէն Հոռմ վերապանալ :
Մայրաքաղաք վերադարձան նոյնպէս զէպի
դաւառներ եւ անյայտ տեղեր խոյս տառողնե-
րը, որոնց մէջ կային հրեայ քրիստոնեաներ :
Պօղոսի աշքերը Հոռմին ուղղուած էին, չոն
պէտք էր ըլլար յաջորդ վայրը իր յաղթանա-
կին : Առաքեալին առաջին գործը եղաւ հա-
մոզելու Ազուիլան եւ Պրիսկիզան որ մայրա-
քաղաք վերապանան եւ զետին պատրաս-
տէն իրեն : Եթեսոս այժմ պէտք չունէր իրեն,
Համայնքը կազմակերպուած էր եւ զլիսաւոր-
ուած առաջներու ժողովոյ մը, առանց իր
ներկայութեան կարէլի էր տանիի դործը :
Միտք չունէր անմիջապէս Հոռմ Երթալու,
կ'ուզէր նորէն Երուսաղէմ Հանդիպիլ, տե-
սակցելու Սուրբ Քաղաքի «ընտրեալներ»ու
հետ, վերջնականօրէն կարդադրելու արտա-
ւահմանի քրիստոնեայ Համայնքներու բա-
ժանման խոնդիրը : Գիտէր թէ ինչ կ'սպասէր
իրեն Երուսաղէմի մէջ, ծանօթ էր իր քարո-
զութեան նկատմամբ եկած աննպաստ տեղե-
կագիրներուն, որոնք կը հարուածէին եւ կը
կազմակուծէին իր Համատառած Համայնքնե-
րը : Գիտէր նոյնպէս թէ կրնար զատապար-
առուիլ եւ վտանգուիլ, բայց իրեն Համար այս
համբորգութիւնը անխուսափելի կը մնար :
Իր փափաքն էր որ վերջ զտնէին Երուսաղէ-
մի առաջնորդներուն եւ իր միջեւ եղած թըշ-
նամութիւնն ու անհակացողութիւնը : Երու-
սաղէմականները թէեւ զինքը կը նկատէին
իրեւ օրինագանց մը Մովսիսական Օրէնքին,
սակայն Պօղոսը ճշմարիտ զաւակն էր իր ժո-
ղովուրդին, հպարտ անոր ծագումով եւ զի-
տակից անոր ճակատագրին : Խնդիրնը չէր
նկատեր իրեւ ապստամբ մը հին աւանդու-
թեան, այլ յանկուցիչ մը մարդարէական տե-
սիլներու : Հեթանոս Հաւատացեալները այս
մտածումին իրազործման պատղամաւորնե-
րըն էին, որոնք սակայն Սիոն լեռան կը նա-
յին, ընդունելով զայն իրեւ իրենց Հողեւոր
մայրն ու բնակարանը :

Պօղոս տակաւին ճամբայ չելած, կորի-

թացիներուն զրեց իր երկրորդ թուղթը,
մարդարէներու ոնով, բոցէ բառերով կշամ-
րելով, ինչպէս նաև միտթարելով զիրենք ա-
պագայի յոյսով : Սրտմտութիւն, քաղցրու-
թիւն փոխն ի փոխ կը ծորէին իր բառերէն :
Իր թուղթերը Հայելիներ էին իր Հոգիին եւ
կը ցոլացնէին իր զգացումները անոնց նկատ-
մամբ՝ զորս շահած էր Մեսիայի համար :

«Դուք էք մեր թուղթը, մեր սիրտին մէջ
դրուած ոչ թէ մելանով, այլ Աստուծոյ կհն-
դանի շունչով : Կը տառապինք բայց չենք նր-
ապիր, կը Հայածութինք բայց չենք նահան-
ջեր, ամէն վայրէկեան Յիսուսի մահը մեր մէջ
ունինք, որպէսզի ան մեղմով յայտնուեի աշ-
խարհնեցին» :

— Զեր Հաւատագը մարդկային իմաստու-
թեամբ պէտք չէ ըլլար, այլ Աստուծոյ զօրու-
թեամբ : Հոգեւոր զօրութիւնը Հիմնական
սույնմանն է Քրիստոսի հետ մեր ունեցած
միութեան : Անոր աղբիւրը զուրս է մեղմէ,
ան աստուածային ոյժ մըն է որ կը զտնուի
Քրիստոսի մէջ : Այս ուժին ստացումը չի նր-
մանիր բոցէն բոցի փոխանցման, այլ Մես-
իայի հետ տեսական միութեան : Մեր մէջ քր-
իսուցող բան մը չէ այդ ոյժը, ոչ ալ Աստուծ-
մէ ածանցուած, այլ Հոսանք մը կեղունա-
կան ակէն անզագար վազող : Կարէլի է Հա-
ւատալ Քրիստոսի եւ տակաւին անհազորդ
մնալ այդ ոյժէն : Մէծապոյն արգելքը Աս-
տուծոյ զօրութեան մէր մէջ Հասնելուն ան-
հաւատառութիւնն է : Մէնք կը սահմանափա-
կէնք աստուածայինը մեր թերահաւատու-
թեամբ :

Դատապարտութիւն չկայ անոնց Համար,
որոնք ի Յիսուս Քրիստոսի են, որոնք կ'ապ-
րին ոչ թէ ըստ մարմնոյ, այլ ըստ Հոգուոյ եւ
Հոգիին օրէնքիք ապատած է զիս մեղքի և մահ-
ուածն օրէնքին, չնորհիւ իմ մէջս եզրդ Հոգիի
զօրութեան : Ներքնապէս Համամիտ եմ Աս-
տուծոյ օրէնքիք կատարելու, բայց մեղքը
կ'արգիլէ զիս : Միտքով Աստուծոյ օրէնքին
կը ծառայէմ, իսկ մարմնով աշխարհի օրէն-
քին : Թշուառ մարդ մըն եմ, ո՞վ կրնայ ա-
պատել զիս մահառիթ այս մարմնէս, բայց
միայն Յիսուս Քրիստոս» :

— Ուր Տիրոջ Հոգին կայ, Հոն աղաստու-
թիւն կայ : Աղաստութիւնը Հիմնական ոկրո-
րունքն ու յատկանիչն է քրիստոնէական

կեսնքին : «Քրիստոնեան կրնայ առզորուած ըլլալ երկնային բղձանեքով, սակայն առակաւին դուրի ըլլալ ապատութենէ : Հոգեկան պայքարը դոր կը մղէ հաւատացեալը իր ըստորին հակումներուն դէմ, կրնայ յայտարար նշանը ըլլալ կենունեակութենան, սակայն իրականին մէջ կը մատնանչէ զերութեան միջակ մը, վասնդի արարոր ընաւ չի մաքանիր իր ապատութեանը համար զոր ունի արգէն» :

Մարդը մեղքով ոչնչացուցած է կեանքի ներքին սկզբունքը, որ անոր ճշմարիս ընակավայրն էր : Կակը էսպէս ապատ կրնայ նկատուիլ, երբ ապրի եւ զործէ իր ներքին պահանեներուն հետ համերաշխարար, իրեն յարմար միջավայրին մէջ, ինչպէս թոշունը ազատ է օդին մէջ եւ ծուկը ջուրին : Միջավայրը չէ անշուշտ որ կ'ստեղծէ կեանքը, բայց կը հայթայթէ անհրաժեշտը անոր բարդաւուածին համար» :

Միուրը պէտք է իրեն պատշաճ միջավայրը ունենայ, ինքինք ազատ կարենալ ըդդարու համար, այդ միջավայրը ճշմարտութիւնն է, ինչպէս խզմատանքին միջնորդուը սրբութիւնն է : Մինչեւ որ մեր սիրտերը չըլուացուին ի տաճէ շարեաց, չենք կրնար խազադեցնել մեր միաբը, որ իր ազատութիւնը կը զտնէ աստուածային այդ անդորրութեանը մէջ : Մեր կամքը ազատ չէ, մինչեւ որ չըլուուակուի կիրքերու բռնակարութիւնը մեր մէջ, այլապէս ան զերին է վախի եւ ցանկութիւններու : Կամքը ազատադրելու համար պէտք է բերել դայն աստուածային սիրոյ միջնորդուն մէջ, որուն միջնորդն է Ս. Հոգին, միզի Հազորդ ընելու աստուածային կեանքին : Աստուածային սիրոյ այս միհամայրին մէջ է որ կամքը կը զտնէ իր ազատութիւնը : Ճշմարտութիւն, խազազութիւն եւ ոչը, նուազ իրականութիւններ չեն, քան միաբը, խզմատանքը եւ կամքը : Մեր էութեան իրաքանչիւր մար իր ճշմարիս միջուայրին մէջ բերելով է որ Հոգին իր ազատագրման զործը ի պյուի կը հանէ» :

Մասնաւոր պատրամաւորութիւն մը՝ բաղկացած Ստեփանոսէն, Փորթինոսէն եւ իր սիրելի սրբի Տիառոսէն, Կորնթոս տարաւ այս դիրը : Պօղոս գրեց նոյնպէս Ապողոսին որ Կորնթոս երթոր եւ յծուէր զործի : Յե-

այս հրաժեշտ առու Եփեսոսի դադութէն եւ մեկնեցաւ Մակեդոնիա : Երկար չմնաց սակայն Հոս, շուտով մեկնեցաւ Փիլիպէ : Տեղոյն համայնքը հաւատարիմ մնացած էր Պօղոսին, չնորհիւ բժիշկ Ղուկասի ջանքերուն, եւ այս պարագան մեծապոյն միտիթարութիւնը եղաւ Առաքեալին : Իր ուրախութիւնը զադաթնակէտին հասաւ, երբ Կորնթոսէն իրեն եկաւ Տիմոթէոսը, սրասապնդիչ յուրերուի :

«Հայր իմ» կ'ըսէր այս վերջինը, «Կորնթացիներ կարդացին նամակդ շարաթ օրը, Ս. Գրքերու ընթերցումէն վերջ : Ամէն անդամ երբ հաւաքոյթներ ունեցան, անվերջ կարդացուեցաւ զիրդ, կարծես ան մաս կազմած ըլլար Ս. Գրքի ընթերցումներուն : Շատեր սրոնք առաջին անդամ կը լոէին, կուլային եւ կ'ապաշխարէին, ուրիշներ յուղումով եւ սարասփով կը լոէին զայն : Անոնք դիս քեզի զրկեցին խնդրելու որ միջնորդ ըլլամ, ամոքելու ձեր զիշտն ու գայրոյթը իրենց նկատմամբ : Կան նաև ուրիշներ, — հոս Տիմոթէոսը ցածցուց իր ձայնը — սրոնք սրոննեղած կը թուին ըլլալ զրութենէղ, յայտարարելով թէ դուն չունիս արտօնութիւն Երուսաղէմի ուուրերէն եւ հետեւարար ըսածներդ նշանութենէ զարդ են : Թէ զուն կը պարձենա ըսածներուդ համար, անտեսելով ուրիշներու աշխատանքը : Թէ զուն երկուքի բաժնած ես քրիստոնեայ զազութներն ու ժողովուրդը : Ես տեղդ ըլլամ, անմիջապէս Կորնթոս կը մեկնիմ, որովհետեւ միուրին քուներիայութիւնդ կրնայ ես բերել խաղաղութիւնը համայնքին» :

Պօղոս հազիւ Կորնթոս հասած, ամրոց Համայնքը ողջունեց զինքը սիրով եւ ուրախութեամբ : Իր խստութիւնները նկատուեցան նշան նուիրումի եւ սիրոյ : Բոլորը կ'ըրդացին թէ իրմէ միայն քաղցը յիշասակներ ունէին : Անոնք նոյնիսկ, որոնք Երուսաղէմէն եկած Հրահանզներու համաձայն մերժեր էին իր Հեղինակութիւնը, այժմ համակրանքով կը բաժնէին Կորնթացիներու բերկրանքն ու խանդագագառութիւնը : Բոլորը կ'ակնածէին իրմէ, տիբաստուած այն մադնիսական ուժէն որ կը բխէր իր անձէն : Առաքեալի զիտէր թէ որոնց քաղցրութեամբ պէտք էր մօտենալ և որոնց հետ խստութեամբ վարուիլ : Հրեաներուն կը պատասխանէր թէ ինքը աւե-

լի Հրեայ էր, Մովսիսական Օրէնքը կարելի խստութեամբ պահելուն համար, իսկ Հեթանոսներուն, որոնք շահուած էին Երուսաղէմէն և կող քարոզիչներու կողմէն, կ'ըսէր աղասօրէն թէ իրենք ի գոր իրենց յրայ առած էին ծանր բեռ Հրէական օրէնքին:

Կորնթոսի իր բնակութեան ցըտանին, Ազուիրայի և Պրիսկիզոյայի բացակայութեան պատճառու, Պօղոս կը մնար բարեկամ Գայոսի տունը: Ասկէ դրեց իր թուղթը Հոովմէկացիներուն, տակաւին Երուսաղէմ շմէկնած: Թուղթին մէջ խստօրէն կը ձադիկը Յոյներու ամբարտաւանութիւնը, որոնք ինքնինքնին իմաստաւած կը կարծէին, փոխելով սակայն աստաւածային ձմբարտութիւնը սուս իրերու հետ, պաշտելով արարածը փոխանքնին: Միւս կողմէ Հրեաները որոնք Օրէնքը ունէին, բայց չէին պահէր զայն, այլ յասեսուծ Հեթանոսներէն աւելի չէին: «Միակ փրկութիւնը Մեսիային հաւատալու մէջն է. Ան մարմնացումն է արդարութեան և ճրշմարտութեան: Անոնք որ Տիրոջ Հոգիով կ'առաջնորդուին, որդիներ են Աստուծոյ, կոչելով զինքը Արքա Հայր: Օրէնքը իր վաւերականութիւնը կորսնցուցած է ոչ միայն Հեթանոսներուն, այլ նաև Հրեաներուն համար, որովհետեւ իր տիրապետութիւնը մարդկային կեանքով միայն կը պայմանաւորե, նման կնոջ որ իր ամուսնոյն կապուած է միայն անոր կենդանութեանը: Հետեւարար զուք մեռած էք Օրէնքի համար և կ'ապրիք Քրիստոսով, որուն մեսեկներէն յարութիւն առած մարմնին մասերն ենք բոլորս: Մարդկութիւնը կրնայ աղասուուիլ միայն Մեսիայի կողէն հոսած արինքնին չնորհիւ, աղասուելով Օրէնքի լուծէն և զալու չնորհաց հաւատքին մէջ»:

Միւս կողմէ իր ժողովուրդին փրկութեան մտածումը միշտ ներկայ է իր մէջ, անոնց յամառ կեցուածքը, աւանդութեան և օրէնքին կապուած, կը ասաւագեցնէ զինքը, վերածելով իր Հոգին պատերազմի զաշտի, ուր իրար ընդդէմ դրացումներ զերար կը խաչածեւն ողբերգական հորիսյութով: Կը հաւատայ սակայն թէ Մեսիայի սիրոյն անհուն ծովին կաթիլ մըն աւ իր ժողովուրդին վերապահուած է, որ ասաւագած է զարեւութեան մտած Մեսիայի զալու շնորհներով օժառուած էին: Անոնց

Հոովմէկացուց թուղթին մէջ ան կը բերէ իր ամբողջ ոէրը ինչպէս նաև օրամտութիւնը իր աղպակիցներու նկատմամբ: Մէկ կողմէն կը վերաւորէ զիրենք եւ միւս կողմէն կը համբուրէ մէրքը, որմէ արիւն կը փառէ: Կ'անդոսնէ Խորայէլը, իրբեւ խորտակուած անօթ մը՝ նետուած Հեթանոսներու ոտքերուն տակ, միւս կողմէ կը բարձրացնէ զայն իրբեւ թանկագին բաժակ մը որ միայն կրրնայ պարանակելու սրբազնութեան թէ «Ախոնէն պիտի զայ Փրկիչը աղասազրելու Յակովի տունը»:

Այժմ Պօղոսը պատրաստ էր Երուսաղէմի ճամբարգութեան համար: Պատղամաւորութիւնը որ իրեն պիտի բնկերանար կը բաղկանար Սոսիսպատրոս Քերիացիէն, Արքասարքոս և Սիկունդոս Թէսապանիկեցիներէն, Գայոս Գերրացիէն և Տիմոթէոսէն, իսկ Եփեյոս Գերրացիէն և Տիմոթիոսէն, իսկ Եփեսոսէն Տիւքիկոս և Տրոփիմոս: Ասոսէն նաւեցին Միտելինէ, Քիայ, Սոմոս և Եփեսոս: Պօղոս միտք չունէր Եփեսոս մնալու, որովհետեւ կ'ուզէր Պէնաէկոստէն Երուսաղէմ րլլալ: Միլիտարայէն յար զրկեց Եփեսոսի զիտաւորներուն որ իրեն հանգիպին, մրնան բարով բակու իրեն:

Ցուցիչ եղան իր վերջին խօսքերը Եփեսոսցիներուն: «Ահաւասիկ ես կապեալ Հոգովով Երթան Երուսաղէմ, և որ ինչ անդ ընդ իսացանելոց իցէ չգիտեմ»: Իմ մասիս չեմ մըտածեր, այլ միայն Յիսուսի արիւնով զընտած ոչխարներու, կը վախնամ որ ինձմէ մերջ յափշտակիչ զայլիկ զան և դաստիան գանհնք հօսէն»: Եփեսացիներ արտասուտիան իր վիզը ինկան և համբուրեցին զինքը, բոլորը այն նախազգացումը ունէին թէ այլեւ զինքը պիտի չտեսնեն: Պօղոս և իրեն ընկերացողները բնանատար նաւ մը նասան և կիպրոսն անցնելով Տիւքոսի վրայէն Արիա Հասան և ազա Պաղեստինեան Կեսարիա և Հիւրը Եղան Փիլիպապոսի, մին եօթ սարկաւոցներէն որ այս չըջանի աւետարանիշը եղած էր տարիներով և Կեսարիա կը բնակէր իր չորս աղջիկներուն հետ, որոնք մարդարէական չնորհներով օժառուած էին: Անոնց

տարբեցն էր Զիփորան։ Պօղոս չէր տեսած զայն այն օրէն ի վեր, Երբ ինքը իրբեւ քահանայալպետի պատգամաւոր կը հայածէր քրդիստնեաները և զինեալ պահակներով եկած էր որոնելու Փիլիպպոսը և Հանդիսած էր իրեն իրենց տանը մէջ։

Իրիկունը Պօղոս և իր ընկերները ճաշի նստան Փիլիպպոսի և Կեսարիոյ Երէցներուն հետ։ Առաքեալր խօսեցաւ իր ճամբրորդութիւններու և քրիստոնեայ Համայնքներու մասին, Հաստատուած Հեթանոս երկիրներու մէջ։ Յանկարձ Զիփորան ցցուեցաւ զրան մէջ, շողարձակ նայուածքով. իր ուսերուն կը ծփար մոխրադոյն մաղերու ուսկանը։ Զեռքին՝ ունէր փոքրիկ չիշ մը, անխօս մօտեցաւ Պօղոսին և անոր ձեռքերուն մրայ թափեց չիշին անուշահոս պարունակութիւնը։ «Ահաւասիկ», բաւ աղջիկո, «կ'օծ եմ քու ձեռքերդ այն շղթաներուն Համար որոնք քեզի կ'սպասեն Երուսաղէմի մէջ»։ Դոյ կար անոր ձայնին մէջ, կարեկցող սարսուոր որ չի բացառուիր։ Պատգամին արտակարդ պայծառութիւնը և տեւզութեան կարճ չափը իրարու առելցան, թանձրացնելու Համար տարակայ բայց ստոյդ խօսիքը։

ՑԼույ, կիսատ էր շնչար Առաքեալին։

Աղջիկը մնաց լուս։

Պօղոս աժգունեցաւ, միրաւոր ժպիտ մը դողաց ու անցաւ իր շրմներէն։ Ան Երկար նայեցաւ Զիփորային, Հաւատացողի իր ցրտութեանը մէջ միրաւոր ու մտախու։

Նոյն պահուն գուոր յանկարձ բացաւեցաւ և վայրի կերպարանքով ու կատաղի աշքերով մէկը ներս մտաւ. Ազարոս մարդարէ եր կուտին զիներու. իր Երեւումը իր նկատուէր իրրեւ նշան դժբախտութեան։ Ան մօտեցաւ Պօղոսին, անխօս առաւ անոր զօտին և անոյ կապեց իր ոտքերն ու ձեռքերու, առա յարեղ. «Այսպէս սփառի կապուին ձեռքերն ու ոտքերը այս զօտիի տիրոջ Երուսաղէմի մէջ և սփոտի մտանուի ան Հեթանոսներուն»։

Բոյրու ներկաները լեցուեցան սարսափու և սկսան աղաչել Պօղոսին որ Երուսաղէմ

շերթայ։

— Միթէ Մեսիան», բաւ Առաքեալլ, «կեզե՞ւ է ցըրենի, զոր հովը կը քչէ քմահանորէն, կամ կոտրած ճիւզ մը քշուած ամայութեան ծոցը, Անիկա պառուզն է Խորայէլի ծառին, արմատացած Սիոնի հողին մէջ։ Ան լրումն է Աստուծոյ խոսառմին, մարգարէներէն նախաձայնուած եւ մեր հայրերուն աւանդուած, Որդի Դաւթի որ եկած է զատելու բոլոր ազգերը։

— Սակայն չե՞ս տեսներ շղթաները որոնք քեզի կ'սպասեն Երուսաղէմի մէջ», բախ քեզի կ'սպասեն Երուսաղէմի մէջ», բախ բոլոր միարերան, չե՞ս զզար թէ մահուան կ'երթաւ», եւ բոլոր սկսան արտասուել։

— Ինչո՞ւ կուլաք ձեր զերին անզիտակից Երեխաներու նման և կը ցաւցնէք սիրտս, ևս պատրաստ ևմ ընդունելու ոչ միայն շղթաներ այլ նաև մահ, իմ Տիրոջս Յիսուս Մեսիայի համար։ Մարդիկ այն ատեն միայն կը դանեն կեանքը Երբ կը կորսնցնեն զայն։ Մահն ու կեանքը իրարու ներհակ իրութիւններ չեն, մէկուն յաղթանակը միւսով պայմանաւոր է։ Առաքեալին վատահութիւնը իր մերջնական յաղթանակին համար չէր նմաներ հայող ճիւզին հոսող առուտեկին, որ կրնայ չողիանալ արեւէն, այլ գետի մը որ ունի անսուստ ակեր և զիտէ շատնալ իր թաւալումին մէջ։ Ան զիտէր քաջութեամբ զիմակալել ամէն պատահար՝ զոր թեամբ զիմակալել ամէն պատահար զոր կեանքն ու պարագաները կրնային բերել իրեն։

Բոյրու ներկաները սեւեարիր իրեն կը նայէին կորանքով բայց բերկրութեամբ, կ'զգային թէ այս տագնապին առջեւ իրենց մերարեմունքը մատնութիւնն էր իրենց բոդուամբներուն, որոնցմով կը սնանէր իրենց հոսին։ «Որհնեալ րիյա Աստուծոյ կամքը» բուն, դիտնայու թէ կարելի չէր աւրել ճակատարին բոյրակը։

Յաջորդ օրը բոլոր միասին Երուսաղէմ մէկնեցան։

(Դար. 19)

6.

ԱՍՏՈՒԱՇԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱՇԱԲԱՆՈՒԹԻՒՆ

57. ՀԱԿԱՌԱԱԿՈՐԴԻՔ. ԵՐՐՈՐԴՈՒԹԵԱԼՆ. ՈՒՂԻՋՐԵՆ քրիստոնէական այս վարդապետութեան գէմ երեւցած են հակառակորդներ, որոնք երրորդութեան վերաբերմամբ իրենց մոլորութիւններուն խառնած են չաեւ մոլորութիւններ Քրիստոսի բնութեան ժաման: Երրորդութեան քրիստոնէական վարդապետութիւնը իր լրումը կը զտնէ Քրիստոսի Աստուածութեան մէջ: Քրիստոս Աստուածոյ մարդացեալ Որդին է, ու Երրորդութեան եւ Մարդեղութեան վարդապետութիւնները անընդան են իրարմէ: Այնպէս որ հակառակորդները անիտուիր մէկէն մէկուն կը տանին իրենց մոլորութիւնները:

Կորինթեաններն ու Խոնեանները հնագոյններն են որ Երրորդութիւնը կ'ուրանան, ուրանաւոյ Քրիստոսի Աստուածութիւնը. իրենցմէ ևսք երեւցան Նայիզոս Եղեսացի և Սարէլ Լիրիացի, ու Սարէլեանց անունը ընդհանրացաւ Գ. Դարու մէջ՝ Երրորդութիւնը ուրացողներու մրայ: Ուրիշներ եւս երան անուց Լուսէն, ինչպէս Թէոդոսոս և Արտմոն, որոնք իրենց հետեւողները ունեցան: Բայց Երրորդութիւնը ուրացողներուն զլուխը եղաւ Պօլս Սամոսացի, որ երեւցաւ Գ. Դարու վերջին կիսուն ու ճանչցուեցաւ ուետ Պաւղիկեանց կամ Սամոսատեանց. Չորրորդ Դարու սկիզբը երեւցաւ Արիսո Աղեքսանդրացի, որ նախ քօղարկեալ կերպով հաստատելով Աստուածոյ Բանին Աստուածութիւնը, յետոյ քօղը մերկացնելով յայտնապէս քարոզեց մոլորութիւնը և պարագլուխ կանգնեցաւ Արիսուն կամ Արիսոսական աղանդին: Նիկոյ Ա. Տիեզերական Սուրբ Ժողովը դաստապարեց Արիսոսի մոլորութիւնը, հաստատելով յունարէն «օմօւլիուն» բառը իրեւեւ նրանաւոր Մարդացեալ Բանին ճշմարիս Աստուածութիւնը, զոր Հանգանակին Լուսաւորչ-

Հան առաջին թարգմանութիւնը բացատրեց շնոյն ինքն ի բնութեանէ Հօր» խոռքով, իբր թէ ըսէր «ի նոյն ինքն ի բնութեանէ Հօր» իսկ չարականին մէջ ունինք նաև ըսումծ «միշտ համագոյակից ընդ Հօր եւ Հոգւոյն»: Բայց որպէս համեմատելու «ուղիա» բառը տիրապէս «էութիւն» կը նշանակէ, ուստի հարկ է որ ըսնէք թէ Նիկոյ Ժողովը դաւանեցաւ թէ Որդին միւնայն ընութիւնը ունի Հօրը հետ, միւթեամբ ընութեան եւ գանգանութեամբ անձնաւութեամբ:

Կարծելով թէ պիտի կարենան տկարացրնել Ժողովին նզովքը, Կեսարիուեաններ եւ Եւսերեաններ «օմօւլիուն»ը փոխեցին «օմիուլիուն»ի, որ կրնայ թարգմանուիլ «նմանադոյակից»: Իսկ Արիսոսականները քիչ կամ շատ փոփոխութեամբ կազմեցին Եւսերեանց, Արեւեանց, Եւնամեանց, Անամեանց, Փոտինեանց, Ակակեանց խումբերը, որոնք սակայն չկրցան վնասուի Նիկոյական հաւատացին:

58. ԳԱՐՉՉԵԱԼ ՀԱԿԱՌԱԱԿՈՐԴԻԿՆԵՐ. Այն առեն Մակեդոն կ. Պոլացի, Բողովի Որդույն Աստուածութեան հարցը, մաքսաւեցաւ Հոգւոյն Աստուածութեան գէմ, եւ զրուխ եղաւ Մակեդոնականներուն կամ Հոգեմարտներուն: Բայց ինքն ալ նզովուեցաւ Պոլսոյ Տիեզերական Ս. Ժողովին ու այնուհետեւ Եկեղեցին վերցուեցան Երրորդութեան գէմ մոլորութիւնները, եւ միւյն վերջին ժամանակներու էր որ Բողովականաց մէջէն ամանք ուղեցին նոյն մոլորութիւնները մէջտեղ ըերեւել:

Է. Դարուն երեւցան Եսաստուածեան կոչուածները, որոնք Աստուածութեան մէջ անձերուն զանազանութիւնը բերին մտցուցին Աստուածութեան կութեան մէջ եւս, բայց

անոնց մոլար վարդապետութիւնը երկար չը-
տեւց :

Չենք յիշեր հսո Ազգովինարեանները և
նեսուրականները կամ իրենց նմանները, ո-
րոնց նպատակակիցոր չէր Երրորդութեան
վարդապետութիւնը, այլ՝ Աստուածութեան
և մարգկութեան ի Քրիստոս միաւորութեան
վարդապետութիւնը։ Ասոնց մասին պիտի
արտայրացաւինք՝ երբ մարգեղութեան մա-
սին խօսինք :

Ընդդէմ այն բարոր մոլորութիւններուն,
որոնք որեւէ կերպով կ'ուրանան Երրորդու-
թեան խորհուրդը, պարտինք հաստատել թէ
Աստուածութեան մէջ երեք ևն անձերը, թէ
երեք անձերէն խրաբանչեւը կատարեալ
Աստուած է, և թէ Որդին ծնունդ է Հօր, և
Հոգին բղխում է Հօրմէն :

59. ՎԿԱՅՈՒԹԻՒՆՔ ՅՈՎՀԱՆՆՈՒ ԹՈՒԳ-
ԹԻԿՆ. Երրորդութեան խորհուրդին իրեւ ա-
մենէն յայտնի բացարարութիւն նկատուած էն
ու սառները. «Զի Երեք Են, որք մկային յեր-
կինու. Հայր, Բանն և Հոգին Սուրբ, և Ե-
րեքին մի Են» (Ա. Յովհ. և 7)։ Այս խօսքով
մէկ կողմէ կ'արտայարուի անձերուն Եր-
րորդութիւնը՝ «Երեք Են», և միւս կողմէ
Հութեան միութիւնը՝ «Ճի Են», ու Երեք ան-
ձերը իրենց անուններովն ալ կը յիշուին.
«Հայր, Բանն և Հոգին Սուրբ»։ Պէտք է
զիտնալ սակայն թէ այս խօսքը զրեթէ բոյ-
րովին չկայ Ս. Գրոց հայ և յոյն սառւարա-
գոյն հին օրինակներուն մէջ, և կը զանուի
լատինական այն օրինակներուն մէջ, որոնք
Ափրիկան Եկեղեցւոյն կը պատկանին, և
որոնցմէ և որ լատինական այժմու օրինակնե-
րը ևսանգով կը պաշտպանէն գայն։ Անկէ է
նաև որ Ասկան Վարդապետ անոնելով մացու-
ցած է իր ապազրած Աստուածաշունչին մէջ,
և անկէ է որ տարածուած է աղջին մէջ մեր-
ջին տպագրութեանց միջոցաւ եւս։ Լատին-
ները շատ կը ճշնդին հաստատել այս համարին
վաւերականութիւնը՝ արտաքին քննադատա-
կան փաստերու զիմելով և բարձրացնելով
Ափրիկան Եկեղեցւոյն Հեղինակութիւնը,
ինչպէս նաև յառաջ բերելով խօսքին կար-
գրը, ուր յաջորդ համարը կը կարդացուի. «Եւ
Երեք են որք մկային յերկրի. Հոգին, ջուր և

արին, և երեքին մի Են»։ Այդ համարը մէնք
ալ ունինք, բայց առանց յերկրի բառին։ Լա-
տիններ կ'աշխատին ցոյց տալ թէ այդ համա-
րը խարդախեալ օրինակներու համեմատ ջրհ-
ջուած է արեւելեայց օրինակներէն, և կամ
երկու համարներուն նմանավերջ աւարտիլը
առիթ ուուած է զրչութեան սխալանքի մը։
Ինչ որ ալ լինի քննարանութեան վճիռը այդ
համարին վաւերականութեան մասին, սուու-
զիւ Երկրորդականոնն է ան, ու մեր բնոտիք օ-
րինակներն ալ չունին։ Հետեւարար և չառ
ուզից պիտի շրջար որ քրիստոնէուկան մար-
դապետութիւններուն ամենէն կարեսը մէնք
հաստատել ուղինք միմէլի փաստով մը.
ուուի և սատաշուած կը համարենք մէկդի բ-
նել այս համարին հորցը և անկէ բազուելիք
ապացոյցը։

60. ՎԿԱՅՈՒԹԻՒՆ ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ԲԱ-
ԽԱՉԵԽԻՆ. Բայց բացայար և աներկրոյի-
թի կ փաստը զոր կը բաղենք Քրիստոսի խօս-
քին. «Ցնացէք այսուհետեւ, աշակերտեցէք
զորմնայն հեթանոսու մկրտոցէք զնոսա յո-
նուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ» (Մթթ. Իթ. 19)։ Յստակօրէն յառաջ բերուած
են հսո Երրորդութեան Երեք անձերուն ա-
նունները՝ Հայր, Որդի և Հոգի. Երեքին զա-
նազանութիւնը կ'արտայարուի «Ե» շաղկա-
սով, իսկ Երեքին միութիւնը՝ «յանուն» ե-
ղոկան բառով, որոյհետեւ եթէ Երեքը մի շր-
ջինէն ու Երեքը մէկ անուն չունենային,
կամ՝ «յանուն» բառը իւրաքանչիւրին առջեւ
որիտի կրկնուէր, և կամ Երեք անուններուն
զումարեալ ձեւը պիտի զրցէր «յանուան»
յոզնականը։ Յոյնին է թէ Երբ «անուն» բա-
ռոր զործածուած է պարզապէս ցոյց առյու-
համար մէկու մը սառորդութեանց կամ կո-
րուութեանց լրումը, կը նշանակէ անոր զո-
րութիւնը, ինչպէս երբ Պետրոս կ'ըսէ. «Յո-
նուն Յիսուսի նազարիցւոյ արի և զնա» (Փորձք. Գ. 6)։ Հսո կը հասկնայ Քրիստոսի
զօրութիւնը, իսկ զօրութիւնը Երբ կարողու-
թեանց և սառորդութեանց իրը լրում կը նր-
կատուի՝ էսութիւն է և ոչ թէ իսկութիւն։ Հետեւարար էսութեան միութիւնն է որ պար-
զապէս կը պարունակուի այդ «յանուն» բա-
ռին մէջ, իսկ Երբեւ զանազանութիւն Ենթա-

կայութեանց կամ անձերու՝ կը պարունակուի Հօր և Արդույ և Հոգույն Արրոյ» շաղկապեալ ձեւին մէջ:

61. ՎԱՐՅՈՒԹԻՒՆ ՓԻԼԻՊՈՓՈԽ ՀԱՐՅՈՒԹԻՒՆ. Աւրիշ փաստ մը եւս ունինք Քրիստոսի այն խօսքերուն մէջ զորս բառ վերջին ընթրիքի կատակով, մանաւանդ եթէ իրարու հւա բազգաւահնք զանազան խօսքերը. «Ասէ ցնա Փիլիպոս, Տէր, ցոյց մեզ զՀայր՝ եւ շատ է մեզ: Ասէ ցնա Յիսուս, այսափ ժամանակս ընդ ձեզ եմ, եւ ոչ ծանհար զիս, Փիլիպովէ. որ Էտեսն զիս՝ Էտես զՀայրն, եւ զու զիա՞րդ ասես ցոյց մեզ զՀայր: Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է» (Յովհ. ԺԴ 8—10): «Եսո ազաւեցից զՀայր, եւ այլ միսիթարիշ տացէ ձեզ, զի ընդ ձեզ յր հակացէ ի յաւիտեան, զՀոգին ձշմարտութեան, զորս աշխարհս ոչ կարէ ընդունել» (Յովհ. ԺԴ 16—17): «Բայց յարժամ Էկիսցէ միսիթարիշն զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին ձշմարտութեան, որ ի Հօրէ ելանէ, նա մկայեցէ վասն իմ» (Յովհ. ԺԲ 26): «Եմի ի Հօրէ եւ Եկի յաշխարհ, դարձեալ թազգում զաշխարհ եւ երթամ առ Հայր: Ասեն ցնա աշակերտքն. ահա արդ յայտնութեամբ խօսիս եւ առակ եւ ոչ մի ինչ ասես, այժմիկ զիստեմք եթէ զիստե զամենայն, եւ ոչինչ պիտոյ է՝ Եթէ որ Հարցանցից զքեզ. յայտմիկ հաւատամք եթէ յԱսուուծոյ ելեր» (Յովհ. ԺԶ 28—30):

Արդ, Երբ այս վկայութիւնները համանականացն առնենք եւ իրարու հւա բազգաւահնք, կը քաղենք նախ երեք անձնաւորութիւնները, թէ իրական եւ թէ զանազանեալ իրարիք: Երիբորդ վկայութեան մէջ կը զանազանուին «Ես», «Հայր», «այլ միսիթարիշ»: Միւնայն երեք զանազանեայնները կան նաև Երրորդ վկայութեան մէջ, «միսիթարիշն», «Ես» եւ «Հայր», որով անձերու երրորդութիւնը անուրանալի է:

Երեք անձերուն առնչութիւնները կը բացարուին «Ելումներով»: Իրեն համար Երսէ. «Ելի ի Հօրէ», ու Հոգին համար Երսէ. «Որ ի Հօրէ Ելունէ»: Այդ Ելումը բառելում կամ դէպի զուրս եղելութիւն չէ, որ է սկզբնաւորութիւն՝ ներսը կատարուած, որով կը հասկցուի երեք անձերու մի-

ջեւ էութեան եւ բնութեան տարրերութիւն չկայ, այլ միայն ենթակայութեան: Երեքին միեւնայն բնութեան լինիլը կը պարզաբանուի նաև առաջին վկայութեան մէջ, ուր Փիլիպոսով՝ «ր Հայրը առանել ցանկացեր էր, ինը ընդ ցոյց կու տայ, հաւատաելով թէ «Որ հանեն զիս, ետես զՀայր»: որովհետեւ «Ես ի Հայր եւ Հայր յիս է»: Մէկուն՝ միւսին մէջ լինելու կատարեալ փոխադարձութիւնը կը հնացանէ փոխարերեալ ասացուածքի ամէն կատակած, որովհետեւ ասացուածքները չէին կրնար նոյն փոխարերութեամբ փոխադարձութիւնը կը զրական առաջարկ տանիալ համաստերուն համեմատ իմանալի շրջային:

Վերջապէս, առաքեալներն անդամ որոնք Քրիստոսի խօսքերուն կ'ունկնդրեն, կը յրեկային թէ փոխարերական չեն այդ խօսքերը, քանի որ կը հաւատաեն թէ «արդ յայտնութեամբ խօսիս, եւ առակ եռոշ մի ինչ ասես». ու այնքան՝ որ խօսքին այդ պարզութիւնը անոնց ի Քրիստոս հաւատքին վկաս կ'ըլլայ «Եթէ յԱսուուծոյ Ելեր»:

62. ՎԱՐՅՈՒ ՓԱՍՏԸ. Աւրիշ փաստ մը կը կազմէ Բարսեղ Կեսարացին Հետեւեալ երեք վկայութիւններէն. «Եւ եղեւ յամին յարում մնաւ Աղիս արքայ, տեսի զՏէր նստեալ յամու բարձրութեան եւ վերացելոյ, եւ իր տունն վասոօք: ...Եւ լուայ զրարբած Տետոն որ ասէր Երթ եւ առա ցժողովուրզն ցայն, յաելով լութիքը՝ եւ մի՛ իմասդիք, եւ տեսնելով տեսօդիք՝ եւ մի զիստանդիք: Զի թանձրացաւ սիրո ժազարդեանդ այզորիկ եւ տեխնջոր իւրեանց ծանունու յուան, եւ զաւ իւրեանց կափուզին, զի մի երբեք տեսաննցեն աչօք, եւ յունցեն ականջօք, եւ իմանացեն սրտիք, եւ զանացցեն եւ րժէկեցից զնոսու» (Յառաջ. Զ 1, 8, 9, 10): «Եւ այնչափ նշանաւարեալ էր (Յիսուս) առաջի նոցա, եւ նոցա ոչ հաւատային ի նա ... վասն այնորիք ոչ կրթին հաւատալ, զի միւսանզամ ասէ Եւայր, թէ կուրացոյց զաշու նոցա եւ ապշեցոյց զարբան նոցա, զի մի՛ տեսօն աչօք եւ իւրեանց կափուզին, զի մի երբեք տեսաննցեն նորա եւ իւսուցաւ վաւն նորա» (Յովհ. ԺԲ 37, 39, 40, 41): «Յասէն Պօղոսի բան մի, թէ բարուք խօսեցաւ Հոգին Սուրբ ի ձեռն Ե-

սայմայ մարզաբի առ հարսն մեր և առէ . երթ առ ժողովուրդն եւ աստացեա . լսելով լր-
ւիջիք՝ եւ մի՛ խմաչիք, եւ տեսանելով տհա-
ջիք՝ եւ մի՛ տեսջիք, զի թանձրացաւ սիրա-
ժողովրդնան այնորիկ եւ ականջօք իւրեանց
ծանր լուսն, եւ զաշո իւրեանց կապոցին,
զի մի՛ երթիք տեսցեն աչօք, եւ ականջօք լր-
ւիցեն եւ օրտիւք խմացին եւ զարձցին եւ
բժշկեցից զնոսա» (Գործ Ար. 25-27) :

Այս երթը մկայութիւններուն մէջ նոյն
աստուածասաս պատգամներն են որ յառաջ
բերուած են Եսայիէն, Յովհաննէսին եւ Պո-
ղոսին, սակայն Եսային նոյն խօսքերը Հօր
Աստուածոյ համար կը զնէ, Յովհաննէս կը
մեկնէ իրը Յիսուսէ բառուած, իսկ Պօղոս՝ իրը
Մ. Հոգիէն խօսուած : Ու կարելի պիտի չըր-
լար կատարել այս փախանակութիւնները, ե-
թէ երթին մէջ չլինէր նոյնութիւնն Աստուա-
ծութեան եւ էութեան, իսկ տեղի պիտի չու-
նենար զանազանեալ անուանակոչութիւնն՝ ե-
թէ չլինէր Ենթակայութեանց զանազանու-
թիւն :

63. **ՓԱՍՏ ՊՕՂՈՍԻ ԽՕՍՔԵԲԻՆ.** Երրոր-
դութեան խորհուրդը յայտնապէս բացատ-
րուած ունինք նաև Պօղոսէ, որ կ'ըսէ . «Եր-
նորհք Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, եւ
սէրն Աստուածոյ եւ Հաղորդութիւն Հոգւոյն
Սրբոյ բնդ ձեզ ամեննեսին» (Բ. Կորնթ. ԺԳ.
13) : Հոս ոչ միայն կը զանազանուին երթը
անձերք՝ Քրիստոս, Աստուած եւ Հոգի, ո-
րոնք են Որդին, Հայրը եւ Հոգին Սուրբ, այլ
եւ խրաֆանչուրին կը վերապրուին զործեր,
աստուածային զօրութիւնն, զէպի մարդիկ չը-
նորհք, սէր, Հաղորդութիւն . ու այս երթը
զործողութիւններն են որ իրարու զալով կը
կարդին մարդկային փրկութիւնը :

Պօղոս գեռ ուրիշ շատ խօսքեր ալ ունի, ո-
րոնք Երրորդութեան նոյն խորհուրդը կ'ար-
տայտայտեն . անոնցմէ մի քանին միայն յա-
ռաջ պիտի բերենք հոս : «Թէպէտ եւ բաժինք
չնորհաց են, այլ Հոգի նոյն է : Եթէ բաժինք
պաշտամանց են, այլ Տէր նոյն է : Եթէ բա-
ժինք յաջողութեանց են, այլ Աստուած նոյն
է, որ յաջողէ զամենայն յամենայն» (Ա.
Կորնթ. ԺԲ. 4-6) : «Աղաջեմ զմեղ եղրարք, ի
ձեռն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եւ
սիրով Հոգւոյն, պատերազմակից լինել ինձ

յաղոթո վասն իմ առ Աստուած» (Հառմ. ԺԵ.
30) : «Իսկ յորդամ քաջցրութիւն եւ մարզա-
սիրութիւն Փրկչին մերոյ Աստուածոյ յայտ-
նեցաւ, ... նորոգութեամբ Հոգւոյն Սրբոյ
զոր ենել ի մեղ առասութեամբ ի ձեռն Յի-
սուսի Քրիստոսի փրկչին մերոյ» (Տիր. Պ.
4-6) : Այս մկայութեանց մէջ ահա միշտ կը
խօսուի մի միակ աստուածային զործողու-
թեան մը մասին : Սակայն Ենթակայութեամբ
անոնք միշտ երեքի բաժնուած են՝ Հոգի, եւ
Տէր, եւ Աստուած, — Աստուած, Հոգի եւ
Քրիստոս, որոնք հաստատապէս ցոյց կու-
տան Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն նոյն եւ մի
Երրորդութիւնը : Նոյնը ցոյց կու տան նաև
Պետրոսի խօսքերը . «Էսա կանուխ զիտու-
թեանն Աստուածոյ Հօր, որբութեամբ Հոգ-
ւոյն, ի հնագանդութիւնն եւ ի հնդումն ար-
եանն Յիսուսի Քրիստոսի» (Ա. Պետր. Ա. 2) :

Հոս յառաջ բերինք միայն այնպիսի մկա-
յութիւններ, որոնց մէջ կը խօսուի երեք ան-
ձերուն մրայ միանգամայն, եւ որոնք աւելի
յատակ են իրենց իմաստներուն մէջ, և ի բաց
թուուցինք անոնք՝ որոնց մէջ միտին Որդիին
կամ միմիայն Հոգին մասին կը խօսուի :
Չանոնք պիտի տեսնենք՝ երբ անձերուն մա-
սին առանձինի խօսինք : Ի բաց թուուցինքնահ
այն տեղերը որոնց մէջ մեկնութեան եւ մի-
ջանկեալ ցուցմունքներու պէտք կար, ինչպէս
Յորդանանու և Սուրբ Լեռն յարոնութեանց
մէջ, որովհետեւ յառաջ բերուածները բաւա-
կան են արդին, եւ համաստութեան համար
կարեւորագոյններն է միայն որ կ'ուղինք
յարոնել :

64. **ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆ ԲԱՌՈՒՆ ՆՈՐ ԸԼԱԱ-
ԼԵՆ.** Հակառակորդները կ'առարկեն թէ Եր-
րորդութեան կամ Ենեակութեան եւ կամ Ե-
րեց անձանց բառ չկայ ոչ Աւետարանին մէջ
եւ ոչ ալ Առաքելոց մօտ . այս պատճառաւ ալ
կ'ըսնեն թէ ինչպէս անունը՝ նոյնպէս եւ վար-
դապետութիւնը նոր է եւ ոչ թէ քրիստոնէա-
կան յարոնութիւն :

Ասոյդ է թէ յիշատակոււած այդ անուննե-
րը չեն զանուիր Ս. Գիրքին մէջ, եւ առաքե-
րական զարու մերջերն է որ սկսած են լինել
որոշեալ վարդապետութեանց որոշիչ անուն-
ներ . բայց քրիստոնէական վարդապետու-

թիւնները ոչ անուանակոչութիւններով եւ ոչ յայտնութեամբ քարոզուած են սկիզբէն, այլ միաբար և իմաստով քարոզուեցան անոնք իրենց էութեան մէջ. Էտկանը վարդապետութիւնն է եւ ոչ անուածը՝ որ կրնայ պէտքին համեմատ տրուած ըլլալ, եւ արուելէն ետքն ալ նորէն փոփոխութեան ենթարկութիւլ: Աստուածութեան միաթեան մէջ Երեք անձնաւորութեանց դանարանութիւնը — այս է րուն վարդապետութիւնը՝ որ կրնայ ալ առանց որակիչ անունի մնալ. ու մենք արդէն ակերպիցինք թէ էութիւն, բնութիւն, անձնաւորութիւն եւ այլն բառերը անխորարար ալ գործածուած են. մենք մէկ էութիւնը Երեք անձներով կր զաւանինք, ուրիշներ եղած են որ մէկ անձի մէջ Երեք բնութիւն զբած են՝ սակայն հաւկցած են մեզի նման. այնպէս որ անունի կադութիւնը եւ փոփոխութիւնը ոչ մէկ կերպով կր պակսեցնէ վարդապետութեան իմաստը:

65. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. ՄԿՐՏՈՒԹԵՈՂՆ ԶԵԽԵՆ ԴԵՄ. Կառարկեն նաև մկրտութեան «Յանուն Հօր» և Արգույ և Հոգույն Սրբոյ» մէւն դէմ, ուսկից քաղեցինք մենք վարդապետութեան ասածին ապացոյցը, եւ կ'ուզեն Հայր բառը մեկնել իրեւ Աստուած, և Հայր մարդկան. Արդի բառը մեկնել իրեւ Քրիստո Մեսիան, և Հոգի բառը՝ իրեւ զօրութիւն Աստուածոյ: Իրը թէ Քրիստոս բաել ուզած ըլլար թէ մկրտութիւնը պէտք է կատարուի յանուն Աստուածոյ, բայ հաստատութեան Քրիստոսի, եւ արգիւաւորուի զօրութեամբն Աստուածոյ: Սակայն ոչ միայն նոր և անգօր է այդ մեկնութիւնը, այլեւ բանազրութիւն: Քրիստոսի խօսքին կադութիւնը պարզ է. «յանուն»ը նոյն յարարերութեամբ է Երեք հետեւոց կոչումներուն հետ. ինչպէս կ'ըսուի «Յանուն Հօր», նոյնպէս եւ կ'իմացուի «Յանուն Արգույ» և չէ հար Արդին եւ անունին միջն իմանալ ուրիշ յարարերութիւն քան ինչ որ կայ Հայրին եւ անունին միջն. իսկ Հոգին մէջ զօրութիւն իմանալը ըոլորդին անդաման է, վանզի արդէն «անուն»ը իրը գործունեայ բան մը՝ զօրութիւն միայն կը հշանակէ: Ա. Գրոց մէջ շատ են այն զէսքերը (սրոնցին ամանք յառաջ բերենք արդէն եւ ուրիշներ պիտի բերենք իրենց կարգին), ու-

րոնց մէջ Արդին եւ Հոգին կը տեսնուին իրեւ զործող անձեր, ինքը Քրիստոս Հոգին կը կոչէ «այլ մխիթմարիչ» որ «ուսուցէ». ու այս երկու պարագաները յայտնապէս ենթակայութեան մասին կը խօսին եւ ոչ թէ յատկութեան մասին, զի արդէն յատկութիւնը տուած է «յանուն»ը բառին միջնցաւ. ուստի եւ իրեւ երեք զանազանեալ ենթակայութեանց պէտք է ուզգուած հասկնալ Քրիստոսի խօսքերը:

Բացասութիւնը՝ զոր հակառակորդները կը զնեն մկրտութեան եւ Պօղոսի սա խօսքին մէջն «Եւ ամէնեքին ի Մագուէս մկրտեցան, յամոն եւ ի ծովն» (Ա. Կորնթ. Ժ 2) աւելի նրանաւաւոր է մէր խօսքերուն, քանզի ի զուրչ որ լամած է առաքեալը թէ մկրտուեցան Մագուէսի, ամպի եւ ծովու անունով, որպէս զի շշիմուի նուիրագործեալ խօսքերուն իշտառին հետ. ան փոխարերարար կը խօսի, և երեքն ալ յայտնի ու պատմական են. Մովսէսի՝ առաջնորդը ժողովուրզին, ամպը՝ այն որուն ներքեւ էին անազատին մէջ, իսկ Կարմիր Ծովը այն՝ որուն մէջն անցան Եղիպտոսէ երած ատեն: Իսկ այս ամէնուն միջնցաւ ոչ թէ իրական մկրտութիւնը կը հաւկցուի, ուստամբի չուրագ, այլ՝ փոխարերարական մրկրտութիւն, փառազներէ ապատելու համար:

66. ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆ. ՊՕՂՈՍԻ ԽՕՍՔԵՐՈՒՆ ԴԵՄ. Պօղոսի խօսքերէն մէր քաղած վասակին դէմ (Բ. Կորնթ. Ժ 9 13) կ'ըսէն թէ բացատրու չէ Երեք ենթակայութեանց զանազանութիւնը եւ կարելի է զայն իմանուլ երեք անուններով բացատրուած միջիակ Աստուածոյ մը մասին, կամ Աստուածոյ եւ Քրիստոսի մասին իրեւ նոր յայտնութեան մը առաջդին եւ առաքեալին մասին:

Զենք վարանիք բաել որ եթէ ուրիշ աւելի պայծառ փաստեր չունենայինք, այս խօսքերը արդարեւ բաւական պիտի չըլլային ապացուցաներու եկեղեցւոյ Երրորդութեան վարդապետութիւնը: Սակայն այսուհանգերձ նրանդ արքէ բաւար չէ այս փաստին ալ ուժը. այսունչի եթէ զՔրիստոս իրեւ Աստուած իմանան, ոյն ատեն պէտք է որ Քրիստոսի բնկալեալ աստուածութենէն ուզգակի հասնին Երրորդութեան վարդապետութեան. իսկ եթէ զՔրիստոս խօսնան իրը լոկ առաքեալ Աս-

առածոյ եւ ոչ Աստուած, ովէտք է ըսեն թէ Երկու Ենթակայութիւններէն վերջ, որոնք Աստուած եւ Քրիստոս են, ինչպէ՞ս ովէտք է նոյն շաբթին կցել Սուրբ Հոգին ալ, առանց անոր մէջ եւս ընդունելու զանազաններ Ենթակայութիւն. Եւ եթէ Հոգին ալ աստուածային Ենթակայութիւն է, դիւրին է անկէ Եղբակացնել Երրորդութեան յարդապեսութիւնը:

67. ԱՌԱՐԿՈՒԹԻՒԽՆ ԱՍՏՈՒԾՈՅ ՄԻՈՒԹԵՆԵԼՆ. Հակառակորդները կը պնդեն թէ Ա. Գիրքին մէջ շատ յասակ կերպով արտայայաւուած է Աստուծոյ բացարձակ եւ անզանացան միութիւնը, Եւ թէ հնար չէ Հեռանալ ոյդ սկզբունքն, «Մասուցեալ ոմն առ նա» (Քրիստոս) առէ, Վարդապետ բարի, . . . եւ նա առէ ցնա. զի՞ Հարցանես զի՞ զրարւոյ, մի՞ է բարի» (Մատթ. Ժթ 16, 17). կամ բառ միւս առաքեալներուն՝ «Զի՞ ասես զի՞ բարի, չի՞ ոք բարի՝ բայց մի Աստուած» (Մարկ. Ժ 18: Ղուկ. Ժթ 19): «Յայնժամ առէ ցնա Քրիստոս . . . զրեալ չ՝ Տեսոն Աստուծոյ քում երկիր պաղցես, Եւ զնա միայն պաշտեցես» (Մատթ. Ժ 10): Յարմարազոյն պիտի րլլար այնպէս մէկնել՝ թէ Երրորդութեան խորհուրդը ուրիշ բան չէ եթէ ոչ Հօր Աստուծոյ ինքինք Քրիստոսի միջոցաւ իր Հոգի Սուրբ ծանուցանելը:

Բայց այս բոլոր խօսքերը մեզ կը տանին առառաւելն քրիստոնէական այն միւս վարդապետութեան՝ որ Մարդեղութիւնն է Եւ որ լծորդ է Երրորդութեան հետ, Եւ հնար չէ հասկնալ մէկը առանց միւսին: Այս տեսութեամբ ոչ մէկ զժուարութիւն կայ առարկը առ խօսքերը ուղիղ իմաստով Հասկնալու համար: Քրիստոս կը խօսէր ըստ մարդկու-

թեան, բայց միանդպամայն իրրեւ համադոյակից Հօր, ու իր անձին համար եւս կ'ըսէք ինչ որ կ'ըսէք Հօրը մասին: Իսկ միակ Ենթակայութեան մասին առւած իրենց բացատրութիւնը մուրա է, զի՞ մենք արդէն ցոյց տուինք Ենթակայութեանց զանազանութիւնը, ու թէ Եւ Հօր՝ Որդւոյն եւ Հոգւոյն մէջ կ'ընդունինք միւսնոյն անբաժանութիւնը, ու թէ Եւ Հօր՝ Որդւոյն եւ Հոգւոյն մէջ կ'ընդունինք միւս Ենթակայութիւններէն մին անուանած առեն միւս Ենթակայութիւններն ալ հասկնալ:

Իրենց կարծիքին իրրեւ աւելի նպաստաւոր վկայութիւն յառաջ կը բերեն Քրիստոսի վերջին ազօթքին սա խօսքը. «Զի՞ ծանիցեն զքեղ միայն ճշմարիտ Աստուած եւ զոր առաքեցեր զՅիսուս Քրիստոս» (Յովհ. Ժկ 3): Այս խօսքին մէջ իմաստը կէտադրութենէն է կախուած, սրովհետեւ Հակառակորդները կ'ուզեն իմանալ «Զի՞ ծանիցեն զքեղ միայն ճշմարիտ Աստուած», կերպով մը բատին թարգմանութեան շարադրութեան յարմարելով: Սակայն յունականը եւ մէրինը միակութեան եւ ճշմարտութեան երկու առորդութիւնները յայտնարկու կ'ընծայեն «Աստուած» սոսուկութեան եւ ոչ թէ «զքեղ» Ենթակայութիւն, Եւ հետեւարար Հարկ է կարգալ «Զի՞ ծանիցեն զքեղ՝ միայն ճշմարիտ Աստուած»: Բայց այս Քրիստոս ոչ թէ կը մէրժէ Ենթակայութեանց զանազանութիւնը, այլ կը մէրժէ յԱստուած կութեանց բազմութիւնը՝ ընդունիմ հեթանոսներու մոլորութեան: Վերջին ազօթքին մէջ թէ Եւ Քրիստոս ասանձին հայցուածներ ունի առաքեալներուն համար, սակայն թէ ազօթքին սկիզբը կը խօսի «ամենայն մարմնոյց» վրայ, Եւ թէ վերջը կ'ըսէ «ոչ վասն նոցա (առաքեալներուն) միայն ազաւմ», այլ Եւ վասն ամենայն Հաւատացելոց բանին նոցա յիս» (Յովհ. Ժկ 2 և 20):

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

(Դար. 12)



ԿՐՈՆԱԿԱՆ

ՓՈՐՁՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԿԵԱՆՔԻՆ ՄԷՀ

Փորձութիւնները անդաման եղած են միշտ եւ սպասի մնան մարդերու կեանքէն։ Հարուստն ու աղքատը, ծերն ու երիտասարդը, սուբրն ու մեղաւորը գրեթէ հաւասարապէս ևնթակայ եղած են փորձութեան։ Քրիստոս խոկ լացառութիւն չկարմեց բնդհանուր այս օրէնքէն։

Քրիստոսի փորձութիւնը սակայն մեզի ցոյց կու տայ փորձութիւններու անխուսափելութիւնէն աւելի ու առաջ՝ զանոնք անվեհը կերպով զիմանկալելու եւ զանոնք յաղթահարելու իմաստուն կերպը։

Փորձութիւնները կարելի է բաժնել երեք տեսակներու։

Ա. — Արդարներուն պատահած փորձութիւններ։ — Ասոր ամենէն ցարտուն ապացոյցը կը զանոնք Հին Ռւֆոսի մէջ, Արքահամբի իր զաւկին զոհարեման պարագային։ Տէրը շվարանեցաւ փորձութեան մատնելու իր ամենէն սիրելի ծառան, որովհետեւ այսպիսով էր որ աւելի ցայտուն կերպով պիտի երեւան զար անոր հաւատքը։ Նոյնն է նաև Յորի փորձութեան պարագան։ Սքանչելի համբերութեամբ տոկալով փորձութեան՝ ան աւելի ամբապնուեցաւ իր հաւատքին մէջ։

Բ. — Մեղաւրներու արուած փորձութիւններ։ — Ասոր օրինակները շատ աւելի բարձաթիւնն, որովհետեւ չկայ մարդ որ մեղաւոր չըլլայ։ Խոկ նապաստ՝ կը այս կարգի փորձութիւններուն։ անհատը գուրս բերելն է իր ծուռ ու վտանգաւոր ճամբէն, տանելու համար զայն գրկութեան առաջնորդող ճշմարիտ ճանապարհն։

Այս կարգի փորձութիւններ կը ծառայեն

նաև փորձութեան մէջ ինկողին անմիջական չըջապատճեն մէջ ապրող եւ անոր հետ առօրեայ յարարերութեան մէջ եղող անհատներուն նկարագրի յարեփոխման եւ հոգիի աղուացման։

Ճիշդ առօր է որ կ'ակնարկելի մեր Տէրը, երբ իր աշակերտներուն հետ խօսակցութեան մը պահուն, թերեւս ի զարմանս անսնց, կը բայտնէր թէ բալոր մարդերէն աւելի մեղաւոր չէին անսնք՝ որոնց արիւնը Պիդասոս խառնած էր Գալիլիոյ մէջ իր գոհերուն հետ, ո՛չ ալ երուսաղէմի մէջ ապրող բոլոր մարդերէն աւելի պարտազանց էին այս տասնեւոթը՝ որոնց միայն ինկաւ աշտարակը ի Սերովամ և մահացան (Ղուկ. ԺԳ, 1—4)։ Եւ կ'աւելցնէր։ «Եթէ զուք ալ չապաշխարէք, նոյնպէս պիտի կորսուիք»։ Այդ փորձութիւնները կոչուած էին ուրիշները զուրս բերելու իրենց փորձանարեր ճանապարհէն եւ կենցողէն։ Ու նաև, ուրիշ առիթով մը, մեր Տէրը ըստու։ «Ալզօթս արարէք ամենայն ժամ, զի մի՛ մտանիցիք ի փորձութիւն»։

Գ. — Սակայն փորձութիւններուն ամենէն բնդհանրացած տեսակն է այս երրորդը, ուր մարդ էակը ի՛ր խոկ բոնած բնթացքով եւ ի՛ր խոկ վարած զեղիս ու շուայր կենցազով իր միայն կը հրաւիրէ փորձութիւնը։ Հոս փորձութիւն բառը է առնել իրեւս վտանգ կամ նեղ ու զժուարին կացութիւն։

Քաղաքական անապահովութեան չըջանին՝ հաւանական վտանգին զէմ խիզախնելով կամ պատկան իշխանութեանց հրահանդին զէմ զործելով, անհատ մը կրնայ իյնալ փորձութեան մէջ։ Բժիշկներու կողմէ մէզի արդիուած մէկ ուստիլիքին կամ ըմպելիքին

գործածութիւնը մեր առջև կը բանայ վար-
ծութեան ուժից զո՞ներ : Աիրային արկածա-
խնդրութիւնը կրնայ մեզ առաջնորդել անել
ու փորձանարեք այլ կացութիւններու : Վեր-
ջապէս փորձութիւնը իրեն չուք միշտ կը
հետեւի մեղքին : «Մեղքին վարձքը մահ է»,
կը բայ :

Աւեմն ի՞նչ պէտք է բնել չենթարկուե-
լու համար փորձութեան :

Նոխ հաւատքով ու մաքուր սրուով պէտք
է արտասանենք Տէրունական աղօթքը, ուր
Քրիստոս այս կէտր չեշտելով սորմեցուց իր
աշակերտներուն՝ ինսպիրել իրենց երկնաւոր
Հայրէն որ զերծ պահէ զիբենք փորձութիւն-
ներէ . «Եւ մի՛ տանիր զմեղ ի փորձութիւն» :
Ապա, պէտք է հետեւինք Տիրոջ օրինակին:
Ենչպէս յաղթեց Տէրը սաստանային փորձու-
թեան :

ա) Հոգեւոր իրողութիւնները զերազանե-
լու աշխարհիկ, մարմնուոր իրադութիւննե-
րէն : Արքա՛ն չատ է թիւը անոնց՝ որոնց մի-
ակ ու զերազան մտահոգութիւնը օրուան
հացն է . որոնք կ'ուզեն եւ կը ջանան բաւա-
րութիւնիւթական հացով եւ չունին քաղցն
ու կարիքը հոգեւոր հացին : «Ոչ միայն հա-
ցիւ կեցցէ մարդ» : Եթէ կարենային մարդիկ
ըմբռնել բուն տարողութիւնը Քրիստոսի այս
խօսքին, որքա՛ն տարրեր պիտի ըլլար կեան-
քը այս մոլորակին վրայ : Հացին ետևէն ի-
րենց հետապատ վազքին մէջ ինչքա՛ն ազա-
ւութիւն կայ ու ինչքա՛ն յանձնապատճառու-
թիւն՝ երբ այդ նախատակին հօտնելու համար
չեն զներ խորութիւն միջոցներու, եւ կ'ըն-
դունեն ու կ'արհամարհեն աղնիւ ու քրիստո-
սամայել սկզբունքներ :

բ) Աստուծոյ կամքին միայն բոլորանը-


է կը հպատակութիւն յայտնելով : Մարդիկ իշ-
բենց կամքին համաձայն լոկ առզելու հետա-
մաս րլրալով դորձած կ'ըլլան մեղքերուն
դերագոյնը՝ որ է անհնապանդութիւն Աստու-
ծոյ կամքին : Նոյնը չէ՛ր միթէ անդրանիկ
մեղքը մեր նախառօր՝ Աղամին, որուն հետե-
ւանքով վտարուեցաւ զրախտէն : Նոյն մեղքը
չէ՛ր որ երկնարներկ հրեշտակները փոխա-
կերպեց զժոխարնակ սատանաներու : «Եղի-
ցին կամք քո», կը սորմեցնէ մեղի Քրիստոս
Տէրունական աղօթքին մէջ :

գ) Աշխարհիկ հաճոյքներէ հրապուրուե-
լու փոխարէն զանոնք արհամարհելով եւ հո-
գեւոր իրողութիւններու լոյսին բացուելով :
Ներկայ դարուն մահաւոնող, քաղցաքակը թու-
թեան մէծարայլ յառաջդիմութեան բերու-
մով, մարդիկ աւելի հակամէտ դարձած են
իրենց հաճոյքն ու երջանկութիւնը փնտու-
թու միայն աշխարհիկ ցոփ ու չոււրյու կենցա-
զի մը մէջ : «Այսօրուան համար» միայն ապ-
րոց, իրական երջանկութիւնը երջանկու-
թեան աղբիւրէն՝ Աստուծմէ հեռու փնտութ
չոււթու ունայնամիտաներն են անոնք, որոնք
իրենց վրայ կը հրաւիրեն այլատեսակ ու
կակծարեր փորձութիւններ :

վ. Երջապէս, երբ մէկ կողմէն ջանք բնելու
և փորձութեան մէջ չիշնալու, միւս կող-
մէն՝ պէտք է արիարար զիմաղրաւենք մեղի
պարտադրաւած, Աստուծոյ տնօրինութեամբ
մեղի պատահելիք փորձութիւնները : Գիտ-
նանք թէ ինչո՞ւ համար այդ փորձութիւննե-
րը կը պատահին մեղի ու ջանքնք յաղթա-
կան զուրս զալ անոնցմէ, հաւատքով ա՛լ ա-
ւելի զօրացած ու քրիստոնէական բարեմա-
նութիւններով ա՛լ աւելի զարդարուած ու
ճսխացած :

ԳԼՈՒԹ. Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

Երուսաղէմ



ԵՐԱՎԵՐ

ՀԱՅՑ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՁԻՍԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆՆԵՐՆ

Քլիմատոնէական հեղեղցիները, ըլլան անոնք արեւելեան ծագումով՝ Առաքիլական, և կամ քարողշական սկզբունքով՝ հետազայդարուն կարգուած, ունին իրենց արարդակական սահմանումները:

Առաքելական, առանդական, հնագոյն դարերէն ծագում առած եկեղեցիները այս յիշասակուած արարողական սահմանումները կը կոչէն ծիսակատարութիւն, որ զրեթէ հսմանիշ է խնամքով պատրաստուած ներշնչեալ ազօթքներու, չեղինակուած հայրազետներու կողմէ՝ որոնց համակ էութիւնը նըւիրուած էր աստուածպաշտոթեան սրբազնութան: Նման հոգեւոր երգեր, ազօթքներու ծխային արարողութիւններ համարուած են երկնակջ օրհնութիւններ եւ պատզամներ, ու ներշնչած հաւատացեալ բարձատեսկ խռայերուն հոգիները:

Հայուստանինեց Եկեղեցին ունի ծխակատարական—արարողական խիստ ձաշակաւոր զասաւորումով սահմանաւորումներ, որոնք ամփոփուած են յատուկ Տօնացոյցներուն, և առանց դմէ բխած առօրեայ առձեռն զործածուած Եկեղեցական օրացոյցներուն եւ Մաշտոցներուն մէջ։ Եկեղեցական օրացոյցները ըստ բաւականի անմիջական կատարուելիք արարողութիւններուն ուղղոցցը կրնան համարուի, ուր գրուած են Եկեղեցիներու մէջ կատարուելիք կարլ մը պաշտամունքները երգուելիք չարականները իրենց մասնայառուի ձայնական եղանակներով, կարգացուելիք աղօթքները մանրամասն կերպով զրեթէ

Մեր սոյն գրութեամբ կը փափառի քանզակառանուլ «Երեկոյեան» ժամերգութեանց եւ ատոնց յարակից նախատօնակներուն : Երեկոյեան ժամերգութիւնները կը կատարուին լուս ազօթքներով եւ խորհրդաւոր պարզութեամբ, ապօնուներու, քարոզներու ընթերցումներով եւ շարականներու երգեցողութեամբ : Ամէնակարեւոր երեկոյեան ժա-

մերզութեանց ընթացքին «Սր. Աստուած»ի
երգեցողութիւնն է :

Հայաստանեաց Եկեղեցին «Ար. Ասուած»ի երգեցողութիւնը (Triagon) ձօնած է Ար. Երրորդութեան Երկրորդ Անձին՝ այսինքն Աստուածառդուոյն, շատ հզրիտ մեկնարանութեամբ։ Յոյն Աւզգափառ եւ Լատին Բնդշանրական Եկեղեցին կ'երգեն «Ար. Աստուած»ը տարրեր լիժրուումով, ի յարգանս Ամենասուրբ Երրորդութեան։ Բայ աւանդութեան թերեւ «Ար. Աստուած»ի երգեցողութիւնը ծաղում տուած է Հետեւեալ ոչպիչն։ Երբ մեր Տէրը խաչափայտին վրայ հոգին աւանդեց, Յովսէփ Արևմաթացին զողահար վիճակի մէջ մօտեցաւ Պիղատոսին եւ խողրեց Անոր անչնչացած մարմինը՝ թաղելու համար։ Երբ մօտեցաւ խաչափայտին եւ զիտեց զառն կոկիծով Տիրոջ անչնչացած մարմինը, յանկարծ զոչեց։ «Սուրբ Աստուած», «Սուրբ Հոգոր», «Սուրբ Ամամահ», որ խաչեցար փան մեր, ողարմեա՛ մեղ։ Այս ողարմեր եւ սրբայուր բացադանչութիւնը ծաղում տուաւ «Սուրբ Աստուած»ի երգեցողութեան քրիստոնեայ Եկեղեցիներու մէջ («Փառաւորեալ և օրհնեալ»ի յաւելուածք յետադային մուտք դործած է Հայ Եկեղեցւոյ մէջ)։

Տիեզերական ժողովներու մէջ Յովովէփ Արևմաթացին այս բացադառչութիւնը պէս պէս ձեւերով մէկնարանուեցաւ : Յոյն Օրթոտոքներ, Լատիններ ու անոնց համեւորդները այն համոզումք ունեցան թէ կարելի չէր որ Աստուած խաչուէր, եւ եթէ «որ խաչեցար վասն մեր» Երդէին՝ աստուածութիւնը խաչած պիտի ըլլային : Յոյն Օրթոտոքներ եւ Լատիններ «Որ Աստուած»ը կ'երգեն առաջ «որ խաչեցար», ի յիշաստակ Սրբ Երրորդութեան . խոկ Հայաստաննեայց Առաքելական Եկեղեցն կ'երգէ ի յիշաստակ Սրբ Երրորդութեան Երկրորդ Անձին՝ Քրիստոսի, չափ արդարանալի մէկնարանութիւնը : Յոյն Օրթո

տարս Եկեղեցին Քրիստոսի աշխարհի վրայ ունեցած փոփոխութիւնները՝ խաչելութիւնը, յարութիւնը, ծնունդը, մկրտութիւնը, այլակերպութիւնը կը յիշատակի մասնայատուկ շարժականի մը մէջ, Ա. Պատարադի բնթագքին, «Ար. Աստուած»ը երգած պահունակ Հայուսաննեայց Եկեղեցին բացարձուած փոփոխութիւններուն ամբողջութիւնը պարփակեց «Առևը Աստուած»ի երգեցողութեան մէջ:

Արագ Յոյն եկեղեցին կ'երպէ . «Առաք
Աստված , Սր . Հզօր , Սր . Ամեմհ , աղոթեա-
ժեց» :

իսկ Հայ Եկեղեցին կ'ըրգէ . «Առոք Աստ-
ուած , ոսոք եւ հզօր , ոսոք եւ անմտէ , որ
Խաչեցար՝ Յարեար , Ծնար և Յայտնեցար ,
Ալլակերպեցար ի Թափօր Երբին Եւային (ըստ
տօնի) մասն մեր , ոզորմեալ մեղ» : Հայ Եկե-
ղեցին տարին մէկ անդամ Աւագ Ռուբաթ երե-
կոյշեան թաղման արարուցութեան , առաջին
«Առոք Աստուած»ը կ'ըրգէ տուանց «իմու-
սորեալ»ի (թերեւս մատնանշելու համար
Յովակի Արեմաթացիի բացադանչութիւնը
Քրիստոնի համար) :

Նախատօնակի արարողութիւնը դարձելու
երեկոյեան ժամերգութեանց բնթացքին կը
կատարուի իր յառելուած արարողութիւն,
փոյլ մը տարու համար եւ նախապատրաստե-
լու հաւատացեալնիւր յաջորդ տօնական օր-
ուան խորհուրդին : Նախ կը կատարուի երե-
կոյեան սովորական ժամերգութիւնը ու յե-
տոյ թափօրապետ ևպիսկովոսը կամ վարդա-
պետը չուրջառ առնելով, ինչպէս նաև զա-
սին մէջ գտնուող քահանայից դասն ու չուր-
ջառ առնելով, զպիքներուն բնկերակցու-
թեամբ կը յառաջնանան առնեան՝ ուր կը սկսի
օրուան յառուել «Օրհնեացուք» չարականին
երգեցագութիւնը, մինչ այս սովորաւողները
կը կատարեն պատշաճ խնկարկութիւնը : Ա-
պա կ'երգուի «Հարց»ի չարականը՝ այս ան-
դամ թափօրապետը բուրժառ ի ձեռին կը
խնկարկէ բնդհանուք տաճարը :

Տաղաւարներու նախատօնակիներու մասին, Ար. Ծննդեան և Ար. Զատկի ձրագույցի հոգեզմայլ արարողաւթեան մանրամասն բացաւարողականը գանց ընկելով, կ'անց

նինք «Վարզավայու»ի, «Վերափոխման» և «Վերացման Ար. Խոչք» նախատօնակներուն։ Մանր ընթերցանութեամբ կը կարդացուին սաղմուները եւ ազօթքները։ Եսու խնամուած և մեծ հոգածութեամբ կ'երգուին «Ոյս Զրւարթ»ը եւ խաղաղական ազօթքները։ Երբ կարգը պիտի զայ «Լուր ձայնից մերոց» ազօթքի բնիթերցման, կ'արժէ յիշատակել Հայեկեղեցոյ յատուկ ծխային օրէնքներէն պարագայ մը, որ բացարձակապէս եպիսկոպոսներու յատուկ է եւ որ կը կիրարկուի շատ բարձր հեղինակութիւն եւ եկեղեցականապէն մէծ պատրաստութիւն ունեցող արքեպիսկոպոս, եպիսկոպոս, եւ կաթողիկոսներու կողմէ ցարդ։ Վարդապետ կամ քահանայ մը կը միսի կարգալ «Լուր ձայնից մերոց»ը։ Երբ կ'էսին հասնի, բնիթերցանութիւնը կը կ'էցնէ ու Աթոռին վրայ բազմող թափօքապետը՝ կաթողիկոս, պատրիարք կամ Եպիսկոպոս, Աթոռէն կը զանանյ դէպի ժաղովուրդ ու բարձրածայն ինք կ'արտասանէ ազօթքին «Խաղաղութիւն ամեն եցուն»ը։ Պարապետը կ'երդէ «Եւ բնդ հոգւոյդ բում»ը և «Առաջիքոյ Տէր»ը եւ ազա քահանան կը շարունակէ ազօթքին բնիթերցումը։ Անէկ մերջ զպիրները ստանան կ'ելլեն, թափօքապետը և քահանան դէպի ստեան։ Առյն նախապատրաստութեամբ կ'երգուի «Սուրբ Աստուած»ը (Խաչելութեան եղանակով) շատ ծանր կերպով եւ յաջորդ օրուայ «Օրհնեսցուք» շարականն արիր «Համբարձի»։ Վերափոխման տանին նախատօնակին միայն կ'երգուի նաև «Հարց»ը «Որ զնախամօր», Երբ թափօքապետը կը խրնկուի բուրդէ բուրժատուի բնդհանուր եկեղեցին Այսպիսի նախատօնակները պէտք է որ կատարուին մէծ նախանձախնդրութեամբ եւ որ զուշուրսութեամբ եւ տանց որեւէ զանցառութեան, որպէսպի օրուան խորհուրդը շատ աղջեցիկ ըլլայ և պահուին մեր աւանդական քրիստոնէական սկզբունքները մեր հայրապետներուն։

Նախանձախնդրական բժանադրութիւնը
մեր եկեղեցոյ մէջ շատ կենաւկան հարց մէջ
ու պէտք է զործադրուի միշտ, որպէսզի հա-
ւասացեալները աւելի սերտ կապերով միա-
նան առառածածպաշտութեան սուրբ ուխտին:

ԶԱՀԵՐ ՄԱԳԱՍՏԻՑԵԱՆ

ԳՐԱԿԱՆ

ԸՄ ՊԻԱՆԻ ԵՍ ԻՆՉՊԵ՞Ս ՍԻՐՏՍ ՅԱՆՉՆԵՄ ՕՏԱՐ ՀՈՂԻՆ

Պիանի, իմ չքնաղ Պիանի, զիշերուտն լոռեթեան մէջ խոր, ինձ՝ այցի ևս եկեր զուն նորէն, ու զէմքըզ այնպէս լուսաւոր, ու ձայնըզ այնպէս կարկաչիւն, ձայնըզ մերթ մայրական զերդ օրօր, մերթ կարծես աղբիւրի մրրմբն ջիւն:

Պիանի, իմ չքնաղ Պիանի, կուգաս զուն հաղար պատկերով, մերթ կապոյն—կապոյն—կապոյն, կախարդ ծովու զէմքով, մերթ հեռուն, երկնքի մէջ միաբաւուղ Սիփանի փառահեղ հասակով. մերթ Վարադէն ծաղող, ամպերու պատմուանը ուսին առած՝ չքնաղազեզ արեւու չքեզութեամբ, մերթ նայերի թագուհի Շովուն ծոցին մէջ լողացող աստղերու հոյլով :

Պիանի, իմ չքնաղ Պիանի, եբբ առաջին անգամ՝ արեւու չողերուն հետ ևս աշխարհ իջայ, թափառեցայ զարերով, անթիւ հաղարամեակներով՝ աշխարհի ամեն կողմեր, մինչեւ որ, օր մը հասայ քեզի ու հիացած կեցայ քու զեղեցկութեան զիմաց ու լացի հիացմունքն, եւ արցունքս ցող եղաւ ու մարդարժաներով օծեց քու ծաղիկները. ու արցունքս անձրեւ եղաւ եւ իջաւ քու այդիներուեղ : Անկէ ի վեր, ևս հաղար անդամ ու հաղար ձեւով վիճակ փոխեցի քու ծոցիդ մէջ, եղայ ծաղիկ ու թիթեռ, եղայ պառուղ ու հասկ, եղայ թոյր ու րոյր, ու րոյր ձեւերու մէջ ևս սիրեցի քու հողն ու ջուրը, քու օդն ու տրեւը, քու ծովն ու երկինքը, քու աղբիւրներն ու զեսերը, քու լեռներն ու կանանչ—կանանչ հովիտները :

Գիտե՞՞ս Պիանի, ևս Աւրարտացիներու հետ քու փառքդ կերտեցի . ևս ժայռերուն մրայ քու պատմութիւնը դրոշմեցի, ևս Մենուասին հետ յցացայ քու հոչակաւոր Զրանցքին ծրագիրը . Տիգրիսի ջուրերուն հետ ևս քու փառքն ու զեղեցկութեան հմայքը մինչեւ Բարելոն ու Սումերիս տարիւ . ու քու կարօտէդ ամպ եղայ ևս հոն-ու հովի թեւերուն վրայ հստած, ևկայ քու կապոյն—կապոյն ծովուն վրայ օրօրուեցայ պահ մը եւ անձրեւին հետ իջայ քու ծոցդ կարօտս առնելու :

Ցեսոյ՝ ևս Տիգրան Մեծի զալարափողերով քու ամենպերական փառքը հոչակեցի աշխարհն . ևս իր թաղին ամենէն չողչողուն զոհարը զարձայ : Հրոսոմը նախանձէն ամպուեցաւ, Պարսկաստանը սուտի քողով ծածկուեցաւ : Բայց ժամանակի անփոր պատեցաւ անմիերջ : Ես մերթ արցունք զարձայ քու բախտիդ համար ու մերթ պայծառ—պայծառ ժպիս արեւի չողերու :

Եւ օր մըն ալ՝ ահաւոր փոթորիկ մը պոկեց զիս քու ծոցէդ ու նետոց իրաքի հեռաւոր անապատներուն : Տիգրիսի ալիքները քու պատկերը բերին իմ սուաջին պատանութեան ու ևս կարօտս յանձնեցի իր ջրերուն .—

«Ախտըս նման ի էն փրլած տըներ,

«կոորեր գերաններ, խախտեր ին որներ,

«բոյն պիտի զընին մէջ մայրի հաւքեր,

«էրթամ ձի թալիմ էն էրման զետեր,

«էղնիմ ըլկներաց ձագերաց բնկեր,

«ա՛յս, Պիանի, Պիանի, Պիանի տնաւեր» :

Ու հիմա քու կարօտի կրակէն կիզուած սա սիրտը չուսով, չուսով պիտի զաղբի տրոտիկ երտէ . բոէ Պիանի, ևս օտար հողին ի՞նչպէս յանձնեմ զայն :

Հ Ա Յ Ո Յ Ա Լ Ե Զ Ո Ւ Ն

Մեսրոպ Մաշտոցն ասաց՝ որդիս,
Ել ինչո՞վ ես յոյը քերդիս,
Ել հայրենիք ինչո՞ւ եկար,
Երբ կը խօսես օտար լեզուով,-
Խմես հայոց գիճին նեկտար՝
Նենաց կանչես օտար եզրուով,
Քաղես հայոց վարդերն ու մեզ
Աղջիկ կանչես օտար լեզրուով.
Բայց աղջիկը փուշ կը տայ քեզ,
Թէ պաշաչես օտար լեզրուով:

Իրաւ, քանի լեզու գիտես՝
Ակներան մարդ ես՝ իրաւն ասին,
Բայց որ քո հայ լեզուն չունես,
Ել ի՞նչ յոյ ես քո Մասիսին,
Որ թաղել ես քո մայրենին՝
Հարամ է քեզ հայոց գիճին,
Հարամ է քեզ աղջիկն հայոց,
Հայոց սիրտը՝ Մասիսն հայոց,
Մայր հայրենիքն ել ի՞նչ սրտով
Քո ուրեմն էլ գրկէ վարդով...

...Այս չէ, Մասիսն հալալ է քեզ,
Հայոց վշտում դու մեղք չունես,
Հալալ է քեզ հողն հայրենի,
Թող քեզ ջորբն էլ դատնայ գիճի,
Քանզի՝ ասա էլ՝ այս քառսում՝
Օտարն հայոց մահն է ուզում...
Բայց նա է հայ, ով յովազի

Արնախտում էլ

Երախտում էլ

Իր մայրենի լեզրուով խօսի,
Մօր կաթի հետ ծծած լեզրուով,
Որ հայ գետը ծով ծնի, ծով:
Ժխորում էլ Բարելոնի
Խօսի լեզրուով իր մայրենի,
Հայոց լեզրուով, որ միշտ շամել,

Մեզ բիւր դարեր հայ է պահել,
 Մեր սուրբ լեզուն, որ իբրև սար՝
 Ողջ ազգերին է հաւասար:
 Մեր ողնաշար, մեր ազգի սին,
 Հնաշխարհիկ հայոց լեզուն,
 Որ մշտավիւս
 Մասիսի պէս՝
 Ընդդիմ ձուլման ան ու մահի՝
 Մեզ յախտեան հայ կը պահի,-
 Թէպէտ կտրել են դեռ ուզում
 Հայ բերանից հայոց լեզուն,
 Բայց չի մտնի օտար պատեան
 Հայոց լեզուի թուրն յախտեան,
 Պիտի երգէ,
 Միշտ կայծակէ
 Մեծ Մաշտոցի բազուկն անգին՝
 Հայոց լեզուն Թուր-Կայծակին:

ՅՈՎՃԱՆՆԵՍ ՇԽՐԱԶ



ԼԵԶՈՒՄԱԿԱՆԱԿԱՆ

ՊՈԼԻՍՈՒ ՀԱՅԵՎԱՐԾ

ԲԱՌԳԻՐՔ ՊՈԼՍԱԿԱՆ ՌԱՄԿՈՐԵՆԻ

Այսուստամիրեց թեոդիկ, 1899-1905, Խօնիւսար, եռահամուր,

ձեռագիր-ինքնազիր, անտիպ, 2500 էջ

Թէօդիկի այս կարևոր աշխատասիրութիւնը 1905 թուականի Յուղիսին արժանագած է Յալսէփ Խզմիրեանց Գրական Յանձնամուզավի առաջին կարգի մրցանակին, առկայն այսօր անտիպ պահուում է Երաւանցի Ս. Յակովիանց վանքում։ Իր «Ամէնաւ Տարեցյց»ի 1922 թուականի հատորում հեղինակն այս նշել է իր հրատարակելի գործերի շարքում (ոնևանամթերթի ներսի կողմում):

Ինչպէս յայտնի է, Յալսէփ Խզմիրեանց կտակի նպատակն է հզել քաջալիրել հայ պրականութիւնը, գպրութիւնը և բանասիրութիւնը։ Թէօդիկը և ուրիշներ մասնակցել են 16րդ մրցանակարաշխութեան, որից առաջ Յանձնամուզը նախորդ առրիների համեմատութեամբ մի քանի փոփախութիւններ է կատարել։

Մինչեւ 1904, մրցանակարաշխութեան մասնակցել ցանկացազներն իրենք են բնարել մշտկելիք նիւթը, և մրցանակարաշխութիւնը աեղի է աւնեցել ամէն տարի։ Արդ, Գրական Յանձնամուզավը 1904 թուականի Յունիսի 27ի պաշտօնական ժանուարում ինքն է սրոշել 1905 թուականի մրցանակարաշխութեան նիւթը։ Ակրդի հայերէնի բառարանի համար նախապատրաստական նիւթերու հաւաքածոյ կողմել, իւրաքանչիւր բռնին հանդէպ բռատրանական սավարական տեղիկութիւններով, մանուանդ ծագման և կիրառութեան մասին բացատրութիւններով։ Վհնեստիկի Առձեռն բռատրանին վերջին տպագրութիւնն իրեն հիմ ընդունելով . . . և քիրականութեան տեղիկութիւններն իրեն գնահատելի տառւելութիւններ ընդունելով («Աւելի» օրոթերթ, Պոլիս, 27 Յունիս 1904)։ Սակայն նկատի առնելով առաջարկուած նիւթի ընդորձակութիւնը՝ Յանձնամուզը այն բաժանել է երեք կէտի, որոնց հրկրորդն է եղել «Արևմտեան գաւառաբարաններու բաներ և ոճեր»։ Թէօդիկի աշխատանքը, ինչպէս նաև ուրիշներ, վերաբերում են այս կէտին։

Իրեն երկրորդ փոփախութիւն, ի տարրերութիւն նախորդ մրցանակարաշխութիւնների, Յանձնամուզավը մէկ տարուայ ժամկէտի փոխորէն սահմանել է երկու տարի ժամանակ, որպէսզի աշխատանքները առանց հապճեպի և խնամքով պատրաստուեն ու ներկայացնեն։

Նախորդ տարիների համեմատութեամբ մի տառելութիւն և անուկինում ներկայացնեած աշխատանքները գրախօսելու համար յանձներել են մէկ քսնիչի, իսկ 16րդ մրցանակարաշխութեան ներկայացնեած 18 աշխատանքները քննուել են հիմ հազուց բաղկացած քննական յանձ-

նաժողովի կազմից, որի իւրաքանչիւր անդամ գրեթէ ամբողջութեամբ ծանօթացել է աշխատանքներին. վերջում սրանք քննարկուել են յանձնախմբի նիստերամ:

Յովսէփ Խղմբիրեանց Գրական Յանձնաժողովի 16րդ մրցանակառաջնութիւնը տեղի է ունեցել 1905 թուականի Յուլիսի 7ին, նախագահութեամբ Օրմաննեան պատրիարքի, Ակեղեցականների և անուանի մտաւարականների ներկայացւեամբ, Դալաթիոյ խորհրդարանում։ Միաթարեան գիտական Հայրերից ներկայ են եղել Գարբիէլ Մէնէվիշեանը, Գրիգորիո Գալէմքեարեանը և Յավհաննէս Թուրասեանը։ Յանձնաժողովի առենապետն է եղել Գարբիէլ Նորտառանկեանը, առենապպիրը՝ Մկրեան աւագ քահանան։

Քննիչ յանձնախմբի անդամներն են եղել Բարեկն Կիւլէսէրեանը, Թովմաս Թէրզեանը, Անթէս Պէրոպէրեանը, Հրանտ Ասատուրը և Խոչչիկ Նորատունկեանը։ Ներկայացւում 18 աշխատանքների մասին կազմը մանրամասն տեղեկագիրը կարգացել է Հրանտ Ասատուրը։ Դրանում խելացիօրէն պատճառարարանուած են մրցանակների յատկացման մասնագիտական հիմքերը։ Մրցանակի կտակարար Յանձնաժողովը լրիւ համաձայն է եղել քննիչ յանձնախմբի տեղեկագրի հետ։

Ներկայացւում 18 աշխատանքներից երկուսը մերժուել են, որովհետեւ չեն վերաբերել Յանձնաժողովի սկզբից և անմանած նիւթի երեք կէտերից մէկին։ Մնացած աշխատանքները համարուել են զնանտեղի և արժէքաւոր զորձեր, մնած մասամբ արեւմտանայ բարբաների ուսումնասիրութիւններ և բառարաններ։ Որպէս այդպիսին, առաջին կարգի մրցանակին (35 ոսկի) արժանացել են՝

1. Տիգրան Զիթճեանի (Զիթօւնի) «Վանայ գուշառաբարբառը»,
2. Թէոդիկ Լապճինճեանի «Պոլիսի հայելորը»;
- Երկրորդ կարգի մրցանակին (15 ոսկի) արժանացել են՝
1. Օ. Բարագամեանի «Դամայնապատկերը»,
2. Կարապետ Գարիկեանի «Սերաստիոյ գուշառալեզուն»։

Գրամով խրախուսուել է նաև Սիմոն Գարբամանեանի յայտնի բառարանը, որի ապագրութիւնն այն ժամանակ սկսուել էր։

Քննիչ յանձնախմբի տեղեկագրին ամբողջութեամբ ապագրուած է Շենէւելիք օրաթերթի 1905 թուականի 5920—5922 համարներում։

Մատուրականները յոյս են ունեցել մինչև տեղեկագրի ընթերցումը, որ Խղմբիրեանց 16րդ մրցանակարարացւութեան առաջին կարգի մըրցանակին արժանացած աշխատանքներն այս անդամ կ'արժանանան նաև ապագրութեան։ Սակայն նրանք յաւսախար են եղել, որովհետեւ Խղմբիրեանց կտակում աշխատանքների ապագրութեան մասին յատուկ կէտ չի եղել։ Արամ Անտոննեանը Շենէւելիք օրաթերթի խմբագրականում առաջարկել է, որ մրցանակի ամբողջ գումարը յատկացաւէր (120 ոսկի), այս անդամ գոնէ, արժանաւորագոյն աշխատանքի հրատարակութեան, քանի որ 35 ոսկի գումարը հեռու էր, նոյնիսկ այն ժամանակ, մէկ դրբի ապագրութեան ծախսերը հոգալուց։ Սակայն Գրական Յանձնաժողովի անդամները չէին կարող խսխուել կտակի պայմանները։ Այդպիսով՝ առաջնութիւն չահած ո՛չ մի աշխատանք ժամանակին լոյս չի տեսել։

Տիգրան Զիթճեանի և Օ. Բարագամանի աշխատանքների բախտը մեզ յայտնի չէ։ Կարապետ Գարիկեանի «Սերաստիոյ գուշառալեզուն» աշխատութիւնը, «աւելիհայ և ճիխացեալ 1914 ի Սերաստիա», 1952ին

Երուսաղեմում՝ լոյս է տեսել Ամերիկայի Համասերտաստանայ վերաշինոց Միաւթեան կողմից, հեղինակի հագեշնորհ՝ որդու ներտածակոնով։ Իսկ Թէոդիկի նոյն քանի որժէքուոր աշխատանքը մնացել է անտիպ։ Ելուելով մի քանի պատճառներից՝ կարծում ենք, որ աւելի քան ժամանակն է այն ևս հրատարակելու։

Պոլուում չկողմաւեց և հրատարակուեց արդի հայերէնի այն բառարանը, որին նիւթ պէտք է հայթայթէին, գոնէ մասամբ, իզմիրեանց մրցանուկին 1905 ին ներկայացուած բառարանները, չնայած քննիչ յանձնախմբի ակադեկադրում արտայայտուած խոստումների։ Այսանդ մտադիր չենք վերլուծելու դրա պատճառները և կարելիսւթեան հնարաւութիւնները։

Մեր օրերում Հայկ. ԱՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հրաչեայ Աճառեանի անուան Լեզուի Խոստիտոււտում պատրաստում է արդի հայերէնի քառահատար բառարանը, որի առաջին հատուրը լոյս է տեսել մի քանի տարի առաջ։ Ծրագրուած է հետազայում լոյս ընծայել հայոց լեզուի ակադեմիական բառարան 16 հատորով։ Կարծում ենք, որ հայերէն ուրիշ բարբառների բառարանների հետ, որոնք տպագրուած են, բառարանպահական այդ հսկայական աշխատանքներին կարող է իր լուման բերել նուև Թէոդիկի «Պոլիսի հայելվորը»։

Սակայն անկախ վերայիշեալ հանգամանքից, Թէոդիկի աշխատանքն ինքնին արժանի է ապագրութեան, որպէս Պոլիսի 1900 ական տարիների հայ գաղութի բարբառի և բանահիւական գանձերի հաւաքածոյ։ ինչպէս կը տեսնենք ստորեւ։

Ոմանք համոզուած են, որ Հայաստանից դուրս կատարուած հայ բարբառագիտական աշխատանքները վաստանելի չեն, քանի որ գրեթէ միշտ դրանք բարբառների գիտական ուսումնասիրութեան մէջողներով կատարուած չեն մասնագէտ լեզուաբանների կողմից։ Այս թերահաւատ վերաբերմութի մէջ որոշ ձշմորտութիւն կայ։ Բայց երբ խօսքը որեէ բարբառի բառարանի մասին է, այդ վերահաւատութիւնը, կարծում ենք, պէտք է մեզմանայ, իսկ Թէոդիկի պէս մարդու գործի նկատմամբ բուլորազին պէտք է վերանայ։ Բարբառային բառարանների պարագային արտասահմանեան հեղինակի միտք խոցելի կողմն այն կը լինի, որ նա բարբառագիտական ուղղագրութեամբ գրանցած չի լինի մայրենի բարբառի հնչիւնները։ Արդ, Պոլիսի բարբառի հնչիւննութիւնը յայտնի է Հրաչեայ Աճառեանի համապատասխան ուսումնասիրութիւններից։ Բացի այդ, գիտենք որ, հայերէն մի քանի բարբառների, օրինակ՝ Թէուրի կամ Դարաբաղի բարբառների համեմատութեամբ Պոլիսի բարբառի հնչիւնները գրաբարի մանաւանդ արեւելանայ արտասահմանութեան տեսակէտից «ազաւազուած» չեն, և դրանց գրանցման համար անհրաժեշտ չէր գիտական առառագարձութիւն։ Թէոդիկի բառարանում կարեւոր հայերէն բառների և գործուածքների բարբառային կամ «ռամէկական» բազմազան նշանակութիւնների լիսկուտար գրանցումն է։

Դարձեալ հակառակ ոմանց, մենք մեծ համորում ունենք իզմիրեանց 16րդ մրցանակի քննիչ յանձնախմբի գիտակութեան վրայ։ Համազուած ենք, որ նա անշատութեամբ է պատկել իսկոպէս արժէքաւը աշխատանքներ, ինչպիսին է, միւսների հետ, Թէոդիկի «Պոլիսի հայելվարը»։ Արդէն տեսնենք, որ քննիչ յանձնախութեամբը կազմուած է իզել ժամանակի յայտնի բանասէրներից և մտաւորականներից, որոնք ար-

գիտեաններից շատերին չեն զիջում իրենց հայոց լեզուի գիտելիքներով, հայիցի մատուր պատրաստութեամբ և հրատարակուծ գործերով: Աւստի հաւատացած ենք, որ նրանք միանգամայն ձեռնահամ էին քըն-նարկուած աշխատանքներն ըստ արժանիքն զնանաւելու և մրցանակ յատկացնելու: Համոզաւած ենք նաև, որ աշխատանքների քննորկումն անցել է միանգամայն առաջ գիտութեան պարբեսներում, առանց կազմականաւթեան: Հենց այդ կանխելու համար քննիչ յանձնախմբի բոլոր անգամները ծանօթացել են աշխատանքներին և քննորկել նիստերում, ինչպէս առօւած է անզեկազրում, այդ ըստգծել է նաև ժամանակի մասմաւր: Աւստի այս նկատառութեաններից ելնելով, թէկուզ առանց ծանօթանալու թէսդիկի աշխատանքին, կարող ենք ասել, որ արժէ քաւոր գործէ, քանի որ արժանացել է իզմիրեանց մրցանակին, այն էլ առաջին կարգի:

Վերոյիշեալ երկու հանգամանքների կողքին շատ կարեար է հետեւութ:

Ինչպէս առօւանք, քննիչ յանձնախմբի հինգ անդամներն էլ պարսեցիներ են հզել, ուստի նրանք միանգամայն ունակ էին ճիշդ գնահատելու թէսդիկի «Պոլիսի հայիկաբրը»: Տեղեկազրում նշուած է, որ քննիչ յանձնախմբի անգամները կարող էին սխալուել Պոլսի բարբառին չփերաբերող՝ Պարաբաղի կամ վանի բարբառին վերաբերող աշխատանքները գնահատելիս, սակայն ինչ վերաբերում է իրենց ժայրենի բարբառին, նրանք նրաօրէն նկատել են տուել, որ դժուար թէ սխալուէին: Թէսդիկի աշխատանքի մասին անզեկազրում չենք գտնում ոչ մի դիտութիւն: Այստեղ առօւած է:

Ընդուրածակօրէն կը ներկայացնէ կ. Պոլսոյ հայ գաղութին գտնապարաբերութիւն գրեթէ իւր ամէն ձեւերուն մէջ՝ բառ, ասացուածք . . .» և այլն, և «Բառերու գոնազան առօւաններն յատուկ ու ճշտասէր պրապաւմայ մանրամասնուած են և յաճախակի օրինակներ կը ծառայեն լրասարաներու բառերու և ոճերու իմաստները: Այս բառարանը կրնայ նկատուիլ նաև բառարան մը սամկօրէնի ի գրաւորն, վասնզի սամկօրէն բառերու և տառթեանց գիմաց իրքեւ բացառութիւն կամ համանիշ գործութեանց են գրաւոր և երեմն մինչև իսկ գրաբար ընտիր բառեր և ոճեր, ինչպէս Հ. Ե. Հիւրմիւզեանի աշխարհաբարէ ի գրաբար բառարանը, բայց աշխարհիկ բառերու ահսակէտով ճախագոյն քան զնա» («Արևիկ» օրաթերթ, 1905, թ. 5921, էջ 1):

Թէսդիկը կարսղ էր արդեօք Պոլսի բարբառի բառարան պատրաստել:

Բանարկութեան և աքասրի հետեւանքով չարբարաստիկ սպանդից փրկուած թէսդիկը յայտնի է մանաւանդ իր «Անկնու Տարեցոյցներով», «Յուշուան Ապրիլ 11ի» (Ալրամ 1915ի հեկացական և մատուրական 761 զաներու), «Զուլումը եւ մեր ուբերը», «Գոլդորա Թրեխանայ նոզեւուկունութեան եւ իր հօսին, ուհանի 1915 տարին» գործերով, որոնք հրատարակուած են: Նրա «Պոլսի հայիկաբրը» աշխատառութեան հրատարակութեամբ յայտնի կը գտնանայ բառարանազիք և բառանաւաք թէսդիկը: Սակայն գրանով հեղինակից աւելի յայտնի կը գտանան Պոլսի բարբառի բառամթերքի և Պոլսահայութեան բանահիւսական ցարդ անձանօթ միացած գոնձեր:

Վահան թէքեանը թէսդիկին սրակել է իրքեւ «Աշխատաղ, հայի-

բէն գիրն ու լեզուն սիրող» (Աշուազի վարդապետ Ախուճկեանի, «Տարեկան», ամարհցայց, Հայէպ., 1929, էջ 275), թէսդիկը մայրենի լեզուն խկազէս չառ պիտի սիրէր, որպէսզի հօթք առքի աքնէր իր պալսահայ բարբառի բառարանի վրայ:

Ենոն կառանեանը, որ նոյնպէս լու է ճանաչել թէսդիկին, նրա մասին գրել է. «Թէսդիկ. Տարեկարքի աշխատավթհամբ կլանուած՝ զբացէտի ապերախտ առաջարէզը լքելով, օգտապաշտ եղաւ բանահաւարաւթեամբ, միշտ մարտավ ժաղավրդական ոճարանը, առիջնիրազ զրաբար առութիւններով իրայտաւուկ» (Ասյն տեղում, էջ 276): Թէսդիկի ազրիւրը հղել է իր պալսահայ մայրենի բարբառը, որին ինչպէս վկայաւ են նրա բառարանի և այս ապերքը, նու քաջածանօթ է հղել:

Արտաւոզդ Սիւրմէկանը նոյնպէս շեշտել է թէսդիկի բանահաւարք լինելը. «Իր մէջ զրոյը կար և բանահաւարքը ... Բանահաւար և բառահաւար մը» (Ասյն տեղում, էջ 277):

Արքան էլ վկայութիւններ բերենք ժամանակակիցներից թէսդիկի մասին, բոլորն էլ պիտի հաստատեն Արտաւոզդ Սիւրմէկանին նրա նամակի համեստ տաղերի ճշգութիւնը. «Իմ սէրս զրիշն է ... Աղօթէ, Հայր Առըրոս, որ հոն ալ տրսւի ինձ նոյն եռանդը՝ անձնական նախասիրութեանս նուբիրաւելու. և կիոնքիս մեացեալ քանի մը տարիներուն մէջ քիչ շատ ազգին օգտակար բլլալու նորէն» (Ասյն տեղում, էջ 280): Թէսդիկը Փարփառում կաթուածահար վախճանուել է զրիշը ձեռքին, աշխատանքի պահին:

Այսպիսով՝ թէսդիկն այն մարդն էր, որ իրքի և Աշխատազ, հայեն գիրն և լեզուն սիրող». իրքեւ բանահաւարք և բառահաւարք, ի զինուի էր «Պալիսի հայեցարը» կազմելու:

Միք մեծագոյն բարբառոզէտք մեծալվաստուկ Հրաշեայ Աճառեանն է: Հայերէնի ուրիշ բարբառների շարքին նու մի քանի անգամ ուսումնուիրել է Պալսի բարբառը, նրա բառերից ընդգրկել է իր «Թուրքի բէնէ փախտակալ բառերը Պալսի հայ ժաղավրդական լեզուին մէջ» (1902 թ.) և «Հայերէն զաւառական բառարան» (1913) գործերի մէջ: Երա այս հրատարակուած գործերի կողքին թէսդիկի բառարանը արժեք բազուրկ կը լինէր, եթէ զրանց համեմատութեամբ բարբառազիտական որևէ նառութիւն չունենար, կամ եթէ Աճառեանը օգտագործած լինէր այն:

Աճառեանի նշուած աշխատավթիւնների, ինչպէս նուև Պալսի բարբառի նրա ուսումնասիրութեան ընթերցումը մեզ բերեց այն համոզման, որ նու երեք չի տեսել թէսդիկի «Պալիսի հայեցարը»: Զէր էլ կարսդ, որովհետեւ այս աշխատանքը մինչև Երաւազէմի պատրիուրքարանը վախագրաւելու պահուած է եղել Պալսի պատրիուրքարանում: իսկ Աճառեանը 1896ին անվերագարձ մեկնել է Պալսից գէսի Փարփառ աւանելու, այնուհանեւ Հայուատան և այլ երկիրներ:

Միւս կողմից՝ եթէ Աճառեանը Պալսից գուրս կողմած լինէր այդ բազուրքի առմկօրէնի բառարանը, կործում ենք, որ թէսդիկի պէս բանիմաց պոլսեցու՝ Պալում կողմած նոյնպիսի բառարանն աւելի լրիւ և աւելի սոսյզ պիտի լինէր: Աճառեանը նոյնպէս պոլսեցի էր. բայց նուիր բարբառից բաժանուել էր երիտասարդ հասակում: Բացի այդ, Հայուատանում և այլուր հայերէն բազմաթիւ բարբառներ ուսումնասիրելով՝ որոշ չափով պիտի ընկնէր զրանց բառերի ազգեցութեան առկ:

Այս հանգամանքները նկատի առնելով և աչքի տառչ ունենալով

Աճառեանի վերոյիշեալ աշխատանքները և թէսդիկի «Պոլիսի հայեվարը», կարծում ենք, որ ճիշդ չէր լինի թէսդիկի աշխատանքը, այսինքն՝ Պոլիսի գարասկզբի հայ գաղութի ժաղավրդական լեզուի ամբողջական բառանձնի վերաբառութիւնների հետ ցայց տալու համար մէկի կամ միւսի տառելութիւնը։ Աճառեանի տաջին բառարանի հետ համեմատել ճիշդ չէր լինի, որովհետեւ դա միայն թուրքերէնէ փախառեալ բառերի բացարաւթիւնն է տալիս, իսկ թէսդիկի բառարանում հայերէն բառեր են ընդգրկուած հիմնականում։ Աճառեանի «Հայերէն գաւառական բառարան»ի հետ էլ չենք կարող համեմատել ամբողջապէս, որովհետեւ հեղինակը սրանում տեղ է յատկացրել նաև հայերէն ուրիշ բարբառների բառերին։ Ուստի կարծում ենք, որ հեղինակը Պոլիսի բարբառի բառերի մի մասը գիտակցարար մի կողմ պիտի թողնէր կամ պիտի նչէր բացարաւթ պոլսահայ բառերի միայն հիմնական իմաստները կամ առումները։ Եթէ առարկուի, որ մենք սխալում ենք, թէ Աճառեանը չէր կարող գիտակցարար բառեր գուրս թողնել Պոլիսի բարբառից, ապա այն ժամանակ առաւել ես յատակ պիտի երեայ թէսդիկի բառարանի ճոխութիւնը Աճառեանի բառարանի համեմատութեամբ։ Այսպէս թէ այնպէս, թէսդիկի բառարանի անհամեմատ ճոխութիւնը Աճառեանի բառարանի համեմատութեամբ բացարելի է նրանով, որ թէսդիկի բառարանը միայն Պոլիսի բարբառի բառարանն է, միայն մէկ բարբառի։ Հետեւարար պէտք է աւելի հարուստ լինէր բառերով և գարձաւածքներով, ինչպիսին որ է իրականում։ Ուստի կարելի է անվիրտապահօրէն ասել, որ Աճառեանի «Հայերէն գաւառական բառարան»ի համեմատութեամբ թէսդիկի «Պոլիսի հայեվարը» բովանդակում է շատ ու շատ նորութիւններ։ Բազդատառութիւնը թողնում ենք թերահաւատներին։ այդ նպատակով ստորեւ թէսդիկի բառարանից տպագրուելու են մի քանի էջեր առանց յատուկ բնարութեան։

Հայ բարբառագէտները երբեմն յայտնարերում են թերութիւններ Հ. Աճառեանի բարբառագիտական աշխատանքներում։ Այդ թերութիւնները մասսամբ պատճառաբանում են նրանով, որ Աճառեանը արևմտահայ լինելով՝ լու և յատակ չի տարբերակել արեւելոհայ բարբառների հնչիւնական տարբերութիւնները։ Թէսդիկի բառարանի և Աճառեանի պոլսահայ բարբառի ուսումնասիրութիւնները, ինչպէս նաև նրա «Հայերէն գաւառական բառարան»ի պոլսահայ բառերի արտասանութեան գրանցումը և բառերի բացարաւթիւնները համեմատելով՝ կարելի է ստուգել նրա և թէսդիկի աշխատանքի ճշգութիւնը, պոլսահայ բառերի և ոճերի ժաղավրդական արտասանութեան հարագատ գրանցման աստիճանը և բացարաւթիւնները։ Յերենք մի քանի օրինակ։

Հ. Աճառեանը «Հայերէն գաւառական բառարան»ում առաջ - վիշխառ արտայայտութիւնը բացարել է «ՊԼ. խարելով գրամբ գողցով», իսկ թէսդիկը՝ «գրամաշորթ»։ Պոլսեցիները չեն վարանի յայտարարելու, թէ թէսդիկն է ճիշդ բացարարել։

Եսյն բառարանում Աճառեանը նշում է, որ «առաջն տանել» գարձաւածքը գործածական է երեանի, Դարարազի և Պոլիսի բարբառներում։ Թէսդիկի բառարանում գարձաւածքի առաջին բառը «առաջքը»ն է։

Առնելիից բառայօգուտածում՝ Աճառեանը գրել է, թէ բառի սովորական ձևն է առնելիիւուր, այսինքն՝ այդակապավ, որ բառը գրականին է մօտեցնուում. իսկ թէսդիկի բառարանում՝ գտնում ենք միայն առնելիիւուր, ինչպէս Աճառեանն էլ նշել է առնելիիւուր բառայօգուտածում։ Թէսդիկը այդակապի մօտին խօսելիս գրել է. «Ժաղովաւրդը տ-ով բարդութիւնները քիչ կը բանեցնէ, աւելի յարած է առանց յօդակապի բարդութեանց, ինչպէս սիրմաւուք, պատկերհան» եացլն։

Աճառեանը գրանցել է աւելի անցունել, թէսդիկը՝ տախի անցունել, վերջինիս բառարանում բնու չենք գտնում առել գրական արտասանութիւնը. տախի բառը բացատրել է «տախի բառին ռամկօթէնը»։

Նոյնպէս Աճառեանի բառարանում տեսնում ենք (Պոլսունայ բարբառում) Ասունու գորբարեան-գրական հոլովածելը, իսկ թէսդիկի բառարանում միշտ Ասունու է։

Ինչպէս նկատելի է, Աճառեանի «Հայերէն գաւառական բառարան»ում բառերի հոլովական ձևերը մօտենում են գրական լեզուի ձևերին։ Դրա պատճառը թերեւս այն է, որ, ինչպէս տուլած է բառարանի առաջարանում, հեղինակը բարբառացին բառերը միծ մասմբ քաղել է տպագիր գրականութիւնից (էջ 17)։ Մինչդեռ այս բառարանի հրատարակութիւնից առաջ լոյս տեսած «Հայ բարբառացիառութիւն», Ուրուագիծ և գտառաւորութիւն հայ բարբառներից աշխատառութեան մէջ (1911), էջ 254, նու գրել է. «Պոլսու ... բարբառավ գրուած անթիւ բնոգիրները (թերթիր, վէպեր, առակներ, տուծներ, ժողովրդական երգեր, զաւեշտական գրուածքներ և կատակերգութիւններ) առ հասարակ պէտք եղած գիտական ճշդութիւնը չունին»։

Հր. Աճառեանի «Հայերէն գաւառական բառարան»ում կան բառեր և դարձուածքներ, որոնք, բատ նրա, յատուկ են միայն Պոլսի բարբառին, որոնք ստկայն չկան թէսդիկի բառարանում։ Դրանք կամ իրօք պակասում են թէսդիկի բառարանում (բայց կասկածում ենք), կամ բուն ռամկօթէնց բառեր ու դարձուածքներ չեն, այլ գործածուած են եղել այն տպագիր գրականութեան մէջ, որից Աճառեանը քաղել է իր բառարանի համար։

1914 թուականի Յունուարի 18ին Անթուան Մեյէին ուղղած մի նոմակում Հր. Աճառեանն իր «Հայերէն գաւառական բառարան»ի մասին գրել է հետեւ տողերը, որ թարգմանում ենք ֆրանսերէնից. «Ձեզ յայտնի է, որ հայերէն բարբառների մի բառարան ունէի, որ տրմանացաւ Քանանեան մքցանակին (2000 ֆր.), կնոջս ընդօրինակած և իմ չվերանայած ձեռագիրը Լազարեան ձեմարանում էր։ Ձեմարանի տնօրէն այդ տպուշ կոստանեանը տունց ինձ տեղեկացնելու տպագրել է բառարանը, և մի գեղեցիկ օր այն ստացայ բոլոր սիալներով, որոնք կարող են սպազած լինել չվերանայուած ձեռագրի և չսրբագրուած փորձնական մամուլների մէջ»։

Ինչպիսի գնահատական էլ արուի Աճառեանի և թէսդիկի բառարաններին, այս երկու գործերը լրացնում են միմեանց, բայց վերջինիս գործն անհամեմատ աւելի ճոխ է որպէս պալսահայ բարբառի բառարան։

Թէսդիկի բառարանի բովանդակութիւնը, կառուցաւածքը և հեղինակի աշխատանքային ոճը լաւգոյնս բացայացուած են առաջարանում, որ տպագրուած է ստորեւ։ Ստուգումը ցոյց է տալիս, որ «բաշանգակութեան» բոլոր նիւթերը գտնում ենք բառարանում։ Այդ բո-

լորը գրի առնելով և մանրամասն բացատրելով՝ թէսդիկը հայոց լեզուի շատ զանձեր է փրկել կարստից։ Սակայն այդ բուռը տպագրութեան յանձնելով միայն կարելի է անվերտգործ կարստից ազատաւոծ համարել, մանաւանդ երբ սրամաբաժնք չի չուում ենք այն ցաւալի իրականութիւնը, որ պոլատհութիւնը թրքախօս դառնալու հարկադրանքի առկ է առպաւմ այսօր։

Թէսդիկը քոջ դիտակցել է, որ միայն այս և նման բառարանների վրայ հիմնաւելով՝ աշխարհաբարի բառարան կազմել չի կարելի։ Այսին ողելի զիսի ըլլոր անշառաւ, — զրել է նու առաջարանում, — փարձ փարձել այս ահասկ բառզիրքի մը առաջձներովը կանգնելու տիպոր աշխարհաբարի մը չէնքը լման, միայն թէ կրնանք համարձակի յայտնել, որ անոր ապագայ յօրինուածքը բառական բան մը կարող է փախ առնել, ճարտարապետթիւնը անթերի ու քիչ մըն ու — եթէ կ'ուզեք ։ Հարազատ սեպուելու համար։

Թէսդիկի «Պոլիսի հայելութը» բորհբախտաբար կարստաի մասնեւած չէ, և դա՝ չնորդիւ երուսաղէմի Հայ Պատրիարքարքունի։ Աւստի իզմիրեանց Գրական Մրցանակի քննիչ յանձնախմբի խիստ գրական կարծիքից, ինչպէս նու մեր համազմանքից բացի, այն այսօր էլ կարող են գնահատել բարբառագէտ և բառարանագիր մասնագէտները։ այս իսկ նկատառումն «Ախան» հանգէսի խմբագրութիւնը նպատակայտրմար է դանում ապագրել նեղինուկի յառաջարանը և բան բառարանից մի քանի էջ առանց յատաւկ ընտրութեան։

Ա. Յակոբեանց վանքի տրխիւներում պահուած են իզմիրեանց մրցանակներին ներկայացուած հայոց իտական այլ աշխատաւթիւնների ձեռագիրներ, որոնց ցաւցակը ազագրուած է Արման Արմանեանի ռԱվիւլքա հանգէսի 1959 թուականի Անդամների 26ի համարում, էջ 6։ Այս ցուցակում է նու, բնականաբար։ Թէսդիկի բառարանը։ Համակարծիք ենք, որ բարբառագիտական աշխատանքներից սմանք չափ արժէքառը են և արժանի ապագրութեան։ «Փամանակին», — զրել է Արման Արմանեանը։ — մեծանուն և անմռանալի լեզուաբանն Հ. Աճառեան պահանջած և ստացու է առանցմէ կարեսըներուն նմանահանութիւնը։ Առկայն որո՞նց առուած չէ։


ԵՐԱԿԱԿԱԲ

ՄՈՒՏՏԻՐՈՒ ՄԻՒԱԱԱԱ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Ժաղսվրդական բառեր իրենց բազմոթիւ առումներով և համանիշներով. Սառւզարանութիւններ, բազգատաւթիւններ՝ գրաց, գուշառական, առել. և եւրոպ, յեղաներու հետ. Աստցուածք, յատկարանութիւններ, փախորերութիւններ. Օտարածուաթառեր. Ազաւազումներ իրենց ուղղաւմներով. Քերականութիւն (խոնարհումներ, հոլովավմներ, մասնիկներ, յօդեր, առաեր, ձայնարկութիւններ, ելն.). Պատաւարարուա, մանկական լեզու, կնոջական և չուկայիկ արկողերէն. Յատուկ անուններ, մերթ իրենց նշանակաթեմաթ. Պոլսական կամ Պոլսոյ մէջ ծանօթ կինդանիներ, բաւոնիններ և հանքային իրեր. Արհեստաւորի բառեր. Բնաձայնք. Տզայտկան և առանին գրօնանք իրենց յատուկ առցուածներով. Ժաղսվրդական բանահնիւութիւն. Հանելուկներ, մասնիներ, երգեր, օրօններ, վիճակի քառեկաներ, բանաձեներ. Մազթանք, անէծք, հայնոյանք, Հեղնական, նախատական, կատակաւար տացցուածք իրենց պատասխաններով. Բառախաղեր, յանդառոր հեղինաններ և ծերենաններ են., պառաւաշունչի (նախապաշտարմանց) յատուկ տացցուածք:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԱԳՐԱՄ



Եինել բառգիրք մը, ուր պատկերուած ըլլար Պոլսահոյ զաղաւթին լեզուն իր ռամկացած և ազաւագ դիմայեղաւմներուն հետ. շարել ու գասեն հոն մի միայն այն բառերը, այն աճերը և այն բանաձեները, որոնք կը վիտան հազարաւորներու բերնին մէջ և զարս ժողովուրդը տարքմաննով, զբացի լեզուներէ հարկին բերմածըր փոխ տանելով և կոմ, ասոնցմէ գուրս, ինքը ինքնին սաեզծելով. շինել բառգիրք մը և մէն մի բառի կոմ մէն մի պարրերութեան զհաւելումէն անմիջապէս յետոյ աւոր ազրերուկը զննել, բանու, վերլուծել. վերջապէս տալ պատշաճ այն մեկնութիւնը, որով կարելի ըլլար հեշտիւ թափանցիւ անոր ոգիին. անընդհատ զործածումով մաշած ծիւրած հրէշացած բառերը քթուրաբեկիւ ու զուրս ցայտեցունել անոնց ազուրոր նախատիպը. Ահաւասիկ ա՛ս կերպ զործ մըն էր, որուն ծեանումուխ եղանք ու զայն հնարաւոր սահմանի մը մէջ լիսկատար զուրս հանելու եռանդովը բարբորուն՝ պէտք եղաւ մեզի կրել զրիթէ հօթը տարուան տքնութիւն մը, ամէն իժիր զեղերիւ հաւատ հունա, մութ ու բութ խուերու մէջ, բանւորի կրոպկներէ ներս կամ կանացի խմբումներու շուրջ, չուկոն, ժամանք, բազնիքը, կապելոն, ամէն ո՛ւր որ մերին անուս զտակարգը իր սիրտի զեղաւմներուն, զտանքին, խոնջէնքին, ուրախ օրերուն ու սուզի գայարումներուն պահուն ուրոյն տութիւններ սովոր էր կիրարեկւ. Այսպէս, թուզթի անվերջ պատառիկներ գրառանիս, մհծկակ բա-

¹ Արգիականացրել ենք ձեւաւրումը (կէտաղբութիւն, գլխագրերի գործածութիւն, փակագձեր, պարբերութիւններ և այլն) առանց բավանդակութեանը ձեռք տայտ:

ցինք մար ուկանջը մամիկներու ինքնատիպ խօսուշոտուքին, անէծք-ներուն, մաղթանքներուն ու հեգնանքի արտայայտութիւններուն. կախուեցանք ժօռատ բերաններէ, արկողեան բարբառը, չուկայիկ դարձրուծքներ ու ծածկաբանութիւններ չուրթերէ դուրս իրենց թռիչին մէջ կասեցուցինք, նիշեցինք, յիշեցինք և ամբողջը մէկանց խմբած ու կուկած՝ յանձնեցինք ներկայ երկասիրութեանս էջերուն՝ կերպարաննելու համար գիրք մը, ուր խտանուր մէկ ստուար մասը աշխարհիկ լեզուին:

Աշխարհիկ լեզու կամ, ուելի չիտակը, «աշխարհավարիկ» լեզու, ոչ սակայն այն հագուած - չքուած Աշխարհաբարը, որ առ օրուանու կը գտնուի Մամուլի թունդ տիին մէջ, երթաւով կոկուելու, երթաւով ստրկուելու օտարութի ասութիւններէ և թօթվելու կապանքը Գրաբարի սեղմ լուծին, հապա այն անգիր դպրութիւնը, զորս, չես գիտեր, ինտո՞ր դարբներ - բաներ ևն ճազովբան ծացածին զաւկըներ ու մանա-

ՊՈԼԻՍԻ ԻԱՅԵՎԱՐԸ

ԲԱՌԳԻՐՁ ՊՈԼՍԱԿԱՆ ՌԱՄԿՈՐԵՒԻ

ԱՇԽԱՏԱՍԻՐԵՑ

ԹԵՌԻԿ



1899 — 1905

Դիւսկիւտար

«Պոլիսի Հայեվարը», անուանաբերք: Զեւաւորում՝ Թէոդիկի:

Հանդ պառաւաշունչ հայու կնիկներ, Զըխսալընէն Սամաթիս, Սամաթիսէն Խւսկիւտար, Վլանկա, Թօրխսարու, ևն. ևն., բիւզանդական սոսանին առ հայաշատ արուաբձաններուն մէջ, լեզու, զոր յարմար դատեցինք աւ Պոլիսի Հայեվարը յարջարջեւ: Հեռի, փարսախներով հեռի արխօնուկրատ լեզուի մը բարձրութենէն, առ ռամկօրէնը սակայն այն

բարբառն է, զոր անվթար պահած ունի հստակի բնակչութիւնը իր առօրեայ, ջուրի պէս վաղուկ խօսակցութեանը, տեսակցութեանը ատեն, փոխն ի փոխը մարդ համազելու, լուսզելու, տառանելու, զայրայթի, քամանքանքի, սիրոյ, տաղառկի և ծաղու պարագաներուն, Ատոնց մէջ պիտի գտնէք խաւճանին իսկատիպ զրացիութիւնը և քերականութիւնը, խորհնելու, դատելու նորանշան եղանակներ, փոխարերութիւն, ոյլարանութիւն սպրզեցնելու սմարրուկ արուեստ մը, աւելցուցէք տառնց վրայ հայեցի կերպաւած անանկ բռակը, բարդութիւններ, ածանցումներ, նուև անանկ գունագեղ ոճեր և յատկարանութիւններ (Idiotismes), որոնց արձագանքը բառարանի մը էջերը չէ որ եղած են ցարդ, ու կ'ունենաք «Պոլիսի հայելարը»:

Մի իմադելի պիտի ըլլար անչուշտ փորձ փորձել առ տեսակ բառագիրքի մը ատազձներովք կանգնելու տիպոր աշխարհաբարի մը չէնքը լման, միայն թէ կրնանք համարձակիլ յայտնել, որ անոր ապագայ յօրինուածքը բառական մը բան կարող է փոխ առնել, ձարտարապետութիւնը անթերի ու քիչ մըն ալ, եթէ կ'ուզէք. Հարազատ սեպուելու համար: Իրենց գրիչը մինակ ազնուական լեզուի մը կողամարենի թաթիւնելու ունակազներ չուզէին պիտի երրեք քիթ փշրել Առամկօրէնի պաշարին, նկատելով զայն ճշմարիտ աղքիւսք մը Նոր Հայերէնի: Այս վարկածը որքան սայզէ է, իրաւ որ չեմ գիտեր: Գիտցածս ան է, որ աշխարհի մէջ խոտան համարուած աղքիւսքներ ատեն-ատեն թագսասցը եղած են գտնձերու: Միծ Աշենալին Բառաթեր բռու և չոտ է ներկայացունել իրը առաջին օրինակ . . .: «Փամտնակն եկած էր, որ հարկին պահանջումը յալթանակէր տմէն գաղափարոց և յօժարութեանց դէմ, և դարուս սկիզբներէն փոքր ի շատէ զգալի եղաւ ումկօրէն լեզուին յարդ առլու և նոյն լեզուաւ գիրքեր չտրագրելու կարօտութիւննց: ասանկ գաղափար մըն էր ահա, որ կը հրապարակէր տսկէ առբիններ առաջ Միթթարեան Ռւխտին ներհուն գանկերէն մին, ինքը յաւէտ կարմիր գրաբարեան մը ըլլալով հանդերձ:

Իրը յառաջաբանի նախամուտ վերեկի հակիրճ ահսութիւնը ընելնէս յետոյ անցնինք բառգիրքիս պարունակութեանը և խօսինք քիչ մըն ալ այն ուղղութեանը, այն համբռուն վրայօք, ուրկէ տոտիկ-տոտիկ քալեցուցինք, յուած տարինք մեր տքնութիւնը:

Ինչպէս կ'երեկի Բավոննուկուրին վերանգիրով սկիզբը գրուած ցուցակէն, բառգիրքիս մէջ մեծկակ բաժին մը յատկացուցած ենք Ենրականութեան ճիւղին, բայերու խոնարհմանց անկանոնները և բառերու հոլովմանց անսովորները ուշի-ուշով նշանակելով իրենց գիմաց: Միթիայն ումկօրէնի յատուկ յետադաս և նախադաս մասնիկները գիրի կարգով գետեղեցինք և ո՛ր պարագաներուն ի՞նչ նշանակելնին բացատրեցինք օրինակներով:

Հայերէն Ալբուբենին 38 գիրերուն վրայօք զատ-զատ խօսեցանք և անսոնց խաղած գիրերը մէկիկ մէկիկ ջանացինք պարզել:

Գալով ձայնարկութիւններուն, հարկ եղաւ նոյնիսկ թուարկել զաննք իմաստի իրենց նուրբ զանազանութեանցը սիրուն: Գաղափար մը առլու համար յառաջ բերինք Աը. 1. Միջարկութիւն ցաւի. Ա մը կ'ընեն, ակրագ կը խօսւի: 2. Դժգոհանքի. Ա՛... ա՛ս չելաւ իօտէ: 3. Զմայլանքի. Ա՛... ի՞նչ աղուոր է:

Ութը մասունք բանին անջատաբար ուսումնասիրութեան առարկայ գարձունելուաւ ատեն գիտեցինք, որ

ածուխնիք, երբ կրկնուի, ժամկայ կ'ըլլոյ, ինչպէս. Անուշամնուն (իշել). լելի-լեզի (փոխել):

Գոյուկնուք երբ կրկնուի, հիտցում կրնչանակէ, ինչպէս. Վարդավար՝ եւելյառու բցուցուն եւ:

Բայր երբ կրկնուի, շարաւնակական գարձագութեան մը իմաստը կ'առնէ, ինչպէս. Ելլու-ելլու ու նոտիլ: Կերայ-կ'երայ, նուեն հօն է:

Մոկբայր երբ կրկնուի, ուժգնութիւն կու տայ, ինչպէս. Դոււ- տուս կը նոյն կու:

Իսկ զյախնիք կամ ածուխնիք քովքովիտթիւնը կը բազագրէ սաստկագոյն վիճակը բառին, պայմանաւ որ տառջինը սեռական ըլլոյ ու վիրջինը՝ թ գիմարուշ յօդով, ինչպէս. Առաջեւու մարդը «գերյարդիի անձ»: Անին սեր «ամենասակ»: Էսուն երբ «Ճայր աստիճան կոպիտ»: Պլիինին պրտիլը «հիւլէի չափ»:

Անակի յագնութիւն մը պիտի գառնոր վերատին հոս փախագրել քերականութեան յատուկ այս դրաւզները մի ըստ միոջէ: Միայն թէ մէկ քանի տարրական ծանօթութիւն հուսուներու բանաւոր էր անշաւշտ բառգիրքիս մաւթ նկատաւող հանգրաւնները մատչելի ընծայելու դիտաւով:

Օրինակի աղագու, ի՞նչ ըսել է հուեղի բայսանած խօսքը, որուն շատ պիտի հանգիպի զիրքս թղթասոզ մը: Յայտնի է, թէ թուրքերէնէ փախարիկ բայիր է՛ր աղէկ կան ընթացիկ լեզունուս մէջ, ինչպէս. մնանի ամուսուր իրակե, առինի շատլիք վիրմին, սեղի շայմին, բինել «օրինակ», շուկի «չոլնոյ», պարբել «պարբեմոյ», ստոնի շօսուրման» շկատամբելու իմաստով: Այս կոկիկ, կլարիկ, համաձայլ կազակարները անու հ պիցի բայսանած կոչեցինք և զանց ըրինք այն բայիրը, որ ընչա- զին ամձեկելար գրաշմ մը ունէին, ինչպէս. խուսութիւնը ըլլու, (ծինը) խուսութիւնիք ընել, պօղութիւն ըլլու ևն ևն, անոր համար որ տառնց վիրջը չի պիտի գոր. և յատոյ տառնց համազօրները գիտէ մողավուրդը, ինչպէս կոսղի, վազունիկ, ուրուիլ ևն:

Բոուի մը սահմանիք տոււած տահննիօ խղճահար ուզեցինք ըլլոյ անոր ամենանուռը տոււամները նիշել, ընդլույնել. չի մոռնալով նուև օրինակ մը քովիկը գտակիու: Երբ նմայշ տանենք այչք. սեռական նուև տչից > տչից = գրաբար աչով, ինչպէս. տչիշիս լուսն ես զուե իմին: Յոզն, նաև աչուրիներ. - ուրին կամ - ուինիւ մասնիկով յագնակիի կը վերածուին մի միայն այն միավանկ բառերը, որոնք մարմինի վրայ զոյդ անգամի անուն են, ձեռք-ձառուրիներ, աչ-աչուրիներ, յօլիք-յօլուրի- ներ, ծաւկ-ծունկուրներ, մուռ-մուռներ: Իսկ կոկով բառեն յագնակիին կոկվներ ըլլալուն պատճառը, բառը երկվանկ ըլլալով՝ ձայնաւորներէն միոյն սղմամբը միավանկի վերածուիլը և - ուրինիք օրէնքին հզարա- կիլը չէ, վասնզի վիներ ու ուրինիք նոյն չեն. հապա պատճառը այն է, որ երկվանկներու ածանցումին պահուն երկրորդ ձայնաւորը կը կար- սըւի, ինչպէս կոտրնդ-կողբնդուան, աման-ամերնիներ, կոնոկ-կոնորկն, տուապ-տուպիեն ևն: Եթէ մազ միավանկը մողուրներ չ'ըլլոյ, պատ- ճառը այն է, որ անսասայգ է թիւով իրեն զոյդ ըլլալը: Իսկ բերը, որ ըստ այս օրէնքին պարտէր քեւուրներ ըսուիլ, քեւեր յոգնակիին կա- յոնք տոււած է ներգաշնակութեան օրէնքին գէմ չի մեղանչելու համար. երկու առ (վլ) քով-քովի խորթ կը հնչէ ականջին: Աշբ. 1. Ականողիք, տեսալութեան գործարան: 2. Նայուածք, ինչպէս Արւոր վրայ աչք մը

պարզութ: 3. Աւշտրութիւն, հսկողութիւն, ինչպէս՝ աշխավ կ'ուժելի կոր մագի: 5. Եմար (կշիռի): 6. Ծակ, ինչպէս՝ բան, բալովիդ եմին այց մը բացուեր է: 7. Խոռոչ (պանիրի, հացի մէջ): 8. Խորշ, գործուկ: 9. Կապ անցաւնելու օդ, օգակ (կօշիկի ևն.): Այժ. ռամկերէն աւել: Իսկ այց բառավ կերտուած աներ, ինչպէս՝ այց բանով, այց համար հազար պէտք է, այց առնել, այցի բայց մելք լոց, այշիլուսել, այցի առածին չափի, այցէ երած ևն., ևն., 200ի մօտ ստորեր գտառուած են իրենց ուրայն մեկնսղուկաններովք:

Աւելորդ չի սեպեցինք նաև անձնիւր բառի առանթեր կցել-չորսի անոր նո նուիծները, ուր ընդունուած նորաբանութիւններն ալ առատօքն իրենց գոյւթեան իրաւունքն չի զրկուեցան:

Ոներու չարքին մէջ կան անուններ ալ, որ բազդատութեան գրբուած են գրաբարիններուն հետ. առավ ցաւցունել ուզեցինք, թէ այս խորհիկ լեզուի ասացուածքները երբեմ զաւտ գրաց լեզուի ազբիւրէն րզբառն էն. իրենց կազմութեան՝ գրացի լեզուներէ եկամուտ գտառուելունին ջրելու համար: Պատիկ օրինակ մը պիտի բաւէր սրանդ: Գրաբար Բևեռ զբանի բառից «չիսի չիսի սկօներ», Զիթրօ ի վեր սանից «սոսնքալ», Խորականուր «սոմ հէլինտէն վուրուլմրչ», Անձին առնելմ «ինքզինքիդ կ'ընհօ», Էնտինե եպբարորի» ևն.:

Այս = հաւասար նշանով պիտի ահսնուին բազմութիւ բառեր (գլուկն. թրք., պրոկ., որր., յն., անգղ., զդ.), որոնք բազդատութեան գրբուած են ստորին կամ մաքուր հայերէններու հետ. բազդիրքիս Ասուզաբանկան մասը կազմելով: Մեր նպատակն էր դիւրացնել բանասէր ընթերզոդին ապագայ աշխատութիւնը, զետեղիյօվ կարգ մը զուտ հայերէններու դիմոցը օտար լեզուներէ համեմատելի բառեր, առանց յաւակնելու. թէ ճարտած բազդատականներնին բացուրձակ ձցութիւններ րլլան: Ապագային մէնք թերեւ աւելի խնամեալի պատրաստենք. հիմակուանը իրբեւ նիւթի պարզ հաւաքում մը կը ներկայացունենք, կամ աւելի շիտակը՝ նախափարձ մը:

Բաւական ստուար քանակով մը մթերուած են գործիս մէջ առածներն ալ, առնմայիններէն սկսեալ ինչուոն օտարները, անոնք, զոր ժողովուրդը թարգմանարար կամ հայեցի եղանակով վարժութիւն ուներ կիրարկելու: Առածներուն և հասարակոց ասացուածքներուն կորդին ընթերցողը պիտի պատահի անանկներու ալ, որոնց տեսքէն զուտուիկ երեսոյթ մը կ'արտացարյա: Զարժանալի չէ տաթիկա, ինչու որ Գաւառաբարբարի և Պալատկան պատաւարբարուի խնամութեան կապ մը կ'այլ ու կոյ: Ատենօք զաւաններէն հոս գոզթող էրիկմարդեր պալսերնուկ աղջիկներու հետ կարգուելով՝ անոնց իրենց առնմային լեզուն բանեցուցած են. կիսերն ալ իրենց կարգին աղկաղկ վերաբերումով մը վարժելով իրենց համար անսովոր այդ լեզուին հետ գէ աղէկ իւրացուցած են զայն և ընթացիկ գարձուցած անոր գարծածութիւններ: Ասոր համար է որ զուտ գաւառական խել մը տառաթիւններ, առածներ ու բառեր չափուոր սահմանի մը մէջ նոյնացած են մերիններուն հետ:

Երկո սրպէսզի ձայնագիրի մը զլոնին պէս հաւատարիմ ներկայանար, չուզեցինք անյուշ թաղում մաղթանքի, անձքի և հայնուչներու անհամար կազմապարներ, կատակուար զուրցուածքներ իրենց արձագանք պատասխաններով: բառախաղիք, հանելուկներ, առնի և ձաղկացի զրօսանքներ իրենց կաշումներով: Նարաի ու թուզի խաղերու առանձ-

նայածուկ բանաձեկիր, «չուկայի քերտականութիւնը», ինչպէս կ'ըսին, կնիկի ծածկաբանութիւններ. վերջապէս յանգամալիկ այն զրոյցները, սրուց խարը ծանականքէն զատ ոճ սեպաւելու արժանի դրաւագներ ու կը թագչէին, ինչպէս՝ բնի - ե - բն՝ խիկ, ինի - ենի - իո՛ Աօսուած իմ եռ. Հեղինայով ծիենայ նորահնար բացարութիւննիս առ կարգիններուն համար գործածուեցաւ:

իսկ ծիմոնյն, որ հեղատ ճակատամ մըն է ու է խօսքի, գործեալ իրեն ծացը կը պահէ, չես գիտեր ի՞նչ զիւթանք մը լիզուական զոր օրինակ՝ Քուր, պատիսն. Եթի՛ս նեկեն; Պապա (մնկն. լիզու)՝ պապութի՛ս; Համեն՝ շենք ծովէ; Հաւըր . . . ի առանձին համեն; Մարմարի՛ս; Պատրիք է՝ պատ զինին վասն (անէծք) են. :

Անէծքներուն միմիայն մէկ օրինակ պիտի բռէք զազափար մը կազմելու համար խռովանին ունեցած տարօրինապէս եղական զրագիտութեանը վրայօք. Կանկալ հաջու, պոյր լամ:

Այսուհետեւ երգ, օրոց, մանիկ և վիճակի բառերուն հանդէպ ուղեցինք գողափառը մը տու ժազվերական բանահիւսութեան մասին, բառեակներու, երկառադներու և վերջանուագ հատուածներու ինչ-ինչ մէջքերումներով, հուտառով, որ համայնքի մը պատեհերութից լիզուն բացալա հօծացաւմ մը ունի հառաջներու, տարփանքի տուայտումին կամ ձոլորիկին մէջ մըտի տանող տագասատի պառուզին մելունոյշ մէներգներուն մէջ:

Գունագեղ և իսկոպէս եզական զուրցուածքներ պառաւունչին մէջ ալ կը վխտան: Ենթագծուած բառով պէտք է հասկնուի լոկ նախառաջաշահ յատուկ ոճերը, որոնցմէ իբր նմայշ բարդիքս ունի: Ինչ որ հաւատքի մասն է, հոն բառ ու ձեւ պիտի գտնէք. սնապաշտութիւնը տառը կարգէն է ահա:

Այս ամէնքէն յետոյ կը մնար խօսիլ գործիս բառաբերելի վրայ, այսինքն՝ պղուսական և Պալիսի մէջ ծանօթ բոլոր կենդանիներուն, միջատներուն, թռչուններուն, սողուններուն, բուսեղէններուն, հանքային իրերուն և անոնց ծառայութիւններուն և մանուանդ արհեստաւորի սեպինական գանազան բառերուն վրայ: Առ այս հարկ եղաւ մեզի գլուխ զարնել փերեզակի, դեղագործի, բազկերակ չօշափազներու, ուռկանի ու կարթի հետ խաղացողներու, պօրսայի մարդուն, վաճառքի ու հաշիվի պաշտօնէին, բանը բրիչը գործածողին, առեղ ծեծողին, մհատպ ու գոհար բանազին, կարուակէն մինչև թռչնորս, թռչնորսէն մասզարծ փախնի փախը այցելելով անձնիւրի թերնէն իօկ լսելու իր զբազումին վերաբերեալ բառերը: Հատորս եթէ խճողուեցաւ այցալէս՝ օտարաբառուտ բառերով, փախարէնը գոնէ կրցանք տալ անոնց համարժէք հայերէնները, գտնուածներէն ու մոռցուածներէն խլելով լոյս աշխարհ ածելով, պակասներն ալ նորաբանութիւններէն կամ գաւառականի պաշարէն ընտրողակի տանելով:

Եւ Բառզիքս, փորձ կամ նախագործ, այն յորդոք ունիմ, թէ
լըտն զբանկարն է Պոլիսի Ռամեկոռենին:

ԹԵՐԴԻԿ ԼԱՊՃԻՆԺԵԱՆ

ՄԻ ՀԱՏՈՒԱԾ «ՊՈԼԻՍԻ ՀԱՅԵՎԱՐ»ԻՑ

ԱԿԱՆՉ ԵԽ ԴԻՐԱՆԱՎ ԿՈԶՄՈՒԱՆ ԴԱՐՁՈՒԱԾԲՆԵՐ:

Ականջ, ռումկօրէն անիսան, սեռ, անկընի, [յոգն.] անկըններ, կազու-
թեան գործարան, լսելիք, անկն:

Ականջ դնել, Աւնկնդրել, մտիկ ընել:

Ականջ խոսնելիք, Հիլոլ, Ականջկրկիտ:

Ականջ կախսել, Աւնկնդրել, մտիկ ընել, ի նկատ առնուլ, կարեռութիւն
տալ, ինչպէս՝ Ականջ մի՛ կախսեր դուն անու:

Ականջ կրտիլ, Աւշիւ ունկնդրել:

Ականջ հասնի, տե՛ս Ականջին հասնիլ:

Ականջ ունենալ, Երաժշտութեան, նուազի լեզուէ հոսկնալ:

Ականջ չի զնել, Մառնդանել, չի հնազանդիլ:

Ականջ չի կախսել, «Մտիկ ընելը չ'արժեր» ըսել:

Ականջ պատսել, Աւժգին ձայն հանելով խուցունել:

Ականջու ենզի է, (բանաձե) Աւշադիր կ'ունկնդրեմ քեզի:

Ականջ տալ, Աւնկնդրել:

Ականջէն ալցիկ է, (բանաձե) կը նշանուկէ, թէ ակնորկուած աղջիկը
կուսութիւնը կորսոնցուցած է. այս ասութեամբ ըսել կ'ուզուի,
թէ հնթակային վրայ միայն այդ մտար մնացած է անեղծ և անվթար:

Ականջէն բանաձին պէս զուրս թնել կամ զետն զետին զորնել, Վարժա-
պետի սպանալիք, ևն .

Ականջէն բանիլ, բերել, տնիլ. Զերբակալել բուլու մէկ ձեր:

Ականջէն ելլալ, Մոռնալ:

Ականջէն խուել, (գրք.) ձիել զականջ, նշանուազի, որպէսզի խօսեցեալին
անունը զուրցէ: 2. Դպրոցականի պատիժ:

Ականջը անցիլ, Տե՛ս Ականջը երբալ:

Ականջը բանալ, 1. Խուր մը բժշկել. 2. Աւշի ուշով մտիկ ընել:

Ականջը զոցել, Մտիկ չընել, արհամարհել:

Ականջը զոցուիլ, Խլանալ:

Ականջը զնիլ, Լուր մը իմացունել. ինչպէս՝ Սրուրդ տարեր, ականջն են
զբեր:

Ականջը երբալ, Էմանալ գոլանիք մը, գոլանիք բանի մը վերահասու-
թւլու: 2. Աղմուկէ մը լսելիքը տաղտկանալ, յոգնիլ. ինչպէս՝
շերիք պուտո, ականջն զնաց:

Ականջը լլլալ, ի մտի ունենալ խրատ մը, պատուէր մը, յանձնարարու-
թիւն մը:

Ականջը լինալ, 1. Նողկալ՝ միշտ գէշ խօսքիր լսելով: 2. Լիզուի մը
զարժաւիլ. ինչպէս՝ Գողիելվար խօսին նկ հնեզ, ականջդ կը լինալ,
զուն ոլ կը սորվիս:

Ականջը լցունել, Համոզել:

Ականջը խօսի, Բացակայ ողջի մը լաւ յիշատակութեան տոթիւ բանաձե.

Հո՛ս լլլալու էր:

Ականջը խօսիլ, 1. Գոնչել: 2. (Պատաւաչունչ) Այլուր նոյն վայրկենին
իր մտաին խօսիլ:

Ականջը ծակի, Արթուն:

Ականջը ծակի է, (առած) Զիկոյ բան մը որ չիմացուի:

2 Տե՛ս ձան. 1. Ականջ բառից կազմուած դարձուածքներից մի քանիսը
տեղաշարժել ենք խիստ այրբենական կարգը պահելու համար: Մ. Մ.

Ականջը ծակել, 1. Ականջակի մը ականջներուն բլթակները մախիրով չփել
ու տսեղով ծակել՝ օղի ծակ բանալու համար; 2. Իմացունելէ
չզգուշանութ, միտքը բանալ դէպի գաղանիք մը, խելամուտ ընել
տալ, արթնցունել:

Ականջը ծանրը, շանրալուր, ուշ լսող, խուլկէկ:

Ականջը կտէ բոլ՝ ետին ձգէ, (բանաձե) կը բամբասին կոր գինքը, չի-
ժանար կոր, անատրքե՞ր է իր մասին զուրցուածներուն:

Ականջը հասնիլ, իմանալ, (գրք.) լու լինել:

Ականջը մասնիլ, Ականջը, լու լինել:

Ականջը մասնալ, 1. Իրատ մը, դաս մը բմբանել: 2. Հաւատալ, ինչպէս:

Ականջը չի տնու առանկ խօսեր:

Ականջը մօս բերել, Լու ունկնդրել:

Ականջը ունենալ, ան'ս Ականջը ըլլալ:

Ականջը սուր, Արտգալուր:

Ականջը վազել, Ականջի հիւանդութիւն մը:

Ականջը տանիլ, Շատ խօսելով, ՀՀնկոցով ականջը յոգնեցունել, ձանձ-
րոյթ պատճառել:

Ականջը բիրայի տալ, Մատայիր ունկնդրել:

Ականջի աղք, (գրք.) Սսուկ:

Ականջի զես զոլ, Անախորժ հնչել:

Ականջի զուր, (գրք.) անկճդուռ. թմբուկ = դդ. տյուր, քունք: Ինչ-
պէս՝ Անկանջի զուրը սիրեմ էի անեն բան օբակ և իմացեր:

Ականջի ետի կամ ետել նետել կամ ձգել, Յետաձգել, ձգձգել, կարեւորու-
թիւն չի տալ:

Ականջի լօբ, Ականջթռռ, բլթակ:

Ականջի ծակ, թորիծ:

Ականջի վրոյ պառկիլ, Խօսքի մը կարեսրութիւն չի տալ, յանձնարո-
ռութիւն մը չի կատարել:

Ականջին անանկ զոլ, Լուել կարծել:

Արանջին զպիլ, Լուր մը թեթևակի լսել:

Արանջին զունիլ, Լուրի մը ևն. հեռուէն հեռու հասու ըլլալ:

Ականջին հասնիլ, Տեղեկանութ:

Ականջին ջուրի ձայն զոլ, Պատանիներու՝ արհամարհանօք մտիկ ընելը
ծերերուն յորդորակները:

Ականջին վրզ զոլ, Առ ոչինչ գրել, անգոսնել:

Ականջին տանիլ, Ալիւրէ հրուշակ եփելու տաեն գգուլ մը խորիծ ական-
ջին մօտեցունել՝ եփունութիւնը ճշդելու համար: Նու ժամացայցի
բանիը, ևն.՝ Խոկ Ականջին չի տանիլ՝ ականջ չի կախել, անգոսնել:

Ականջին ող ըլլալ, Անմօռանութի խրատ տալ. ինչպէս՝ Անլինիդ ող ըլլայ,

Ականջիները բամբակ բիսեր է, (Ախտկն.) Զիմանար կոր:

Ականջիները զոցել, Յիշոց ևն. չիմանալու համար ձեւ:

Ականջիները խժուլ, Դռնչել անօթութենէ, տկարութենէ ևն.

Ականջիները ուտել, Շատ խօսելէ ունկնդիքը ձանձրացունել:

Ականջիները տնիկը (շան, իշու ևն.), Շականջել, ականջները ցցել:

Ականջիները բիրիքը ըլլալ, Յարթմիք կոր:

Ականջնի ի վար խօսիլ, (գրք.) Առ ունկն ճառ փարտուլ:

Ականջովի լսել, (գրք.) Ականջալուր լինել: Վատահ ըլլալ լսոծին վրայ,
անձամբ տեղեկացած ըլլալ:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

ՀԱՐՑՄՈՒՆՔ ՎՐԱՅ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

Հարցմունք վրաց Եպիսկոպոսի ի Հայոց Վարդապետէ
Սարկաւագէն, գետ զոլով յազգս ամենայն:

Եթէ զիա՞րդ ունի երգք սաղմուխն առացեալ. Դու խորտակեցեր զզը-
ւուխ վիշտապաց ի վերա ջուրց: Դու փշրեցեր զզուուի վիշտապին և հոռոր զնա
կերակուր զաւրացն Հնդկաց:

Ի զիմաց գերելոյ ժողովրդեանն ի Բարելոն մասուցանէ զոդրերդական
սպազմանն Դաւիթ՝ Ասաֆաւ Հանգերձ եւ այլովք երգակցաւք: Բնդէ՞ր մեր-
ժեցեր, Աստուած, իսպառ. բարեկացաւ սրտմութեան քո ի մերա ժողովրդ-
եան քո: Եւ ի կարգ արկեալ մի բառ միոջէ դանցս դժնդակ կրիցն, որ ի Քաղ-
դէացւոցն, զաւերած քաղաքին Երուսաղէմի եւ զիսրայէլեան ազդին դերու-
թիւն, զիկիզումն տաճարին, եւ զի խորհեցան յուցուցանել զամենայն տաճու-
մասուծոյ: Եւ ապա ի վրէժինդրութիւն կոչելով զիկուաւած, առէ, Մինչեւ
յե՞ր Աստուած նախառէ թշնամին, բարկացուցանէ Հակառակորդն զանուն
սուրբ քո: Յուշ առնէ եւ զառաջին սքանչելեացն վասն ապասութեանն Խորայէ-
զի, թէ որպէս զիմարաւոն եւ զգաւրի իւր սատակեաց ի խորս Կարմիր ծովան:
Վիշտապ անուանէ զնախարարու, իսկ վիշտապ զինքն իսկ գյուղամին: Այլ զի առէ ե-
թէ ետուր զնա ի կերակուր զաւրացն Հնդկաց: Այս Հնդիկի գրացիք Եպիսկոպոսի,
եկք են ի ըստն Հնդկաց, որ յարեւելո Հարաւոյ առ Հնդէս զետով առնէ: Եւ
այնքան զաւրացան ի պանդիստութեանն, որ եւ բազում անդամ տիրէին Եղիպ-
տացւոց եւ թագաւոր ի մերա նոցա յինքեանց կացուցանէին: Եւ յորժամ կոր-
եաւ փարաւոն իւրովքն առ Հասարակ, եւս առաւել քաջարերեցան առնուր յա-
ւարի զազդն Եղիպտացւոց եւ ծառայեցուցանել զնոսա: Վասն որոյ ի կերակուր
տալ, առէ, զիիշտապն փարաւոն զաւրացն Եթէուպացւոց, զողջոյն ժողովուրդ
Ժառանգութեան նորա յանուն նորա կոչելով: Քանզի յուտել ասի, յափշտա-
կելն եւ ծառայեցուցանել: Որպէս եւ առէ իսկ Աստուած բերանով սուրբ մար-
դարէին վասն իւրոյ ժառանգութեանն Խորայէզի կոչեցելոյ յինորեասանեայ-
ցրն վշտացելոց, որք առտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր, զայն ակնար-
կելով:

Այլ միւս եւս Հարցումն ձեր վասն զեղջկաց ազիստաց վիշտապին անուա-
նելոյ, ոչ ունին զժուուրինս եւ տարակուսելի ինչ, քանզի ոչ եթէ վիշտապ է փո-
չին մանուածոյ ի փոթորկէ զետանկանէ յուրդս խաղացելոյ, այլ Հողմ ինչ է
պատուելեալ պատեալ զմիմեամբք, լցեալ Հողմով յերկրէ, զի յորժամ զէմ ընդ
զէմ միմեանց փչեցեն եւ Հանդեռք զտանիցին, առ ի շգրկելոյ միոյն զժիւան
եւ ոչ յաղթահարելոյ, ըլջան իմն առնուն ի միասին զնալով պատմամբ զիրե-

բաւրք եւ քանդի ոչ զատանին, եւ ոչ խոսորին ի միմեանց, մինչեւ ի բարձրութիւն աւզոյա վերնոյ այնպէս երեւին: Եւ լինի այս երրեմն բուռն եւ սաստիկ զաւրութեամբ, իսկ երրեմն հանդարտապոյն եւ նուազ: Առաջարկեալիան սատութեանն անդն զնել եւ հաւաալ մի երրեք յանձն առնուցուո՞ միշտ զնա անուանողաց: Քանդի յիմարտց են այդպիսի կարծիք, որպէս եւ որք վասն յասնոյ խաւարմանն աղձատին ի տանոյ միշտ զատարկարանելոյ:

Այլ վասն որ ի Յոր միշտ հարցել բարում ունի տեսութիւն բանն, որ ոչ է այժմու ձեռնարկութեանն, սակայն փոքր ինչ եւ մանաւանդ զինդրելին ձեզ ծանուցուք համառաւտ բանիւ: Նա է սկիզբն արարածոց Տեսորն, ասաց որ խաւէրն ընդ Յոր յամոռյ եւ ի մրրիէ, ոչ ամենայն արարածոց, ոյլ որ ի ջուրս բուժանին, քանդի Մուսիս զերկինն առաջի զրէ արարածոյ ամենայն ի սկիզբն, եւ է յազթ կենդանին մարմնոյ եւ անհնարին մեծութեամբ, թագաւոր որոց ի ջուրսն, բայ որում եւ զրեալն իսկ է, դոր եւ անուանեն Լեւիաթան ժողովք իմաստանց, քանդի որպէս ի Բեհմովիթ ցամաքին սողնաց կենդանեաց թագաւոր, եւ զազանաց՝ ասեւծ, այսպէս եւ ջրային արարածոց չնշաւորաց Լեւիաթան, մի է եւ տանց լծորդի ընդերութեանն, ոչ ծնեալ յուժեքէ, վասն զի առաջին յարարածու Աստուծոյ զաւրական կենդանիս, եւ ոչ ծնեալ զոք յինքնէ, քանդի ոչ տուաւ նմա սկրիլ անմամբ ծնընդեան: Մահ է պատճու աճականաց ի ձեռն ծնընդեան, զի մի աճականեացին սեռք եւ տեսուկք կենդանեաց, այլ փոխանորդութեամբ մնացէ ամենայն առանց եղծման եւ առականութեան ի պակասութենէ նմա, վասն զի ոչ մեռանի. ոչ հրամանցու ծնընդապործութեամբ յառաջխազացութեամբն, եւ ունի դործ զարդելումն չուրց ներքին անդընդոց, քան դյաստակս վերին ծովու, քանդի զահացին ծանրութիւն մեծութեան իւրոյ մարմնոյն յեցուցեալ ի վերա սաստկարիսոց հասանաց յորգութեան ջուրցն, այնքան միայն թոյլ տալով ջուրցն ելրոտեան, որքան հեշտ եւ զիւրին որովայնի մարմնոյն իւրոյ թուեսցի եւ իցէ: Եւ այս դործ մեծի նախախնամութեանն Աստուծոյ, զի մի ծովոսցի ծածկութեամբ ջուրց երկիրս ցամաք, որպէս ի սկզբանն, ոչ էթէ զի զանդընդային բղիմունարն, որ ստեղծ զամենայն ոչընչէ, եւ զեղեցկասպէս նախախնամէ, ոչ կարէր այլադդ արդելու կամ խափանել, զի մի ընաւ իսկ լինիցի, այլ որպէս զիւրոյ անշափական զաւրութեանն եւ զիմաստութեան հանդէս ցուցցէ, բայ որում ևուս Յունան յանդունուն կառավարելով, եւ երկիցեն ի նմանէ ամենայն աղդք, այնպէս կամենցաւ մատակարարել, բոյց բազում ինչ ի բանից պատճութեանն զնմանէ այլարանաբար առեալ լինի ի վերա իմանալոյ միշտին կամակրի, եւ այդ յազակս զորին բաւականացի:

Իսկ վասն շարժմանց, թէ աւստի՞ լինին, է պատճու այսոցիկ բանութիւն հողմոց անդընդայնոց, քանդի երակք ընդարձակք են զնացից հողմոյ յերկրի, որպէս եւ ջորց ընթանալոյ: Վասնդի բայ որում ի վերա ծովու հիմուն էարկ բարձրեալն երկրի եւ ի վերա զետոց պատրաստեաց դնա, այնպէս եւ ի վերա հողմոց զժանրութիւն սորս կացոյց ամենահնարապէս եւ կարողաբար: Իսկ յորժամ թիւրեսցին չունչք հողմոցն յընտանի եւ ի բնաւոր ճանապարհացն, բայ երեք պատահման յազիսն եւ ի փափարս ստորերկր[Ե]այս, հարկ լինի սասանել երկրի, մինչեւ ուզ[Ղ]եսցին զնացք չնշմանցն հողմոց: Այլ յերբեմն սաստկազոյն լինի շարժումն բայ բոնութեան հողմոցն եւ կործանա-

կան, իսկ երբեմն հանդարապոյն վասն կակդութեան չնշմանն յուղիղն ընթառարություն է բարեկարգապէս՝ ոչ ինչ վնասի երկրի, բայց խոտաքումն զնացիցն և առաւելութիւն բանութեան զզորդումն երկրի զործէ, է՛ երբեք զի թաւթափէ միայն, և է զի մորնչումն եւեթ զործէ, զոր մորնչովական կոչեն, և անաւ[ս]ըութեան պատահել երկրի՝ պատառէ, ջոր կամ հուր կամ վէժո ի մեր ձգեալ ընկենու, և այլ երրիք զուշիւն միայն լսեցուցանէ: Իսկ արարիչն ամենայնի, յորժամ կամիցի ներել մեզ բնաւորական խրայ(ք) քաղցրութեամբն, առն ձակոծեալ ընդրկէ զրոնութիւնն. և տեսեալ յանդարձութեան զազոս մարդկան և չշահեալ ինչ յերկայնամուռթենէն՝ ի տանիանու հարուածոց մեղ ներզործէ, որոյէս և զայլո ի մերա երկրի պատուհանու: Եւ եթէ ընդէ՞ր բարիք ընդ շարս մեռանին, և անմեղք բնզ մեզաւորս, ի բանէ անտի ուսցիս, զոր արարեալ է մեր բառ կարողութեան՝ յազազս մեծի և սաստակական արեւմտեայ շարժմանն: Եւ զայլ բաւական համարեալ թողցուք զերկոյնմառութիւն բնախաւութեանն:

Ա. Յակոբեանց թ. 1272 ձեռագրին պարունակած այս զրուածքը (թղ. 376ա—380բ) երատարակուած է 1951ին, Անդրիաս, Գեռազրաց Յիշատակաբաններու առաջին հատորին մէջ (էջ 343—348), տասնեակ մը կարեւոր սիալներով եւ պակասներով:

Տարբեր ձեռագրի մը համաձայն երատարակուած է դարձեալ, 1956-ին, Երևան, Յոհաննէս Խմատասէրի մատենագրութեանց կարգին (էջ 302—304), նմանապէս բազում սխալներով եւ թերոյը ներով:

Նկատի առնելով վերայիշեալ երատարակութեանց ոչ զոհացուցիչ համապատասխանությունը, կը խորիինք թէ այս երատարակութիւնը աւելորդ պիտի չհամարուի:

Ա. Յ. ԱՐՃՈՒՆԻ

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ԱՆԹՈՒԱՆ ՄԵՅԷ ԵՒ ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ

Ստորև թերում ենք Հրաչեայ Անառեանի երկու նամակ՝ ուղղուած Նիկողայոս Մատին՝ «Հայերէն արմատական բառարան»ի վերաբերեալ, ինչպէս նաև Գրիգոր Խալարեանցի կարծիքը նոյն մեծարժէք բառարանի մասին։ Այս զրութիւնները ժամանակին արտանկարել ենք Լենինցիատի Գիտութիւնների Ակադեմիայի գիւղանի Նիկողայոս Մատի «կարինետ»ի բնագրերից, որոնի զրուած են Հ. Անառեանի ձեռնով։ Առաջին նամակի համարն է Բ 1343, թեր 4, երկրորդինը Բ 1343, թեր 8, Գրիգոր Խալարեանցի կարծիքինը Բ 1343, թեր 6։

Կարծում ենք, որ այս նամակները եւ Գր. Խալարեանի կարծիքը «Հայերէն արմատական բառարան»ի մասին՝ առաջին անգամն են երանարակուելու։ Դրանք կարեւոր տեղեկութիւններ են հաղորդում բառարանի տպագրութեան պատմութեան մասին։

Եթեք զրութիւններն ել տպագրում ենք առաջ որեւէ փոփոխութեան։

ՀՐԱՉԵԱՅ ԱՃԱՌԵԱՆԻ ԵՐԿՈՒ ՆԱՄԱԿ ՆԻԿՈՂԱՅՈՍ ՄԱՏԻՆ

ԵՒ ԳՐԻԳՈՐ ԽԱԼԱԹԵԱՆՑԻ ԿԱՐՄԻՔԸ

«ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ»Ի ՎԵՐԱԲԵՐԵԱՆ,

19 յունիս 1907, Եղիշեալայիս

ՄԵԺԱՊԱՄԻ ՏԵՐ ՌԵՍՈՎԵԶԱՊԵՏ

Պր. Նիկոլա Մատ.,

Համաձայն Ձեր առաջարկութեան այսօր ուղարկելու պատճեն ունիմ ջեզ իմ Արմատական Բառարանից ճիշտ ու ճիշտ երես առ երես արտադրած 52 երես, որի մէջ մտնում են է., թ., Փ., Խ տառերը ամբողջովին և մի քիչ էլ լ. տառից։ Կարծում եմ, ինչպէս Դուք եւս տառ էք, այսուափը կարող կը լինի դարսիար մը տառ ամբողջ աշխատութեան մասին, որու վրայ հարկ եմ Համարում տառ հետեւեար տեղեկութիւնները։

Աշխատութիւնը պարունակում է 2080 մէծ երես, ճիշտ նոյն մէջութեամբ եւ ճեւով, ինչպէս ուղարկուած մասը։ Գործիս մէջ մտցրել եմ Նոր Հայկագետն Բառարանի (ՆՀԲ), Հին Հայկագետնի (Մինիթար Արքայի) (ՀՀԲ), Առձեռնի (ԱԲ), Պոլիս Հրամարակուած երկհատոր մէծ Փէշտիմալճեան Բառարանի (ՓԲ), Հայր Ալիշանի Հայրուսակի (Հրուս.) մէջ զտնուած բոլոր բառերի արմատները։ Ամէն մի բառի կամ արմատի վրայ խօսուած է այսպէս։

1. Նախ որուում է արմատը կոմ բառը, նշանակութիւնը, նրանից ծագութ գլխաւոր ձեւերը, ածանցումների մէջ ստացած կերպարանափոխութիւն-

ները, արմատի և ածանցների դորժածուած տեղերը՝ աշխատելով ջոկել միշտ հնագոյնները:

2. = նշանով նշանակուած է բառի զիսնականապէս բնդունելի մեկնութիւնը՝ որքան կարելի է պարզ ու մանրամասն. այս մեկնութեանց մեծաղոյն մասը արդէն դիտութեան մէջ բնդունուած է Հաստատուն է, ոմանք ոմանց կողմէ կասկածելի, բայց այլոց կողմէ բնդունելի են, իսկ մի քանիսն էլ իմ մեկնութիւններն են խիստ զգուշաւոր կերպով արուած: Եթէ նոյն մեկնութիւնը Հիւրչման Armenianische Grammatik—ի մէջ բնդունած է, նշանուկուած է նրան էլք, եթէ չէ ընդունած, չէ նշանակուած:

3. Ստուգարանութեանց պատմութիւնը. այս մասը ամէնից զժուարն էր, զուցէ ամէնից էլ նուազ կարեւոր. սակայն ևս կարեւոր համարել եմ զէ ել ևս տանեակ տարիներով ամէն մի զիրք ու թերթ պըստելով քաղել եմ բոլոր այն տեղեկութիւնները, ծուռ ու սխալ մեկնութիւնները, ճիշտ կամ թիր բուտուգարանութիւնները որ բանասէրները կամ լեզուարանները տուել են այն բառի մասին: Այսպէսով իմ աշխատութիւնը լինում է կաստրեալ ամփոփում բոլոր ինձնից առաջ հրատարակուած լեզուարանական զործերի. եւ այդ աշխատութիւնները նորից աչքից անցկացնելու ալիւս կարելք չի մնաւմ: Այս բաժնում ևս աշխատում եմ ամէն ինչ հերթով, հրատարակութեանց կարդով անել ևս ցոյց տալ թէ ո՞վ է բառին առաջին մեկնիւը: Այս մասը պիտի տպուի մանր տառերով, իբր զբքի ամբողջութիւնից գուրս: Եթէ Հիւրչման չէ բնդունած նախորդ (թիւ 2) մեկնութիւնը, իր պատճառարանութիւնները այսաեղ կը նրանակուին:

4. «Գւռ», Համառօտապրութեամբ զնում եմ բառի այն զանազան ձեւերը որ ստացել է մեր զանազան բարբառների մէջ. աշխատութեանս մէջ զուք կը տեսնէք հետեւեալ բարբառները. Պօլիս, Առանքէլ (Նիկոմիդիա), Զէթուն, Տիխոս, Ազուլիս, Գորիս, Ղարաբաղ, Վան, Ազճի, Սուչափա (Աւասրիա), Խարբերդ. այս բարբառներն ունեի աշխատութիւնս զբած ժամանակ. բայց յիսոյ կազմել եմ նուել Մարտա (Պարսկաստան), Տրավիդոն, Կարին, Երեւան, Նոր—Նախիջեւան և մասամբ Մուշ և Աղաչերու: Բոլոր այս 18 բարբառների բառարանը ևս իմ ձեռքովս կազմել եմ անձամբ տեղացիների հետ աշխատելով, հարցնելով կամ մէջները ապրելով: Այս մասը կը լինի իմ զբքի բառապոյն նորութիւնը. արտասանութիւնը բոլորովին ճիշտ նշանակուած է՝ Հենատագարձութեամբ:

5. Փոխ. Համառօտապրութեամբ նշանակում եմ բոլոր այն բառերը որ այս կամ այն լեզուն մէզնից վերցրել է. ինչպէս են Վարացերէն, Թուչերէն, Լուզիրէն, Մինզրէլերէն, Թուրքերէն, Թուրքերէնի բարբառներ, ինչպէս ևս թբրախոս հայոց զործածած ձեւերը եւն. եւն.:

Կարող է պատահել որ սոյն 1-5 կէտերից մի քանիսը շղտնուին, այդ գէպքում չեն նշանակուած. եթէ օրինակ 4 (Գւռ.) ձեւը չկայ, նշան ակում է թէ այդ բառը մեռել է եւ այլժ ոչ մի բարբառում չի զործածւում: Եթէ 2ր չկայ, նշան է թէ զիտութեան յարանի չէ նոյն բառի մեկնութիւնը եւն.:

Նամակիս հետ ներխակեալ ուզարկում եմ նաև Պր. Գր. Խալաթեանց զի վկարականի պատճէնը*: Աշխատութիւնս, ինչպէս զիտէք, յանձնել էի ձեւմարան ևս տեսութը ուզարկել էր Պր. Խալաթեանին քննութեան. Պարոնը ուզարկել էր նոյն նամակը, որի պատճէնը ինձ ուզարկուեց. այդ պատճէնի պատ-

* Տե՛ս ստորեւ:

many such growths so that it failed to be often possible to find enough
of them apart. The age of these fossils is probably the Archaean or Gram-
matophyte period of geological time but it is not yet determined what
epoch it belongs to.

3^o Установка: Наша задача здесь - это как можно быстрее и дешевле вывести из строя заряды, находящиеся в зоне действия боевых самолетов. Для этого необходимо использовать боевые самолеты с ракетами класса «воздух-воздух», имеющими боевую массу не более 1 тонны. Для этого необходимо использовать боевые самолеты с ракетами класса «воздух-воздух», имеющими боевую массу не более 1 тонны.

5º prof. Гаврилович Георгий Евгеньевич род. 1905 г., проф. аэро- и косм. инж.

ձէնր պատիւ սւնիմ ուղարկելու : Երա ժամին հարկաւոր ևմ Համարում անել Հետեւալ նկատողութիւնները .

Պր. Խալաթեանի քննազատած թիւ 1 կէտը՝ թէ վերջերումս տպուած դրբերի բառերը չեն առնուած , այժմ լրացած է . որովհետեւ առանձին տետրուկ ևմ կարգել այդ բառերից եւ ապազրութեան ժամանակ կը ներժուծեմ : 2. Գրքուն է թէ երրիմն շատ բնդարձակ է և օրինակ տրուած է Արտախայր . խելապէս այդ բառը շատ բնդարձակ է (6 երես) , բայց միակ օրինակն է առ , որովհետեւ այս բառի մասին եւ «Տեհչայր Սաթենիկ տիկին» հասուածի մրայ ևս եւս պատշաճ ևմ Համարել առա իմ բացատրութիւնները : 3. Հարկ չկայ , առում է , ամէն անդամ նշնի բացատրութիւնները զնելու : — Բայց բանի որ իմ նպատակն էր առա սուուզարանութեանց պատմութիւնը , պարտական էր նաև սրանց անսեռ շանել , ինչպէս զնում եմ միշտ Հետեւարպէջնառեանի Ասուզարանական Բառարանի (ԱԲ) բոլոր այլանդակ բացատրութիւնները՝ խիստ Համառու կերպով : 4. Ճիշտ է Պր. Խալաթեանի նկատուածը թէ ամէն անդամ այս խառել ևմ Հնդեւրոպական բառերի բոլոր քոյլը զնել . այս եւս զիստւարեալ է եւ նպատակ ունի ցոյց տալու թէ բոլոր քոյլերի մէջ Հայերէնը ի՞նչ աստիճան հաւատարմութիւն է ցոյց տալիս : Տօրագրութեան ժամանակ կարելի է , եթէ Հարկ կայ , սոցանից մի քանիօր կրնատել :

Եկատելի են այս մի խումբ նշանները՝ որ բառերի սկիզբը զրուած են . սրանք բառի մասին չափ զարգափար տալու համար են . Դ նշանակում է թէ բառ որ մաքուր հայ ձեւ է՝ Հնդեւրոպական արքատից . * նշանակում է փոխառեալ յունարէնից , պարսկերէնից , տառերէնից կամ մի ուրիշ յեղուեց . † ցոյց է տալիս թէ բառը հայկական չենք է . օր . բնկեր որ կարմուած է ընդ և . կեր (միասին ուսող) բառերից , սուցել է . ‡ նշանը : Նշանից զուրի բառերը անբայր են :

Եկրկայացնելով այս բոլոր դիտողութիւնները եւ տեղեկութիւնները , պատիւ սւնիմ ի վերջոյ յայտնելու թէ Ճեմարանի վարչութիւնը այժմ աւելի բան առաջ տրամադիր է . *կոտակի զումարը նախառէս յանձնելու եւ կարգութելու տպազլութեան զործը : Որովհետեւ , ինչպէս յայտնի է Զեզ , կոտակն այնպէս է կազմուած որ աշխատութիւնը տպազրութիւնից յետոյ միայն կարող է ստանալ զումարը , իսկ ես այս ահուելի հասորի տպազլութեան համար միջոցներ չունենալով՝ խնդրում էի որ Ճեմարանը աշխատութիւնը կոտակի արժանիք զատելուց յետոյ (որ կարող է լինել միայն այս զէպում երբ կ'ուսացուի Զեզ հաւատարմթիւնը) , իբ ճեսքով յանձնէր կէմիանի տպարանին եւ կոտակի զումարից վճարէր բոլոր ծախուերը : Կոտակի զումարը հաղիւ բաւէ տպազրութեան :

Ցուսալով որ պատիւ կ'ունենամ շուտով լուել Զեր նպաստաւոր կարծիքը , որով միայն պիտի վճռուի կոտակին արժանիք լինելու հարցը

Մնամ

խոնարհ յարգանօք

Հ . Յ . Աճառեան

Հանցէս՝ Հ . Աճառեան , Եսր-Բայազիս (ոռուերէն) [մինչեւ յունիս 20]

* Այս բարի տրամադրութիւնը է շնօրիիւ արդի Տեսուչ Մեսրոպ Վարդապետի ուստի յայժ ցանկալի էր ինձ համար որ մինչեւ ապրիլ ամիսը աշխատութեան մասին ամէն ինչ կատարուած ու տպազրութեան յանձնուած լինէր :

Պատմէն պատմէնի

Մայ. 30 սկզբ. 1902

Առ ՄԵծարդոյ տեսուչն Գէորգիան Հողեւոր ձեմարանի

Պ. Կարապետ Կոստանեանց

ի Ա. Էջմիածին

ՄԵծարդամիւ ՏԵՇՐ,

Համաձայն անցեալ Մայիսի 11ին ինձ ուղղուծ ձեմարանից Տեսուչ՝ Զեր նախորդ արժանապատիւ Հ. Կարապետ վարդապետի զրութեան Պ. Հ. Անահանի Արժանապատիւ Բառարանից մերաբերմամբ, որ ուղարկուած էր ինձ աշքէ անցնելու, պատիւ ունիմ այսու իմ կարծիքու յայտնելու այդ աշխատութեան մասին:

Նոի՞ պակասում են բառարանում, որչափ ես կարողացայ զիսեր, բառական թուով բառեր, որ պատահում են վերջին տարիներում լոյտ տեսած չին զրականութեան մերաբերեալ մի քանի կարեւոր զրուածքներում: Պ. Անահանի ուշադրութիւնն եմ հրաւիրաւմ այդ բառերից մի քանիսի մրայ:

— ա. Փերոնից (Վենետիկ 1892) պարախուզը (57), անգոսին (57), բարամութիւն (57), նազարարութիւն (244), սարս (125) ևն. :

— բ. Եսպիսան Կիպր. (Բաղմագլուզ 1893 Դեկտ.) ահարուսիկ, բանկայ, զակունիք ու զակինչք, յուղանալ, ողթոց, ողկառ, նոզկայ, մարչիլ (զուցէ նոյն բնդ մարկեղ), սեկայ, մենկայ ևն. : Էջ 573-576:

— զ. Անան. Շիրակացի (Ս. Պետ. 1877) գկարամուր (57), մեծանիր զօտի (65), շարասոց (72) ևն. :

— դ. Ասկրաս (Վաղորչ. 1897) բախ, աւճուն (262), աղիբար (224), զենակ (225), զորհասէր (265), հմութիւն (անդթութեան իմաստով, 247), սրբառ (134), տակու (267), փարթարամ ևն. : Եւ շատ յաճախ— Եքորել միա աքսորել:

— ե. Գիրք Մնացորդաց (Մոսկու 1899) զմծեալ, քակըռլ, քեփար, սուստիմարնել, սոնջնեայք, վահատակ տառայ ևն. : Տես յառաջար.

Եբկրորդ՝ մի քանի բառերի տոթիւ աւելի բնդարձակ քննութիւնն է զեւեղում, քան այդ կարող է թոյլ տալ բառարանի ծաւոլը եւ բնաւորութիւնը. օր. «արտախոյլ» :

Երրորդ՝ Հաղիւ թէ Հարկ կայ ամէն անդամ մէջ բերել եւ. Հայիկ. Բառացիքի անյաջող բացարարութիւնները. օր. «կանթեղ» :

Չորրորդ՝ Հաղիւ թէ անհրաժեշտ է՝ ո՞ր եւ է Հայերէն բառի Հնդեւրապական բոլոր քոյր բարբառների նոյնանիշները յառաջ բերել. օր. եղբայր:

Եզրակացութիւն. Զր հայութ Պ. Հր. Ահանեանի աշխատութեանն մի քանի պակասներին եւ այլ մանր թիրութիւններին, որ անխուսելի են այսպիսի մեծածաւալ զործի մէջ, չը նայած մի շարք բառերի վիճելի բացարարութիւններին ու համեմատութիւններին, որ կարող են զես լրացուիլ ու բարեփոխուիլ. — Հեղինակը՝ որ կարեւորապոյն է, կանդնած է լրգուադիտութեան ուղիղ ճանապարհի մրայ եւ բացի իւր ուսումնասիրութիւններից օգտուել է լուրջ կերպով բալոր նշանաւոր Հայ եւ օտար լրգուարանական հետազոտութիւններից, որով նորա «Արժանապատիւ Բառարանի» մի դնահատելի եւ խիստ կարեւոր զործ է հանդիսանում մեր զրականութեան մէջ. ուստի եւ նոր նեղինակը, որ երկար տարիներ է նույիրել այս ընդարձակ աշխատութեան,

միանդամայն արժանի է քաջալերութեան և խրախուսանաց, իսկ նորու զործը՝ տօպագրութեան լոյս տեսնելու:

Սովասելով Զեր անօրինութեան՝ թէ ո՞ւր և ո՞ւմ ուղարկելու է «Բառարանը»

Մնամ անկեղծ յարդանօք

Գր. Ապաթթեանց

Ուսուցչապետ Լազարեան ձեմարանի

1908 Հոկտ. 8

ՄԵՃԱՐՊՈՅ ՈՒՍՈՒՑՉԱՊԵՏ

Գր. Մառ,

Հ. Գալուստը զրել էր ինձ այն տեսակցութեան մասին որ ունեցել էք Ա. Էջմիածնում իմ Արմատական Բառարանի տօպագրութեան մասին Պետքրուրդի Կայսերական Ակադեմիայի կողմից: Այս մասին աւելի որոշ պարբենների համար նու խորհուրդ էր տալիս՝ զիմել անձամբ Զեզ: Այժմ Երկուողուս խնդրում եմ Զեզ, որ բարեհաճիք յայտնել թէ ի՞նչ են Պետքերուրդի Կայսերական Ակադեմիայի պայմանները բառարանիս հրատարակութեան համար՝ թէ՝ նիւթականի եւ թէ զրքի բովանդակութեան վերաբերեալ: Կանխաւ պարտք եմ համարում յայտնել թէ ի՞մ կողմից ամէն պատրաստակամութիւն կայ այսուհետեւ ձեւաւորելու զիրքը՝ որ առանց վնասելու բովանդակութեանը՝ յարժարուէր Ակադեմիայի պահանջներին: Գալույ ուսուական լեզուարանական զործերից օգտուելու հարցին, որի վրայ յատկապէս պնդում էք Դուք Զեր սուսած վիայականի մէջ, զժախտարար այս կարող եմ տակ որ իմ ուղարկած մասում ըստ պատահան միայն չեն դանուել ուսու ազբիւրներից օգտուած մասեր, թէ ոչ նոցանից զոնէ մի մասը ծանօթ է ինձ, ինչպէս Պատկանանիք, իմինի, նաև Զեր զործերից մի մաօք: Մնացեալը մտադիր եմ լրացնել, մանաւանդ եթէ օպտիւ ունենայի ստանալու Զեզից նոցա ցուցակը, որի համար յատկապէս խնդրում եմ:

Յուսուլով թէ չուտով կ'ստանամ նամակիս նպաստաւոր պատասխանը՝

Եմ միշտ Զերդ

Հ. Աճառեան

1908 Հոկտ. 8

ԹԵՃԱՐՊՈՅ Դպրանց

Նոր-Եսախիջևան

* * *

ՄԵՆՔ ուրախ կը լինէինք, եթէ Հ. Աճառեանի օրինակով կարողացանք յոյց տալ ՄԵՐԵԿԻ ՀԵտեւեալ տողերի անկեզծութիւնը. «Էս հպարտ եմ, — զբէլ է նու ՄՆՈՐՊԱ Մաքսուտեանցին, — որ եղել եւ մնացել եմ բարեկամը այն բոլոր աշակերտներիս, որոնց հետ աշխատակցել եմ» (22 Մարտ 1913թ.)⁴⁶:

Մարեւ Հայերէն թարգմանութեամբ եւ անհրաժեշտ ձանօփագրութիւններով ներկայացնում ենք Հ. Աճառեանի իննր նամակը ուղղուած ՄԵՐԵԿԻն: Թիւ 1, 2, 3 եւ 8 նամակներն առաջին անդամ Հրատարակել ենք Երեւանում, «Բանրեր Հայաստանի արխիվների» Հանդէսի 1966 թուականի 2րդ համարում:

ՀՐԱԶԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ՝ ԴԱՅԱԽՆԵՐ ԱՆԹՈՒԱՆ ՄԵՑԵՒԻՆ

«Փարիզից Հ. Աթրանուրովից յետոյ ևս միշտ չունենալով, ջնջել եմ բոլորը: Բնակուարար մեզ թղթակցութիւն ունեցաւ իմ երկու ուսուցիչների՝ այդ ամբողջ թղթակցութիւնը պատական չուրջն էր: Ամէն անզամ, որ մի նոր սուսպարանուները պահանձ լինէի, մի ահազին դիմական հոտոր թիւն էի մտածում, զիմում էի նոսոց և նրանց կարեր լինէր: Բայց ևս չունեմ պահելու սովորութիւն ձիրը հարցեսում»:

(Հ. Աճառեան. ցկանքին յաշերից. էջ 275):

ԹԻՒ 1

Էջմիածին, 5 Ապրիլ 1900

Եմ չառ սիրելի Հ. Հոչակաւոր Աւուցիչ¹,

Ներեցէք ինձ, Եթէ այս անդամ մի քիչ ուշ եմ պատասխանում ձեր վերջին նամակին:

Աւզում էք խմանու, թէ կոմիտսոս Վարդապետը ե՞րբ է մեկնելու վարիդ: Ես հարցուցի նրան, սակայն գժրախառարար նու եւս ոչինչ չզիտի այս մասին, թէեւ վստահ է, որ ինքն այս տարի մեկնելու է: Նրա մեկնումը կախում ունի Երած շատական ընկերութեան այն խորհրդակցութիւնից, որ Ցուցահանդէսի առթիւ կայանալու է Փարիզում: Նա կարծում է, թէ զուր իրենից աւելի տեղեակ կը լինէք այս մասին: Յամենայն դէպս ընդունեցէք նրա ամենափառիր ողջոյնը:

Ես գեռ չեմ ստացել *Mémoires*—ի (*Տեղեկագրի*) այն համարը, որ աեղ լոյս է տեսել ձեր յօդուածը «տերութիւն» բառի մտախն²: Ի միջի այլոց:

* Զնդելու խոստավանութիւնը նիշտ է, պատճառաբանութիւնը՝ կեղծ:

⁴⁶ Երեւան, Մատենադարան, Մերուր վ. Մատուտեանցի փոնի:

1 Փարիզում հնագրավիճակից գնուած մի գրի միջից այս նամակի փրանսերէն թանգիրը յայտնաբերել ու Երեւան՝ Գրականութեան եւ Արուեստի բանգարանին է ուղարկել Հրանտ Թորոսիսնը:

2 Հայերէն տերութիւնը բառի ստուգաբանութեան եւ ուղղագրութեան մասին Մեյէի յօդուածը լոյս է տեսել Փարիզի Լեզուարաբանական ընկերութեան տեղեկագրում, հասմէն. 1900. էջ 401: Մեյէն սպացուցում է, որ այս բառի հնագոյն եւ նիշտ ուղղագրութիւնը եղով է:

Բառամաջեսնի³ միջոցով ևս վճարեցի 1899-ւ և 1900 թուականների անդամամբը-
ճարներու⁴:

«Բանասէք»ում կարգացիք անշուշտ իմ յօդուածք, որտեղ արուած էն
փերալ, երածիշտ, նաժիշտ և առոյզ բառերի սուլվարանութիւնները: Կ'ու-
ղի ձեր կարծիքն խմանալ գրանց մասին:

Հանեցէք բնդունել, Պարսն եւ իմ սիրելի Ռւսուցիչ, խորին յարգան-
քիս հաւասարիքը: Բնդունեցէք նաև իմ անկեղծ չնորհաւորանքը Զատկի տօնի
առթիւ:

ԶԵՐ յոյժ անձնուէր աշտկերու՝

Հ. Անոնեան

Երևան, Գրականութեան և արտեստի թանգարան, Հրանտ Թարուականի ֆոնդ:
Քեզդիր, ինքնուզիք:

Թիի 2

21 Մայիս 1902

[Լիմիածին]

Իմ շատ սիրելի եւ հոչակաւոր Ռւսուցիչ,

Զեզ յայտնելու եմ բաւականին հետաքրքրական մի բան: Ինձ վիճակ-
ուեց յարտնաբերել Եղիմիկի միակ ձեռագիրն աշխարհում, որ մի ժամանակ
զանուամ էր Զմիւնիայում և իր այրուել էր Հրդեսի ժամանակ⁵: Ես եւ Պրա-
ֆարուստ Տէր Մկրտչեանը արդէն վերջացրել ենք համեմատութիւնը Վենետի-
կի հրատարակութեան հետ: Անձննք շատ տարբերակներ, որոնց մեծ մասն ա-
նարժէք է, առկայն այսուհանդերձ կայ 200 ուզզում, որ պէտք է մացնել ըր-
նազրի մէջ: Այս համեմատութիւնը տաւեց, ի միջի այլոց, լեզուարանական եր-
կու բան: Մէկը ապաստամբ ձեւն է, փոխանակ ապաստամբ: Հայերէնում զոր-
ծածականը վերջին ձեւն է: բայց Եղիմիկը չորս անդում ունի ապաստամբ, եր-
կու անդամ զապատամբ, մէկ անդամ ապաստամբի, երկու անսամ ապաս-
տամբուրիւն: Սակայն ոչ մի օրինակ չկայ առանց ափ: Դա արգէն սպասելի էր
իրաներէն ձեւի հետ համեմատութիւնից: Ուրեմն ափ անկումը հաւասար է: Դրանից պէտք է եղբակացնել արդեօք, թէ խնդարի համեմատութիւնը նոյն-
պէս պարս շանգար հետ, որ Հիւալշանը մէրժէլ է ափ անկման պատճառով,
ընդունելի է: Յամենայն գէպո այս բանը նշելի է:

Յ. Յ. Բասմաջեանի ժամանակին Փարիզում լոյս տեսնող հայագիտական «Բանա-
սէք» հանդէսի իմբանդիր—խմբագիրն է եղել:

4 Արակէ Փարիզի Լեզուարանական ընկերութեան անդամ:

5 Խօսքը հայ դասական մատենագրութեան 5րդ դարի հեղինակ Եղիմիկ Կողբացու-
մատեանի ձեռագիր մատին է, որն աւելի շատ յայտնի է Եղծ ազանդոց խորագրով և որի մի-
ւնի ձեռագիրն այժմ գտնուած է Երեւանի Մատենադարանում: Մատեանի առաջին հրատար-
կութիւնը տեղի է ունեցել 1762 թ.: Զմիւնիայում, վերջին՝ գիտական երատարակութիւնը
և Փանոսէրէն քարգմանուրիւնը հարուստ ծանօթազրութիւններով կատարուած են Մեյէի
աշակերտ Լուի Մարիէսի և վերջինիս աշակերտ Շ. Մերսիէի կողմից (Փարիզ, 1959 թ.):

Միւսը հետեւեալ նախադասութեան ուղղումն է : Եղնիկը (ըստ Հրա-
տարակութեան) զրում է . երբ մԵնք ասում ենք «սիմ շնչէ», ասորնեայք ասեն
այս շնչէ» : Սրանից եղրակացնում էին, թէ այսր ասորական բառ է, որ նշա-
նակում է «քամիի», այնուհետեւ նշանակել է «աստանա» : Ասկայն զուր ի՞նչ
կ'առէք, եթէ ձեռագիրն ունի ասորնեայք, որ Հրատարակիչն ընթերցել է ա-
սորնեայք, սիստուելով սառի ձոփիկների մօտիկութիւնից : Յամենայն դէպո,
ասորնեայք բառն այլուր զոյութիւն չունի, եւ նն միանգումայն անբացառք-
իլ էր : Առառաւելն կարող էր լինել ասորնեայք, բայց ոչ երրեք ասորնեայք :
Աւզուած նախադասութիւնը լիզուարանական մի տեսալ է ոպարունակում .
մԵնք (զրում է Եղնիկը եւ ուզում է նշել Հիւսիսի կոմ Միջին Հայուսանի Հա-
յերին) ասում ենք սիմ շնչէ, մինչդեռ հարաւի Հայերը (ասորնեայք) ասում են
այս շնչէ :

ՄԵր Համեմատութիւնը Հրատարակութեան հետ, ձեռագրի նկարադ-
րութիւնը եւ այլն, որոնք միասին կազմում են մի երեսուն էջ, լոյս կը տեսնի
կամ («Համել Հայում»⁶, կամ ZAPh—ում (Zeit. f. Arm. Philol.), որ միշտ սահ-
նում եմ որպէս բաժանորդ :

Կանխադէս շնորհակալ եմ Հարարադի բարբառի մասին ձեր ուսում-
նասիրութեան՝ առանձնատիպի Համար, որ մատղիր էք ինձ ուղարկել :

Ահա ամսում է : Գիտեմ, որ զուք ուզում էք որեւէ տեղ զնույ՝ մի քանի
օր անցկացնելու եւ Համելատանալու Համար : Այժմ մեր ամբողջ ընտանիքը էջ-
միածնում է : Ես հիմա ուսուահպատակ եմ : Մենք ձեզ Հրատիրում ենք Կոմիտո-
դուք սիրում եք մեր երկիրը՝ այսակ կը զանէք թէ՛ Համդիստ եւ թէ՛ զիտա-
կան օգուաները : Կը մենաք մեր տանը, ուր կը զանէք արեւելեան շատ սրտարաց
ընդունելութիւն : Եթէ ուրիշ մատղութիւն շանէք եւ եթէ այսքան երկար ճա-
նապահութեան ձեղ շատ չի յոդնեցնի, ինդրում եմ՝ շմերժէք մեր Հրա-
տիրը⁸ :

Համեցէք ընդունել, իմ շատ սիրելի Ռւսուցիչ, Խորին յարդանքին Հա-
մասիքը :

Զեր անձնուէք աշակերտ՝

Հ. Աճառեան

Երեւան, Գրականութեան և արտեստի թանգարան, Հ. Աճառեանի ֆոնդ : Յաշ-
ինակիր, ինքնագիր : Աւզորիկել է Հայէ Գլուխէրեանը :

6 Հ. Աճառեանի և Գ. Տէր Միլրաչէսկի ուսումնասիրութիւնը՝ «Քննուրիւն և
համեմատուրիւն նոնիայն նորագիւս ձեռագրին» . լոյս է տեսել Վիեննայում 1904 թ. նոյ-
«Համել Ամսորեայցում» . այնուհետեւ առանձին գրքոյիով (32 էջ) :

7 «Journal Asiatique» համիկում (1902, էջ 561—571) Մեյէն Փրանսերէն լիզուով
ամփոփել է Հ. Աճառեանի «Քննուրիւն Ղարաբաղի բարբառին» ուսումնասիրութիւնը (1901
թ.) : Այսուղ Խօսքը Մեյէն այդ ընդարձակ գրախոսուրեան առանձնատիպի մասին է :

8 Մեյէն 1902 թ. չի կարողացել ընդունել Հ. Աճառեանի երաւերը : Ասկայն նու իր
աշակերտին Շուշիում այցելել է 1903 թռականի ամամանք : «Կետեմիս յուշերից» մատանում
Հ. Աճառեանը գրում է (էջ 98—99) . «... ես դեռ ճշանուած չեմ եւ ծնողները Շուշում էիմ,
երբ Մեյէն յայտնեց, թէ ամսուր ուզում է Շուշի զալ, մասյան համար մի քանի օր մեզ մօս:
Աւրախուրեամբ ընդունեցի : Մեյէն իբր մեր տունը . մայրս ամենաքննիք կերպարներն եր

Թիե 3

Շուշի, 23 (Հ. ա.) Մայ. 1902

Խմ սիրելի և մեծանուն Ռւսուցիչ,

Հենց նոր ստացայ ձեր բացիկը, մատենախօսականը⁹ և Դասական հայրէնի համեմատական ֆերականութեան ուրուազիծը¹⁰: Այս բոլորն ուզարկը-

պատրաստում օտարազգի ուսուցչին դուք զայռ համար: Մեյէն նաշակում էք իւ մօրս հայրէն առում:

— Չառ լաւ է:

Մրանից եւ ըքարեւ ձեզ ողջոյնից դուրս ոչ մի հայրէն բան չէր խօսում: Մեյէն կազմել էք իր հայրէն ֆերականութիւնը եւ ուզում էք, որ ձեռագիրը մրասին կարդայինք նախքան տպագրելը, որպէսզի երէ պատահական սխալներ սպարում լինէին, աւդէկինք: Այս աշխատութիւնը կասուացինք: Ամէն օր բարձրանում էինք ֆերձը: Ինչ համով էք զգում, դիտելով ընդհանուր տեսարանը, մանաւանդ երբ տեսնում էք կանաչների մէջ բաղուած կարմիր կտուրները: “Mais c'est très joli!”, բացականչում էք շարունակ:

Մի օր զնացինք կեխադրիւիք անտառը ման զայռ: Այն ժամանակ ես կանկածում էի, թէ բախուս ունեմ: Մեյէն բոխախուռ ընտանիքի սերունդ էք իւ ինքն էլ բախուս ունեմ: Խորհուրդ տուց ինձ (իբրև մասնագէտ): Ճեռափայտը մէջքի վրայ հորիզոնածեւ դրած՝ երկու բեկրի տակ առնել եւ այդպէս ման զայ մի ժամի ժամ այդ անտառում, որի բոյքը բուժի է յատկապէս բոխախուռ: Մի երեկոյ, երբ բոլվարում ման էինք զայիս միանին, բայում ցոյց տուի նրան նստարանի վրայ նստած Արուսեակիք, որի հետ դեռ ճանոր չէի եւ ասացի. թէ «Այդ օրիորդը իմ ապագայ կինը պիտի լինի»: Գիտեց, հուսանեց եւ զոհ մնաց:

Մեյէի զայուսուր ուրախութեամբ դիտուց ամրող Շուշում: Երբ մենք միասին ման էինք զայիս բոլվարում, բոյորը հետաքրքրութեամբ դիտում էին, և որովհետեւ Մեյէն միշտ կրում էր նամփորդական փակ սեւ ակնոց, ասում էին. «Էյս կոյր մարդը Անառեանի սրբինքը է»:

Ընկերներս մի ցերեկոյք կազմակերպեցին բեմական դպրոցում Մեյէի պատուին: Հաւաքուեցին մի խումբ երիտասարդներ եւ օրիորդներ եւ նրա ներկայութեամբ պարելով, ցուցադրեցին կովկասեան ամենանուրը եւ դժուար պարերը, որոնց այնքան հինուս են շուշեցիք: Մեյէն շատ հաւանեց եւ ասաց. «Հայկական պարերը երրուականներից շատ աւելի աշխոյժ են եւ մանաւանդ շատ աւելի լին են մանր նրբութիւններով»: Մեյէն սիրահար էք երածութեամ. Փարփում ամէն առաւու մի ժամ դաշնամուր էք ածում. այդ ցերեկոյքի միջոցին էլ երկար ժամանակ ածեց դաշնամուրի վրայ: Շուշեցիք շատ են սիրում բառ ածելչկայ տուն, որ մի բառ ածոյ չունենայ. նրանց բոլոր նուազած եղանակները սալորութիւն է պարսկական կոչել, բայց այդ բոլոր հայկական են: Մեյէն լուս էք այդ բոլոր իւ թէի միօրինակ էր գտնում, բայց շատ նուրք եւ երանգաւոր:

Երկու շաբար Մեյէն մնաց մեզ մօտ, ապա զնաց էջմիածին, ճեռագրուրի վրայ ու սումնափորթիւն կատարելու համար: Վերջին անգամն էք, որ տեսայ իմ ուսուցչին:

ԹՄեյէի գրախօսութիւնը Հ. Անառեանի «Քննութիւն Ղարաբաղի բարբառին» բառութեամբ մատին:

10 Մեյէի “*Esquisse d'une grammaire comparée de l'arménien classique*” (Վիեննա, 1902 թ.) աշխատութիւնը: 1936 թ. 1. Մարիէսի եւ այժմ յայտնի լեզուաբան է. Բնեմենիստի աշակեցութեամբ (Մեյէն անդամակայոյն էք եւ գրեթէ կոյր) հեղինակը պատրաստել է այս աշակեցութեամբ: Մեյէն անդամակայոյն էք եւ գրեթէ կոյր) հեղինակը պատրաստել է այս աշակեցութեամբ: Մեյէն անդամակայոյն էք եւ գրեթէ կոյր) հեղինակը պատրաստել է այս աշակեցութեամբ: Մեյէն անդամակայոյն էք եւ գրեթէ կոյր) հեղինակը պատրաստել է այս աշակեցութեամբ: Մեյէն անդամակայոյն էք եւ գրեթէ կոյր) հեղինակը պատրաստել է այս աշակեցութեամբ:

Եւ է կիմբածին եւ այնուեղ մնացել որոշ ժամանակ : Ես վերջնականապէս Հեռացայ կիմբածնից եւ Շուշի և կայ որպէս Հայոց լեզուի ուսուցիչ Հայկական թեմական դպրոցում : Փոստից զրաւոր պահանջեցի ինչ որ ուզուրկուել է իմ անունով : Այսպիսով ձեր բացիկի պատասխանը մի քիչ ուշացաւ : Զկարողացայ նաև վանքի զրագարանին յանձնել ձեր Քերականութեան¹¹ երկրորդ օրինակը . յաջորդ փաստով կ'ուզարկեմ : Ինչ վերաբերում է ինձնանից ձեր ինորած զրախօսութեան, թերեւս այն Հրատարակեմ «Մուրճ»ում . զիտէք որ Հայերէն պարբերականներից ոս բաւագնիր եւ ամէնից շատ կարգացուղն է . այդպիսով զրախօսականը զրանում աւելի կը տարածաւի, քան ուղարկ¹² :

Ստացաւ նաև ձեր աշակերտների Հրատարակած "Mélanges linguistiques" ը («Լեզուարանական յօդուածների յորելեանական ժողովածու»)¹³ : Շատ եմ ցաւում, որ պատ. մի նախկին դասընկերները բնաւ չեն ցանկացել ինձ տեղեկացրնել իրենց ժողովածութիւնը : Ես շատ էի ուզում ներկայ ինեւ նրանց շարքում, որոնք այս ժողովածուով աւզում են ձեզ յայտնել իրենց երախագիտութիւնը : Բայց առիթն անցաւ : Կարծում եմ, որ շատ շնորհած՝ զարձեալ կ'ունենանք այդպիսի մի պատճենութիւն :

Այժմ աշխատում եմ յետին ժամանակներում զրուած մի փոքրիկ բրնձութիւնը : Դա խարբերդցի տարի մի քահանայի վկայարանութիւնն է¹⁴, որ շատ Հետաքրքրական է պատճութեան, թուրքական ու արարական լեզուարանութեան, միջին Հայերէնի եւ այլ տեսակէտից :

11 Մեյէի "Esquisse..."ը :

12 Մեյէի "Esquisse..."ի մասին Հ. Անանեանն իր գրախօսութիւնը երատարակել է Համելի Ամսօրեայցում, 1903, թ. 4, էջ 105—110:

13 Երրորդական երկրներում համայստանի մի խումբ շրջանաւարտներ իրենց հետազոտութեան յօդուածներից կազմուած ժողովածուն ծօնում էին իրենց ուսուցչի յորելեանին : Մեյէի առաջին աշակերտները Ռ. Կորիխոյի եւ Ժ. Վանուրիէսի նախաճանութեամբ 1901 րուականին իրենց յօդուածներից պատրաստում են մի համեստ հատորեակ "Mélanges linguistiques offerts à A. Meillet" խորագրով եւ ծօնում նրա դասախոսական առաջին տասնամեակի յիշաւուին : Մեյէն ժողովածուն ստանում է 1902 թ. Յուլիսին, իր ծննդավայր Շաքոմեյանում : Այս անակնական յուրաղէն յուրազի է ուսուցչին, եւ հետազոյում նա բազմից իր երախտագիտութիւնն է յայտնել իր գիտնական աշակերտներին :

Մեյէն իր ուսուցիչների, գիտնական դարձած նախկին աշակերտների, յայտնի յեղուարանների կամ բանասէրների, լեզուարանական համելէսների յորելեանների պատուին յանախ է կազմակերպել այդպիսի ժողովածուներ, կամ յորելեարի մասնագիտութեան մերաբը բող յօդուածով մասնակցել է նման ժողովածուների : Ասկայն ուրիշներին միայն մէկ անգամ է յաջողուել նրան մատուցել այդ յարգամբք : Ահա այս միակ առիթը ակամայ բաց բողնելու համար է իրաւամբ զանգաւում Մեյէի աւագ եւ տմենապիրելի աշակերտներից Հ. Անանեանը :

14 «Պատմութիւն եզիա քահանայի» Արարտ, 1908, թիւ 9, էջ 812: Հ. Անանեանի ուսումնախիւրութեան մէջ այս քահանայի մասին կարդում ենք . «Բնիկ խարբերդցի և նոյն քաղաքի տիրամայր Ս. Առուածածին ասորի եկեղեցւոյն քահանան էր . ասորերէն լեզուով կը կոչուէր Բաղան Էլիսու... նու տեղեակ էր չորս լեզուի, ոյն է ասորերէն, արարերէն, մուրներէն (արարերէն բարբառ) եւ հայերէն... ծանօթ էր մահմետական գրականութեան... Գրուածում կան այլակզու հասուածներ...» (Արարտ, 1908, էջ 818—819): Հենց այս հասուածներ եւ ասորի քահանայի արտասանութիւնն են հետաքրքրական լեզուարաններ տեսակէտից : Հ. Անանեանը, ըստ իր սպառութեան, դրել է ուսումնախիւրիւնն աւարտելու տեղը եւ բարկանը՝ Շուշի, 1903 Մայիս 8:

Սկսեցի պատրաստել նույն կ. Պոլսի բարբառի ուսումնասիրութիւնը¹⁵, դա կը լինի հենց ձեր ցանկացած ծրագրով:

Դժբախտաբար Գերմանիայից դեռ ոչ մի պատասխան չեմ ստացել, ոչ էլ զեղողերէն այն գրքերը, որոնք անհրաժեշտ են Vendida—ի ուսումնասիրութեանն համար: Շուտով կ'աւարտուի մի մեծ աշխատանքի տպագրութիւնը (ամբողք ժամանակներում գրուած բնագրեր, 1150—1840), որ պատրաստել եմ Պրն. Մանանդեանի հետ: Մօտ օրից կը ստանաք¹⁶:

Իմ հասցէն է՝ Հ. Աճառեան, Շուշիի թեմական դպրոց, Ելիզարեթվոլիի նոհանդ:

Ձեր անձնուէլը աշակերտ՝

Հ. Աճառեան

Նոյն աեզնում:

Յ. Գ. Խնդրում եմ ինձ յայտնել, թէ «Թուրքերէնի փոխանակ բառեր հայերէնի մէջ» աշխատութիւնը¹⁷ կը մաճառուի՝ արդեօք Եւրոպայում: Հարիւր երեսուն օրինակ ունեմ: կարո՞ղ եմ 20—30 օրինակ մաճառուի ուղարկել Պրն. Բույյոնի գրախանութքը:

Յ. Գ. «Մշակում մի գրախօսութիւն կայ ձեր Քերականութեան¹⁸ մասին. Եթէ ցանկանում էք, յաջորդ նամակումս ներփակ կ'ուղարկեմ:

Յ. Գ. Մանալոյի ձեր բացիկը՝ պատառմ եմ նամակիս ծրաբը և շարունակում:

Հայերիս համար անտարակոյս մեծապէս հաճելի է լսել, որ դուք շատ էք գրացւում հայերէնով¹⁹: Արդէն կարդացել եմ ձեր Քերականութեան կէսը և կարող եմ ասել, թէ զուք ի՞նչ օգուտ էք տուել հայագէտ լեզուարաններին, մանաւանդ հայագդի հայագէտներին: Ձեր աշխատանքը կատարուած է Գերմանացու գիտական ու լուրջ մեթոդով և Ֆրանսիացու պարզութեամբ ու յուսակութեամբ: Զեզ չնորհակալ ենք զրա համար:

Ակուցի կ. Պոլսի բարբառի լիակատար ուսումնասիրութիւնը: Դա ուրու չափակ օգտակար կը լինի անշուշն արեւմտահայերէնի քերականութեամբ գրադուսդներին, զուցէ և ձեր ուսումնասիրութեանը: Աիրով և շատ մեծ բանոյքով կ'օգնէի ձեզ:

Վերջին ժամանակներու և Մանանդեանը մտադրել էինք եղիշէի²⁰ զիրքը հրատարակել: Էջմիածնում կան տառնի շափ ձեռագրեր: Բայց կատար-

15 Սակայն ուսումնասիրութիւնը՝ «Բննուրիս պոլսահայ բարբառի», լոյս է տեսնել 1941 թ., երեսմամբ:

16 «Հայոց նոր վկաները» (1155—1843), Վաղարշապատ, 1904 թ. Յ. Մանանդեանի հետ միասնի: Մեյէն ստացել է այդ գիրքը և դրա մասին երատարակել գրախօսութիւն (Revue Critique..., հատ. 58, 1904, 959—960):

17 Լոյս է տեսնել Մովկուայում, 1902, 381 էջ (Էջմիածն ազգագրական ժողովածու, Գ.):

18 Մեյէի «Esquisse...»—ի մասին:

18. 1902 թ. Մեյէն դասաւանդում է հայերէն և մինչ այդ արդէն երատարակել էր հայագիտական բազմարի յօդուածներ:

19 Վարդանանց պատերազմի յայտնի պատմագիրը:

ու ելիք աշխատանքը մեղ երկար թուց²⁰: Մենք արդէն հրատարակել ենք քրի-նական մի մեծ բնագիր²¹, և եթէ իւրաքանչիւր լեզուարան նոյնքան աշխատանք կտառարէր, բաւարկան էր:

Անձեւացեաց ձեռագիրը²² կորած է: Հարցում արուեց «Բարգավիճում», 1897, էջ 46, բայց ոչ չկարողացաւ տեղեկութիւն տալ: Քանի որ ձեռագրի տառձին սեփականատէքը Արք Զառուայթ անունով մի անողիացի էր²³, կարծում է, որ այն հիմա էլ գտնում է ինչ-որ Անողիացու զրագարանում, որ տեղեակ չէ իր ունեցած արժէքին, որպէսզի այն յայտնի զտրմնի դիմական աշխարհին: Նոյն Հարցով ևս զիմեցի նաև Գալուստին²⁴, բայց նույն իմ դիմոցածից աւելին չգիտի այս մասին:

Քանի որ այժմ Շուշիում ևմ (Ղարաբաղի բարրասի կենտրոնում, որտեղ, ի միջի այլոց, շարունակում եմ լեզուարանական ուսումնասիրութիւններս), Հանգիստեցի նախկին Ստեփան սարկաւագին, որի հետ ծանօթացել էր էջմիածնում: Ասոցի, որ զուք յանախ էր յիշում իրեն: Արսոցին բարեւում է մեղ: Նույն այժմ Բենիկի վարդապետ²⁵ է կոչում ևս զպրոցի տնօրէնն է:

Մի ուրիշ հարց, բայց ներեցէք ինձ, Եթէ այս մէկը յեզուարանական չէ, այլ զբանական: Այստեղ, մէր զպրոցում ուսուցիչների աշխատավարձը տարեկան 30 սուրբի է մէկ ժամ զասի համար, բայց որեւէ համալսարանից վկայական ունեցողներինը 45 սուրբի 15 կոտէկ է: Ինձ կարծում են Փարիզից վկայեալ, մինչդեռ ևս վկայական կը ստանամ, երբ աւարտական աշխատանք ներկայացնեմ: Քանի որ անհրաժեշտ զրքերը չեմ ճարում Vendida!—ի ուսումնասիրութիւնս աւարտերու համար, ուստի չե՞մ կարող արդեօք իմ հրազդա-

20 Մեյէն եւս 1900ական թթ. մատրիք է երատարակել նդիշէի «Պատմութեան» նննական բնագիրը: 1903 թ. Մայիսի 10ին Գ. Տէր-Մկրտչեանին զրած մի նամակում կարդում ենք: «Ես անզայման զայռ եմ իշմիածին: Բայց ուզում եմ լաւ օգտագործել այն երեք շաբաթը, որ անցկացնելու եմ այնանդ: Կայսեր մատրասնել նդիշէի բննական երատարակութիւնը, բայց «Պատմագիրք Հայոց» մնձ մատենաշարի ազգարարումից յանոյ բնականական երաժարակը այդ մտից» (Մատենակարան, Գ. Տէր-Մկրտչեանի փոնդ):

21 Նդիշէի ունի «Հայոց նոր վկաները»:

22 Նդիշէի պատմութեան Անձեւացեաց կոչուող ձեռագիրը. որից կատարուած է առաջին տպագրութիւնը Թէոդոսիայում 1861 թ.:

23 Նդիշէի պատմութեան 1861 թ. առաջին երատարակութեան ներածութեան մէջ և. Վ. Գալֆայեանը այս Անզիացու մասին զրել է: «Ենա եղի մեզ նամաշի անդամօր (ի Փարիզեցոց բաղադի) զինաւէր ունի այր պատուական Արք Զառուայր անուն, որ անուի անցանէր ի դարձն յԱրեւելից և բարձեալ թերեւ նոյնուրիւն բազում հնութեանց, զրո ամբարեան եր ի մերոց և յայոց կողմանց Ասիացոց աշխարհին»: Աւելի մամրաման տե՛ս Տէր-Միմասեան, «Նդիշէի մասն Վարդամայ և Հայոց պատերազմին», Երևան, 1957, էջ XVII—XVIII: Անձեւացեաց ձեռագիրը մինչեւ այժմ էլ յայտնաբերուած չէ:

24 Գալուստ Տէր-Մկրտչեան (Միարան):

25 Վարդամայ ձեռնադրուելիս, Հայոց եկեղեցու սարկաւագը երաժարուած է իր աշխարհական անունից և որիւէ սրբի անունն իրեն ընտրում է որպէս բահանայութեան անուն: Ինձիկ վարդապետը յայտնի է Հայոց եկեղեցու վերաբերեալ երազարակախօսական յօդուածներով և զրբոյլմերով: Վերջում դարձել է աշխարհական:

իսած աշխատառթիւններից մէկը, որինակ՝ «Լաղերէն լեզուն» ներկայացնել՝ հնարաւորին շատ շատ վկայական ստանալու և «չըռնաւելու» համար։

Զեր աշակերտ՝

Հ. Աճառեան

[Յ. Գ.] Աւելացնեմ, որ ևս այժմ ստանչպատճեմ էմ։
Կոյն ակցում։

թիվ 4

13 Յուլիս 1903

Թաւրիդ

Իմ շատ սիրելի Ռևուցիւն,

Երկար ժամանակ ձեզ համար չեմ գրում։ Անջուշտ մտահոգուած էք իմ մտախն։ Իրականութիւնն այն է, որ կինս²⁶ այնքան էր հիւանդ, որ ամէն ինչ դպրոց²⁷, զատ ու աշխատանք, նոյնիսկ կերակուր և քոն մոռացել էի։ Այժմ նու փրկուած է մի ժամանակ հաստատ թուացող մահից։ Հիմա կարող եմ ձեզ գրել։

Ասեմ, որ այս տարի էլ մնալու ևմ թաւրիզում։ Մասզիք էի ես գիտա ժեկնել, սակայն զրեմէ ամենօրեայ ջարդերն ու ազատամբութիւնները հնարաւութիւն չեն տայիս, որպէսզի իրականացնեմ մտադրութիւնս։ Մեր տարրած քաղաքում 350,000 թաւրք և միայն 4,000 Հայ կայ։ Թաւրքերը շատ էին լարուած Հայերի դէմ, բայց քանի որ համարեա բարր Հայերը լաւ են զինուած, ուստի թաւրքերը վախեցան և ոչինչ շարեցին։ Գիտէք անշուշտ, որ Պարսկաստանը յեղափոխականների կենտրոն է։ այսուեզ նրանք բոլորութիւն ազատ են։ դէնք կրելլը արդելուած չէ։ Ամէն բռպէ զինուած ենք, նոյնիսկ ուսեւինս ու քննելիս։

Զեղ հնատաքքրուող երկու փոքրիկ յօդուած ուզարկեցի «Հանդէս»ին²⁸։ ցանկանում եմ ձեր կարծիքն իմանալ զրանց մտախն։ Պատրաստեցի նաև թաւրիզի Հայերէն ձեռագրերի ցուցակը։ մօսաւորապէս 150 ձեռագիք զտոյ, որոնց 114ը ցուցակագրեցի և ներազրութիւնը տպագրութեան համար ուզարկեցի «Հանդէս»ին²⁹։

“Mémoires”—ները³⁰ կանոնաւոր կերպով չեմ ստանում։ Կոր հասցէս չէի

26 Հ. Աճառեանի տուաջին կինը։

27 1903 թ. Հ. Աճառեանը Թաւրիզ քաղաքում հայկական դպրոցի ուսուցիչ է եղել։

28 «Հանդէս Ամսօրեայ»։

29 «Հանդէս Ամսօրեայ»—ին։ Հ. Աճառեանի կազմած ձեռագրացուցակը՝ «Ցուցակ ձեռագրաց Թաւրիզ», լոյս է տեսել «Հանդէս Ամսօրեայ»—ում, 1905, թ. 7, 1909, թ. 3։

30 Mémoires de la Société de linguistique de Paris, յապատճառ՝ MSL կամ M. S. L. Փարիզի Ակադեմիական թնկերութեան տեղեկագիրը, որ Հ. Աճառեանն ստացել է որպէս ընկերութեան անդամ։

յայտնել, եւ նոյնիսկ անդամավճարս³¹ զեռ վճարուած չէ : Պատճառը կնոջն հիւանդութիւնն է, որ ինձ կտրել էր արտաքին կեռնքից : Այսօր ուղարկեցի անդամավճարս եւ հասցէս : Զեդ ինդրում եմ՝ իմ անունից խօսեք եւ ներողութիւն խնդրէք այս ակամայ ուշացման համար :

Նամակիս հետ կը ստանաք եղնիկի վերաբերեալ իմ մերջին աշխատութիւնից մի օրինակ³², ինչպէս նաև անձանոթ խօսուածքով (բայ իս Լեհաստանի կամ Ռումինիայի հայերէնով) զրաւած ձեռագրից քաղուած լոսոերի մի ցանկ : Այդ բառերը չառ չեն . խնդրում եմ՝ զրանք ցոյց տաք լիհերէն եւ ուժմիներէն խմացողների : Շատ ուրախ կը լինէի, եթէ ունենայի այդ բառերի թարգմանութիւնը եւ սկզբնական ձեւերը :

Մրտանց չնորհակալ լինելով ձեզ՝ խնդրում եմ բնդունել խորին յարդանքներիս հաւասարիքը :

Զ. Ա. Հ Ա Տ Ո Ւ Ա Խ

31 Փարիզի Լեզուարանական ընկերութեան :

32 «Բննութիւն եւ համեմատութիւն եզնիայ նորագիւտ ձեռագրիթ», որ նա հատուածարք երատարակել է «Հանդէս Ամսօրեայ»—ում (1904, թ. 1—9): Կայ եւ տանձին զրեոյլով, Վիեննա, Միօրաբեան տպարան, 1904, 32 էջ (Ազգային մատենադարան, ԵԲ, Գ. Տէր-Միքոշնանի հետ միասին) :



THE MANUSCRIPTS OF LEVOND
VIII CENTURY ARMENIAN HISTORIAN

Ezean, Karapet: History of Levond, the great Vardapet of the Armenians.
Second Edition, St. Petersburg, 1887.

Ezean has published his edition of Levond's History from one MS that he owned (A) collated with the first edition of G. V. Chahnazarean (1857). Chahnazarean, as Ezean makes clear, published his edition based on one MS (B) in the Ejmiacin Library at the time, which he had copied¹.

Unfortunately Ezean does not give any information about the MS that he owned and which he used for his edition, except that the colophon at the end² speaks of Hamazasp Mamikonean, who ordered the writing of the MS, and of Sarkis, the scribe. The information may agree with the *Matenadaran* (Erevan) MS 1902, a 13th century MS ordered by Hamazasp Halpatec'i and written by Sarkis, the scribe³. We also learn, on the other hand, that the six MSS that Ezean had donated to the *Matenadaran* do not include this particular MS 1902⁴.

I learn from Prof. Leon Xac'ikyan's recent letter⁵, dated March 31, 1972, that Ezean has published his critical edition based on three different texts:

- (a) his own; (b) Chahnazarean's edition of 1857;
- (c) 13th century MS 1902 of the *Matenadaran* (C).

If this is so then the most ancient and therefore the most reliable MS has been incorporated in Ezean's edition. The colophon of this MS gives us important details as follows: No date, most probably written between 1279-1311. Ter Hamazasp Mamikonean was then the Abbot of Hovhanna Vank'. In 1664 the MS was received by Hovhannes Karcavanec'i, and later in 1670 Vardan Balisec'i owned it and then donated the same to Ejmiacin in 1690. It is obvious that the manuscript was written by Sarkis for Hovhanna Vank' during 1279-1311. The place of writing remains unknown⁶.

Ezean very vaguely identifies his own MS of Levond by saying: "(Of which MS) some complete information are given in the Introduction of the History of Asolik on pages 33-38": I have checked Asolik's History which does contain the said information.

Again, Ezean mentions the fact that because his own MS lacked the first thirteen (13) chapters of Levond's history (that is up to page 43 in his edition), he had to ask Yusik Vardapet Movsesian of the monastery of Ejmiacin to copy the missing portion from another MS (D) which was kept in Ejmiacin⁷.

¹ Ezean, p. 80 (Introduction).

² *Ibid.*, p. 170.

³ The Catalog, I, p. 671.

⁴ *Ibid.*, p. 69.

⁵ I am grateful to Prof. Xac'ikyan who upon my request has copied all the colophons from each of the seven MSS of Levond and has sent them to me.

⁶ Cf. Akinean, N. *Matenagrakan Hetazotut'iwnner*, vol. III, 1930, pp. 34 ff.

⁷ Ezean, p. 80 (Introduction).

⁸ *Ibid.*

Finally, Ezean tells us that his edition was critically edited by Step'an Malxasean with the different readings of "these manuscripts", which I take as Ezean's own MS, and the one that Y. Movsesean copied from for the 13 missing chapters, and with the "first published edition". Here we should add the evidence of Prof. Xac'ikyan who has stated that the 13th c. MS (1902) was also consulted by Ezean.

Thus we understand that the *apparatus criticus* done by Malxasean and edited by Ezean was based on one published and three MSS texts, as follows:

1. Ezean's own MS (A)
2. The MS then in Ejmiacin used by Chahnazarean for the latter's edition of 1857 (B)
3. The 13th century MS, presently in the *Matenadaran* (C)
4. The MS then in Ejmiacin wherefrom the first 13 chapters were copied by Y. Movsesean (D).

Note:

- (a) It may well be that MSS (B) and (D) are the same MS.
- (b) In the *Matenadaran Catalog*, II, p. 74, the list of the manuscripts received during 1910-1915 includes No. 4584 MS entitled *The History of the Armenians of Levond the Priest*. In the introduction of the same chapter is mentioned the name of archbishop Yusik Movsesean as the librarian (1913-1916) of the 911 MSS then kept in Ejmiacin. One may think that Movsesean had copied, albeit 30 years earlier, from this very manuscript the first 13 chapters, upon the request of Ezean.

The MSS of Levond's History in the Matenadaran, Erevan

Altogether eight (8) manuscripts are listed in the two-volume catalog of the Mesrop Mastoc' *Matenadaran* in Erevan, of which one (No. 4442) should be discounted since it is a copied collection of an already printed material. No such MS is found in the catalog of the MSS in Vienna⁹. The so far published catalogs of the Jerusalem Patriarchate do not contain any text of Levond. I have not heard from Jerusalem and from Venice for any additional information.

Chronologically these are the seven MSS kept in the *Matenadaran*:

1. XIII century, No. 1902. A collection containing the complete text of Levond. Four colophons. Scribe Sarkis.
2. 1668, No. 4584. A collection which contains the incomplete Levond. The first 13 chapters are missing. Scribe Abraham Erec'. Place Tigranakert.
3. 1669 - 1674, No. 3070. A collection which contains the complete text of Levond. One colophon same as the first colophon of MS No. 1902. Scribe Davit' Cneluk. Place Van.
4. 1675, No. 1889. A collection which contains the complete text of Levond. Scribe Markos, Hayrapet. Place Nor Julay.
5. 1683 - 1684, No. 5501. A collection which contains a "most incomplete" text of Levond. (See the appropriate colophon). Scribe Grigor K'ahanay. Place Bales.
6. XVIII century, No. 3783. A complete text of Levond. No details.
7. 1856, No. 3741. An incomplete text of Levond. First 12 chapters are missing. Scribe Oskan Erevanc'i. Place Moskva.

⁹ Tasean, H. *C'uc'ak Hayren Jeragrac'*, Vienna, 1895.

From the foregoing details we now know that beside the XIII century MS we have three other complete texts, written between the latter part of 17th and sometime in the 18th centuries.

Akinean believes that Chahnazarean used No. 3070 (1669-1674) manuscript for his 1857 edition. This is based on the assumption that the said MS belonged to Karapet archbishop Bagratuni. The *Matenadaran Catalog* identifies the previous belonging of this MS, giving the name of the same owner.

Akinean further believes that Ezean's own manuscript of Levond was none other than the No. 4584 (dated 1668) MS. This particular MS lacks the first 13 chapters as admitted by Ezean himself regarding his manuscript.

REV. ZAVEN ARZOUMANIAN

Columbia University

New York City



ՆՈՐ ԶՈՒՂԱՅԻ (ՍՊԱՀԱՆ) ՅԱԽՃԱՊԱԿԻՆԵՐԸ

ԵՐԲ ՇԻՆՈՒԱԺ ԵՆ

Սպահանի Նոր Զուղայի սրբատեղիներուն մէջ կան որ փարզաբռնած են յախճապակիներով, որոնց մասին զժքախասաբար վաղուց ի վեր սխալ տեղեկութիւններ տրուած են եւ կը շարունակուին արուիլ, ստեղծելով թնձուկ մը՝ դոր պէտք է պարզել եւ սխալները սրբագրել:

Նոր Զուղայի մեր սրբատեղիներուն յախճապակիներուն մասին անցողակի յիշատակող առաջին գրողը եղած է Յարուրին Թ. Տէր Յովիհանեանց իր մէծարժէք «Պատմութիւն Նոր Զուղայու որ յԱսպահան» դործին Բ. Հատորին մէջ (Տպագրեալ ի Նոր Զուղա, ի տպարանի Ամենափրկչեան Ս. Վանաց, 1880):

Ան խօսելով Նոր Զուղայի Ամենափրկչի վանքին յախճապակիներուն մասին, նախ մեզի կու տայ

«Ա. Ի ճակատ արեւմտեան դրան եկեղեցւոյն յարտաքին կուսէ յախճապակի դրով: Հիմնարկեցաւ Ամենափրկչի վանքո ի թիւն թձ՛Գ (1654) ի թագաւորութեան երկրորդ Շահարասին, եւ կաթողիկոսութեան Տեառն Փիլիպոսի ի ձեռն սուրբ ուխտի Առաջնորդի Դաւթի վարդապետի, կամակցութեամբ և արօք Զուղայու ժողովրդոց, աւարտեցաւ թձ՛Գ (1664) ամբ: Որքան պատարագ եւ պաշտօնք որք ի ամայ կատարի՝ լիցի մասն եւ բաժին հարկ կենդանւաց եւ ննջեցելոց» (էջ 3):

Նախ եւ առաջ պիտի ուղիւի թուականի վոքք սրբագրութիւն մը ընել: Թձ՛Գ հաւանաբար վրիսպակ է եւ պէտք է բլլայ «թուին թձ՛Գ» ինչպէս որ յախճապակեղրութիւնը կը կարդացուի, այսինքն Քրիստոսի 1655, ճիշդ ինչպէս որ Նոր Զուղայի հաւաքման Աստուածաշունչին մէջ ալ կը կարդացուի՝ թձ՛Գ:

Եկեղեցւոյն արեւմտեան դրան արտաքին ճակատին այս երկաթապիր, սղագրեալ, յախճապակեայ յիշատակագրութիւնը ստիլուն ժամանակակից չէ ո՛չ 1655ին, ո՛չ 1664ին եւ իր Աւետման յախճապակեայ նկարով (մնասուած եւ կարկտնուած) ու յարակից յախճապակեայ խճաղարդերով 18րդ դարու սկիզբի դործ է:

Տէր Յովհանեանց վերի յախճապակեայ յիշատակաբանէն անմիջապէս վերջ կու տայ

«Բ. Յերկուս կողմանս սեմացն հիւսիսային դրան յախճապակի դրով» (էջ 3): Սակայն մէնք հսկ բուն յիշատակաբանէն կ'արտագրենք, բոլորը ուղարգելով սղագրութիւնները. «ՅիՇածակ է ԽալԴարթիկնը Մահրամատն եկ Մնողաթն Խօջաթ Ոչանին Մէրթածիկն եկ Կողակիթ ՄԱՐԱՄ ՏԱՏԻԿԻ Եկ ՈՐԴՈՅՆ ՄԱՐՏԵՐՈՍԻՆ եկ Ոչանին եկ ԽՍԵՐԱՑՆ ՓԱՐԱՍԻՆ ՄՈՒՐԱՍԻ ԳՈՒՆԱԲԱԹԻՆ ԹԱՄԵԻՆ ԷԲՐԵՍԻՆ Կարջեալ ՅԻՇԱԾԱԿ է Պարոն ՄՈՒՐԱՍԻՆ եկ Եղբօրն Պարոն ՅԱԿՈԲԶԱՆԻՆ եկ ՄԱՐԳԱՐԻ ՈՐԴԻ ՈՉԱՆԻՍԻՆ եկ ՀԱԿՈՒՑԵԼ ԵՂԲԱՐՑՆ ԱԲԳԱՐԻՆ ՇԱՏՈՒՐԻՆ ԱԽԱՔԻՆ ԹՁՌԹ ԹՎԵՆ»:

Երկաթապիր յիշատակաբանին զբշութիւնը կը տարբերի արեւմտեան

դրան ճակատի երկուող արձանապրութեան գրչութեանը : Յախճապակիներուն զարդանկարչութիւնն ալ իրենց միակ երիզին մէջ սիրուն է :

Տէր Յովհանեսանց որ յաջողութեամբ կրցեր է կարգալ յիշասակարանի, կ'երեւի նկատի չէ առեր հիւսիսային զրան ճախ կողմի յիշասակարանին մասին մէջ թձնին տակ արուած թ դիրն ալ և իր դործին մէջ միայն «Թիւի ՌՃՇ» (1701) կարգացեր է, մինչ ուզիղ պիտի ըլլար եղածին պէս կարպատուեր են :

Վերջապէս Տէր Յովհանեսանց մէջի կու տայ յախճապակեալ յիշասակարան մր Եւս որ մէնք հոս կր նշանակենք իրը

Գ. Եւ որ կր դանուի «Ի հիւսիսային յոթմի սեղանոյն յախճապակի դրամի» (Էջ 5) : Այս յիշասակարանն ալ մէնք ուզզակի կ'արտադրենք հոս, «որ զարդութիւնները պարզելոյ բարպրուի . «Արբօն ՍեղԱննաՅ ՇրՋԱՊԱՏԱԳՈՒԵԴԿԵՆՍ ՇԵԽԱՆԱՅԱՐ ԱՌԱՋՆԱՐԴՈՒԹԵԱՆ ՄԱԼԱԿԱՆ ՎարդապէՏԻ ԶՈՒԴԱՅ ԲԵՅՑՈՒ Ի ԹՎԱՐՆ ՌՃԿԵ» : Յիշասակարանը կր դրաւէ վերի զոտիին մէծագոյն մասը : ՌՃԿԵ : Հաւասար է Քրիստոնի 1716ին :

Իրասպէս զեղարուեստական դործ մըն է յախճապակիներու այս շարքը : Թեւարաց հիշատակի կրինութեամբ : Ճաշակաւոր կերպով զունապեղ, զրժուոր պիտի ըլլույ իրը Հայ գարդարուեստի յոցաւմ նկատել : Աակայն Հայ սրբաւեղիի մը Համար հիշատակաւոր այս յախճապակիները անստարակոյս Հայ արհեստաւոր վարպետ յախճապակինործի աշխատութիւններ են : Մաղկումը կատարուած է մէծ խնամուի, նրբութեամբ եւ մաքրութեամբ : Գոյներուն զեղեցկութիւնը կր մըցի յախճապակիին ազնուութեան հետ :

Դ. Վանքին չինութեանէն տարիններ վերջ կր չինուի գանդականունը, ուրուն հիւսիսային կոմարին ճակատին կայ յախճապակինործի սա յիշասակարանը, ըստ Յովհանեսանցի . «Յամի մարդանալոյ կենարաբին մերոյ Քրիստոսի Աստուծոյ ՌէճԲ (1702), եւ ըստ Հայոց թուականի ՌՃՇԱ (1702) . չինցաւ սուրբ մատուս յանուն սուրբ հիշատակալուացն Միքայէլի եւ Գարբիէլի, ի թագաւորութեան մէծի խողաղակը Շուշ Սուլթան Հօսէյնի, եւ յառաջնորդութեանն բոլորից քրիստոնէից՝ Տէր Աղէքանդը Աստուծարան վարդապետի եւ արհիական Եղիսկոպոսի Հոգիարարձը, եւ վերակացիւք Մայսէս վարդապետի, զոյլիւք եւ ընչիւք իշխանաշուր աղնուատուհմ եւ պերճապատիւ Պարսկաց Պարսկ Յովհաննանի Զամալեանց, ի տիս տղայութեան հասակի, յիշատակ հոգւոյ իւրոյ եւ ծնողացն հօրն բարձաշխատ Յովհաննիսին, եւ դատիրն Բէրգազէ, եւ որդւոյն զեռարոյս եւ նորարողրոջ Քրիստոսի գօրացեալ վարժափթիթ Յովհաննիսին, եւ աւազ Եղորն Պարսկ Քրիզորին, եւ որդւոյն Պարսկոն Յովհաննիսին, եւ իւրեանցն ամենայն կենդանեացն եւ ննջեցելոցն ամենեցուն առէնքն» (Էջ 5) :

Շահեկան, սակայն առանց զեղարուեստական մէծ արժէք մը ունենաւու յախճապակի այս զործը աւելի կարեւորութիւն ունի 1702էն իր յիշասակարանին Համար իրը Հնաղոյնը թուականաւ յախճապակիներուն՝ որոնք կր դանուին Ամենասիրէլ վանքին եկեղեցւոյն ներսն ու գուրսը :

Ե. Վանքին եկեղեցւոյն ներսի որմէրուն ստորին մասը պատուած է զեղեցիկ ծաղկեալ յախճապակերոյ, որոնք որոշ է որ նոյնիսկ իրենց պատուած մասերուն Համար զծուած եւ չինուած են : Յաւալիօրէն, յախճապակիներու այս խումբը որեւէ յիշատակարան չունի : Մբգուզ Յովհաննէս վարդապետի ծաղկած ու նկարած Լուսաւորչի կւանքին դրուազներուն զոտեշարքին վարէն

մինչև Եկեղեցւոյն յատակը ծածկող այս յախճառալերը շատ հաւանաբար պատրաստուած ըլլան նոյն յախճառապակեղործ վարպետէն կամ վարպետներէն, որոնք պատրաստուած էին Հրեշտակապարդ յախճառալերը՝ որոնք ինչպէս տեսնք, Ածեկ (1716) թուականին շինուած են:

Այս մասը աւարտելէ առաջ յիշեցնենք որ 1716ին յախճառալերուն ծաղկումները հեռաւոր եւ խարուսիկ նմանութիւն մը ունին Մրգուղի ծաղկումներուն հետ, որոնց մէկ լայն զօտին կը ըթափառէ Եկեղեցին ներսէն:

Այսպէս ուրիմն, վաստակաւոր եւ խզճամիս Տէր Յովհաննեանցի համաձայն վանքին թուականակիր յախճառապակիները 1702 թուականէն առելի Հրնութիւն չունին:

ՍՈՒԻՐԲ ԳԵՂՈՐԾ (ԽՕԶԵՆՑ) ԵԿԵՂԵՑԻ

Տէր Յովհաննեանց կը խօսիր միայն «յախճառապակեայ պատկեր»ի մը մասին, որ կը ներկայացնէ «գալն մողուց յերկրպաղութիւն նորածին Միածնին» ու կը զոնուի «ի մերայ ճակատու Հարաւային զրան» և «որեալ կայ» (էջ 180): Կառնեմ արձանադրութենէն. Ա. «ԱՅՍ ԴՊԻՒՌՍ ՏԵԱՄԻՆ է են ԱՐԴԱՐՔՆ ՄՏԱՆԵՆ ԲՆԴ ԱՅՑ ՈՎԼ ՈՒ ՄՏԱՆԷ ՍՈՐԱՅ ՆԿԱՐԵԼ ՏՎՈՂՆ ՅԻՇԵ ԹՎԱՅՆ ԲԵՇԿ ՇԱՄՄՍ Ա»: Յաւալիօրէն «նկարել տուողն (ատիողն)» չէ տուած կը անունը, ո՞չ ալ ունինք նկարողին անունը: Տրուած թուականը Ածեկը որոշ է և Հաւասար է 1168 Հայոց կամ Քրիստոսի 1719ին:

Բ. Տէր Յովհաննեանց չի խօսիր «Աւելուման» յախճառապակեայ պատկերին մասին, որ կը զոնուի նոյն Եկեղեցւոյ արեւմտեան դրան ճակատը, որուն վարի մասը ունի տող մը յիշատակարան յախճառապակին մրայ զրուած: Դրան շրջանակը եւայլն ամբողջ յախճանկար վարդարաւած: Աւելուման նկարին առել յիշատակարանը. «ՅԻՇԱՄԱԿ է Հան Գուի ՅԵՆԱԼՈ ԱՐ ՔՐԻՍՏՈՍ ԱՂԱՍԻԻՆ են ԶԱՅՆ ԱՎԹՈՒՆԻՆ են ԳՈՒԼԵՆԱՄԱՅԻՆ, ԹՎԱՅՆ Ածեկ»:

Այս յախճառապակին թուականն ալ Ածեկ, կը հաւասարի Քրիստոսի 1717ին:

Գ. Եկեղեցւոյն խորանին պատուանդանը զարդարուած է խորանածեւ լոյն կոմ նեղ յախճառապակեայ գծածեւերով, մինչեւ խորանին աստիճանները: Առանք չունին որեւէ յիշատակարան եւ բալորավին պարտկան ոճով կիրարկուած են:

ՍՈՒԻՐԲ ԱՍՏՈԽԱԾՎԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

Տէր Յովհաննեանց նկարագրելով այս Եկեղեցւոյն ներքնակողմը, կ'ըսէ. «Եկեղեցին չուրջանուկի ի յատակէ Եկեղեցւոյն երեք կոնդնաշտի յարմի զեսեղեալ ունի բնափր յախճառապակի, ի մերայ որոց յախճառապակի զրով զրեալ կայ յիշատակ շինողացն նոյն յախճառապակեաց: Ի 1841 ամի ի նորողել զոյն Եկեղեցի ի տեղիս տեղիս եղծան այնոցիկ յախճառապակեայ շինութիւնք, զոր ի յիշատակարգրութեանս կետանշանաւ որոշչմ:

«Ի ժողովրդանոցէն ի ճախարկողմեան զատէն սկսեալ չուրջանակի:

«Դարձեալ յիշեցէք ի Քրիստոս զՓանոս զհայրն մահեսի Մարտիրոսն, Եղբարսն Ալամիչրդին՝ քուրն Ալիսանէն և ընտանեացն խըր, ի թիզն Ած (1651): Յիշեցէք ի Քրիստոս զԱլիսամին կողակիցն Մարեամն ծնօղն Դարուարմ՝ Եղբարսն իւր Եղբար Ալամիչրդ: Յիշեցէք ի Քրիստոս Բաթամն՝ զծրնողքն մահեսի Մասուրն՝ Գալոււան՝ Նազարէթն՝ Ասհակն՝ Պեարսն՝ Պաղամդութիւնն՝ Եղբարսն Մուրատն՝ Թուշիատէ՝ Մուրատէ՝ Գշաօէ: Յիշեցէք ի Քրի-

րիստոս Լաշինն՝ կողակիցն կատանե՞ Աւետիքն՝ Մնացականն։ Յիշեցէք ի Քրիստոս Գուրվարքի՝ Մարկոսն՝ Կոստանդն՝ Մուսէսն՝ կողակիցն Փէքանն՝ Հարսն Աշխ.։ Յիշեցէք ի Քրիստոս Առաքն կողակիցն Թաքուէն՝ որդին Նուզորէմն՝ Դասեր Թարհամինն՝ Զագամն։ Յիշեցէք ի Քրիստոս Վաթանն՝ Պդծնօդքն Մահղեսի Ծառուրն, Գայրանն. Յիշեցէք ի Քրիստոս Եղնապարհ Կողակիցն Գոլգալ որդին Ծառուրն։

«Դարձեալ յիշատակ Սաֆարին կողակիցն Ասողիկն ուարծանքին։ Յիշեցէք ի Քրիստոս Յովհաննէսն կողակիցն Զինիին։ Յիշեցէք ի Քրիստոս Դինորին, կողակիցն Միքրարէկի, Եղբարցն Սարուկն Պաւլոսն քոյլն Շուշանն Յովհանն, թիվն ՌՃՃԸ (1669)։ Յիշեցէք ի Քրիստոս մահղեսի մկրտ. ի Քրիստոս զգուրդիկն կողակիցն Խոռոմսիմի, որդւոյն Յովհանն՝ Յարութիւնն՝ Մաթանն Արուլ. ի Քրիստոս Բաթամազն Ճնողքն մահղեսի Ծառուրն՝ Գայրաւանն՝ Նազարէմն՝ Սարուկն՝ Պարուսն։ Յիշեցէք ի Քրիստոս Մուքէյն կողակիցն Եղարերն։ Յիշեցէք ի Քրիստոս Փանոսն՝ մահղեսի Ասատորին, Ժայրն իւր Եղարերին Եղբարցն Ալամէրդին։ Յիշեցէք ի Քրիստոս Աղարարէն՝ Եղբարցը Դաւթին և Ճնող.» (Էջ 193-4)։ Տէր Յովհաննեանց որոշ շրութ թէ ասկէ վերջ իր տուած Երկու յիշատակարանները նոյնակէս յախճապակիի մրամաց Են թէ նկարուած։ Անոնց հոս արտագրելու բան մը պիտի չաւելցնէ յախճապակիներուն ե՞րբ եւ ի՞նչ վարդկատներէ շինուած ըլլալուն մտսին։ Տրուած յիշատակարաններուն համաձայն, արգարեւ կարելի է բաել որ եկեղեցւոյն մէջ «յախճապակի ղետեղուեցաւ յորմն Հետղհետէ ի 1651է ց1666» թուականներուն (Էջ 195)։

Թուակագիներով եւ կենդանիներով նկարուած դրախտունման այս յախճապակիները որոշ է որ նոյնիսկ եկեղեցւոյն մէջ իրենց արժմու աւեղերուն համար սրատրաստուած են։ Անոնց Հնդկա-Պարսկական արուեստը արգելք մը չէ որ անոնք շինուած ըլլան Հայ յախճապակիկործ վարպետէ։

Անոնց 1651էն 1666ի միջոցին շինուած ըլլալը զանոնք մեծարժէք կ'ընէ իրը յախճապակիի արուեստի գործեր, որոնց արժեւորումը սակայն կը կարութ լուրջ եւ մանրակրկիտ պրագման։ Բնական է եթէ կարելի ըլլայ հաստատել անոնց Հայ յախճապակիկործ վարպետի գործ ըլլալը, այն ատեն զօրաւոր կուուան մը կը սատացուի։ Սախաֆեան չբժանի յախճապակիկայ զլուխ զործոց արտագրութեանց մէջ Հայոց ալ բաժին ունենալը հաստատող։

Տէր Յովհաննեանց նոր Զուղայի միւս եկեղեցիներուն մէջ յախճապակիի զոյլութիւն ունեցած ըլլալը չի յիշեր իր արժէքաւոր զործին մէջ։ Ասկայն ինչպէս պիտի տեսնենք, կան ուրիշ եկեղեցիներ ալ որոնց մէջ յիշատակարանով եւ առանց յիշատակարանի յախճապակիներու զոյլութեան մասին կը վկայէն ուրիշ զրոյներ։ Ասկան մասին պիտի խոսինք իրենց կարդին։

Երկրորդ Հեղինակ մը որ Նոր Զուղայի յախճապակիիներուն մասին ակնարկութիւն բրած է, հանդուցեալ Արմենակ Սաղբընանն է, որ Արշակ Զօսպան-Լանի Անահիւաններուն նոր շարքին թիւ 1ին մէջ (Մայիս, 1929) Հրատարակէց «Նոր Զուղայի Վահանականի մը Անուան Հայկական Երկու Մէտայլներու Ասթիւ» (Էջ 57-65)։

Գժրախտարար Արմենակ Սաղբընան չէ անսած Նոր Զուղայն եւ այդ պատճառու իր աշխատութեան մէջ ըլլած է սիսալներ։ Էջ 60, բ սիւն, խոսելով Ամենափրկչի վանքին մասին իրը թիւ 4 ծանօթութիւն, կ'ըսէ։

«Այդ եկեղեցւոյն վրայ, որուն ներքսակողմը երեք եւ կէս կանգնացի բարձրութեամբ սրատին վակցուած քառակուսիներով դարդարուած է, կը

դանուին յախճառսկակիէ արձանագրութիւններ 1664 և 1700 թուականներով : Մողոց Երկրպատութիւն մը , 1611 յօրինուած , նոյնակո յախճառսկակիէ , դրուած է Ս. Գէորգ եկեղեցւոյն մուտքին» :

Նախ ան չի նշանակեր աղբիւրը իր այս ծանօթութեան համար : Իրեն ծանօթ եղած է Տէր Յովհաննեանցի զործը : Սակայն Հոն (Սաղբզեանի զործածած Բ Հատոր , էջ 4—5 և 14 , ծանօթութիւն 7) , ոչ մէկ վկայութեան կը Հանդիպինք «յախճառսկակիէ արձանագրութիւններ»ու մասին «1664 և 1700 թուականներով» : Կերեւի թէ զահ Եղած է շփոթութեան մը իր անքառարար Հայերէնին պատճառաւ :

Ան յետոյ կը յիշէ «Մողոց Երկրպատութիւնն մը , 1611 յօրինուած , նոյնակո յախճառսկակիէ , դրուած է Ս. Գէորգ եկեղեցւոյն մուտքին» , դարձեալ չյէլեամի իր աղբիւրը : Յիշուած «Մողոց Երկրպատութիւն»ը արդարեւ յաւ ծանօթ է և ինչպէս տեսանք Տէր Յովհաննեանցի վկայութեանէն , կը զանուի նոր Զուղայի Ս. Գէորգ , Խօննց կոչուած , եկեղեցւոյն «Հարաւային դրան» հակառար :

Ինչորէս պիտի տեսնենք , զարժանալիօրէն ուրիշներէ ալ սխալ կար զացուած թուականով ճանչցուած է այս յախճառսկակին : Ինձի անմեկնելի է թէ ինչո՞ւ Սաղբզեան 1611էն նկատած է մողերու զարսեան այս յախճառսկակինքարը , երբ Տէր Յովհաննեանց , որմէ ինք օկտոստաց ցոյց կու տայ , որոշ եւ անտարտկոյս կերպով «1168» թուականը կարդացած եւ Հրատարակած է , որ կը հաւասարի Քրիստոսի 1719 թուականին :

Մողերու Երկրպատութեան յախճառսկակները , որ Ս. Գէորգ եկեղեցւոյն Հարաւային գրան ճակատը կը զարդարէ ի նոր Զուղայ , վերջերո «Անվետական Հայաստան» ամսագրի թիւ 6 (1971) «արտւեստագիտութեան զոկուքը» Մանեա Ղաղարեանի «Անտուածամօր կերպարը 17-18րդ Դարերի Հայ Գեղանկարչութեան Մէջ» յօդուածին մէջ տրուած է , որ Հաւանարար արտահանուած է քիչ վարը մէր ներկայացնելիք անդլերէն աշխատութեան մը : Անձեկնելիօրէն Մանեա Ղաղարեան կը զրէ Հրատարակուած յախճառսկակներին առնթեր . «Մողերի Երկրպատութիւնը : Զնարակուած խեցի : 1619 թ. Նոր Զուղայ , Ս. Գրիգոր Եկեղեցի» (էջ 34 , ա. սին) : Թէ ինչպէս Սոր . Գէորգ եկեղեցին նոր Զուղայի Ս. Գրիգոր Եկերէ , կարելի է բացատրել անոն որ Մանեա Ղաղարեան մէր վարը ներկայացնելիք անդլերէն զործին՝ «Սէինդ Ճորճ»ը վերծաներ է Ս. Գրիգորի , փոխանուկ Ս. Գէորգի : Բացի սուկէ , Մանեա Ղաղարեան պարզապէս արտապրեր է անդլացի Հեղինակին սխալ՝ 1619 թուականը յախճառսկակներին տրուած , մինչ կը նարար տպագրուած նկարին մէջ իսկ կարդալ յիշատակարանին թուականը իրը ՌՃԿԸ ՇԱՄՄ Ա. , որ կ'ընէ 1719 : Եման սխալ ցուցէ ներելի է օտարին , սակայն Հայ «արտւեստագիտութեան ուկտոր»ի մը համար ներելի չէ :

Այս առթիւ սրբագրութիւն մըն ալ իմ մասին : 1960ին «Բազմավիճ»ի թիւ 7—8ին մէջ Հրատարակեցի «Սաֆրադ և Նաղարէթ Փակագրութեամբ Յախճառսկակներ» , ուր ի մէջ այլոց ակնարկուած էի որ «1937ին իմ այցելութեանս ի նոր Զուղայ՝ ինձի կարելի չեղաւ այդ թուականով յախճառսկակներու հանդիպիլ» , այսինքն 1651էն 1666 տարիներէն (էջ 157) : Տէր Յովհաննեանց կու տայ այդ թուականով յախճառսկակի : Յաւալիօրէն այդ մէկը մրիանը է ուշագրութենէս : Միայն բանմ որ այն ատեն մասնաւորարար յախճառսկակներով չէի զբաղեր նոր Զուղայ :

1968ին Հրատարակուեցաւ անգլերէն քառուծաք , նկարագրող Հատոր Ժ.՝ «NEW JULFA» , այսինքն «Նոր Զուղայ» , նուիրուած տեղուոյն Հայ եկեղե-

ցիներուն և ուրիշ չեղերու։ Անզիացի հեղինակը, ձան Գարզուէլ, էջ 26-28 կը խօսի նոր Զուզայի Հայ Եկեղեցիներուն մէջ իր տեսած յախճառպակիներուն մտածին, անդ տալով նաև գունաւոր երեք արտահանութիւններ մէկ էջի վրայ։

Հեղինակին աւսութիւնները այդ յախճառպակիներուն արուեստին մտածին կրնան վիճելի բլլալ։ Այդ մասին մէնք Հոս պիտի շնանքան անք։ Միայն բանք որ զծաղրութեանց մէջ պարսկականին հետ աւելի հնդկական խճողեալ արուեստին աղդեցութիւնը կայ քան թէ շինական ո՛չ խճողեալ արուեստին։ Յետոյ, ան կ'աւելցնէ. «Յախճառալերուն Հայ արհեստաւորներու զործ բլլալը կրնանք բնդունիլ՝ անոնցմէ ոմանց մէջ հայերէն յիշատակաբաններու խաղացած զիխաւոր զերին պատճառաւ, և որովհետեւ փեղկերեսները յաճախ շինուած են Եկեղեցիներուն մէջ յասուկ տեղերու յարմարելու համար (էջ 26-27)։ Գարզուէլ հաւանարար չի սխալիր այս յախճառալերու արհեստաւորները Հայ նկատելով, սաւկայն իր ապացոյցները անբաւարար են։ Յախճառալի Պարսէկ արհեստաւորները կրնային բնդօրինակել իրենց տրուած հայերէն յիշատակաբանները և առանց Եկեղեցի զարու կարելի էր Եկեղեցւոյն հարկ եղած տեղերուն չափերը տալ՝ որ յախճառալերէ փեղկերեսներ պատրաստուէին։ Խնձի ծանօթ է որ Էղած են Պարսիկներ, որոնք Հայերէն բոլորզրով զիրք օրինուկած են առանց հայերէն զիտցած բլլալու։

Գարզուէլ որ զժրախսարար հայերէն չի զիտեր, մեղի կու տայ ամփոփում մը նոր Զուզայի Եկեղեցիներուն յախճառալերուն։ «Ար. Աստուածածնայ, Ար. Ստեփաննոսի, Ար. Ասրդոսի եւ Բեթղեհէմի Եկեղեցիները զարդարուած են յախճառալի զօտիններով։ Ար. Աստուածածնայ Եկեղեցւոյն մէջ յախճառալերը կը զրաւեն Եկեղեցւոյն ներքնամասի պատերուն ստորին մասերը, որուն վերնագոտին շարունակութիւն մըն է հայերէն յիշատակաբրութեան՝ որ մինչեւ արժմ չէ թարգմանուած։ Հիւսիսային պատին վրայ յախճառալերը կը պարունակեն ծառերու և ծաղիկներու զծածեւերուն մէջ ծնբաղիք ժարդ մը, Ենթադրարար նուիքատուէին կենդանադիրը։ Յովհաննեանց (կարդա՛Տէր Յովհաննեանց; Յ. Ք.) կ'ըսէ որ այս յախճառալերը զետեղուած են 1651ին և 1666ին, մինչ ուրիշ Հայ աղբիւր մը, զործածուած Պոպի կողմէ, կը թուազրէ 1661-9։ Ամենափրկչի մայր Եկեղեցւոյն յախճառալ զարդադօտին Եկեղեցւոյն արեւմտեան կողմը աւելի վերցագախն զծածեւով է և հաւանարար 18րդ դարու սկիզբներէն, եթէ հիւսիսային զրան ուզգահայեաց շրջանակներուն յախճառալերը 1709-10 տարիթուած, ժամանակակից պէտք է նկատուին։ Առ. Գրիգոր Լուսաւորչի Եկեղեցւոյն կից մասը որ 1713-14ին շինուած է, կը պարունակէ նման յախճառալեր։ Խորանամասին պատերը մայր Եկեղեցւոյն զարդարուած են տարիեր նկարագրով յախճառալ զարդադօտիով, յիշատակապրուած և 1715-16 թուականուի, այս յախճառալերը ծածկուած են կրկնութիւնով, պարագան տերիներով, ծաղիկներով և հրեշտակներով։ Համեստօրէն երկար պարեղուներ հաղած և տերեւազարդեր բռնած։

«Զուզայի Եկեղեցիներուն մէջ կան չորս հատ պատկերացաւմներ յախճառալով, մասնաւորաբար ձեւաւորուած վեղկերեններով զուռերու վրայ յարմարցուելու համար։ Ար. Գիորգի Եկեղեցւոյն հիւսիսային վրան վրայինք ամենահինն է, 1619 թուագրուած, կը ներկայացնէ «Մոդերու Երկրագրութիւն»։ Նոյն Եկեղեցւոյն արեւմտեան զրան վրայ կայ Աւեստում»ը 1716-17 թուականուի։ Մայր Եկեղեցւոյն արեւմտեան զրան վրայ կայ Երկրորդ փեղկերերու մը «Աւեստան», նոյնպէս 1717 թուականէն, և Ար. Ասրդիսի Եկեղեցւոյն Հարաւային զրան վրայ կայ Երբորդ տարրերակ մը նոյն նիւթին, 1705 թուագրեալ» (էջ 27)։

Մենք Հռո թուականներով պիտի զբաղինք : Պազի 1661—9 թուականներուն աղբարը ինձի անծանօթ կը մնայ : Այժմ ինձի ծանօթ է որոշ կերպով մխայն թձ (1651) թուականու յախճառալի յիշատակարան բառ Տէր Յովհաննանցի Ար . Աստուածածնայ եկեղեցւոյն մէջ :

Գարդուէլ ճիշդ է Ամենափրկչի տաճարին Հիւսիսային դրան յախճառ ապէերուն 1709—10 (այսինքն թձՄթ) թուականին մասին : Նոյնողէս ճիշդ է Ասորանատեղւոյն յախճառալերուն 1715—16 թուականը (այսինքն թձԿի) : Ասորանատեղւոյն յախճառալերուն տուած 1619 թուականը , որ ոչ միայն Հռո , այլև կրկոյն յախճառասալերուն տուած 1619 թուականը , որ ոչ միայն Հռո , այլև կրկոյն առ 20 պատկերաթերթին տակր , ծանօթութեան մէջ : Ասէկ է որ Մանեան Դապարեան որոշ կերպով խարուեր է միեր մեզմէ յիշուած իր աշխատութեան մէջ : «Մողերու Երկրագութեան» Նոր Զուղայի Ար . Գէսրդ Եկեղեցւոյն յախճառասալինքին վրայ պատկերացումը թձԿի (1719) թուականէն է : Այս Ար . Գէսրդ Եկեղեցւոյն մէջ 1619էն յախճառասալ չկայ :

Գարդուէլ իր ճիշեալ զործին մէջ կը միայէ որ Նոր Զուղայի Ար . Ասեփանոս Եկեղեցւոյն մէջ կան յախճառալեր (Էջ 44—45) : Զանոնք նման կը զրոնէ ուրիշ Եկեղեցիներու մէջ նշաններուն , եւ ոչ յառ թրծուած կը զտնէ : Ան չի յիշեր յիշատակարաններու զոյութիւնը իր տեսած յախճառալերուն վրայ :

Գարձեալ կը միայէ որ Բերդեհեմի Եկեղեցւոյն ներար կան յախճառասալեր , որոնք կ'երեւի թէ յիշատակարան չունէին : Արեւմտեան դրան զուրոի կողմը կան յախճառալեր ուշ ժամանակէ , 1899 թուականուն :

Խոկ Արգիս Եկեղեցւոյն մէջ զտնուած յախճառալեր , իրար խառնուած , յիշատակարանի անկազ մասներով : Կ'աւանդուի իրեն որ ասոնք՝ Նոր Զուղայի ուրիշ Եկեղեցիներէն Հռո բերուած եւ զործածուած են : Աւելորդ կը սեպեմ Հռո յառաջ բերել յախճառալերուն իր անկատար նկարագրութիւնը կամ արուեստին մասին իր կարծիքները : Կու տայ նկարներ եւ յիշատակարանը Եկեղեցւոյն Հարաւային դրան ճակատը դրաւող յախճառալերէ «Աւետում»ի նկարին վարի երկաող արձանագրութիւնը .

«ՅիշԱՏԱԼԻ կ ՄԱՐԴԱՐԻ ՈՐԴԻ ԽՈՉԱՅ ՈՒՍԿԻՆ ԿՈՂԱՅՑՈՒՆ ՅԻ-
ԲՈՒՆ ՈՐ է ԵՓՐԱՆՍԱՆ ՄՈՒՐԱՏ ՀԱՄԻԼԻ ՈՐԴԻ ՍԵՖԱԹՈՒՆԻՆ ԵՒ ԿՈՂԱԿ-
ՅՈՒՆ ՍԱՐԱԼՈՒԻՆ ԵՒ ԱԼՎՅԻ ՈՐԴԻ ԲԱՂՏԱՍՍՐԻՆ ԵՒ ԱՍԱՏՈՒՐԻ ՈՐԴԻ
ՎԱՐԴԱՆԻՆ ԶՈՐ ՑԱՆԿԱՅԱՆ ԱՄԷՆ ԶԵՐՄԵԽԱՆԴ ՍԻՐԱՎ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱ-
ՓՐԿՉԻՆ ԳՐՎԵՑԱԼԻ ԹՎԻՆ ԹՃՇԴ ՑՈՒԼԻՍԻ ՏԱՄՆ» (Էջ 54) : Գարդուէլ կը
միայէ որ յիշատակարանը լուսանկարի մը վրայէն կարդացեր է «Փրաֆեսօր
Տառւուկ» (Էջ 54) : Բնթերցումը որոշ կերպով կասկածելի է եւ մերսուուվման
կը կարօտի : Թուականը թճՇԴ (1705) : Որոշ չէ թէ Ս . Ասրդիս Եկեղեցւոյն
այս յախճառալ նկարը ինչո՞ւ Ամենափրկչի ըլլալը կը յիշէ : Նոր Զուղայի վան-
քին տաճարէն զատ կը յիշուի նաև Ամենափրկչի Եկեղեցի մը «Երեւանի թաղ»-
ին մէջ որ կը պահէ իր դոյցութիւնը : Արդեօք ասոնցմէ մէկուն համա՞ր շնուրած
էր այս «Աւետում»ի յախճառալէ նկարը , որ սակայն Ս . Ասրդիս վիճակեցաւ :

Գարդուէլ կը յիշէ յախճառալեր նաև Ար . Միհան և Ար . Գրիգոր Լու-
սուորիշ Եկեղեցիներուն մէջ , առանց անոնց կարեւորութիւն մը տալու :

* * *

Եթէ կան ուրիշ զրաւոր տեղեկութիւններ Նոր Զուղայի Եկեղեցինե-
րուն յախճառալիքներուն մասին , գմբախճարար անոնք ինձի անծանօթ կը մը-
նան :

Տեսանք թէ ականատեսի վկայութիւնները Տէր Յովհանեսնցի և ծան Գարգուէլ անզլիացիին՝ Նոր Զուղայի Եկեղեցիներուն մէջ 1651էն յիշատակառնով յախճառակիի զոյութեան մասին պէտք է ճշդումի և քննութեան ենթարկուին։ Նոյն հեղինակը կը վկայէ 1661էն ալ յիշատակաղրեալ յախճառալեր։

Միասի ևն 1619էն յախճառալերու զոյութեան պնդումները եւ պարզապէս յիշատակարանին թուականին սխալ բնթերցման պատճառու է 1619ին հոսու հոն կրկնութիւնը։

Յախճառալերուն մէծագոյն մասը 1702էն վերջ թուականներ ունին։ 1719էն վերջ Ժիրուն զաղրեալ կը զտնեմ յախճառալերու (զոնէ թուականով) չինութիւնը։ 1721—1722ին Աֆղանները արշուեցին Պարսկաստան եւ դրբուեցին Սպահանն ու Նոր Զուղան, անողոք կողոպուտի մատնելով Պարսկց հետ նաեւ Հայերը։ Նոր Զուղան կորսնցուց իր Եկեղեցականին հետ նաեւ անհատական հարստութիւնը։ Առեւսուրը զաղրեցաւ եւ Նոր Զուղա ասկէ վերջ չկրցաւ իր նախկին փառքին ու Հարստութեան տիրանալ։ Բնական է որ Նոր Զուղայի Եկեղեցիները չդարդարուեցան 1720էն վերջ եւ յախճառալի պատրաստութիւնը լրուեցաւ Հայոց կողմէ, որովհետեւ տարակոյն շանհմ որ յախճառալ պատրաստող Հայ արհեստագէտ վարպետներ կային ի Սպահան եւ Նոր Զուղա։

Անտարակոյս կ'արժէ որ զունաւոր նկարագարդ մանրակրկիտ պատմութիւնը պատրաստուի Նոր Զուղայի Հայկական Եկեղեցիներուն յախճառալերուն։ Քննութեան Ենթարկուին յախճառալերուն հետ նաեւ անոնց յիշատակարանները, ինչպէս նաեւ արուեստի զնահատման Ենթարկուին։ Ասիկա անտարակոյս խոչոր նօգաստ մը պիտի ըլլայ Պարսկահայ մանր արուեստներուն պատմութեան, նամանաւանդ ճշգրիտ կերպով ներկայացնելով եղածը օտարներուն՝ անոնց բարձր համարութիւն եւ զնահատութեան ենթակայ պիտի ըլլան Հայ արուեստաւորները։ Դժուար պիտի ըլլայ Հայ յախճառալեղործներուն թէ՛ արհեստին եւ թէ՛ արուեստին ինքնուրոյն եւ արժէքաւոր տեղ մը տայ պարսիկ Եւ պարսկահայ մշակոյթին մէջ։

Յ. ՔիիրՏեսն

ԴԻԱՆ ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲԻ

ՆԱՄԱԿԱՆԻ

ԳՐԻԳՈՐ ՇՂԹԱՅԱԿԻՐ ՊԱՏՐԻԱՐքԻ

ՆԱՄԱԿԱՆԻ ԹԻՒ 20 (8Ա)

ՀԱՅԻՑ

Աստուծով

Հայցէ զիրս ի Ստամպօլ՝ ի ձեռն նորին
Պատրիարքի՝ Տեսոն Յովհաննու Աստուծա-
բան մեծի վարդապետին, անրաց ի նու
Հասուցանողն՝ զիարձու բազումու յիշուծոյ
առցէ, ա՞մէն:

ԲՈՒՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Ամեներջանիկ մեծի Հոկտորիդ՝ Տեսոնդ՝
Յովհաննու Աստուծաբան վարդապետիդ՝
Եւ արժանաւոր Պատրիարքիդ՝ իմ աշացու
լուսոյդ՝

Ապրիլ մե. [1734]

Զքրիստոսականն ողջոյն ընծայեմ յոյժ բաղձմամբ կարօտի դան Հեծոթեամբ եւ լալոտ աչօք. եւ յիմառուծոյ Հայցեմ զի զքեզ պահեսցէ յամենայն վտանգաւոր կրից եւ ի վարձութեանց եւ կեանք յերկար տացէ քեզ Տէր Աստուծ: Եւ զայս ծանիր լոյս աշացու՝ զի ի մեծի Եշարաթի, և ժամուն եկն խաղաղութեամբ մեր զանապան Աէֆէրն՝ եւ զիրսոն ամրողջ ի մեզ Համարդ, լույց զլուրն զառնազոյն յառաջմէ լուեալ էաք. տեան կամք օրհնեալ յիցի, եւ քեզ կենդանութիւն տացէ տէր Աստուծ՝ եւ վա՞յն եւ եղուկն եւ անփարաս սուդրն զիս պատեաց՝ այլ յերկարելն զի՞նչ օգուտ. եւ միւս զիրն որ ի Փետրվարին զրեալ էիր՝ յետ որբոյ զատկին ի մեզ Եհառ. եւ կրկին զմեզ լացոյց վասն նորահաս պիտին՝ քոյդ եւ մեր որդոյ մահուան, զոր տէր զքեզ միսիթարեսցէ, եւ Հոդոյ նորա ողորմեսցի. եւ զարժացայ ի մերայ մեծ զրոյն յորժամ ընթերցայ՝ զի իմ միտքն ո՞ւր եւ զրոյն ո՞ւր. և ընդէ՞ր այնքան Հիսուս ի զրոյց վասն խարաջին¹ արարեալ ես, ա՞յ Հոդի՝ եւ զիտեմ զի խաթր մնայ եւս ես՝ բայց որովհետեւ այսպէս եղեւ եւ չհասկացուաւ բանն, ուրեմն առաջի

¹ Հարկ, տուրք:

Աստուծոյ և զո զառոյշն յարանեմ՝ զի իմ թէ ի վերոյ ջաղյի խույժն և թէ հարկի դդալի խնդրելն՝ պատճառն այս է՝ զի քանի իմադակի և՛ բարով պայի իր՝ և յս գմիմեան ուսանելոյն՝ զիւուր Տան անապատ Աստուծոյ թէ լիմ² անէի, զի պիտի թէ յս իմ աչշ խփելոյն բնապէս կը ինչ, թէ պէտք Աստուծոյ է պիտի ի, զի յայտնի է Աստուծոյ՝ Հրձառակաց և ամենայն պրոց նոր՝ զի ամենայն քա է և զան քա Արք՝ այսունան կամք քա՞ չ, զի իմ ամենայն ինչ կատարեալ է զու պիտի՝ որպէս կամք այդպէս արաւ և նախկին վշտաց զար յինչն կրեցեր թէ զրով թէ անգիր՝ զան սիրոց խունչոց ինձ թագութիւն արա՞ զի յաշխարհի վերոյ ըսց ի քնն ոչը ինձ միաբնարութիւն շմաց Հո՛գոյս Հոգի և ակն արեւու՝ զիւուուած ազայն այսունան զի քըն կարօտած պիս մի մեռուցէ և զի Արքոյ հաւաքրի բանն յո՞յ զի պատրացաւ՝ մանաւանդ երից աղջաց՝ զոր պատճեց է արմենան յեւսուսնոյ մաւակի Սարգիսն՝ զի ամենայն իրի անդամ նոն՝ և նըր զմեկ սիրտեց յո՞յ յոյժ, տէր լիցի վարձատրիչ իւր և յայն կիւն Հատուց ևմք մինչ զին զի անխանարհն կեսար երիցս յշեաց թէ Աստուծոյ սիրոյն Համար թող զրէ իւր մարդոցըն թէ ճա՞ր մի անեն փաշայ մի անեն տէր Քաղաքին՝ նոյնպէս և Հատուցը, և նորա եւս զրեցին իւրեանց մարդոց այնքան առատիկ՝ զի թէ շատնան նոր՝ կթողութք կփախչիմք երդմամք Հատուտելով և յիրուի զի յամենայն կողմաց Հատու ի վերայ մեզ նորն վասնորոյ Յամէ է նոր առնչոյ մինչդեռ զրնացեալն ո՛չ է եկեալ յերկար հանուպարնէն, զի յայնուած պատուր կը ինձի:

(Լուսանցքին վրայ) Եւ մահակին զան պատին կրին արդ չոտ և ի Հետն երեր՝ Աստուծած զրարին յաջողէ և յս բաւոր միամ մէր սիրելի ուշը Սահակն առանձին ասաց թէ վարդապետ մէծ՝ յանձնեց ինձ խուր մի տուի քիզ՝ և նո ասացի թէ ասա՞ և նո սկսու զիւրեանց եկեղեցոյ զապատճեթին առնէշ և յայն բան աւարտեաց թէ իշխանը ի Առոր Ցակորոյ խմաս կինզրին Պալաթիոյ եկեղեցոյն և վարդապետն ասաց թէ Հորց վարդապետին թէ զի՞նչ տուի և իմ մտախոն եղեալ արտմութեամք զոյին պատուիան ևուս և ի Հարցանելն նորա զապատասխանն, ասացի թէ ևս վարդապետին մէծի կը ըստ որպէս կամի այնպէս թող առնէ և յիրուի ողորու(?) ի մուց մարդկան բարձաւէլ է այլ զինչ պիտիր տուս թէ նն կլինի՛ Հոգա՞ և լ այլ յիս մի ճրգեր, որպէս կամիս՝ այնպէս արաւ և կի զմեր Նօրեղբայր մահակի Ցակոր յայսմ ամի բազում նկղութեամք և վշտիւք յղեցաք տուիով թէ իմ զնայու բաւական է՝ թող նա՞ զնա որ չէ զնացեր և հոգին թէ պղերիւ կարացաք յդել զօրինեալն և յիրաւի զի ոչ զտի զոք զի նորա պէս ընտաներաք Հոգուր վասնորոյ աղաչեմ զի կրկին զդա յղիցին ընդ ուխտաւորաց զալ տեկոյզ Ակօնցին ք անզամ բազում զանկատ զրեալ է խրայնցն ասաւ զոր զրերն մէր բարեկամքն զազտ առ մեզ յղիցին զոր տուաք ընթեռուի և զտաք իւր բուափակայն(?) ի մէնչ զտնկատ և յերկուց աղզաց Հորհակալութիւն մահաւանդ ի Ֆունկաց և յոյժ երկնչիմք բայց աղաչեմ զի զրամ փախ չի տաս՝ թէւ բանութեամք ի մէնչ զիր առնուն զի գրեալ և ոսց թէ կարէք խարիսութեամք զիր մի առնուն և յդել ասա ի Բիւզանդ զի խորքէկանօք դրամ առնուցում և մէծ մահական այլ վերայ շատ բարբանա՞ և զոր ինչ ի տեղդ տուալ էին բնաւ բան մի ոչ տուին և չինի թէ Հաւատու այդ պղծոյդ զի սուս է բնաւիմք և նենզաւոր բարեկամք այժմ Շահպատնի որդին պաշ բաթիսն և չեխ մէնչ զինչին բայց յոյժ մէր յԱստուծած և ի սուրբս իւր կրկին

2 Յանձնել, աւանդել:

3 Բարուրանք, զրպարտութիւն:

խնդրեմ զի զԱւաթիոյ Եկեղեցոյ բանն հոգացես և յիս մի՛ ձդիցես և յատն քաղաքիս Հարիմի՛ ընդ երկուց աղջաց Հոգացէք զի կարի չարացան ի վերայ մեր Սուրբ Կարապետ միաբանի աղջակի գիրն⁴ ահա յղեցի տես և ճար մի արա և տէրն ամենայնի յիշի քեզ օղնական և գայլն ամենայն յօրհնեալ

4 Պատրիարքանի քդրածրաներուն մէջ (թի 10/2) կը գտնուի այս նամակը, զբանական Մուշի Ա. Կարապետի միաբան Ստեփանոս Վարդապետի կողմէն է, ուղարկած Հայէպէն: Խամակին մէջ նկարագրուած անձը Միհնաս վարդապետ Ալիսեցին է, Ամրտուու դպրոցէն և Վարդան Վրու Բաղիշցիի աշակերտներէն, առաջնորդ Ա. Կարապետի (1730-1749), Պատրիարք Պատոյ և ապա Կուրողիկոս Էջմիածնի (1751-1753): Ալատին պէկ պարտաւուն է, որուն Միհնաս վարդապետ «50 գօլարայ սուհամի» պարտ ունէր (Հ. Համազառպ Խոկեան, «Տարօն—Տուրուրէրանի Վահեկոր», Վիեննա, 1853, էջ 210: Խառը՝ Միրտիչ Խոյս Ապամունի, «Միհնասը և Այցելուք Հայ Երուսաղէմի», Երևանադէմ, էջ 288):

ՀԱՅՑ

Աստուծով

Ժամանեալ Հայոց զիրս ի Առոր յերասոցէմ
ի Առոր Աջն նորին Հեղինակի Առոր Հօրն
մերոյ Գրիգոր աստուծարան Վագրապետնի,
բայց անբացիկ ուժէքէ ի Գրիգոր Առոր
Հայրապետն միայն զայտ բանայ, և թէ որի
մարդ անդգնեալ բանայ, աստուծոյ ոզոգմութեան
զուռն զէմ մարդոյն մակ մնայ առէն:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Տեսանդ մերոյ և գերամաքուր Արրազան Հօրդ Երկնաչու առոր զաքարագրոց լուսու աշօք յԵրիրազապութիւն մատուցանեմ ո՞վ Հայէր Առոր, յայտ լիցի սրբութեանդ քուց զի ևս անարժան ծառայու բոյ և խեզն միաբան Արրայ Կարապետին, Ելեալ ի Առօք Վանքէն Երևան Եղեալ զիմեցայ առ Առոր Հայրդ բազում վշտիք և աստուպետք Ելեալ Համար Անթարիսայ առ Հոգեւոր Հայրն իմ Կարապետ վարդապետին, զերս ախողէս լոււաք, թէ հրամանքոյ Հայրապետ կուզան, Առոյ Կարապետին բարեխօսութեամբն միքէ աէր Աստուծան մեր զառոր Հայրդ մէր և զամենայն եղրուրք և յութուուրք խազազութեամբ Հասուցանէ Առոր յերասոցէմ: Փափաղէի սուրբ աւսութեանդ, և յայտ կարօս օրհնութեանդ ոչ եղէ աշտան, գլուխապետն զամանաց թէ բարեաւ մնալ ասաց ժողովրդեանն այլ չեւ հոսներ: Վանքէն Ենելու սոսպիզն պատճառն յալով է, վանարոյ կամեցաք տեսանէլ սուրբ Հայրդ և բերանավ պատճել զամէնն ահա ահա Համարթ մնացաք, փառք Աստուծոյ յոյս ունիմք որ կրկնի օրհնու լինիք զիեզ յիս այսորիկ ծանիք Հայր Առոր, զի սուրբս որ յառաջազոյն միաբանը Առոր յութամբն փառք մի ծանուցին վանիք սրբէսութիւնն յեւ նորս, այնովէս իմացաք թէ արդիւնքն կու հանէ Հետն կու տանէ, կրկն միաբանու մատ մի զիր դքեցաք Կարարօրրուոյ Տէր Գառարաբին, թէ այս պէս բան մի կոյ, թէ բերաւ ահա մեզ մալում լինիք. և թէ ճշմարտազէս խորհուրդն այն էր, խոփանեցաւ Աստուծով, քանիք յանկործակի մինն Եկու այլ մի շղնաց և Միհնաս Վարդապետն զնաց Վագրապովս վրայէն զահուեզով. ուն քրիստոնեական խելամասն, թ այլ քուրթ, է մարդու այլ ձեռք ու սուրբ թափեցան, և ինչն որոշէս որ է զերծաւ Ժողովրն կու թամամիք, յեւ Զատկին կու լսէ այսովէս զիր մի կու բանութեամբ կոսոն ձեռացնուն, և ստատիկ զիր կու Արտան պէկի զուրածնուն, այս է որ զբաւ էք. Շատ բարե շանկիի ազտաք Յահրամագին, և Մուրթուզա ազտաքին, և զուրածնուն ամենեցան շատ բարե իմ բարեկամու-

մեր մահական Յակոբէն Հարց . և ևս խելացնոր զգրածո ոչ դիմում . և թէից վարդապետն Հանգերձ միաբանիւր զուռըր աջդ Համբուրէ . և ողջ յեր ի տէր ևւ ի պարծանու Հողոյ Հաւասար լիալ Գրիգորի անփարաս սպաւորի որ յիշտ- րիի մի զիիրս զրեցի Հառաչմամբ սրտի ի մէջ դիշերի : Արդոս ամեննեցուն

թիւն և մերն սրտ զիրայ է . յետ անշափ խօսից զբեր թէ Ալուստին պէկի Հաց զիրայ մեզ Հաւ- րամ մնի ինչ որ տաճ թէ որ շանէք , վազն Ալատին պէկի զիմանն չէք կորեց տալ իմ զա- տասխանն . Յանոն վարդապետի զմօրս ուն արծյեցէք այսքան հարիմէ տանէք . և ողջ յեր ի տէր կամած չեն Երթոր , Հացն զիրայ իրեանց Հասրամբ արարի չեն զնոր , առա ինչ մազուս որ կամած յիստանկան զուու անէք իրեանց զլուին և ուրժն Հարդարէք չէք : և Յահրամթին զրբ- ալ յր թէ Յահրամթ ապայ այսքան տալիք անիմ քեզ , Սամփանն րանէք են զուու վանիցն իւր ման կա , անա և զուուի մեզ տուի ձնորդ Թամփանի անես : Անզ միաբանիքն թէ որպէս բազզ- ւու էին , անհարին է , զրով ոչ տուուի . կորեկի զիմանց կու զազացին , որ ու ու հիւանդ ձե- րունիք մի ամ Հաց տուուիք մենու . և միամիտ եւեալ զնորի թէ ոչէրի Հացի հար մի անէմ . զիգը Հասեր էր ի տաճնին , բանցին զիս , Աւրանայ խազար էին յզեր առ յիս թէ եկ Աստու- ծոյ խաթերն համար . Աւուուի մայրն ու բիւոյ ցորէն տուու վանքին զու տանես . մերկներն Զիարամթն էր . զնորի թէ անէմ տանեմ , Ալուստին պէկի թ ողէն Խորթօն Վահրամն և լին զուումուն Զիարամթն էին բանցին զիս , Յահրաման զնոր վանին , Յանոն վարդապետին բազում նեղութիւն համաց իէ զուուուի Հազին կարացին զերծացանել . մէկ քանի մի ոյլ խեց ողոր- մէլի թէ որպէս զանացուցին , յարունի ևւ ծածուկ հարիմէ տանին , յետոյ կիմանուն իմ բացին ինչ որ կեղծի թաթեցին , մինչ զ-է ոք որպէս կու ինչ կերպին չարշարեցին զիս , մոտոյ իմու- ցիր որ խելչո զուուի շնոր քանի անզում Երթոյ թէ իմ Հազին այսովէն յիսի թէ ինձ մոյ ոպանուկ կայ , զայս վան ոյն տանցի որ ոյնու զոյի մաս Հրամանըդ խասամանէիք թէ ոյա- պէս խառ իմ Երթունն եւու , թէկուտ սուու շիրթիմայ ու խցմանն է ինձ . յետ այնքան տան- չանցն , զեղացիք Եկիէ մէծ և փոքր րիւր ապաշնոր և մունթուն և զուու հարիմէ կորե- ցին , ո ողի քիփի Եղեն պրեցին . ահա մէկ սուու շանին , էն խեց մարդիքն ինձի Համար- քիփի Եղեն ևս չեմ զիտեր ինչուն անէմ . ևս շուտ կուզայի Բաստանոյ մաս Հրամանըդ , Ա- միթ չէ որ զոյայի Համար ալլրզօնիք արարին զմէկ , ծառայ ևս Հրամանուց աշխարհի Երկրի խամփէ Եղեր Եւք , մէկ այլ Երես չէ մնացէր , մէր յունուու Աստուծն է , Ասեր Կարապէտ և զու . համան Ասուր Տունն մեռէք զնոր շատուու Հուր մի արա , Հոզեւոր ամբուժ ժամանակն մէկ միաբան մի ծուռ շկար ու կեզու անուն շկար , ինչ ոչէի սորոս օրովն այսքան անուելիք և ան- պատճիք բան կու լինիք . ոչէրի մէկ մի սուուզուու Բազարու զատնու սկոչ ուուր տունն առ- սիրէ . մէք մինչեւ յերբ Համբերէմք . այն Համբերութիւն Համբերութիւն է կոմ թէ խոնար- հանթիւն է , քա՞ու , իրաւուցէ մուտթիւն է . քանի որ Մշու Տէր Մարկոսն , և Կողմակո Թո- րուն բախ է , մէք Հայն կողչո է . պիտի ևս Էկամ լինէք յոյ մասն Երլու Երինաւ տուիք , թէ այս մարզն վասա է ևս այս շահաւէտ :

Յելորֆայ որ Եկի յառաջ բան զիմ զայն Բազլուոյ շահէի մի ողի Եկեր էին , Պազոս վարդապետին ինչ բաներ ին տաք . ևս ոք Եկի ինձ կու Հորու , ևս ինքար կուզայ , յետոյ տանց , մարզ , մէք անդէն մարդ կետա տանց : յետ զիր մի զրեց , տանց թող Հալ մի անէն թէ ի խոզդ եզար բաւ :

թէ ոք տաւս բայ սուջ ինչ է . մէք Գառապարի զիրն որ յզեցար զիրն ինձ զրել ուր- տիւն . վանից զայրամթն բանցինք , մինչ որ սուուզն չիմացար չզրեցար . թող իւր խալիթօնին զատնույ զիւր ոսն լուսնուուք զնուրն խմեմք . ոյլ տուուէ կու Հնազանդիմք , տուու տէրունա- կան Հրամանն որ անհամի ոչ է պիտոյ :

եւ մէջ ոյնուս թուիք թէ Մինստ Վարդապետն Հրամանուց զրեալ է թէ ւ քակ պարտք կոյտ . ուրեմն մէք սուու տանցաք . Հրամանըդ ամենույն Հաւասարցին քրիստոնէիք սրբու մէջն ուրախութիւնն ես , ամենէքսին քոյ որ Հնաութեան կարօս են . որն որ սուուզ

զիստուծոյ օրհնութիւնը բնծայեմ յոյժ վասկուլմամբ և այլիցնույ սրաբն բազմամբ : Բաւ է : Հաղի վարդապետ՝ կրկին աղերսեմ լալու աչօք և բեկեալ անձամբ՝ զօրհնեալ սրտիկի մարքեա յիմս կողմանէ աղաչեմ . և այլ բան ոչ իշխեմ զրել՝ սրտիս կամիս արա՝ և աէր զրարին յաջողեցէ և քեզ օդնեացէ :

ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 21 (12Ա.)

ՀԱՍՏ

Ի ՃԵԱՆ ՑԵԱՈՆ ՅԱՄԱՆԱԿ ԺԵԾՔ
Վարդապետին և Պատրիարքին Հանցէ
զիրո ի բարին:

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Ապրիլ իւն. [1734]

ՊԵ՞տ իմ պատուական Պատրիարք մեծ՝ զայս ինչ սիրով ողջունի ծանիր՝ զի յետ բարեաւ ելանելոյ օրհնեալ ուխտաւոր մահանեսացն, յիւրեանց երկրորդ պայրամի զիշերն, այս է այլազգեացն, եկին զողը ի Սուրբ Փրկչի մեր վանաց զուռն կրած վասնեցին զի ի ներս մտցեն . և խեղճ միարեանք ի ներքուստ զազազակ բարձեաւ և կոչնակ հարեալ . ուստի Սուրբ Քաղաքիս մեծամեծքն՝ զրոհ տուեալ զերկաթեայ զդուռնեսն բացին և արտաքս ելին՝ և ոչ զոք զտին, զի զողքն փախեան . և ընդ առաւոտն զ թարգմանքն ի զատարան իջին և զատաւորն զմեծս քազաքիս ժողովեալ և յղեալ զԱնքարիմցին բերին . և յետ յուրաստ լինելոյն իսպաթ¹ եղեւ ի մերայ նոցս և Հուջիթ զրեցին . այլ զի՞նչ օգուտ, զի ի միւս զիշերն կրկին և երեքին եկեալ զքարինս ի ներքս արկանեն . և այսուէ յահի և երկիւլի կեամք գ. վանքա՝ և ոչ թէ մեք միայն . վասն տախորը լինելոյ անիրաւ իֆթիրանցն և զի հանդիպեցաւ այդ Ապարաթիք սէխտին, որ է ազգական մեռած նախիովին՝ զալ այդր՝ վասնորոյ զիսցութիւնս մեր ծանուցաք և կոմիմք կրկին արդ առնուլ յղել այդր՝ վասնորոյ սի-

կու խորի հրամանաւցդ Հետ թող օրհնութիւն հանցին նորա վրայ, և որն որ սուտ խոր չոյ հետ ինքն զիտէ իւր Աստուծոն եւ Աստուծոյ պատուէքին : Լ քեսայ կոսէ, պարաւոց կէսն կու թարգանքնէ, այն ալ լու հունար է որ պարաքն պահէ . Հրամանաւցդ կոզաչեմ, Հոյր Սուրբ, ևս որքան կու աղուէի քրթերուն թէ մէկուց սոզնեցէք զիս չազանեցին առօք ևս իմ հուզին սովանի որ այն խօսքն առացի հոգով երգիւցայ, այն մարդիքն այլ քէֆիլնին զերու պէս մնացին, և ինձ այլ բանի արարաւ . Աստուծով ևս վանիցն զարար մի չեմ արեր, ի և առարի միամաւթեամբ ծառայութիւն արարեալ եմ . չեմ զիսեր թէ ևս ինչն առհմ եւ զորն ոչ տակէն այլ ամօթ է, զրելն այլ ամօթ է . ինձ բիւր երանութիւն էր որ հրամանարք տեսանէի աչօք, զուն այլ տեսանէիր թէ ինչ կու լսէիք ականչօք, պիսի այլ շատ բան զրէի, կէսն զտիր է Տէր որ այլ չեմ զրեր, քանի որ զրեմ արծքան սիրատ կմամայ, յԱստուծոյ խօթեքն համար մաս մի զրի արժան տեսնաս հող և մասիր հալածեալ Ասեփանիս, իմ Հոյր կորապես վարդապետի մաս էմ. զրեցաւ ի Համազայ հոգէտունն :

¹ Հաստատուած, փաստուած :

բով ընկարցիս զդա ի խարջիսի կողմանէ՝ և ոչ վասն այլ իրաց. Եւ մեծ մահանութ աղային օրհնութեամբ ողջոյն մատո՞ւ և ծանո նմա զի մի բնաւ յերուապէմացոց մահառպից մէջն անկցիք. Եւ մի դու եւս՝ զի զամենայն ի մերայ մէկ բարդեն, եւ ծեր մուփթին եւս եկն այդր՝ մի՛ Եւ նմա օղնեցէք զի շեխ Ֆէրգին յոյժ բարեկամացեալ է ընդ երից միապէս եւ զօղնութիւնս առնէ՝ չթողուք որ այն զարչն ծեր առցէ. Եւ Սիօնցերն ընդ մեկ ընդ ակամբր են. զդիր խնդրեցին եւ ոչ ետու՝ և այնպէս կան՝ յոյժ մէր յիստուած. զչորս Հարիւր զուուչն ետուն եւ զայլն ոչ: Վասն Պրոխորոնի զրեցի եւ կրկին զրեմ. զի լուայ թէ մահանութ Սարգիս զարֆայն յուստորեալ է զնա՝ թէ զքեզի Ստամպոյու ի Թօխաթ յդելոց եմ նուիրակ. վասնորոյ չլինի թէ ումեք լուիցես եւ յդիցես. զկննդակին ի նմանէ ա՛ռ՝ եւ զմի ոք ի մէր յորդոցն յդեա ի Թօխաթ նուիրակ. իսկ թէ ոչ լուան քեզ եւ յդեցին զՊրոխորոն անդ՝ աստի զրով խայտառակելոց եմ զի (մէկ քան անբնիքնին) յերեսն չնային եւ Աստուծոյ մեղ կլսեն օրհնեալ ժողովորդքն. չլինի չլինի թէ թողուս զնայ նմա ի զործ Սրբոյ Տանրու՝ զի ողով չափ խոցեալ եմ յապերախոտէն յայնմանէ. զոն առ նա զրեանք Սրբոյ Տանս. Մատթէոսի քաղուածու, Յոհաննու քաղուածու, արտօքին զերք, սահմանաց լուծմանը, Լամբրոնացի մի, փոքր Աստուծաշունչ մի, տոցես ի նմանէ եւ ինքն ուր կամի զնայ եւ ողջ յեր ի պարձանս հիքոյ Գրիգորի, որ յԱպրիլի իէ. զգիրս ծրեցի ստիպով. բաւ է:

(Լուսացքին վրայ) Երկուց պետաց որդոցս եւ այլ որդեկացն ինց զիստուծոյ օրհնութիւն եւ զշնորհ Սրբոց Տեղեցոց ընծայեմ. բաւ է:

Ի կիսպրոս նոր զարֆար է սահմանած. Հոգս տանիք Աստուծոյ Համար:

ՆԱՄԱԼԻ ԹԻՒ 22 (14Ա.)

ՀԱՍՑԵ

Աստուծոյ

Հասցէ Գիրս ի Ստամպոյ, ի ձեռն նորին
Պատրիարքի, Տևան Յովաննու Աստուծարան
վարդապետի. անբաց ի նա Հասուցանողն՝
յիստուծոյ զվարձո առցէ, ա՛մէջն:

ԲՐԱՅԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Է

Ի՞մ աշացս լոյս Տեսոնդ Յովաննու Աստուծարան
վարդապետիդ եւ մեծի Պատրիարքիդ՝ զողջոյն սիրոյ
խեղդ կարօտիւ ընծայեմ:

Մայիս թ. [1734]

Եւ զայս ինչ յայս առնեմ զմերս խոզութեան զպարապայսն. զի յետ զնալոյ օրհնեալ մահանուեացն ուխտաւորաց, եւ մէր որդոյ վարդապետին ի Սրբոյ Քաղաքէս՝ եւ յետ լսելոյ մէր թէ Համայնքն ի Յոպակէ ի նաւ մտեալ զնացին խաղաղութեամբ. իսկ իմ ի խուճապ տաղնապի խորհրդոցս մտեալ ոչ ժուժեցի ի սուրբ վանքն մնալ. ի մուտն Մայիսի Հինոտի զատէին զզացուցի

զի ընդ առաւտոն եկեալ ընդ մեղ՝ ի սուրբ Բեթղեհէմ զնացուք. որ եւ եղեան իսկ բայց մեր որդի Գաբրիէլ վարդապետն՝ յի բարդում առար ի սոյն ամսոյ զիր իմն զրեալ թէ թ. ազգն կամբին արզ յզել ի Բիւզանդ, եւ ի քէն խնդրեն զիր զի զ. ի միասին հոգացեն անդ ի Ստամբուլ. եւ վասն չյերկարելոյ խօսից՝ զորդոյ մերոյ զյզեալ զիրն ի Սաղմանայ ի մէջ զրոյս եղեալ յդեցի առ քեզ՝ զի ծանիցես զրբեան. եւ թէ Յոյնքն մէնպիլ յիշելոց են, զպատճառն չյիտելով մեր. արզ՝ այս ինչ յայտ լիցի խօնճմ մտացդ՝ թէ վասն հարիմի եւ աւայիտից² իր ինչ լիցի զրոյց ընդ երկուցն միաբանեալ բարի է՝ բայց ոչ նախադան. իսկ վասն քաղաքացոց զանկատից՝ թէ առ լու եւ նու վատ՝ մի՛ բնու միաբանիցես՝ ոչ վասն մանսուպից եւ ոչ վասն այլ ինչ իրաց. զի ի Սուրբ Քաղաքին մէջն մեր զշայոց բարեկամ Շահապանի որդիք, եւ Հինուու աղայն, ասկաւ ինչ եւ անյաղն ախցար, բանիք եւ ոչ արդեամբք. այլ վերոցը բալքն թ. սոսոյդ բարեկամք ի սրտէ. իսկ վասն Սիօնցոց թէպէտ են մէկ խորդախ զրբացիք, այլ ո՛չ է մէկ անկ վասն նոցա զչար ինչ խօսիլ, զի ձազք իծից ի հրնոցն ծնեալք, են այժմ որ մոռանալ տան զնախնեացն զիւրեմոց զարարա՛ մի՛ լիցի քեզ միաբանիլ ընդ այլոն. զի նոցա միայն զի զբարինս շիրմի նոցա զողանան. իսկ մերն յայտնի է վնասն որ ի նոցանէ. որոր ինչ բարութիւն ի ձեռաց ձերոց զայ՝ ընդ թ. վերոցը բերոցն առնիջիք, եւ ոչ այլոց ումեք. Փէջ՞ն(?) կտարեալ մէկ թշնամի ի դանիսու թէեւ լիզու յայտնի չբարեկամ. և այս զիրս ծրելոյ պատճառն վասն թ. արզից ի զատաւորէն առեցելոց(?) . մի՛ զի ի ծե տարոյ յետ տագայ ի Սաղմ մի՛ տեսցի ըստ տարոյ հիւճէ մներացն նախկնից. եւ միւս վասն շատ կտոր չուխայ տարոյ այլասեսիցն ի պայրամսն իւրեանց. և այսորիէ վասն ո՞րքան ջննը առնիցէք՝ օգուտ է երիցո եւ ոչ մնան. վասն Աստուծոյ աշխատք լինիցիք որքան և կարիցէք, թէեւ զրամ զնայ վարձք է եւ ոչ մեղք. իսկ վասն այլ ինչ զրոյցք տայցեն՝ մի եւ մի իսիք զնաւոնութիւն տայցես. վէ ըւ խապար՝ պու մը տրուէ մրօֆան կրո հար՝ մը նը շիամու՝ այսովէս զիտացիք թէ համացար. եւ տէր զրարին յաջողէ. եւ զի է առ դանիսու եւ ոչ յայտ, բայց խնդրեմ զի ի զալ որդոյն մերոյ՝ եւ օրհնուալ մահտեսեացն, մէկ զեկո փութիւ. եւ իմ իսկ չդաղարեալ ի տքառթինչո՞ զնանչն կոչեցեալ. Աստուծով չուտով յզելոց եմ (մէկ բառ պատուած). եւ ողջ լիր ի պարձան հոգոյս Գրիգորի որ ի Մայիսի թ. ի սուրբն Բեթղեհէմ զիրս ծրեցի ստիպով. չնորհք Սրբոց Վայրաց՝ լիցին քեզ օդնական, ամէն:

(Լուսանցիմի վրայ) Ընդ իս լեռլին, թէիզն, Սահակն, Թորոս, Յոզեպն, Պողոս Քետրին և մեր տղայքն զուուրը աղջ համբուրեն. քոյդ Աթոռակալի եւ իմ որդոյս Յարութիւն վարդապետի, Պրոխորոն որդոյս պիտի, Ապրուսի եւ Աղմանայ վարդապետացն, տիրացու Գաղպարին, Պետրոսին, մահտեսի Ալեքսանին և այլոց բարեկամացն մերոց զօրհնութիւնն Աստուծոյ, եւ զգչորհ Սրբոյ հոգոյն կարօտի բնծոյիմ. բառ է :

Իմ կնիքն ընդ իս ոչ էր՝ զիրս վոխանակ կնքոյն լիցի ընդունակ:

ԱՄՆՈԹՈՒԹԻՒՆ

1) Հասցեէն քիչ մը վար՝

Քիւրտերէն բառք տառ են:

2) Մէկ տող յունարէն՝

աթաջնաւանա ծըշաւէ

1 Գարրիէլ վարդապետի նամակը չի գտնուիր Եղքայակիր Պատրիարքի Աերկայ նամակնիմի մէջ:

2 Եկամուռ, մուռք:

ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 23 (26Ա.)

ՀԱՍՏԵ

Աստուծով

Հասցէ զիրս ի Սատամզօլ՝ ի ձեռն նորին Արժանաւոր
Պատրիարքի՝ ՏԵսոն Յովաննու Աստուծարան մեծի վար-
դապետին. անրաց ի նա Հասուցանողն՝ յԱստուծոյ
եւ ի նմանէ օրհնեցի. ա՞մէն:

ԲՈՎԱՆԴԱԿԱԿՈՒԹԻՒՆ

Է'

ՏԵՍԱՆԿ ՅՈՎԱՆՆՈւ ԱՍՏՈՒԾԱՐԱԲԱՆ ՎԱՐԴԱՄԵԼԻՒՈ
ՄԵծի ՊԱՏՐԻԱՐՔԻ Ծ

ՅՈՒՂԻՄ գ. [1734]

Զողջոյն սիրոյ մեծութ կարօտիւ բնծայեմ, և ժամեմ ի ՏԵՍԱՆԿ զի
կացցես անփորձ յամենայն վասնեցից. և յայտ առնեմ իմ տչացո լուսայդ՝ զի
ի Յուլիսի ա. Արրոյ Քաղաքիս ոսկեզրիսցն մեծ նորն՝ Եկեղեցուտ ի Սուրբ
Սադիօ. և յոյժ ստիպով որոնեցաք զի քէն զիր՝ և ոչ դառք. յետ այնը ել
չըէից ք. զիր՝ որ ոչ դոյր ինձ ի նմա օգուտ՝ այլ զրեմէ հիգոյս բեռն ծանր
զի ի ժամանակիս յայսմիկ՝ չէ այնմ ժամանակ. և դրեալ ևս չնեղասրտիդ.
ա՛խ թէ քեզ զիապենայր այն՝ և տեսանէի զրո չնեղասրտին. այլ դու ո՛ղջ կաց՝
բայց խնդրեմ զամանուեն, զի բատ բանի աշակերտացն որ առ Տէր ասելով.
Վարդապետ՝ վարդապետ՝ կորնչիմք աւտօմիկ՝ զայդ յայտնեա ի միտոյ և բո-
դոյչ յեր. Առոր Տունս քո է և ապրանքն, այլ Աստուծած չինէ թէ լորդ-
տրանք՝ (?) կանգնիլն դժուար կլինի. Աստուծած կարողութիւն տայ եղբարդ
նուիրակաց՝ և չին մնան ժողովուրդքն վայողք. քանի մի վազ եղեւ՝ այլ մտո-
րաֆն անասելի է՝ զստոյդն զրեմ զայտ ամսոյս որ էանց Յունիս՝ վալ. (3800)
զոշ. արդար խզի զնոտն խարաջ է զնացեր զիտէ Աստուծած՝ խնդրեմ մի՛ մե-
զագրեր թէ կու լամ, և ողորմն կտրեր է՝ անչափ զանձուց տէր զիտեն զմեղ
քրիստոնեայքն և այլազգիքն, մանաւանդ թէ մերայինքն հրատարակողք.
նաեւ զայտ խնդրեմ զի ի տիրասպանիցն առեւտրէ զիս ազատ արա՝ թող ըդ-
խողձմանքա՝ թէ զինչ կուրծեն ի զրոտ առնոյց ժամանակն՝ զայն Աստուծած
զիտէ՝ որ և այս անզամս իւրեանց չզլիսաւորին խալար յղեցի երդմամք՝ թէ
այլ զայ՝ ո՛չ տամ, այս՝ հո՛ղի, զիտեմ զքո նեղութիւն՝ այլ խնայեա և յիմ
ծերութիւն՝ չինի թէ պիրան զատարկանամք. փրկէ Աստուծած ի փորձա-
նաց. և դրելոյս թողութիւն արա՝ զի վասն օգտի Արրոյ Տա'նս է դրածո՛. և
վասն քո: Զայն ք. Հըէից զրանն հողացաք Աստուծոյ և զիր առաք. Աստ-
ուծած յաջողէ որ վերջն լինի այս. Հալազու ուխտաւորքն խաղաղութեամք
Հասեալք են. այլ յայդր կողմանց զրոյց ոչ եկն. այդ երուսաղէմացի չար թէ-
ջէպն՝ մեր բարեկամ Շահապանի որդոյց Շեխս Ապարահամպին Համար կրկին
շատ զէշ զրոյց է զրեր՝ և առ մեզ կմեղազրէ թէ ա՛յս է մեր բարեկամութիւն:
և Շամայ զափարին որ մուսալամքն նոր սահմանեցին մեծ մահտեսուն զրեցի.
զու այլ մուղայիթ կաց վասն Աստուծոյ, մեծ վարձք է մեր հողոցն թէ հո-
գայք. և զ. ազգս արզ մի առաք ի զատաւորէն և յղեցաք զի Փէրման լիցի ե-
րեքի կամօք. և մէկ Փէրման մի այլ, զի հաթիմն մարդ կը բռնէ թէ յո՛ր աղ-
ղէն լինի՝ ո՛չ կու տայ թէ վանաց զուն կիսիւմ, զի զրամ առցէ. լինի հը-

բամտն՝ զի մի՛ առնիցեն զայն՝ այն այլ երեք ի միասին հոգայք. եւ արդն ահա ընդ զրոյս է. եւ ահա զատակեալ Զափշու զն. (300) զուշն որ Գարբիէլ վարդապետի ձեռօք առ քեզ մնաց, նոր մեծն ոսկեղիխոց ընդ մասնելն ի Սուրբ Քաղաքու էտ ի մէնջ սաստիկ բանութիւնը: (Լուսանցքին վրայ) եւ որովհետեւ զՄուրբ Տաճա քո զարկասութիւնս հոգացիք՝ եւ Ասուծավ գեսեւս ի հոգայն ես, զոր Տէր լիցի քեզ վարձատրիչ, թէ եւ զայս հոգաս՝ մեծ յիշտառկ է քեզ՝ մեր սէնէտքն ամենայն զնապլուս կյիշեն՝ արարեր բարութիւն՝ զիտէմիէ եւ զՅուպիչ եւս ի մէջն ձգել. բայց Դամասկոսի եւ Եղիպատրու անուանքն ի մէջ Հնոց եւ նորոց զրոցն հրամանաց՝ ընաւ ոչ զոյ. որ եւ յանցեալ ամսն ամանք Բասրալիք զօղանչեալք էին թէ ի՞նչ զէնէթով կողանծայք ի վերայ դէտ նստողաց ի Մար. վասնորոյ խնդրեմ զի թէ Հնոր է՝ հոգացես. թէ Փէրմանիւ եւ թէ այլ իմն կերպիւ, զորոց զլաւն պիտես զու, եւ թէ Կօրիմաղն այզր հառեալ է՝ չուտով առ մեզ յղեա՝ զի զկատարեալ զորպիսութիւնս քո իմասցուք. Եւ թէ Մազուիրին Հետն ո՞րպէս ես՝ եւ Տէր յաջողեաց զի Հաշտութիւն լիցի ի միջի մերում. զոր Տէր մի՛ լուիցէ ձայնից նոցա: Եւ զմերս զորպէսն թէ զնիցես՝ ի տա՛լն եմք միշտ, եւ նոքա աղրկանման ի քարչեն. զոր Տէր այց արասցէ. մանզուլ ոսկեղիխոցն մեծն ահա եկն այզր եւ ամաշելով մինչ էրն յիշանութեան էտ ի մէնջ առ քիասյ փոխ. Եւ փոլիցայ¹ արաք ի վերայ մեծ մահանուն, զի առեալ տացէ ի մեր որդի Պրոխորոն սիետն, զի բերեալ ի տէրն ատցուք, զի ամանաթ է. որ մեր որդոցն ամեննեցուն զոիրոյ զողջոյն եւ զօրհնութիւնն մատուցանեմ սիրուժ. բէիդ ծերն, Ասհակ, Թորոս պետքն, այլ եւ որդիքո՞ւ եւ Համայնք ծերքն եւ միարանքն զաջդ Համբուրեն եւ զողջոյնն մատուցանեն. եւ ո՞ղջ լեր մեծ պարծանք իմ ի պարծանս Հոգոյն Գրիգորի որ ի Յուլիսի զ. զդիրս ծրեցի. բաւ է: Այդ Կարա Մէջ էմէտ էնկիէրիդ որ ի տէզոյս եկն այզր՝ ոմն մի է աստ՝ եւ յառաջ թէ զինչ եւ էր՝ այժմ բարեկամ է մեզ. եւ է՛ ընշաւէտ եւ բարեկամաշատ. ի զայն առ քեզ՝ զոկր ցոյց տուր զմա, եւ ծանո՛ թէ յերուսաղէմէ զրեալ են մասն քո մեզ պատմէլ զքեզ՝ Հո՞գի զի՞նչ արասցուք, ժամանակն զայն կողահանջէ. զոր ինչ բարեկամութիւն թէ բանիւք թէ արդեամբք կարես առնել զմտ արա՞ ո՞չ է կորուստ, եւ յոյս մեր յԱստուած եւ ի սուրբան, որ զքեզ պահեն յամենան փորձութեանց ա՛մէն:

ՄԱՆՈԹՈՒԹԻՒՆ.

Հասցէին տակ.

Աշքդ ի լոյս ողե՛տ իմ եւ լոյս աշացս՝ զի այսօր յանկ ել Սուրբ Փրկչէր վանուց բեմն եւ սաւագակաուզ զեղեցիկ կերտեալ, եւ վաճա այնորիկ զրեցի եկեղեցառէր բարտցոց՝ զի ընթերցցիս խնդացես եւ զթան ըմզիցեն. եւ խնդրեմ յԱստուծոյ՝ զի յետ յազմաց ամաց վայելելոյ զեկանս քո՝ արժանացուցէ՝ ընդ Հովհաննաւ Արրոյ Տաճարի Փրկչին մէրոյ զետեղիէ քեզ. այլ մտածես Հո՞գի յայս զան ըմբեր ժամանակի, են. (500) պարտ տանիլ զանիսու ի սուրբ տեղին. այն շնորհ Տեմոն է եւ ոչ իմ. միայն զահմէթ քաշեն զժուար. եւ մի՛ ասիցես թէ է՞ր կանեա՝ Հուզ ինչո՞վ պիտիր զերակ սրախ ժարիցեմ: Ո՞չ, ո՞չ, եւ բաշեցի տէրութեանդ:

Զէտարինացաց զիրս ի տէործն հուսու. Եւ ահա զնացաք ի հոգոց տակն ի Սուրբ Փրկչէն:

Տարբեր ձեռազիրով.

Բակմէլ Եւ Եափայ ի մէջ զրոյն արքունի տայցեն արկանել:

¹ Մուրիհակ:

ՆԱՄԱԿԻ ԹԻՒ 24 (34Ա)

ՀԱՅՏ

ԱՍՏՈՒԾՈՎ

Հասցէ զիրո ի Աստմպօլ, ի ձեռն Հայոց Պատրիարքի՝
ՏԵԿԱՆ Յովաննու Աստուածարան մէծի վարդապետին. անբաց ի
նու Հասուցանողն՝ յաստուծոյ զիարձո առցէ ա՛մէն:

ԲՐԱՅԱՆՔԱԿՈՒԹՅՈՒՆ

Է

ՏԵԿԱՆ Յովաննու մէծի Պատրիարքիդ և աստուածարան
քաջ Հոկտոր Վարժապետիդ՝ զողջոյն սիրոյ ընծայեմ.

Հոկտեմբեր գ. [1734]

Եւ յայտ լիցի, զի ի սկիզբն Հոկտեմբերի՝ Աստուծով՝ յօրն զշարաթի
ի հաս օրն ել ուխտաւորաց նաւն անմիտա ի Յովալէ. եւ ի նոյն օրն ի լուսա-
նալն դշարաթի աւուրն, ել տերամք միւս նաւն որ մերքն ընդ Յունաց, Հրէից
եւ այլազգեաց էին մտեալ: եւ եղեւ մեղ խնդութիւն ի գալն մեր փոքր Զօրի-
մաղին ի դշարաթի ընդ լուսանալն. աւետեաց զրով ի մեր սրդի Պրոխորոն
վարդապետէն, եւ զոհացաք զԱստուծոյ եւ միշտ զոհանամք: իսկ յորդամ
պատմեաց զբո տկարութեամբ անկանին ի մահին՝ յոյժ քան զշափն աւելի
տրամեցաք. այլ վա՛ռք Տեկան զի փրկեաց զբեզ ի դառն ցաւոցդ, եւ խնդրեմ
ի նմանէ զի միշտ զբեզ պահեսցէ ընդ հովանեաւ խնամոց թեւի իւրոյ՝ եւ փրր-
կեսցէ յամենայն փորձութեանց յերեւելեաց եւ յաներեւութից թշնամեաց՝ և
զգործո քո յաջողեսցէ ի բարին, եւ զլաւաղոյն առողջութիւն անձինդ քո պար-
զեւեսցէ՝ ամէն: եւ ահա Աստուծով զՀրէից բանն հոգացաք եւ զիր ի նոցանէ
առաք, բայց ընդ զբարերիս չիշխեցաք յդել. ընդ մեր մարդոցն զնոցա զիրոն
յդելոց եմ. եւ զպատասխանիս զրոցն ձեր թէ զոյ ընդ զալողոն, զի միտյն
զայո իմացեալ՝ աճապարեցի վասն զալոյ ուխտաւորացն զբել, վասն փութով
զալոյ զբարերիդ՝ որ յանկարծ ել աստի՝ եւ այլք եկն: եւ ողջ լեր ի պարձո-
նըս հողոյս Գրիգորի, որ ի Հոկտեմբերի գ. զիրո ծրեցի: եւ զիրոյ ողջոյնն
օրհնութեամբն Աստուծոյ՝ ընծայեմ սիրեցելոյ որդոյդ իմոյ Յակոբայ Աստ-
ուածարան Վարդապետիդ. քո զրեալքն ամենայն եւ որ ընդ զբարերիդ այդ՝
եկն եհաս ամբողչ ի ձեռս մեր՝ եւ զհանդամնու զբելեացն ծանեաք, եւ որ ինչ
պարտն էր առնլոյ եւ կարողութիւն՝ զայն նախ հոգացեալ էաք՝ եւ զինչ որ ոչ
կարէաք առնեկ՝ մնա՛ց. թողցեն մեղ վասն Աստուծոյ բարեկամքն մեր՝ զիտե-
լով զտկարութիւնն մեր յառաջմէ. եւ զո՞ւ որդեակ իմ, զօրացիր Տերամբ՝ եւ
յեր արի ի զործո քո՝ եւ զոր ինչ առնիցես՝ հրամանաւ Հօրդ լիցի, զօրհնեալ
զսիրո նորա հանգուցանելով, եւ Տեկան փառք՝ զի խաղաղութեամբ այլը
հասեալ ես՝ եւ Տէր միշտ զբեզ զօրացուցէ, եւ յամենայնի օգնական քեղ լիցի,
ա՛մէն: եւ կրկին զԱստուծոյ զօրհնութիւն ընծայեմ Յարութիւն աստուածա-
րան վարդապետին, եւ այլ վարդապետաց եւ տիրացու Գաղպարին, սիրեցեալ
որդոց մերոց՝ եւ Համայնց (Լուսանցին վրայ) զմեղ ի բարին հարցանողացն:
Նաեւ զերապատիւ իշխանաց իշխանին մերոյ՝ Աստուծով զօրացեալ Մահանի
Մեղբեսութոսին, եւ իւր օրհնեալ օրթախ եղբարց մահունեաց, եւ որդոց՝ եւ
ամենայն ընտանեաց նոցա, զաստուածային օրհնութիւն սիրով ընծայեմ, եւ
Տէր փրկեսցէ զինքեանս յամենայն վատանդից, ա՛մէն:

Ասու Եղեալ Եղբարքն և բէիզ ծերն զուրբը Աջդ Համբուրելով զոիրոյ
ողջոյն քեզ բնձայեն մէջ Պետ իօ պատուական, և ի Տէր ողջ էիր յարաւաճ,
և Եղիցի :

ՆԱՐԱՒԱԻ ԹԻՒԻ 25 (9Ա)

ՀԱՍՑԵԼ

ԱՍՈՎՈՒԾՈՒՅ

Հասցէ զիրո ի Բիւղանդիս, ի ձեռն
նորին արժանաւոր Պատրիարքի, Տեսուն
Յօհաննու Աստուածարան Վարդապետին,
ի բարին :

Աւելի վարը՝ և տարբեր զիրով՝
ի ձեռն մահաւոսի Երեմիային Հասցէ :

ԲԱՌԱՆԴԱԿԱՒԹԻՒՆ

ԵՇ ՊԵՏ Պատրիարքի Տեսունդ՝ Յօհաննու
Աստուածարան Վարդապետի՝ սիրոյ ողջունիւ
յայտ լիցի :

Ապրիլ Ժը. [1735]

Քանզի թէ որքան ջանամք առընթանու ի խղձալի կենցաղաւարութիւնս
մէր, զկամս մէր ի Հարել տան մէկ ուրանալ : Ուստի զօտի ածեալ չըջոտմք,
զետ իրաց թէ արգեօք ո՞ւր եղերիցի տղիսացեալք : Սակա որոյ յառաջի քա-
նասարից ծրագույու կենցաղաւարմք, երրեմն այսպէս՝ և երրեմն այնուկու :
Խոկ այժմ, ծանուցեալ մարդն ի տեղոյզ առա առ Օսման օտայ պաշին, թէ
ազդն ասրանազկան բայսնդակ զիրէմս ի քէն պահանջելոյ ո՛չ զակարին, որ-
պէս յերեւի զիսումն է նացին, սասար քեզ Հնարեա : Ուստի Եհայ սորին
զիրէն խորհրդազգած զիր քան վիարիւնին ի յետրդն Հրդեհեալ, բուան Հար-
եալ գմեղային յառաջի մէր աճաւզարեալ կացոյց՝ իրրու նախապէս չունեցեալ,
և առ ապա՛ շունելոց զիսէթ ինչ զինքինէ խստանայու, և զանձնարարակոն
զիրս կարի թափանձանօք պահանջեաց ի խղձութենէս՝ զի բորբոքն որ սուկո
խոր այլը՝ յանցի : Վասնորոյ Հարեցեալ ի կարի թափանձանացն զրեցի առ
Հարազատ սէրո իօ, թէ որքան Հնար իցէ ծածկել, և ոչ յերեւոյթ արտահանել
զնմանապիսիս, որպէս ինքն զանմանաւարոր լինելին առ ապա՛ անձինն իւրոյ
մէծու երդմաժը ներփակեաց : Ուրեմն ունկնդիր Եղեալ զրեցելոյս ողջ էիր ի
պարծան վշտուիր Հօրս քոյ Գրիգորի բանին տեսան անարդին պաշտօնէի,
որ զիրո ի ոնձն . թիին Ապրիլի Ժը. զրեցի, բաւ է :

(Լուսացնին վրայ) Առ մէզ Եղեալքն ամեններան ողջունիւ սիրոյ
զաջդ սուրբ Համբուրեն, խնդրելով զառատ որհնութիւն :

ՆԱԽՕԹՈՒԹԻՒՆ

Գիրը բոլորովին տարբեր է : Ցանճնարարական մը ապահովարաք, կէս-պարսու-
թանի տակ գրուած :

Գրիգոր Եղբայակիրի կնիքին տեղ՝ նամակներու կնխամուի կնիքը, կարմիր մե-
լանով :

Հրատ. ԱՐԱՅ ԳԱՎՈՅՃԵԱՆ

(Եար. 5)

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

S. ՊՈՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԴՐԻԱՆԱՊՈԼՍԵՑԻՈՅ

Մ Ա Ս Ն Թ

Եւ իրբեւ այս այսպէս լինէր, եւ ոչը և խազադութիւն յամենեսին տառածանէր, եւ ժողովուրդք մի զմիտը կնի թեւակոսիէին ի գալ յեկեղեցիս Հայոց եւ Եղբայրական սիրով աղջազուրկին զմիմեանս, կարգաւորք Գորչէնեանք, ուրոց զիլաւուրքն էին Նուրիհճանն Քուցիսանթիւն, Ռուրճին, Արիստակէս, Փափակ Գէսորդ, Ասլանկիւր Եւն., սոքա առհասարակ սատանայատկան նախանձու թմբանեալք յանդգնեցան մարտաիլ ընդդէմ ճշմարտութեան, Եւ արբաստանեալք յօդնականութիւն իշխանին զիւոց՝ ելին մարտ պատերազմի զնել ընդ մեզ և որոց ընդ մեզ: Եւ կերպարանափոխք եկեալք դադանագնաց դոդունի ըրջէին դիշերայն ի պարաւա դեսպանաց և աղերսանօք թափանձէին Հասանել ինքեանց յօդնութիւն:

Եւ ի վերջոյ յորդորանօք եւ Համուգանօք յանկուցեալ զափրա եպիսկոպոսին Լատինացւոց, որ կոչիւր Վէնեկնարիս Քօսէսի, Հանին խորէութեամբ զմթուզթի իմն բանագրանաց, որպէս թէ ի Հառվմայ իցէ Եկեւալ, եւ այն տաճկական բառիւ, եւ հոռու ընթեռու յեկեղեցիս Լատինացւոց յաւուր Կիւրոկէի: Եւ էր իմաստ դրոյն թէ՝ «Ճինդ կորուաւորք Արքային ունաէն, Հ. Մեռուոքք, Հ. Գրիգոր, Հ. Ակրուոքք, Հ. Թովմաս, Հ. Թաղէսո և Երկուք եւս ի Կ. Պոլսոյ բահանարացելոց՝ Սահակ եւ Պօղոս վարդապետք, Եօմնեքին սոքս սիրեալ զմարմնական հեշտութիւնս եւ զիասոս աշխարհիս, փոխանակեցին զուշզուփա հաւասար քրիստոնէական ընդ մոլոր աղանդոց Հայոց Հերեւութիւուաց, եւ եղեն անհաւատաք, կարգատեացք եւ աստուածուրացք: մասն որոյ բահանայապետական իշխանութեամբ մերայ բանադրեցար զնոսա եւ Հրամայեմք ամենեցուն ուզգափառաց Հագորդիլ ընդ նոսա ի հոգեւորո»:

Այսօ ոչ կարացեալ հանդուրժել Արքային Հարց, որեցին ընդդէմ այնիր սնոսիապատուաստ եւ սուտ զրոյն պատասխանի, իի իմաստութեամբ եւ խոհանկան խորհրդով ի զգուշութիւն վերծանողաց, զի մի հաւատասացն այնմ խորէական զրոյն եւ առ ձեւն պատրաստ ունիցին զալատասխանիս, տալ ընդդէմ այնց խորէբայ եւ սասաւաց կարգաւորացն: Հ. Թովմաս, պերճացեան յուամունու աւասուածանութեան, զրեաց զիւր պատասխանին յաշխարհաբար լիզու եւ Համառօտ, զրեաց եւ Գրիգոր մեծիմասս վարժապետն մեր բառ ոճոյ նորին յաշխարհաբար լիզու: Գրեաց և Հ. Ակրուոքք վարդապետ ձէ փահիրձեան զյայտարարութիւն իմն բառ խօսատից ի բարբառ տաճկաց, զի բարւոք հասկացեն անմիտ Գաղատացեք, որ չեն աեղեակ հայկական բարբառոյն: Զալատձէն սոցա դոցես ի պատմութեան Պէրպէրեանի, Գլ. 28, երես 137:

Արդ ի սկզբան Օդոսոսոի օրհնեաց Պատրիարքն զիւդ վերջին օժման ի

ժայր Եկեղեցին Ա. Աստուածածնի, և յեկեղեցին ինչ առաքեաց, զի ո՞ք ի հետանդաց յօժարի առնուշ զայն խորհուրդ, երթունք օծցեն զնու անժամանան: Բայց Հակառակասէր Գոլէձեանք ոչ սովոր զբգոէին զմանս ոմանս ի մերայնոց, Եթէ զպապն եւս յիշէք ի պատարապի՝ կատարեալ ուղղափառ լինիք, և այլ Եւս անտեղի եւ անբարմար բանս առէք, առէին: Եւ յեօթներորդ աւուր Օգոստոսի, որ էր ծարաթ, Գալատացի ուն ի հակառակասէր Գոլէձեանց, խորհրդով Քուցիանթի կոչեցեալ խոսխոյցդ կարգաւորին, որ սիերիմ թշնամի էր Եկեղեցւոյն Հայոց, ունենով ի ձեսին խրում դշրաւէր Սիրոյ դիրքն, և փոխանակ պատկերի Լուսաւորչին մածուցեալ զպատկեր պապին Հառմայ, սկսուած չըջիլ ի սենեակս կոչկակարաց Կեսարացւոց, և ցուցեալ ամենեցան զպատկեր պապին, առէ ցնոսու: «Առ իմէ՛ նստեալ էք ասո, եղբարք, անհոգս և միամմիտ, ո՞չ զիտէք զի Պատրիարքն մեր Փրանկացեալ ուրացաւ զի ուստաւուրիչ Հայրն մեր եւ զպապն Ֆրանկաց ընկարաւ, անարդեաց զի ջմամատինն ուուրը և Հոռմայ աթոռոյն հնապանդեցաւ: Այսուհետեւ ոչ զոյ որրալոյս միւռն, որով որդիք ձեր զրոշմեսցին ի Հոդի Սուրբ, այլ իրեւ աղցան խոսուա իւզով ձիթոյ ունիք օծանել: Տեսէ՛ք, եղբարք, տեսէ՛ք զպատկերս զայս, միթէ նմանեցի՛ սա Սուրբ Լուսաւորչին մերոյ. Երանէ՛ թէ, եղբա՛րք, մեսեալ էաք և ոչ տեսեալ զայս օր, արի՛ք, եղբարք, արի՛ք, լուելոյ ժամանակ չէ, ահա երեք հարիւր ողիք Սուրբ Լուսաւորչի զպաւկունք ի վազիւն ունին զնուալ առ Պատրիարքն, բողոք բառնաւ, զոչէլ եւ ազագակել եւ սասանեցուցանել զնու, զի թերեւս զզջասցի եւ մի՛ փոխեսցէ զհայրենի աւանդութիւնն նսխննաց մերոց»: Զայսոսիկ լուեալ անմիտ ժողովրդեանն եւ տեսեալք զպատկեր պապին, հաւատացին զժոխալուր բանից նորա և խոստացան նմա ինքեանք եւս կանխիլ ընդ առաւօտն յեկեղեցին ի Գում Գարու: Եւ զլիսաւորք կոչկակարաց խրումեանց, պատուիրել եւ սոսիլ, զի եթէ յառաւօտուն յեկեղեցին Գում Գարուի ոչ զտանիցին, յարհեստէ անտի տարապիր լինիցին: Այս ձայն հնաս յականչս Պատրիարքին ընդ երեկո աւուրին, և իսկոյն փութացաւ զի իսխնեսիս եզիսկոպոս վէքիլ իւր առաքել յիւսկիւտար առ Գրիգոր ճարտարապետ և առ Յարութիւն ազան Պէտական, ծան ուցանել նոցա զայս զոր լուսն: Բայց որովհետեւ երբարք ժամ էր զիշերոյն, ոչինչ կարացին առնել նորա, և առէ Յարութիւն Պէտական: «Եթէ լուեալ էր իմ զայր յերեկոյին, զիւրին էր ցրուել զիսորհուրդը զրս նոցա: Բայց զի զիշեր է, զի՞նչ կարացից առնել»:

Եւ ի վազիւ անդր ի Կիւրակի յառաւօտուն Պազաւացին այն որ յառաջնուած աւուր վրուցեալ էր զհասարակութիւնն, չըջազայեալ յիշեւանս ամենայն ապիստավաճառաց օտարականաց ի կերպարանս Կեսարացւոց, Հրաւէր կարգաց ի չորրորդ ժաման իջանել յեկեղեցին եւ ուտել մատապ: Եւ Տէլի Պաղտառար, որ էր ի մակույկն ժուգակալ րդեշխին, թերաղրեալ ի բանից երկուց ապիստավաճառ Կեսարացւոց, որոց անուանքն էին Յակոբ եւ Կարապետ, տառքեաց եւ նա ի Պատրիարքարանն յայն օր զսրիկայս Ստմաթիոյ: Եւ ամրոխ մեծ զումարեալ ժողովեցան ի պազէ ժամն Եկեղեցւոյն եւ միարան ապարակին թէ «Պատրիարքն Փրանկացաւ եւ զմեզ ի Փրանկութիւն փոխելոց է: մեր Հայ եմք, Ֆրանկ ոչ լինիմք, ի Սուրբ Լուսաւորչին մերմէ ոչ բաժանիմք: Եկեսցէ Պատրիարքն եւ ծանուցէ մեզ»:

Առաքեաց Պօղոս Պատրիարքն զՄարիոս Եւ զՅակոբ Եպիսկոպոսուն Երուսաղէմի: Եկին նորա և յորդորիին զնոսա բանիւք բազմօք թէ սուտ են այն ամենայն զոր լուեալ են: Բայց նորա բուռն հարին զնոցանէ եւ վանեցին զնոսա: Ազա զրոհ առեալ զնոցին ի Պատրիարքարանն, և տեսեալ զի վասկ էր

գուշն, Հարբին և խորսութեցին, յուղէին զամենայն սենեակս և ոչ կարէին զատանել զՊատրիարքն, զի նա սաստուցեալ անդէն ընդ պատուհանն անցեալ էր ի փախուստ ի մերձակայ տուն տաճկին և թաղուցեալ անդ: Եւ այսու պաշտպանեաց ոչ միայն զանձն, այլ և որ մեծն է՝ զագգն: զի թէ վնաս լինէր անձին նորս, տուժէր ազգն զանձնարբին տուզան: Յայնժամ Դիսնեսիոս եպիսկոպոս փախանորդ Պատրիարքին, ազգ արար ի զուռն էնէփերի ազասիին, որ խոկ եւ խոկ ենաս անդ 5—600 գորականօք, եւ զաման կուլեալ տուաքեաց ի բանտ առ Միւսիւր ազա, եւ զայլոն ցրուեաց և եթոգ անդ զարաշ արտ հանգերձ գորականօք որ պահէին զգուռն պատրիարքաբանին զաւուրս հնգետասոն: Եւ զՊատրիարքն հանեալ ի տանէ տաճկին հրամանաւ տէրութեան, նրա տուցին ի տեղի իւր:

Եւ ի միւսում աւուր որ էր Զ Օդաստոսի, ոմանք ի կոչկակարաց յետ դայն ոճիրս զործելոյ յանդդնեցան երանել նաեւ աներկիւզ յատեան եպարքուսին եւ թուղթ բողոքանաց մաստուցանել նմա: Եւ եպարքուն սպառնաց նոցաթէ՝ «Որո՞վ ի իշխանութեամբ արարէք զայդ ի վերայ Պատրիարքին ձերոյ յարքունուստ կարգելոյ: Եթէ զատ ինչ ունէիք ընդ նմա եւ բողոք զնմանէ, ահա ատեան: ա՞յժմ ծանեաք թէ զոյ իշխան ի վերայ ձեր, զի յետ ձեռներէց լինելոյ յայդ շարիս անհնարին, եկիք այսր ամբաստան լինել»: Եւ հրամայէ ձերքակալ առնել զամենեսին եւ արկանել ի բանոտ: Ի նմին աւուր կոչեցան ի զուուրն եւ իշխանք մեր, ուր Քէիզ էֆէնսի ենարց զնոսս: «Փո՞հ էք զՊատրիարքէն ձերմէ, զորմէ չարախօսնն ամբաստաննալք. զի՞նչ իցէ այս իւզ օրհնեալ, նո՞յն է ընդ պարասան իւզոյն եկելոյ յիշմիածնէ, թէ այլ»: Պատասխանի պարին իշխանք մեր, թէ «Սա այն է, որ յաւուրց անտի Ասաքելոց եւ Քրիստոսի կայր ի մեզ, բայց ի սակաւ ժամանակո խօսիսնեալ: Եւ զի վասն սորս անկեալ էք բաժանումն ի մէջ մեր, նորոգեցաք անդրէն, զի խոշնդուն բարձցի»: Եւ այս խոստովանութիւն բանից իշխանաց մերոց զրեցու յարքունի դիւանուզիրս: Նոյնպէս եւ վասն նորատիպ գրքոյ՝ Հրաւէք Սիրոյ անուաննելոյն վկայեցին լինել մարդաբանութիւն հին եւ ոչ նորամուր, զոր տաճիկք եսլի էմէնիլիք կոչէն: Ալ քանզի ի բանս դատախոզից կայր հնագունդութիւն պազի և Փրանկութիւն, թէ եւ զժուարահաւատ եղիւ ասացուած իշխանաց մերոց ասացի արքային, այլ մերժեցաւ արակոյան յորժամ զՀրաւէք Սիրոյն թարզմանեալ ի լեզու արարացուց ընթեցան: Հուսկ յետոյ ասէ Քէիզ էֆէնսին: «Եթէ այդպէս է, ո՞ զայդչափ բազմութիւն յոտին կացոյց»: Պատասխաննն իշխանք մեր թէ «Առքա արք տղէտք եւ առանց զպրութեան են, իւրց շեն հասու յեալ յորթնութեան, եւ այլ ընդ այլոց կարծեօք յայս ի սոյն են ձեռնարկեալ»: Եւ բանզի ի բրէական մեզս համարի ոճիր ամբաստանութեանն եւ զէմ ընդ զէմ ներհաւէ իշխանութեանն, վասնորոյ անհնարինս զայրացոյց զարքունի որեարսն եւ զթագաւորն: զի մինչ նոքայ հնարեն զտահակոն ազգին իւրիսոց ածել ի հպատակութիւն, քանի՞ մեծ զայրացումն ոչ լինի նոցա տեսանել զտարուկոն ես ի նոյն շարիս մտարերեալ: Ռւստի յայնսսիկ աւուրս պատզամ սաստիկ եկն ի Դրանէ առ Պատրիարքաբանն մեր, յարտնել դհեղինակին որ զրազմութեանն ամբուի զումարեաց եւ զի՞նչ է պատճառ այլմ յայտ առնել: Եւ նա պատասխանեց: «Զիք այլմ պատճառ բանաւոր, բայց միայն բազմազիմի կոչակք ծով վացեալ մեզաց իւրոց, որ զիսուժան պարզամիտ ժողովրդոց կուտեաց ի վերայ իմ»: Բայց առ ի զտանել զհեղինակն, առանձինն զամենայն գլխաւորս արհետաւորց կոչեաց, յերգումն հրաւիրէր եւ նորմս կարգայր ի վերայ նորս՝ առ իրազէտ զոլով ոչ վկայէ եւ ծանուցանէ, «զի մատնեսցուք» ասէ, «զարն եւ շարիքն անցցեն յազգէս»:

թ 22 Օգոստոսի առաքեաց յամենայն ևկեղեցիս վարդապետու, Հայուս-
բակեաց զՀրամէքը Սիրոյն, վարդապետութիւն ուղղափառական, բանք ողջու-
միս զաւանութեան սրբազն Հարց և ոչ նորանոր զայթակղեցուցիչ և ժո-
լորամիտ: Նաեւ կոնդակաւ բանազքանս բնթերցաւ վասն նոցա՝ որք զիտեն թէ
ուր և կցւ սկսուած այոր չարախորհուրդ տպատարութեան, և ո՞րք էին որ
զայդ հնարեցին և ոչ յայտ արարեալ ծանուցանեն: Յնկեղեցին Ս. Հրեշտա-
կապետի յոթեամ Եփրեմ վարդապետ քակեալ զիարագոյր բնթեանոյր, ժողո-
վուրցն զիմագարձ կտան և չեսուն թոյլ կարդալ: Այլ ի հանդիսակաց Կիւ-
րակէին զնացեալ մէքի Դիոնիսիոս ևպիսկոպոս բնթերցաւ:

Բայց այս ամենայն վճարեաց ոչինչ եւ ոչ յերեւան կացոյց դոք, եւ բարումք ի բանարկելոցն մտանեցան ի տանջարանս Պօստան պաշխին, ուր ոմն խոստովանեցաւ թէ «Տէ՛լ Պազտասարն յորդորեալ գմեկ առաքեաց անդ»: Եւ առաքեալ արև բժրանեցին զնու եւ արկան ի բանա: Եւ այլ ոմն ասաց «Սարկաւաղ ոմն Կարսափեա անուն կեսարացի յորդորեաց գմեկ յայս զործ»: Եւ զայն եւս զտին ի տուն Սազայեան Գրիգոր աղայի եւ բերեալ եղին ի բանտի: Այլ առաջ յայտնեցաւ թէ Գագատացի ոմն զնացեալ ի սենհատկո նոցա յորդորեայ է զնոսա եւ համոզեալ ամբոխ մեծ յորդուցանել, ուստի համայնաց տէրութիւնն եւ զոմանս ի նոցանէ ծպտեալ կերպարանօք ըթիցուցին աւուրս բարումս ի փողոց կ. Պոլոյ՝ զտանել զԳագատացին զայն, այլ չըտաւ այրն, զի փախուցեալ էին զնու Գոլէճեանք յեւրոպա: Եւ վտան այսր ըթիւր Դիանեսիոս եպիսկոպոս յեկեղեցին կ. Պոլի եւ զիւզորէից նորին, եւ բանադրանս կարդուր թէ որ ոք պահեալ իցէ զայրն այն ի տան իւրաք կամ զտյանիսի ոմանս, յոյտնի արացէ, այլ ոչինչ օպտեցաւ:

Բոլեւ սարկաւագն ի տանջան անդ մատնեաց նախ զԱստուածտուոք եւ զԵրեմիա Եպիսկոպոսունո, զորս իջուցեալ առ Պատան պաշին, եւ թերեալ ուսածի զարկաւագն, առէ ցնա Պատանձի պաշին. «Առքա՞ Են սեւազլուխն», զորս մատնեցիր, եւ զի՞նչ տացին քեզ, ծանո»: Առէ սարկաւագն. «Առքա Են բայց ինձ ոչինչ տացեալ են, այլ տո ուհի եւ սոստեկութեան տանջանց մատնեցի զասա»: Յայնժամ Լոռուն զնա մԵրստին ի տանջան, եւ նու մատնեաց յայն օր զՃէր Կիրակոս Կաթողիկոսն Սայյ, օր յաւուրս յանոսիկ եկալ գնայր յաթու թւը: Առաքեցին խոկոյն սուրբՀանգակո զկնիք նորա, եւ զտեալ րզնա ի ճանապարհին ի Նուլլր խան, ածին ի Կ. Պոլիս եւ տարեալ ի Բարձրապոյն Դուռն, հանին առաջի մեծի փոխարքային:

ԱԱՏՎԱՐԱՆՆԵՐ ԵԳԱ. ՏԵՌ ՅՈՒ.ՀԱՅԵՐԵՎԵՆԻ

(Group 3)

ԳՐԱԽՈՍՏԱԿԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ԲԻԲՐ—ՔԱՂԱՔԻ ՊԼԱՏՈՆԻՑԻՆ: Գրեց Մարգարիտ Խորայէլսան:

Կարահանք, լոյն ուրածալ, նկարազարդ, էջ 200: Երևան, 1971:

Արտաստանի մէջ քիչէր միայն դիմուն որ եղուն. Հարաստանի մէջ ունինք մեծապէս կարող բարձրթիւն Հայ գրակառութիւններ, որոնք Հեղինակած են շատ արժէքաւոր հաստոքներ «Շւրաբատաղիառութեան», միջնադարեան եւ անկէ վերջի տաղաչափութեան, մանր արօւեստներու եւ արհեստագործական միութեանց մասին, որոնցմէ այս առթիւ կ'ուղեմ յիշել զոնէ մէկ քանին. Տիկին Շուշանիկ Նարարեան («Պաղմասար Դպիր», «Պետրոս Ղափանցի» ևւայըն), Տիկին Արմենուչի Արարեան («Կոստանդին Երգնկացի»), «Յովհաննէս Երդիկացի» ևւայըն), Տիկին Վայենթինա Արքահամեան («Արհեստները Հայուսունում», «Հայ Համբարութիւններ» ևւայըն), Տիկին Սերիկ Դաւիթեան («Հայկական մասին»), Տիկին Եղիշեան («Հայկական պարերու մասին»), Տիկին Եղիշեանէ Մուշեղեան («Հայերէն արձանագորութեամբ ստարկաններ»), եւ ուրիշներ՝ որոնց աշխատութիւնները կատարուած են սրումշուք Համբերութեամբ, մէծ խզմատանքով, նույիրմամբ: Այդ աշխատութիւնները Համեմատելով այլ զրոյններու կողմէ նման նիւթերու մասին կատարուած Հեղինակութեանց հետ, իգական աշխատութիւնները աւելի արժէքաւոր կը զտնենք:

Վերոյիշեալ կին զրոյններուն չարքին իր կարեւոր տնզը ունի Մարգարիտ Խորայէլեան, որուն վերջին հասորը՝ «Ծրբութիւնի Բերդ—Քաղաքի Պատմութիւն», Հոռ գրախոսելու հաճոյըր ունիմ: 1971ին հրատարակուած այս արժէքաւոր աշխատութիւնը ինձի ծանօթ չէր մինչեւ վերջերս, երբ հաճելի անհինկարու մը Երևանէն ստացայ հասորը:

Մի գուցէ Տիկին Խորայէլեան ներկայ աշխատութիւնը պատրաստած է նման գործերու շատ պատշաճ ժուժկալութեամբ, աշխատութեան ոճ մը՝ որ այնքան յաջող եւ օգտակար կերպով մշակած է լուրջ եւ արժէքաւոր զիմնուկան կարծ Ղափադարեանը իր ամենակարեւոր ուսումնասիրութիւններուն մէջ: Տիկին Խորայէլեանի աշխատելու այս ձևու որով մշակուած նիւթը կը ներկայացուի, նման նիւթերու մասին վաստահութիւն ներչնչող ձեւ մըն է՝ որ ժամանակին կը զործածէր անոլիքացի հանրածանօթ եղիսպատճէտ թլինդըրս Պիտրի: Տիկին Խորայէլեան կը դրէ կոկեկ, առանց աւելուրդարանութեան, եւ որով զրածը կ'ըլլայ վաստակելի եւ բժրանելի:

Էջ 3ով կը սկսի շահնեկան «Նախարան»ը, կարճ ու մեկին «Շւրաբու»ի պատմութեամբ, մեղ բերելու 1950ին կրերունի (Արքն—բերդ) զիւտին: Ըստ զունելի կերպով կը ժխտէ Երիախնի (Մ. Վ. Ներկուսկի) Երիվան նոյնաւթիւնը եւ բնդունելի կ'ընէ կրերունի—Երևան, էջ 8ով սկսելով արձանագրական իր տուեաբներով, հասնելով համոզիչ եղբակացութեան:

Էջ 16 կը սկսի «Երեւանի Հարթութեան միաւորման չուրջ», այսինքն այդ երկրամասին զրաւման եւ կրերունիի հիմնարկութեան մասին:

Հատարին Երկրորդ մասով կը արուի «Արքն—բերդի նախառւբարտաւան մշակոյթի հարցը» (էջ 21), որ գեռ չէ ապացուցուած: Շւրաբատական մրկան մշակոյթին «Շինարուեամբ» շահնեկան է: Առաջնորդութեամբ զիսնական Ղափադարեանին, անոր տուած արժէքաւոր ծանօթութիւններով զրիթէ կէս օր մը

թափառեցանք կրերունիք հայակապ չէնքերուն աւերակներուն մէջ : Խարայէլ-
ևան ձեռնհասորէն կը նկարագրէ և կ'արժեքուորէ այդ շինութիւնները : «Ար-
քաբացիների չինարաւուում , կը դրէ Խարայէլեան , զերիշխաղ սինաւշտր սր-
բուները , կամարակապ մուտքերն ու որմնափորչերը , մանրանկարչական
նուրր արուեստը , որ յայտնի է ինչպէս քանզակագործութեան , այնուէս էլ
ժամանակարէս որմանկարչութեան մէջ , քարակոփական բարձր վարպետու-
թիւնն ու այլ բնորոշ զծեր չէր կարող չժառանգել մասամբ ուրարտացիների
հիմքի վրայ ու նոյն երկրամասում կազմաւորուող եւ անմիջական յաջորդ՝
Հայ ժողովուրդը» (էջ 47) : Միակ զիսուութիւնն , արգեօ՞ք կայ որիէ իինա-
կան պատճառ շրնգունելու որ Հայերը ուրարտացիներն իսկ են :

Էջ 49ամ կը արաւի «Երերունցիների որմանկարչական արուեստը» : Խա-
րայէլեանի տեսութիւնները եւ եզրակացութիւնները կրերունիք որմանկարնե-
րուն մասին ընդհանրապէս ընդունելի են : Լատ Երեւայթին ցարդ չէ զանուուծ
«ամբազֆական» որմանկարի որեւէ նմոյշ , որպէս կը զանենք Հնագոյն Հայ քր-
իսուունկական որմանկարչութեան մէջ : Ինչ որ Հասած է կ'երեւի ոճաւորուած
զարգանկարչութեան զօտիաձեւ , կրկնուած զծածեւերալ , ծաղկումներ են
«նուան» (բեղմնաւորութեան) , կենաց ծառի , «աշատրուկի» (զահարեւութեան
ուզգան) , առիւծի (Ալագի , Հզորութեան) , ցուցի (Թեյշերայ) , ձիու (Շիմինի)
են . . . որոնց յարաւան կրկնութիւնը զուցէ «յաւիսենականութեան» նշան է :
Որմանկարներուն զազափարաբանութենէն աւելի ինչ որ զիս կը Հասուրքըրէ ,
որմանկարներու բեկորներուն մէջ իսկ յայտնուած զծերու , արտայտրուուելու
բացարիկ կարպութիւնը եւ տաղանգն է կրերունիք որմանկարիչն : Օրինակ ,
նկար նիւ «առիւծի ոսքեր» բեկորին մէջ որմանկարիչը ցոյց կու տայ առիւծին
ուժն ու վեհութիւնը այնպիսի ուսումնասուիրուած պարզութեամբ , որ ան կարե-
լի է չհիմնալ :

Էջ 67 , «Երերունցիների պաշտամունքը» : Խարայէլեան խօսելով քոջ
ծանօթ պատուանդանին մասին , որ այժմ կը զանուի Երեւանի թանգարանը ,
կ'ըսէ որ պէտք է իրը պատուանդան ծառայած լրիայ «նուիբական եղջիւրին»
(էջ 70) : Անշուշտ իրաւոցի է եղած ենթալրութիւնը : Աւրարտացիները զոր-
ծածուծ են «նուիբական եղջիւրը» , ինչպէս որ պեղումներէն Հանոււծ ործաթ
Եղջիւրներ ցոյց կու տան : 1897էն առաջ Երդնկա զանուեցաւ նման զեղեցիկ
«նուիբական եղջիւր» մը (Ահճիպօն) որ 1897էն ի վեր Բրիտանական թանգարա-
նը կը պահուի : Համ մըն ալ զանուեցաւ զարձեալ Հայաստան եւ ներկարաց-
ուեցաւ «Les Arts»—ի մէջ (Յունուար 1902 , էջ 18) : Երեւան մերժին ուղերու-
թեան կրերունի նորաշէն թանգարանին տնօրինք ինծի եւ ՊրոՓ . Կարօ Ղաֆտ-
ուզարեանին ցոյց տաւաւ պեղումներէն զանուուծ «նուիբական եղջիւր»ներ , որ-
ծաթեայ , խիստ զեղեցիկ , որոնք աւելակին մէջ ճգմուած էին : Ասոնք ան չու չու
իրնց ճգմուած վիճակին մէջ պէտք է ցոյց տրուին , որոնց ոտքնթեր պէտք
է ցուցադրուին նոր շինուուծ ամբողջական «նուիբական եղջիւր»ներ , Հարեւնր-
ժան պեղումներէն զանուուծներուն :

Իրաւոցի են իր եզրակացութիւնները Խուարշաւ աստուծոյ մասին : Հա-
յանական է նոյնիսկ որ Արգիշթի Առաջին ոչ միայն պատերազմով զրաւեց այս
Հոդամար , այլէւ տեղական բնակչութեան մեծագոյն մասին աջակցութեամբ ,
որոնց ընթի աստուածն էր Խուարշաւ . որուն համար կրտուցու եցաւ տաճարը :

«Արհեստագործութիւնն էրերունիում» կը սկսի էջ 80ամ : Խարայէլեան
կը խօսի խօցեզգործութեան մասին : Նշանակալից է եղջիւրածեւ զաւութը , զր-
խուուր զիծերուն մէջ նման վերոյիշեալ «նուիբական եղջիւր»-զաւաթներուն ,

արծաթեայ, որոնց մասին վերը լիչեցինք: Արդարեւ «զաւաթր մեղ յարտնի ու բարտական խեցեղէնում եղակի իրերից է» (Էջ 83): Թէեւ անսովոր չեն արծաթեաները, որոնցմէ զոնէ 5 հատ մը գտնուած է ցարդ: Գալավ մետաղազործնիւն, իրերունիի տակրտկներուն մէջ ցարդ գտնուած մետաղեայ իրերը քիչ են եւ աննշան: Ասով կը հաստատուի արդ իրերուն այլուր տարուած րլլալը, օրինակ Կարմիր Բլուր, ուր գտնուած են իրերունիի մետաղեայ կարեւուազոյն իրերը: Որքան ալ որ կարեւոր մետաղազործական աշխատանոցի եւ դործիքներու մնացորդներ չեն գտնուած հոն, սակայն չէ կարելի կասկածիլ որ հոն զայտթիւն ունեցած է մետաղազործութիւն, նոյնիսկ ուկերչութիւն: Կոն նաև շահեկան մնացորդներ քարակոփութեան, կնքաքարի եւ այլ փորագրութեանց: «Մէշենապրեր»ու մասին մերժնական եղրակացութիւն կը սպակի: Ինչպէս այլուր, հաւանաբար պատկերազրութիւնը (Հիերօղլիֆ) եղած ըլլալու է հնագոյն զրածեւր, որ տեղի տուած է սեպազրութեան: Եւ սակայն սեպազրութեան տարածումէն վերջ ալ պատկերազրութիւնը (մէշենապրութիւն) զործածական մնաց կարասներու, ամաններու վրայ, եւ եթէ աւելի ուշ ժամանկ աւելի յաճախաղէալ են, պատճառը անոնց «զաղտնապրութիւն» րլլալն է, ձիչդ այնպէս որ քրիստոնէութեան բնիթացքին զեռ պահուեցան հայերէն ձևուազիրներու մէջ:

Շահեկան է վերջին զլուխը, Էջ 104-117, «Վաղ հայկական մշակոյթը եւ կեանքի անրնդհատութիւնը իրերունիում»: Գործը կ'աւարտի Տիկին Խորոշիլեանի սա եղրակացութեամբ: «Ստացւում է արտէս՝ արշաւեցին սկիւթացիք եւ մեղացիք, բայց երկրի տէր զարձան հայերը» (Էջ 117): Եթէ այդ այդպէս է, արգեօք ուրիշ՝ եկան Հայերը... եւ եթէ եկողներ են Հայերը, ինչպէս անոնք կրցան զարէ մը նուազ ժամանակամիջոցի մէջ վնասել Սկիւթացիները, խրացնել «Աւրարտացիներ»ը եւ կազմել Հայուսան...: Խորայէլեան կը պընդէ: «Մէզ աւելի հաւանական է թւում, որ մարերի հետ միասին, Հայկական ցեղային միաւորումն է հենց, որ տեղում հզօրանալով փոխարինում է ուրարտացոց» (Էջ 117): Եթէ այդպէս է, ուրեմն կրաչէ կ պատահած, այսինքն մեր թուականէն սուած լի զարէն է զարու աննշան ժամանակի մէջ ոչ միայն «Հայկական ցեղային միաւորումը» կրցէր է յաղթել «ուրարտացիներու», նուանելու զարդել սազմունակ դարաւոր պեսութիւն մը որ քիչ առաջ կրերունիի նման Հայակապ թերզէր կրնար կառուցանել: Ո՛չ միայն նուանել ու զսպել, այլև զայն զար մը ժամանակէ նուազ ժամանակի մէջ լուծել, խրացնել, Հայացնել եւ անոնց հետ նաև Մարերը...: Հետո է բաել «այլ հենց Հայերին, որոնք չուտով նոյն սահմաններում (աշխարհապատկան), Հիմնականում ուրարտական-Հայկական էթնիկական հիմքի վրայ, կազմում են հայ էթնոսը» (Էջ 117): Նախ Հարցնենք. «Լաւ, այժմ զիտենք «ուրարտական» երնիկան, սակայն ո՞րն է «Հայկական» երնիկան: Ինչպէս կը տարրերին: Եւ երբ ուրարտականը այնքան հին, ամուր, արդէն պետականացած էր, ինչպէս կրնար կլանուվէ, խրացուիլ՝ կազմելու համար «հայ էթնոս»ը... եւ այն ալ զարու մը սահմանափակ ժամանակաշրջանին մէջ»: Բայ իս, ուրարտազէտները պէտք է աւելի իրապաշտ րլլալն՝ մեղ տպէտներս եւ զուցէ ինքզինքնին ալ հաստատ կերպով համոզելու համար:

Տիկին Մարգարիտ Խորայէլեանի այս խիստ արժէքաւոր դործը կ'աւարտի ուռներէն եւ անդերէն ամփոփումներով: Աշխատութեան անփոխարինէրի մասը «Յուելուած»ն է, ուր կը ներկայացուին սեպազիք արծանապրութիւնը մասը «Յուելուած»ն է, ուր կը ներկայացուին սեպազիք արծանապրութիւնը

թիւնները իրենց բնողրով, թարգմանութեամբ՝ ծանօթազբութեամբ եւ մեր-
չըն ալ ուրաքանչկան բառացանկով մը :

Կրկին եւ կրկին չորհասպարտ ենք Մարդարիս Բարոյէլանի՛ իր այս
բազմաշխատ եւ ընտիր երկասիրութեան համար, եւ մաղթենք որ շարունակէ
նորանոր նուաճումներ այս ուղղութեամբ :

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՅԱԽՆԱՐՉԱՅԻ ՅԱԽՆԱՐՉԱՅԻ ԴԱՅՐԱՊԱՆԿԵՐՆԵՐԸ :
Կրակ Բ., Հ. Ա. Մարտիրոսիան և Հ. Օ. Խորայէլեան : Քառածալ, լարակազմ, նկարազարդ
էջ 66 և 332 արտահանութիւններ : Երևան, 1971 :

Հետզհետէ Հայրապատանի «Ժայռապատկերներ» իրենց արժանի ու չաղ-
րութիւնը կը դանեն ոչ միայն հայկական դիմանական շրջանակներու մէջ, այլ
նաև միջազգային կերպով :

Դեռ 1931ին Երևան այցելութեանս, նուիրեալ բորձրորակ զիտնա-
կան՝ Աշխարհէկ Քալանթարը մէծ սպեცութեամբ երկար կը խօսէր ու կը
նկարուզրէր ինձի ժայռապատկերներուն մասին : Ինձի ցոյց կու տար դրսանի
աեւրակներու մէջ իր բած բազմաթիւ արտազծումն երր : Ի՞նչ եղան վաստա-
կաւոր զիտնականնին մէծ ջանքերով հաւաքած նիւթերը՝ իր եղերական մաշէն
մէրջ :

Մարտիրոսիան և Խորայէլեան էջ Հինգով իր սկսին ներկարացնել
«Գեղամայ լեռների ժայռապատկերները» : Կ'բուռի որ «մեծապոյն մասը ու-
սումնասիրուել է 1966—1967 թուականների ընթացքում» ՀԱՍՀ Գիտութիւննե-
րի Ակադեմիայի արշաւաբանքի ջանքերով» :

Ենիդան ի լեզուով մեզի կը տրամի ժայռապատկերներուն ւելլրնական
սպամութիւնը, թէեւ ցաւալիօրէն անտեղի սաւրածին անհարապատ բառեր
ընտիր լեզուն երբեմն կ'ազաւազեն :

Էջ 7, ա սիւն, կ'ըսուի որ «ժայռապատկերների այժմ յայտնի 56 հիմ-
նական խմբեր տարածւում են Գեղամայ չղթայի լեռնազագալթների մօտ, 120-
130 քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածութեան և 2000—3000 մետր
բարձրութեան վրայ» : Ժայռապատկերները խորունկ չեն փորուած, հազիւ 5-
10 հազարերորդամետր խորունկ և 25էն 35 հարիւրերորդամետր մէծ :

Արգարեւ նշանակայից է որ համեմատարար այդքան փոքր երկրումա-
սի մը մէջ կեղրունացած են ժայռապատկերները : Բան մը որ ինքնին կո հաս-
տառէ ընտրեալ նուիրական պաշտաման տեղի բլլալը այն հոգամասին՝ ուր
այդ ժայռապատկերները կեղրունացած են : Նամանաւանդ ա՛լ աւելի կը հաս-
տառէ այն տեսութիւնը որ այդ «ժայռապատկերներ» աւելի պատկերազրու-
թիւններ էին, արձանացնելու ինչ որ կարեւոր կը սեղուէր պահէր :

Շահեկան է որ ժայռապատկերները կ'արձանագրեն զոյտթիւնը ամե-
նահազոյն դարերուն բազմազան կենդաններու՝ որոնք այժմ այլեւս զոյտ-
թիւն չունին Հայաստանի սահմաններուն մէջ :

Ժայռապատկերները մէծապոյն մասամբ ունին զեղարուեստական
լրաբար արժէք իրենց տպաւորչական հանդամանքով : Զարգանալիօրէն ժուժ-
կալ զծերով ոչ միայն հարազատօրէն կը ներկայացնեն իրենց պատկերացումք,
այլ նաև այդ կ'ընեն տիրապետուած արուեստի զեղեցկաւթեամբ : Անժեղ զր-

ծերով կը չեշտուին կարեւորագոյն մանրամասնութիւնները կենդանիներու , բնուններու եւալին , եւ կը խոսցուին զարժանալի ճշգութեամբ թէ՛ չարժում եւ թէ՛ պատահար :

Անարակոյս կական չեն Գեղամայ Ժայռապատկերները եւ մեծ առնչութիւն ունին միջնադային ծուալով նախամարդ կային նման գծագրական արտաքայտութեանց հետ : Անցուչա զեւ կանուխ է մերժական սահմանումներու համար : Ժայռապատկերներուն վերուծումը եւ անոնց խոկական մեկնութիւնը բնական է զեւ ևնթագրական վիճակի մէջ է : Ամեայն այս հրատարակութեան նման մեծարժէք ներկայացումներ մեծապէս կը նպաստաւորեն անոնց զիտական լուծումը :

Աւելցնենք որ իրապէս զարժանալի է նմանութիւնը Ժայռապատկերներուն եւ ուրարտական կոչուած հայորուեստին ինչ ինչ արտայայտութեանց մէջ :

Հարաւորութիւն չունինք այս նեղ սիններուն մէջ ծոնրանալու հատորին մէջ արձարծուած տեսութեանց , բացարութեանց , համեմատութեանց : Սակայն խորհուրդ կու տանք մեր բնթեցողներուն տեսներու եւ կարդալու այս հատորը՝ որմէ անարակոյս իրական վայելք մը պիտի ստանան , եթէ նոյն խոկ շատ մը հարցերու զոհացում չստանան :

ՊԱՏՄՈՒԹԵԻՆ ԱՆԱԼԻՆ ԶՐՈՒՑԱԳՐԻ : Հրատարակեց եւ բարգանեց ուսւերէնի

Մ . Հ . Դարրինեան—Մելիքեան : Կարակազմ , փոքր ուրածուլ , էջ 240 : Երևան , 1971:

Կարծեցեալ «Պատմութիւն Շապհոյ Բաղրատունոյ» (Հրատարակուած Գալուստ Տէր-Մկրտչեանէ եւ Մեսրոպ Եսիսկոսու Տէր-Մովսէսեանէ , էջմիածին , 1921) զործն է որ այժմ «Անանուն Զլուցազրի Պատմութիւն» խորագրով Հայրաստանի ՍՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Հրատարակութիւնը կը հրատարակէ ուսւերէն թարգմանութեամբ , տալով հայերէն բնագիրը եւ դիմացի էջին վրայ ալ ուսւերէնը :

Յաւալիօրէն ուսւերէնի անդիտութիւնս ինծի կ'արդիէ զրախօսել հատորին սկիզբի 36 էջերը զրաւոյ ներածութիւնը , զոր թարգմանիշ—Հրատարակի մէջ Մ . Դարրինեան—Մելիքեան կու տայ : Սակայն նկատի առնելով հոյերէն «Ամփոփում»ը որ կը տրուի էջ 196—205 , կը տեսնենք որ հոն նոր բան մը շըսւիր վերսոտին հրատարակուած եւ ուսւերէնի թարգմանուած այս դործին մասին :

Շապհոյ Բաղրատունիի կարծեցեալ այս պատմութիւնը բառին բռն թմասաւի պատմա—ժամանակագրական աշխատութիւնն մը չէ , այլ հաւաքածոյ մը զանագան մանրամիջութեան , բոլորն ալ մեծարժէք՝ որովհետեւ նախ ցոյց կու տան պատմական հիմք եւ յետոյ ժամանակի ժողովրդական աշխարհահայեցքը նկարագրուած դէսպերուն վերաբերմամբ :

Դարրինեան—Մելիքեան իր զործին կցում է ծանօթութեան երկար շարք մը , նոյնպէս ուսւերէն :

Նկատեցի որ զործին խմբագիր նշանակուած է ողբացեալ բարեկամու անդրադական կարօ Մելիք—Օհանջանեանը , հաւանարար իր վերջին նպաստը մեր պատմադրութեան :

ՄԵՆՔ ԵՐԱԽԱՏԱՊԱՐԱ ԵՆՔ Մաշտոցի Անուան Մատենագրանին որ Հը-

բառարակած է երկրորդ անգամ այս զորքը, բանի որ 1921ի հմտածնութ հրատակութիւնը այժմ հաղուագիւտ է եւ շատերուն անմատչելիք : Այսպէսով հետաքրքր ընթերցողներուն կը տրուի շահեկան եւ արժեքաւոր զորք մը, որ իր գիրութիւն ոճաց եւ զրկելէ յօպուրդական լիզուով համելիք ի ընթերցանութեան :

Իմ ձեռագրոց հաւաքածոյին մէջ ալ կայ նոտրդիր, երկսին զրչութեամբ ձեռագրէ մը Հանոււած ութր թերթերէ պրակ մը, որ 1937ին Հանդուցաւ Հայկ Աճէմեան Թաւրիդ ինձի նուիրեց: Պրակը կը պարունակէ պակասաւոր մասեր պատմութեան Մառհամէտի, Հերուկի, Մահմէտ Ռութիկանի և Սուհակ կաթողիկոսի, տարրեր շարադրանքով «Անանուն Զրուցագրի Պատմութեան», նոյն՝ զրեթէ ժողովրական լեզուով՝ պիտարաք պատմուած, որը կը յուսում շուտով ար էջերուն մէջ Հրանտարակել:

3 · *Phosphorus*

Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ — ԲԵՄԱԿԱՆՔ

* Եր. 3 Յունիս.— Է. օր Հոգեզպալտեան: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայրավանքի տանիքը: Ա. Հայոց մատրան մէջ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Բակուր Արդ. Տառարեւան:

* Կիր. 4 Յունիս.— Յիշատակ Նիխայի Մարզարէնին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութին: Ժամագործն էր Հոգչ. Տ. Գիտակ Արդ. Մուրաստեան:

— Ա. Հոգիսիմենց նախատանկիր պաշտուեցաւ Ա. Հրեշտակապետաց Եկեղեցին մէջ: Հանդիսապետքն էր Լուսարարացան Գեղչ. Տ. Հայրիկ Արքեղիսկոպոս:

* Բջ. 5 Յունիս.— Ա. Կուսանացն Հռիփսիմենց: Առաւտան ժամերգութիւնը պաշտուեցաւ ի Ա. Հրեշտակապետ, իսկ Ա. Պատարագը մատուցուեցաւ Եկեղեցի առաջատան՝ Ա. Հոգիսիմենց մատրան մէջ: Ժամագործն էր Հոգիսիմենց:

* Արք. 9 Յունիս.— Նախատանկիր ի Ա. Յակուր նախագահաց Գերշ. Տ. Նորայր Եղան. Պաղարեան:

* Եր. 10 Յունիս.— Ա. Հօրն մերու Գրիգոր Լուսարչին (ենի ի Վիրապէն): Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի առաջատան մէջ, Ա. Դրեզոր Լուսարչի սեղանին վրայ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Նորհան Արդ. Մանուկեան:

— Նախատանկիր ի Ա. Յակուր նախագահաց Լուսարարացան Գերշ. Տ. Հայրիկ Արքեղիսկոպոս: Ազատ ձնորդիր Երդուեցաւ «Տէր ողորժեա»:

* Կիր. 11 Յունիս.— Տօն Կարուպիկէ Նիկողօսոյ Արքոյ Էջմիածնի: Մայր Տաճարի Առաջ Խորանին վրայոյ Ա. Պատարագ մատրան Հոգչ. Տ. Վիզչն Արդ. Ալյաքուն: «Հայր մէրքէն առաջ, Լուսարարացան Գերշ. Տ. Հայրիկ Արքեղիսկոպոս նախագահաց վան» Ա. Էջմիածնի կառավարութեան Հայրապետական Մայր Թանքի արարագութեան:

— Կէսօրէ Լուս, Մայր Տաճարին մէջ կատարուած Էջմիածնին նախագահաց Գերշ. Տ. Նորայր Եղան:

* Եր. 17 Յունիս.— Ա. Մէծին նիրսէի Հայրապետին և ևազայ Եպիսկոպոսին: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլիսադիր: Ժամագործն էր Հոգչ. Տ. Մուշէկ Արդ. Թաշճեան:

* Կիր. 18 Յունիս.— Բարեկենդան Ա. Լուսարքի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Յարութին, Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Խաչակ Արդ. Պատարական:

* Արք. 23 Յունիս.— Ա. Լուսաւորքի նշանարաց պիտի նախատանկիր ի Ա. Յակուր նախագահաց Գերշ. Տ. Շահէ Եղան: Ամէն:

* Եր. 24 Յունիս.— Գիւտ Նշանարաց Ա. Հօրն մերու Գրիգոր Լուսարչին: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մակարայ մատրան մէջ, ուր առաջատան Համամայն, Թաղուած է մասսանը Ա. Լուսաւորչի: Ժամագործն էր Հոգչ. Տ. Աբամ Վրդ. Միանան:

* Կիր. 25 Յունիս.— Ա. Պատարագը մատուց-

ուցաւ ի Ա. Յարութին, Ա. Լուսաւորիչ Եկեղեցինն մէջ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Նորհան Արդ. Մանուկեան:

* Եշ. 28 Յունիս.— Թարգմանչաց Հաղպիսաւոր նախատանկիր ի Ա. Յակուր նախագահաց Լուսարարաց Գերշ. Տ. Հոգիսիմենց:

* Եշ. 29 Յունիս.— Ա. Թարգմանչաց Վարդապետաց մերոց Սահմանական և Մերուպարա (Տօն ազգային): Բայ սովորութեան, Ա. Յակուր նախագահաց Մայր Տաճարի Առաջ սեղանին վրայ պատարագէց Ա. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի Տեսուցը՝ Հոգչ. Տ. Կիրիկ Վրդ. Գարիբիեան:

* Եր. 1 Յուլիս.— Ա. Տրդատը բազաւորին մերոյ և Աշուկէն տիկնոցն և Խոսրվիլիյանոցն: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլիսադիր: Ժամագործն էր Հոգչ. Տ. Գիւրուզ Վրդ. Նորգորեան:

— Նախատանկիր ի Ա. Յակուր նախագահաց Գերշ. Տ. Նորայր Եղան. Պաղարեան:

* Կիր. 2 Յուլիս.— Գիւտ Տիոյ Ա. Ալոււածածնի: Ա. Պատարագը մատուցուեցաւ Եկեղեցինն Ա. Կոյսի Բնամյաման և Ա. Կոյսի Բնամյաման մէջ: Ա. Կոյսի Բնամյաման մէջ վահանակ էր Հոգչ. Տ. Միքան Վրդ. Ա. Կիրիկ Վրդ. Վարդ. Գարիբիեան:

* Եր. 8 Յուլիս.— Ա. 12 առաքելոցն Քիխտոսով և Պողոսի իրենասաներորդ առաքելոցն: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Պատարագը մէջ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Անդրէս: Երթ ու զարձիր թափորները գլխաւոր Երթ Հոգչ. Տ. Կիրիկ Վրդ. Վարդ. Գարիբիեան:

* Կիր. 9 Յուլիս.— Բարեկենդան Վարդապատի պահոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Հրեշտակապետ: Ա. Հրեշտակապետ մէջ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Բակուր Արդ. Մանուկեան:

* Եր. 14 Յուլիս.— Լուսարարացան Գերշ. Տ. Հայրիկ Արքեան: Ապանեան նախագահաց Մայր Տաճարի Ա. Էջմիածնի մատրան մէջ պաշտուած Տապանակիր նախատանկիր:

* Եր. 15 Յուլիս.— Եփաստակ Տապանակիր հընոյն և տօն նորոյ Ա. Նիկենցւոյ: Ա. Պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարին կից՝ Ա. Էջմիածնի մատրան մէջ: Ժամագործն էր Հոգչ. Տ. Կոյսի Բնամյաման և Ա. Կոյսի Բնամյաման մէջ: Երթ պահուածին կը լուսականի Երդեցազութեամբ բաժճարացաւ:

— Ալլակերպութեան տօնի հանգիստուոր նախատանկիր ի Ա. Յակուր նախագահաց Ամէն: Պատրիարք Ա. Հայրը: Ազատ կատարուած Տեղունքոր զահակարութեան առաջարած հանդիսաւթիւն: Ալլարազ Արքան առարին: Սիստանութիւնը «Օրէն Նկչէր պէտքէ» շարականի Երդեցազութեամբ բաժճարացաւ:

— Երկինագէմին, Մայր Տաճարին մէջ պաշտուած Տէկեսէցէի և Հակոբն կարգեր: Հանդիսապետն էր Գերշ. Տ. Նորայր Եղան. Պաղարեան:

* Կիր. 16 Յուլիս.— ԱԱՐԴԱՆԱԼ (Տօն Ալլակերպութեան Տեղան): Օրուան Հանդիսաւոր Ա. Պատարագը Մայր Տաճարի Առաջ Ալլակերպութեան վրայ մատուցուեցաւ Ա. Պատրիարք Ա. Հայրը: Արարողութիւնները մատաստանեցաւ ի Ալլակերպութեան:

— Կէսօրէ Լուս, Մայր Տաճարին մէջ պաշտուած Էջմիածնին նախագահաց Գերշ. Տ. Նորայր Եղան. Պաղարեան:

* Եշ. 17 Յուլիս.— Յիշատակ մենելոց: Ա. Պատարագը մատուցուեցաւ ի Ա. Գլիսադիր: Ժամագործն

Եր Հոգչ. Տ. Գէսրդ Վրդ. Նոպարեան: Ազգ, Հոգչ. Տ. Կիւրեղ Մ. Վրդ. Գարիկիւնիք համազաւութեամբ կատարուեցան Հոգեհանգուեան կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և ազա զարիթը՝ Երանաշնորհ Տ. Կիւրեղ Բ. Պատրիարք Հօր Հիրմին վրայ:

* Արք. 21 Յուլիս.— Նախատօնակին ի Ա. Յակով համազաւցեց Լուսարարութեան Գերշ. Տ. Հայրիկ Արք-Եպիսկոպոս Արտական:

* Եր. 22 Յուլիս.— Ա. Թաղէսրի առաքելոյն մերոյ և Ասմիխոսյ կուսին: Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գիւտազը մատրան մէջ: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Աւեան Վրդ. Գարիկանակ:

* Կիր. 23 Յուլիս.— Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յարութին, Ա. Լուսարիչ Ակեղեցին մէջ: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Նորշան Արդ. Մատուցուեան:

* Եր. 29 Յուլիս.— Ա. Արդւոց և բռանց Ա. Գր. Լուսարչին: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գիւտազը: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Նորշան Արդ. Մատուցուեան:

* Կիր. 30 Յուլիս.— Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յակով: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Գէսրդ Վրդ. Նոպարեան:

* Եր. 5 Օգոստ.— Ա. Հայրապետացն Արանասի և Կիւրիի: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գրիգորիի: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Աւեան Վրդ. Ղարիկան:

* Կիր. 6 Օգոստ.— Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Հարշականցն: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Աւեան Վրդ. Ղարիկան:

* Եր. 12 Օգոստ.— Ա. Գրիգորի Ասուուածարանի: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գրիգորիի: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պատրիարքան:

* Կիր. 13 Օգոստ.— Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յակով: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Գէսրդ Վրդ. Նոպարեան: Ա. Պատարազէն ևոր կատարուեցաւ Անգարօրհնէ քի առանգական արարութիւնը, նուխագահութեամբ Լուսարարութեան Գերշ. Տ. Հայրիկ Արքեպիս Արտական:

* Գլ. 15 Օգոստ.— Այսօր սկսաւ Ա. Ասուուածարան Վերափոխման տօնք կանխող առէնօրեայ հանդիպուոր Ա. Պատարազներու մատուցումը՝ Գիւտազմանի Ա. Ասուուածարանու Տաճարին մէջ է, Տիրամօր Ա. Գրիգորմանին վրայ:

* Եր. 19 Օգոստ.— Եփսոսի Ա. Փոլովայն (431): Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գրիգորիի: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Գէսրդ Վրդ. Նոպարեան:

* Կիր. 20 Օգոստ.— Քարեկենդան Ա. Ասուուածածին պահոց: Ա. Պատարազը մատուցուեցաւ Գերութեամբի Ա. Ասուուածածնայ Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գրիգորմանին վրայ: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Գէսրդ Վրդ. Նոպարեան:

* Արք. 25 Օգոստ.— Նախատօնակիր պաշտուեցաւ Ա. էմինանին մատրան մէջ: Հանդիսասպանն էր Գերշ. Տ. Շահէ Ասու. Աէմման:

* Եր. 26 Օգոստ.— Տօն Եղակարի Ա. էմինանի: Ա. Պատարազը մատուցուեցաւ Գիւտազմանի Ա. Ասուուածարանու Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գրիգոր:

մանին վրայ: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պատրիարքան:

— Կէսօրէ Էմր ժամբ 3-15ին, Լուսարարութիւն Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Արտականի պիտառութեամբ, Միարան Հայրիկ ինքնաշարժներով մէկնեցան Գիւտազմանի ձարր ու «Հրաշափառազով մուտք գոծեցին Ա. Ասուուածարանու Տաճար, ուր պաշտուեցան Երկինքնեան մամբը միաբանութիւններ: Հանգիստ պիտու էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պատրիարքան:

— Ժամբ 7ին, նոյն Էկեղեցիին մէջ կատարուեցան Անկանչը Հայրիկ կարգեր, ու ազա զիւրային էր առաւուեան ժամերգութիւններ: Հանգիստ պիտու էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պատրիարքան:

* Կիր. 27 Օգոստ.— Վեհափոխութիւնն Ա. Ասուուածարանի: Ասուուածարան ժամբ 6-30ին, զարդար Լուսարարութիւն Գերշ. Տ. Հայրիկ Արքեպոս. Արտականի պիտառութեամբ, Միարանութիւնը ինքնաշարժներով մէկնեցաւ Գիւտազմանի ձարր ու «Հրաշափառազով մուտք գոծեցին Ա. Ասուուածարանու Տաճար, ուր Տիրամօր Ա. Գրիգորմանին վրայ օրուան Հանդիսաւոր Ա. Պատարազը մատուցյ Էր Հանկիրճ քարազ մը իսակցու Գերշ. Հանդիսասպան Մրրազանը, շեշտելով ուրուոր կնոջ և ախարա մօր դերերը Ա. Կոյսի նկարութիւններ: Ազա կատարուեցաւ Անկանչան:

— Կէսօրէ Էմր, Մայր Տաճարին մէջ պաշտուեցան Անկանչը ինքնաշարմանը, ժամերգութեան էր նախատօնակին նախազաւցեց Գերշ. Տ. Նորայր Ասու. Պատրիարքան:

* Բ. 28 Օգոստ.— Յիշաստոկ մեսելոց: Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Գիւտազի մատրան մէջ: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Աւեան Վրդ. Պատրիարքան:

* Եր. 2 Սեպտեմբեր.— Է. օր Վերափոխութիւնն Ա. Պատարազը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Ասուուածարանու խորանին վրայ: Ժամարարն Էր Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պատրիարքան:

* Կիր. 3 Սեպտեմբեր.— Է. օր Վերափոխութիւնն Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Յակով, Ա. Լուսարիչ Էկեղեցիին մէջ: Բառ սովորութեան, պատարազին էր Տաճարին Տևուուը՝ Հոգչ. Տ. Վաղարշը. Հայրիկ Վրդ. Պատրիարքի Ասու:

* Բ. 4 Սեպտեմբեր.— Նախատօնակին ի Ա. Յակով նախազաւցեց Գերշ. Տ. Նորայր Ասու. Պատրիարքան:

* Գլ. 5 Սեպտեմբեր.— Ա. Յավակիմայ և Աննայի, ծննդաց Ա. Ասուուածարանի և Կանանց Խպարերից: Ա. Պատարազը՝ Գիւտազմանի Ա. Ասուուածածնայ Տաճարին մէջ, Հայր Յովսէփի գերեզմանին վրայ մատուցյ Հոգչ. Տ. Նորեկ Վրդ. Մարֆոգէւհան: Եթի ու զարձի Մատօրները դիմուորեց Հոգչ. Տ. Հայկասեր Վրդ. Պատրիարքան:

* Եր. 9 Սեպտեմբեր.— Ա. Ալաթելոց Թովմայի, Յակովայի և Նաւանի: Ա. Պատարազը մատուցուեցաւ ի Ա. Գրիգորի: Ժամարարն էր Հոգչ. Տ. Գէսրդ Վրդ. Պատրիարքան:

— Նախատօնակին ի Ա. Յակով նախազաւցեց Գերշ. Տ. Նորայր Ասու. Պատրիարքան:

* Կիր. 10 Սեպտեմբեր.— Գիւտ Գուլյայ Ա. Ասուուածարանի: Ա. Պատարազը մատուցուեցաւ Գիւտազմանի Ա. Ասուուածարանու Տաճարին մէջ, Տիրամօր Ա. Գրիգոր:

բեղմանին վրայ : Ժամանակին էր Հոգէ . Տ . Արքան
Վրա . Ախալքան : Եթի ու զարձի թափօքները դիմու-
րց Խուսարարապէս Գերէ . Տ . Հայրիկ Արքապիսկո-
պոս Ալյահեան :

¶ Ծր. 16 Ալուա. — Նիկինյ Ս. Ժողովոյն (325):
Ա. Պատրիարք մասուցուեցաւ ի Ս. Գլուխայիք: Ժո-
մարտիք էր Հոգ: Տ. Վիզչն Արդ. Ալյազեան:

❖ Կիր. 17 Անգու. — Բարեկենդան Ա. Խաչի պահոց: Ա. Պատարագը ճառացւուեցաւ ի Ա. Յարութին, Ա. Խուստուրիչ և կեղծեցին մէջ: Ժամանակն էր շաբաթ: Տու եղած Արդ Թագավոր:

Հ Դ. 20 Ապրիլ. — Ա. Կոյսիք Ֆանգեան Համբիստ-
ուս Խախատովնեկին իւ Ա. Յակով Խախատովնէց Գլուշ-
չ. Շահէ Խոս. Անձնան:

¶ էշ. 21 Անունը Ա. Աստվածածինի ի
յլլինայիկ: Աստվածուն, Գերչ. Տ. Տառէ Եղիսկոպոսի
դժբահարութեամբ, Միքարան Հայրեր ինքնաշարժեա-
րագ մեկնեցան Գեթեամանիի ձարը ու ՀՅաշափառա-
մառար զգածեցին Ա. Աստվածածինը Տաճար, ուր
Տիքամար Ա. ԳերԵղմանին վրայ օրուան Հանգիստաւոր
Ա. Պատրիարք մասուց Գերչ. Հանգիստավես Արքա-
դանի:

* Եր. 23 Ալեքա. — Տօն Նկեղեցւոյ ի Բաւակա-
տիս Ս. Խաչին: Ա. Պատարագը ժամանցուեցաւ ի Ս.
Գիշառակիր: Ժամաբարին Էր Հոգ: Տ. Խարեկ Վրդ
Ալեքադի էան:

— Խաչվերացի մէծահանգ և Խախտածակին ի Ա
Յակով Խախտածեց Գեղզ. Տ. Շահնշահ Եպս. Աձէմնան
որ ապա Ս. Խաչումայտի մասահաքը թափառով փախազ-
րեց Աւագ Ալեքսան: Անկէ Եաք կատարեց սարկաւագա-
կան կոչման արարողութիւնը Արարակիք Տրց. Պա-
րոս Սարգսիսեանի և Ուր. Տրց. Համբարձում Պայեա-
նի:

— Գիշերասկզբիցին, Այսոք Տաճառին մէջ պաշտը
և զանու Հելենայէցի և Հակիման արքարողութիւններ
Հանդիսացնեան էր Գլուխ. Տ. Նորայր Ենոս. Պատարեան

❖ Կիր. 24 Աւոր. — ՏՕՆ ՎԵՐԱՅԻՌՈՒՄ Ս. ԽԱ
21Ն: Օրուան Հանգիստառը Ա. Պատարագը՝ Մայ-
Տաճարի Աւագ Աբեղնինք քայլ մատոցյ Գերշ. Տ. Ճա-
չէ Եպօ. Անձնանեն, որ Է կատարեց Սարգաւագիս-
ձևադրութիւն: «Հայր մերքին առաջ, բայ սովոր-
րութեան, Լուսաբարազիս Գերշ. Տ. Հայրիկ Արք-
Աստվածանի զլաւառութեամբ կատարուեցաւ Հոգե-
Հանգստան Հանգիստառը պաշտօն՝ Ա. Աթոռոյ և
Աղջի բարերարներ Կարապէս և Գրիգոր Մելիքնեա-
եղբայրներու Հոգիներուն Համար: Արտարութիւննե-
րը ձայնափուլեցաւ խրայէլած սատիկիայտնին:

— Կէսօրէ Ետք, Առաջնորդի մէժառանձէն առ
դպուանձնին ի Ս. Յակով Նորբազունց Լուսաբար
ոյն Գելը, Տ. Հայրիկ Արքեպոս. Առլունեան:

* № 25 Ազգութ Եղանակը սպառությունը՝ 0, 70
տորությունը մասնավորացնելու ի Ս. Գլխադիքի ժամանակական
էր Հազար Տ. Գլխակ Արք. Մարտինան ։ Ազգ, Լուս
ու բարություն Գերշ. Տ. Հայրիկ Արքանի պահպանություն
խաղաղէց Հազար անգամ առաջանաւ բիւ:

Ք Եր. 30 Ակադ. — Տօն Խաչի: Ա. Պատուաց
մասուցուեցաւ Աթայք Տաճարի Ա. Նշան վլթնամա-
րտէ մէջ: Ժամարտան էր Հազ: Տ. Հայկասէր Վա-
Պայրամնան:

* Կիր. 1 Հակո.— Բարեկեննան Վարագյա
և ամի պահց: Ա. Պատրիարք մասուցուեցաւ ի
Յարութիւն, Ա. Խուռարիչ և կը զեցին մէջ: Ժամ
առանց էր Հաց: Տ. Խաժանկ Արդ. Պարսամնան:

❖ Ա. Բ. 6 Հակոմ. — Նախառածնութիւր պաշտուացաւ Կայսր Պատմիւթեաւ Ս. Գէպրդ Եկեղեցիին մէջ: Հանդիսապեաւ արք Քը. Տ. Նորայր Եպս. Պատրիան:

Փ Եր. 7 Հակո.—Ա. Գեղրզայ զօրավարին: Բառ
սովորութեան, Ա. Պատուադը մասուցաւեցաւ Ղրո-
տիներու Ա. Գեղրզ Ակեղեցին մէջ: Ժամարարն էր
Հոգ: Տ. Գեղրած Մ. Վրդ. Զաքարեան, որ և քրո-
գեց, Թօնուան ունենալով օրուան ձևուու Ականոննէն
ԱՄի գործութիւն յախցանէ, որք սպանունէն զմարդինք
բացարձութիւն զոյլ յախտանիւրը բառին: Եթի
ո գարճի Թափօններու Խախագաւանց Հոգ: Տ. Հայ-
կասի Վրդ. Պայրութեան: Արարողութեանց ուսուր-
տին, Միաբանութիւնը պատուահրուեցաւ Ղոտինե-
րու Ժամարարի Հոգէնորհ Տեսչէ:

— Կէսօրէ Էտք, Լուսաբարապէտ Գերջ- Տ. Հայր-
սիկ Արքազոս. Ալուսնէնանի զիմանը ու թէամբ, Միաբա-
նաթիւնը Հշրաշափառազ մատք զօրծեց Ա. Յարու-
թէան Տաճար, ուր պաշտառեցան Էրեկոյնան Ժամեր-
դու Բիհնն ու Վարդապայ Խոչչ Խախտանեակը՝ Ա. Լու-
սաւորիչ Էկկէցիին մէջ: Ապօք կատարեցան Տնօ-
րինակն Խրստակիւն այցելութէան հաղորդաւոր Բա-
փօր Տաճարին ներս: Թափօրապէտն էր Տաճարին Տե-
սուչը՝ Հոգ: Տ. Վագարչ Վոր. Խախտանեակն:

❖ Եկր. 8 Հայու— Տօն Վարպետ Ա. Խաչին:

Արքեպիսկոպոս մատոյց օրուան Հանգիստոր Ա. Պատրիարքը Քրիստոն Ա. Գերեզմանին վրայ : «Հայր Տէրքէն առաջ, Ամէն : Պատրիարքը Ա. Հօր Համբաւոց Հոթեամբ, կատարուեցա Հայրապետական Մագթանը Ամէնայն Հայոց Կաթողիկոս Տ. Տ. Վազգէն Ա. ի օճան 17-րդ տարեկանըն առթի :

— Իսկ Ոէմէլէի մէջ, Ա. Գերգոյ Վանքի տարեկան աւատագնացւթիւնն ու մատագորչնէք կատարուեցան աւանդական Հանգիստորութեամբ և նախագահութեամբ տեղուութեամբ Տեղուութեամբ Տողշ : Տ. Պարտ Վազգէն Երկցւնանի : Ա. Պատրիարքը մատոյց Տողշ : Տ. Վազգէն Արք : Այսքաղեան, իսկ Տողշ : Տ. Վազգէն Մագթը Զաքորեան իսկական Հոգեհանգստեան պաշտուածքի իմաստին շարութ :

¶ ๔๘. ๑๔ Հակո—Ա. 72 աշակերտացն Քիլստ.
սի: Ա. Պատրիարք, Մայր Տաճարի Ներքին զամբուղը
Ա. Գեղարդաց սեղանին վրայ մասոյց Հաց: Տ. Ախոն
Վ. բարք. Մասեմն:

❖ Կիբ. 15 Հակու.— Ա. Պատարագի մասնակտությունը կազմութեալ է Ա. Հրեշտակապետ։ Ժամանակը էր Հոդ. Տվյալները Ալյաջեան։

* Աւր. 20 Հակո.—Թարգմանչաց հանդիսաւ
հախատածակին ի Ա. Յակով հախազահեց Գէրշ. Տ
Նորայր Եղիս. Պատաքան:

* Ծր. 21 Հոկտ.— Ս. Խարզմանչաց Վարդապետացն մերոց (Տօն ազգային և եկեղեցական): Մայ. Տաճառի Աւագ Ալեքսանդր վրայ պատարացեց Ս. Էջմիածնի Առաջնորդության համար և առաջնորդության համար:

ածնի Միարու և Խառնաբարեն Տրըստը Շ. օք-
ժամանակ Հոգ. Տ. Չարենց Մ. Վրդ. Պարոնինա, ո
համա քարոզեց թագավորականիք վարդպատճեններ գործի
շարք, յայնին կողմէ իր բարեկազմական խորոշ
գոցացմանը Ա. Երկիր իր տաշիր այցելութեան ո
սիրով, ինչպէս նաև իր խոր զնաւատառը հանգէ
կրթական այն գործին՝ որ յառաջ կը տառափ Ա
Յակոբի Հովհաննիքին ենթա Ամեն. Պատրիարք Ա. Հա-
րուստան զեկավարութեամբ, և ոգ չարունա-
կութեան և թագավորականց շարժումով սկսում է

զարձին: Ա. Պատարագին և Տոք, Քերը. Տ. Շահէ Եղիշ-
կոսոսիր պահաւարութեամբ կոտորուեցու Հոգի համե-
զանան Համբառաւու պատասխանը՝ Ա. Աթոռու և
ազգին մեծանուն բարեկար Պալուստ Կիրայինիկանը
հայոց նաև իր տիժաջ և Ֆեազաց Հոգիներուն Հո-
մար:

Տ կիր. 22 Հակո.— Ա. Պատմագր ժամանակ-
ցաւ ի Ա. Յարսթին, Ա. Լուսաւորիչ Էկղզեցին
էլլէ: Ժամանարն էր Հայ: Տ. Մուշեղ Վրդ. Թաշճ-
ևնի:

❖ Ծր. 28 Հակո— Ա. Զարից Աւետարանչաց տա-
նին առթիւ այս տարի Էլա Ա. Պատարաց մատուցածէն
կարելի շեղու Ա. Յարութեան զաթի Ա. Յոհաննէն ս-
և եւստացեած մատրան մէջ, բակր իցուած բրդարմ
նօրագութեանց շինուածնենի թերթի : Փիլատէն՝
Պատարաց մատուցածէցու Ա. Գիլապղի մատրան մէջ:
Ժամանակ էր Հոդ: Տ. Հայկասէր Վրդ. Պայրում-
Լուն:

Տեղի 29 Հոկտեմբեր 11. Պատարագը մասնաւուց
շահ է Ա. Յակով: Ժամանակն էր Հոդ. Տ. Գիտակ
Ալեք. Մուրանեան:

* № 30 Հակո—Ա. Ցովսեփյա Աստուածածին
առնին առթիւ, Ա. Պատարաց մատացուեցաւ Գլթաւ-
մանին Ա. Աստուածածինը Տաճարին մէջ, Հայր Յով-
սէփի գերեզմանին քրայ: Քնիկաւ սովորութեան
համաձայն արքապատմանը կը Խախագահէք Ժամար-
հապը, Հազ: Տ. Յովսէփ Քրդ. Մամուր, իսկ պատ-
աշպից էք Տաճարին Տեսուչը՝ Հազ: Տ. Մառել Արգ-
թաւ Հանու:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

¶ 52. 29. Յանիս. — Կէսօրէ Լոր, թիգառամէկնույ
Պապուկան Նուիքակ Մօնս. Փիս Լուկիի Հարսէրին,
Ամեն. Պատրիարք Ա. Հայրը, ընկերուցառթեամբ
Հազ. Տ. Կիւռօչ Մ. Վրդ. Գարդիկևսնի, Ներկայ պա-
նուկցու Լատինաց Պատրիարքարանի Էկկեցեցին մէջ,
և. Ա. Պատու Զ. Պատիք զահակայոթիւնն Օրդ տարե-
գործին և անունաւոնին առիթներից, Նորին Գերո-
պատուածքին Մօնսնելուր, կողմէ մասուցածած
Հանդիսաւոր Ա. Պատրիարքին և անոր յաջորդոր
Մայթմանըն՝ սուսն Նուիքակնց Լատինաց Պատրիարք
Մօնս. Տ. Ժիւրօծ Գէմբիթի:

¶ № 14. Венгрия.— Церкви и храмы. Фотографии и та-
ким же манерах как в Греции. Фотоаппаратом № 109. Снимки
изображают храмы и церкви в различных местах Венгрии.
Снимки сделаны в 1895 году. Фотография № 109. Фотоаппарат № 109.
Фотоаппарат № 109. Фотоаппарат № 109. Фотоаппарат № 109.

Հ Ա Ր Ա Վ Ո Ր Ո Ւ Թ Ա Յ Ա Ր Ա Վ Ո Ր Ո Ւ Թ Ա Յ
Հ Ա Ր Ա Վ Ո Ր Ո Ւ Թ Ա Յ Ա Ր Ա Վ Ո Ր Ո Ւ Թ Ա Յ

* B.P. 25.0 gsm.—H. 0.1 mm. of *humpback*.

Հազը. Տ. Աւելիով Վրդ. Աստվածան Ամերիկայի ժամանեց Ա. Աթռ. : Հազը. Հայր ասրբը իր քարթաւուն մը այցելութեան աւատըն ընդունեց ծայրագոյն փրապետութեան աստվածաները Ամեր. : Պատրիարք Ա. Հօրդէն, Հինգշարքի, 31 Օգոստոսի էկուորէն վերէ. Մայր Տաճարին մէջ :

Հ Բ Հ. 4 Ակուա.— Այս առաջնա վերաբերությունը թափանցած է Երկրագործական պարտադիր ամառային համակարգության մեջ:

Տէ զէ, 5 Ալեքսանդր Առաջին միաբաններէն
Հայոց Տէ Առաջին Արք Առաջական մէկնէցու Զը-
միկը թագավոր առաջնելու :

¶ Է. 7 Ակուն — Ա. Աբամիս միարան Հազը : Տ-
Գեղամ Մ. Վարդակական վերագույնած Զերկանու-
նին, ութ տարիներ արդինաւոր կերպով Համարէի
Լազ Կոմիկաթայքի Հայ Համայնքը :

❖ Կից. 10 Ալուս. — Կէսօրէ առաջ, Հազը. Տ-
կիբրեղ Մ. Վրդ. Գարբիկան Է. Հազը. Տ. Գիտակ Վրդ.
Մուրասեան Անթրակ գանու Եցան Ռուսաց Եկեղեցին
մէջ, Առակնառյի Է. Համայն Բռուսիոյ Պարքորով
Ամէն. Տ. Գրէնին անուան առնին առթիւ մատուցուած
Հանցիսուոր Մ. Պատարագին Է. անոր յանձնագող ըն-
պահելութեան:

❖ № 2. 18 Шевченко — Павлович, Мария. Фамилия бывшая — Шевченко. Место рождения — село Красногородка Белгородской области. Гражданство — советское. Пол — женский. Дата рождения — 1912 год. Место рождения — село Красногородка Белгородской области. Год смерти — 1972 год. Возраст на момент смерти — 60 лет. Место смерти — село Красногородка Белгородской области.

* 72. 27 Ηλεον.—Στρέψις Σωματικοτεχνίας πο-
νησίας απόβλασης, ήξανθράκη λαρή, Φαινόμενον της φύσης. Ρή-
ση Τροπής ή καρδιή θυμίας μεταρρύθμισης μέχρι αποτελεσμάτων ρύπων.
Λεπτομέρεια στην πρώτη εργασία της φυσιολογίας η θεραπεία. Σ. Σωματι-
κούς πόνους. Πάσχας λαρών. Σωράς. Σ. Φαρμακον Κρητ. Βρετανικής Λε-
σβους ή Στρέψις λαρών.

¶ 7: 18 Հակո—Ա. Խըմբածեփի միաբան և թու-
մանիք Հայոց Առաջնորդի օգնական Հազը. Տ. Զաքէն-
ց. Վարդ. Պարսկան Խամանէց Ա. Աթոռ, որ մասց
առաջ առաջ.

* Եշ. 30 Եօյժ. — Հազ. Տ. Միքան Գրք. Միքան
և Տէկենցաւ Գոյի Փորսիությաց Անը Ֆրանսիակո բացա-
րը, ոստինմէլու Համար Հայութիւնը տեղուայն Հայ
Համայնքին; Իր ահզե Առաջ Թարգման կարգուեցաւ
Հայ. Տ. Վեհակ Առաջ Առաջական.

ՅԱԻԵԼՈՒԱԾ

**«ՍԻՌՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒՂԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ
ԸՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍԱՏԱՆ ԵՆ ՀԵՏԵՒԵԱ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ**

Թանարկայի մը Յուշեր — Արժեն Ական: Նուէր Բարթող Մինասիանէ: Տառապանքի տարբներ գ. Նժդեհի հեռ: Պ. Այրէս, Տպ. Արժենիա, 1970, էջ 203: Օրինակ մըն ալ նուէր ստացուած է Նշոյնակէն:

Հայկական Մանրանկարչութիւն: Նուէր բառ վերնոյն: Երեան, «Հայաստան» Հրատ., 1949, էջ 234:

Յուշակ Հայերէն Ջեռազրաց Զմմարի Վաճիի Մանրանկարանին (Հառոր Բ.՝ Անտոնիան Հայաբաժնյաց): — Կազմեցին՝ Հ. Ն. Ակինեան և Հ. Հ. Ասկեան: Հայկական Մատենաշար գ. Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Խուիրատու): Վիշնեա, Մախմարեան Տպարան, 1971, էջ 322:

Գանձեր Վասպուրականի (Հառոր Առաջին): — Երուանդ Տէր Մկրտիչեան: Նուէր Հ. Բ. Ռ. Մ. Ա. Մանուկեան Մշակութային Հիմնադրամի կողմէ: Պատմոն, Տպ. «Պայքար», 1966, էջ 39:

Կիւրոսապատճեմ — Քահնութիւն: Ֆրանսերէնից թարգմանեց՝ Աշոտ Մուրադիան: Կան: Թէհրան, Տպ. Մազկրն, 1971, էջ 331:

Յուշամատեան Տ. Թէկորոս Ա. Քինը. Ֆրենանի — իր Քահնանայագործութեան Յիշնամեակին և Վախճանման Ա. Տարելիցին առթիւ: Նուէր Օննիկ Ֆէլճեանէ: Խաթանովուլ: Տպ. Պայքար, 1971, էջ 27:

Հայկական Մանրանկարչութեան Գլանորի Կպրօցը — Ա. Ն. Աւետիսեան: Նուէր Երեանի Մաշտոցի Անուան Մատենադարանէն: Երեան, Հայկ. ՍՈՀ ԴԱ Հրատարակչութիւն, 1971, էջ 199 և 45 մանրանկարներ:

Վաց Ժամանակագութիւն (1207-1318) — Թարգմանութիւնը հին վրացերէնից, առաջարանը և ծանօթագրութիւնները Պարոյր Մուրադեանի: Նուէր ըստ վերնոյն: Երեան, Հայկ. ՍՈՀ ԳԱ Հրատարակութիւն, 1971, էջ 222:

Վաց Տամար — Շահան Շահնուր: Նուէր Յառաջէնն: Փարիզ, Տպ. և Մատենաշար Եթառաջի, 1971, էջ 169: Գիրքին համբ կայ նաև Յանելուած մը՝ Յ էջ և Վանան Թէփեան: Ճաշակ մը իր քերթուածներէն՝ 17 էջ:

Արզարութեան Ականանեները (Վ. Էղ. Արանանենեն կեանքէ) — Խորէն Արքագեան (Խուիրատու): Պէյրութ, Տպ. Առլաս, 1971, էջ 18:

Անրի Գաշնազիր 1920-1970 — Ա. Վաչէ (Խուիրատու): Ազգային Մատենաշար Բացարիկ թիւ: Պէյրութ, Տպ. Մշակ, 1970, էջ 80:

Հայր Աւենին Ակիշան (Ճննդեան 150 ամենակ) — Ա. Վաչէ (Խորու): Ազգային Մատենաշար թիւ 2: Պէյրութ, Տպ. Սեան, 1971, էջ 32: (Ա. Վաչէ = Արժեն Տօնյեան): [էջ 100:

Խոպոյ Հարդիզներ — Արժեն Տօնյեան (Խորու): Պէյրութ, Տպ. Սեան, 1969, Քնիր Ժողովածու Հոգեւոր Պամուրինեներու (Բ. Տպագրութիւն) — Հաւաքեց Նարդաւուի Յ. Մարգիսսեան: Պէյրութ, 1971, էջ 366: [էջ 126:

Ես եր Միրեմ Եւենիր — Յ. Մաթեան (Խուիրատու): Պէյրութ, Տպ. Առլաս, 1970,

Խարօս — Արամ Հայկազ (Խուիրատու): Պէյրութ, Տպ. Մշակ, 1971, էջ 333:

Աւենարանի Վեր. Վահրամ Թարիկեան, Կամաւոր Զինուոր Քրիստոնի — Համարդրեց Ս. Ս Ֆրատըգնեան: Պէյրութ, Տպ. Եիրակ, 1968, էջ 203:

Հայ Կարոլիկ և Աւենարանկան Յարանանութեանց Բամանումը Ժ. Քարտուս Հայոց — Բիւզանդ Եղիայեան: Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տան Կիլիկիայ, 1971, էջ 563:

Խաղբական կամ Պառշեանի Հայոց Պամուրիան Մէջ (Բ. Հրատարակութիւն) — Գարեգին Կաթողիկոս Յովուէ Քեան: Հայկական Մատենաշար Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան (Խուիրատու): Անթիլիաս, Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տան Կիլիկիայ, 1971, էջ 523:

- Եղիշի Շնորհային Մրգագրութիւններ — Մարտիրոս Մինասեան Նույրատու:** (Որոն, 1971 նոյ. - դեկտ., թի. 11-12, էջ 437-448): Երասագէլ, Տպ. Ս. Յակոբանց, 1971:
- Դռանի Հայկական Վաճառքը — Ս. Խազէսս, Ս. Առեփանոս և Ս. Ամենափրկիչ:** (Ե. Գ. Մինասեան (Նույրատու): Խելքան, Տպ. Մոզերն, 1971, էջ 1-2):
- Ծեղափախական Ավազու — Տրդ Համար թի. 11 (9): 1971: Պէյրութ, Հրատ. և նույր Առաջի: — Մասացանք նաև նոյնին թի. 12ր (9):**
- Փաւից Տե՛ Աղաւնայից — Հաւաքրց Գանձել Վրդ ։ Շամիկան (Նույրատու): Երասագէլ, Տպ. Ս. Յակոբանց, 1971, էջ 3:)**
- Պատմութիւն Անկիւրիս և Անանիք Հայոց Նախարարիստունէական և Հին Գառագական Ծրջաններէն մինչև 13-8 թուականը) Աշխատասերեց՝ Առիս Օտական Գառարարան (Նույրատու): Պէյրութ, Տպ. Տօնիկեան, 1968, էջ 72:**
- Կանոնագրութիւն Լուսոնահան Համայնքային և Ավելիցածական Կազմակերպութեան — Հաստատուած և վահարացուած նորմն Ս. Օճախի 8 Տ. Պատմագէն Ավելիցածական կազմէ 2 Պատմուած 1-7ին (Հայերն և Անդրէն): 1-7, էջ 22:**
- Անշաղայի Տաղեր — Արմէն Սեան (Նորու): Պ. Այրէս, Տպ. Արարատ, 1972, էջ Հայտատնի Վերաբեկու Հոսունէական Քրամիւ և Մեղադիններ — Զարեհ Պատմական Առաջանացարաններ: Արմէն, Արտադասարան, 1971, էջ 12 և 38 Տախտակի:**
- Կանոնագրիւն Հայոց (Բ) — Աշխատասերութեամբ Վաղգէն Յակոբանի: Նույր Երեանի Մատենագարանէն: Երեան, Հայի: ԱՅՀ Ա. Հայոց Հարաբեկան և Արմէն, 1971, էջ 473:**
- ՄԵծ Պահի Կիրակիներու Առի Ծղրան — Շնորհ Արքեպիսկոպ. Գայուս ստեան: Խաթանուու, Տպ. Օյս, 1971, էջ 13: Նույր Հեղինակներն և Այրութ, Հայոց Առաջանականի:**
- Հայոց Տանրէսականը — Տանհաննէս Ենիրազ: Նույր Արամ Մերտիշեանի: Հայոց Առարածների Յահերժառութիւն: Պէյրութ, Տպ. Սեան, 1967, էջ 79:**
- Աղդիի Խշանաւուինի (Տրամ և արար Յաղագէնը) — Բարսեղ Պ. Յարսումիւնան: Նույր Առաջանացարանը: Հայի: Տպ. Արարատ-Յ. Յ. Թօրայեան: 193, էջ 13:**
- Համար և Տօմար Վահանականութեան — Գ. Ս. Գայուս Առաջանական: Ի Պէտա Աղգային Նախակրթարաններու, Խնքնեանել ուսանողներու, Հայ առարականներու և Նույր Առաջանացարանի: Պէյրութ, Տպ. Խուսարձակ, 1972, էջ 2 և:**
- Պատմութիւն Անանուն Զբացազի — Կարձեցեալ Հասպուն Բազրատունի: Թարգմանութիւնը գրաբարից, առաջարան ու անօթազրութիւններ Ա. Հարութիւնների և Առաջանացարանի: Հայերն և Առաջանացարէն: Նույր Երեանի Մատենագարանէն: Երեան, Հայի: ԱՅՀ Ա. Հայոց Հարաբեկան և Արմէն, 1971, էջ 237:**
- Հայ Գեղարուհանուկ Արակի Աղքարնաւութիւն (Վրդ Դար — Մայիս Ավագութիւնը Հրատան և Նույր Առաջանացարանը: Երեան, 1971, էջ 3):**
- Առաջի Բարիկացի (Նորդ Դար) — Առաջան Ասկրութիւն, բնեական բնագրեր և ծանօթազրութիւններ Արշալոյս Պաղինաւունի Հրատան և Նույր Առաջանացարանը: Երեան, 1971, էջ 38:**
- Դարձուածարական Բացարական Բառարական Դրացական: Հայուսու — Գ. Ս. Բնեկիրեան: Նույր Հեղինակներն Երեան, Տպ. Հրատան, 1971, էջ 1:)**
- Դաղրական Դամականական Դաշտի Բառականը և Առաջանացարանի մասին Առաջանացարի մր. Ար Բագարական Էկպրեսու Հրատանոյ Հաստատուեցաւ Անելիքու և եղան Գայուս առարականներու Դաստիարակի: Անգլերն ըրազրին Հեղինակը Գեղարդ Ա. Արագիւնական (Նորու): Թրգմ. Յազսէփ Խուսայինան: Պ. Այրէս, Տպ. Արարատ, 1971, էջ 8:)**
- Հայոց Փայտ Ակնուց Դռանի Հայուս Հայուսական Համարական Դրացական: Հայուսու — Գ. Ս. Բնեկիրեան: Նույր Հեղինակներն Երեան, Տպ. Հրատան, 1971, էջ 1:)**
- Բ Խորոց Արժի Խոսք Ընդ Ֆաղութիւններ — Դարեցին նոր Ասրդիսական Նույր Խոսք: Նույր Ձուզական, Տպ. Արարատ (Նորու): Նորդ Ձուզական, Տպ. Ա. Ամենափրկիչ, Վանքի, 1971, էջ 20:**
- Բ Խորոց Արժի Խոսք Ընդ Ֆաղութիւններ Երանի Առաջան Բառական Բառագիւնական (Նորու): Թրգմ. Յազսէփ Խուսայինան: Պ. Այրէս, Տպ. Արարատ, 1971, էջ 62:**
- Առաջ Խոսչ Դարձուածարական — Խաթանուու, 1953-1972: Տպ. Երարքու, 1972:**

- Արք Տուն Շինեց** (Պատմուածքներ և Պատկերներ) — Ֆիլիք Զաքարեան (Խուբս-րատու): Գէյրութ, Տպ. Երբակ, 1972, էջ 387:
- Եռշամատեան Ծորելեան Մրածշապետ Նվիկողայոս Թաքարեանի (1921-1971)** — Նուէկ Յորելեարէն: Խոթանպուլ, Տպ. «Ժամանակակից», 1971, էջ 117:
- Ամեն Մարդ Թնհնուկ մը Աւնի** (Զաւեշտ մեր օրերէն, մէկ արար) — Գիսաւոր (Խուբրատու): Պոսթըն, Տպ. «Հայրենիք», 1971, էջ 23:
- Ընդհան Նշումներ** (Բ. Հատուր: Եկեղեցական - Սաղիմական - Հայրենական - Հայ Թագուական - Հայազահպանուական) — Հմայեակ Ծ. Վրդ. Ինդուիզան (Խորտ.): Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1971, էջ 180:
- Եռշ - Երեկոյ, Խուիթուած Պարոյ Սեւակի** — 28 Նոյեմբեր 1971: Հայ Մշակութային Մինիստիւն, Նիւ Եորք: Կազմեց և գեղազարդեց՝ Մինաս Մինասեան:
- Պատարազամասոյց Հայաստանիայց Նկեղեցւոյ** (Հայերէն և Անգլերէն): Նուէկ Սուրէն Սրբ. Առաքելեանէ: Նիւ Եորք, 1979, էջ 7:
- Ճեմաքներ, Զուարեալիքներ** — Արամ Աղնաս: Տիրզորն Հայթո, Միշիկըն, 1971: Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1971, էջ 19:
- Հորոնդ Մը Կը Փեսուի (Ուզոյ)** — Ամրինէ Տատրեան: Նուէկ Շաբաժարա: Օրաթերթէն: Խոթանպուլ, Մատենաշար Մարմարա, 1971, էջ 232:
- Իրանի Ժամանակակից Շամասեալուրինը** — Զօրայր Միրզայեան: Նուէկ Յենիկըն Մակարեանէ: Գէյրութ, Տպ. Մեան, 1978, էջ 76:
- Քաղաքանիսառուրին** (Նշխարներ Երանահայ Անցնող Մերունդից) — Գասպար Յակորեան: Նուէկ բատ վերնոյն: Թեհրան, Տպ. Ալիք, 1966, էջ 112:
- Վասպաւրականի Շուշանը** (Հօրաքրոչ Անմոռաց Յիշատակին) — Ալիս Արագեան: Նուէկ Բատ Վենիքնոյն: Գէյրութ, Տպ. Մեան, 1970, էջ 19:
- Արտմը — Մահուաւ Յիսուսին** (Երանահայ Անցնող Մերունդից) — Հրատ. Համբաւ Յիսուսին: Նուէկ բատ վերնոյն: Գէյրութ, Տպ. Մեան, 1972, էջ 550:
- Մը Իջնում է Վարազոյըր (Բ. Հատուր)** — Մ. Մարտիրեան: Նուէկ բատ վերնոյն: Դէպքեր և Դէմքեր: Թեհրան, Տպ. Մերկըն, 1972, էջ 3:
- Լուսաբացէն Մայրամուս** (Հին ու Նոր Քերթուածներ) — Վահան Խիւտավէրտեանեան (Խուբրատու): Խոթանպուլ, Տպ. Օյա, 1972, էջ 78:
- Ծաղկեփունջ (Քամասունինդամեայ Գրական Գործունէութեան Առթիւ)** — Զարբէ Պապոււ: Նուէկ Զարբէ Ծ. Վրդ. Պարոնեանէ: Պուրէլ, Հրատարակութիւն Շնոր կեանք: թերթի, 1951, էջ 30:
- Համապատկեր Երեմանիայ Գրակոնուրեան** (Բրդ Հատուր — Յ. Օշական: Արուեստագէտ Մերունդ — Եղիշէ Գուրեան, Պանիէլ Վարուժան, Զազէլ Եսայեան: Նուէկ Ս. Յակորեանց Տպարանէն: Գէյրութ, Տպ. Համազգային, 1978, էջ 353:
- Մէր որ Գիմ Տունէր** (Պատմուածքներ ու Վիխակներ) — Սիրատ Փանոսեան (Խուբրատու): Գէյրութ, Տպ. Մեան, 1968, էջ 433:
- Վարք Կոնիսա Լուսինացիի** — Միքատ Փանոսեան Խուբրատու: Գէյրութ, Տպ. Համազգային, 1971, էջ 112:
- Լուսաբացէն Ճանապարհով** — Յակոր Մանուկեան (Խուբրատու): Գէյրութ, Տպ. Համազգային, 1971, էջ 5:
- Պարբեազիր 1969-1970:** Հայ Աւետարանական Վարժարաններու Աւուցչական Միութիւն, Հիմնուած 1939ին — Լիրանան Գէյրութ, Տպ. Գալֆայեան Հրատարակչական Տական Տան, 1971, էջ 124:
- Հայերէն-Անգլիերէն Արդի Ռառարան** — Աշխատասերեցին Վեր. Տիրքան Խընդրունի և Մարտիրոս Գուշագճեան: Հրատ. և Նուէկ Տօնիկեան Հրատարակչատան: Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1970, էջ 416:
- Գիւրուսոյց Հայերէն Անգլիերէն Զենցարուրին** (Բ. Տպագրութիւն) — Պատրաստեց Պ. Պ. Անձեւան: Հրատ. և Նուէկ կ. Տօնիկեան և Արդիք Գրատան: Գէյրութ, Տպ. Տօնիկեան, 1972, էջ 23:
- Ընդպահակ Խաղաղանի և Ընտանիքի Բարեկամը** (կ. Տպագրթ.): Կազմեց կ. Կիլիկիցի: Տպ. և Նուէկ Տօնիկեան Տպարանի: Գէյրութ, 1972, էջ 1158:
- Երեւի Ճամբով** — Վարանգ (Խուբրատու): Թեհրան, Տպ. Եայիրի, 1972, էջ 93:

- Աժիկին Խորհուրդները —** Դաքլ. Ա. Քարաջաշեան (Խորհրդառու): Թէհնութ, Տպ. Արարտ, 1972, էջ 55.
- Դեսպան Գլուխը —** Անահենչ (Խորհրդառու): Թէհնութ, Տպ. Արարտ, 1971, էջ 356.
- Համազարք —** Եղանակիա Լաբրիֆա Տէ Պալակէր: Հրատ. և Խուլք Արևո — Վեհնեսիկ, Ս. Ղազար, 1971, էջ 258.
- Your Death For My Delight (A Middle East Thriller)* — Anoushavan J. Simonian (presented by the author). Beirut, Atlas Press, 1971, pp. 192.
- Jacome Abuna, An Armenian Bishop in Malabar (1503-1550)* — By Roberto Gulbenkian (presented by the author). (Arquivos do Centro Cultural Português, Volume IV). Paris, Fundação Calouste Gulbenkian, 1972, pp. 149-176.
- Etchings* — Tuvia Beeri. Jerusalem, Israel Museum, the I. M. Cohen Graphic Gallery, Winter 1971, Cat. No. 90.
- The Parade of Passion* — Kegham - Keghag. Preface by Lindy V. Avakian. (English and Armenian). Hollywood, California, 1970, pp. 114 + 97. Presented by the author.
- The Jewish State (Der Judenstaat)* — By Theodor Herzl. A new translation by Harry Xohn. With an Introduction by Joseph Adler. New York, published and presented by Herzl Press, 1970, pp. 110.
- A Primer of Joy: Principles of Occult Power and Healing in Action* — Nevert Najarian. Philadelphia, published and presented by Dorrance & Co., 1971, pp. 99.
- The Inauguration of Gregory H. Adamian as President of Bentley College*, Sunday, the 13th of December 1971, Lindsay Hall Auditorium. Presented by Bishop Noray Boğharian. "The Bentley Alumnus" Volume XIII — No. 2, Winter 1971, pp. 32.
- Cultura Armenia* — Rosa Majian (presented by the author). (In Spanish). B. Aires, Euka, Editorial Universitaria Kennedy Argentina, 1971, pp. 140.
- Music Calendar 1972*. New York, C. F. Peters Corporation, 1971.
- Annual Report* — St. Sahag - Mesrob Armenian Church of Wynnewood, Pa., 1971.
- The Old Calendarist* — Annual — 1972. Bournemouth, St. George Orthodox Information Service, 1972, pp. 32.
- An Exhibition From the Collection of Dr. Paul Z. Bedoukian of "Armenian Coins and Medals"* — Opening Dec. 13, 1971. New York, Museum of the Diocese of the Armenian Church of America, 1971.
- Remarques Inédites de Meillet sur les Textes des Historiens Arméniens* — Par Martiros Minassian (présenté par lui). Extrait de la "Revue des Etudes Arméniennes", Nouvelle Série, Tome IV. Paris, Librairie C. Klincksieck, 1967, pp. 37 à 48.
- Emploi du Génitif Substantif en Arménien Ancien* — Par Martiros Minassian (présenté par lui). Extrait de la "Revue des Etudes Arméniennes", Nouvelle Série, Tome VII. Paris, Librairie C. Klincksieck, 1970, pp. 13 à 34.
- Concordance and Texts of the Armenian Version of IV Ezra* — Edited by Michael E. Stone. Computer Program for Concordance prepared by Zion Busharia. "Oriental Notes and Studies" No. 11. Jerusalem, published and presented by the Israel Oriental Society of the Hebrew University of Jerusalem, 1971, pp. 346.
- A. Meguerditchian presents the following books: —
- A New "Shilling" Arithmetic* — Charles Pendlebury, assisted by F. E. Robinson. London, G. Bell & Sons, Ltd., 1946, pp. 176 + XXXIV.
 - Hints for Amateur Actors* — By Conrad V. Carter. Warne's "Recreation" Books. London & New York, Frederick Warne & Co., Ltd. 1934, pp. 71.
 - The United States and the Armenian Mandate* — Woodrow Wilson. An article in the June 1920, No. 151 of "International Conciliation". Greenwich, Conn., U.S.A. American Association for International Conciliation, pp. 13 to 17.
 - Lecons de Langue Française* — Cours Préparatoire. Par Une Réunion de Professeurs. Alexandrie (Egypte). Procure des Frères.
 - Mon Premier Livre de Lecture* — Faisant suite au syllabaire No. 5-E. Par Une Réunion de Professeurs. Paris, Librairie Générale de l'Enseignement, No. 8-E, 1947, pp. 46.
 - Deutsch Lernen Leicht Gemacht (German)*. Deutsches Sprachlehrbuch für Anfänger, bearbeitet von Hermann Kessler. Neuauflage des Buches "Deutsch für Ausländer" von Walter Weber. 2. Tell. Salzburg Verlag für Wirtschaft und Kultur, pp. 48.
- The Moon Sails* — A Novel by Emmanuel P. Varandyan. Delmar, New York, Pinnacle Publishers, 1971, pp. 251.



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Խ Մ Բ Ա Գ Բ Ա Կ Ա Ն		
Հայ Գրականութիւնը	Ա. Գ.	302
Ա Գ Բ Ա Կ Ա Ն		
Հերանոսց Առաքեալը	Ե.	305
Ա Ս Տ Ա Կ Ա Ն Ա Բ Ա Կ Ա Ն		
Տեղի Աստվածաբանութեան	ՄԱՐԱՐԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ	312
Կ Բ Օ Կ Ա Կ Ա Ն		
Փորձութիւնները Կեանին Մէջ	ԳԵՂԻԳ Ա. ՃԵՆԵԿԵԶԵՄՆ	318
Շ Ի Ա Կ Ա Ն		
Հայց Եկեղեցւոյ Միսակատարութիւններէն	ԶԱՅԵՆ ՄԱԳԱՍԻՏԵԱՆ	320
Գ Բ Ա Կ Ա Ն		
Ըսէ Պիանի, ևս Խնչպէս Սիրոս Ցանձնեմ Օտար Հոգին	Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ	322
Բ Ա Ն Ա Ս Ե Գ Ա Կ Ա Ն		
Հայոց Լեզուն	ՅՈՎՀԱՆՆԵՍ ՇԵՐԱԶ	323
Լ Ի Զ Ա Կ Ա Բ Ա Ն Ա Կ Ա Ն		
«Պոլիսի Հայելարը» Թէոդիկի	Հրատ. Մ. ՄԻՆՈՒՄԵԱՆ	325
Մ Ա Տ Ե Ն Ա Գ Բ Ա Կ Ա Ն		
Հարցմունք Վրաց Եպիսկոպոսի	Հրատ. Ա. Յ. ՄՐՃԱՆԵԱՆ	341
Բ Ա Ն Ա Ս Ի Բ Ա Կ Ա Ն		
Անբունն Մէջէ եւ Հրաշեայ Անառեան The Manuscripts of Levond VIII Century Armenian Historian	ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ	344
Նոր Ձուդայի (Սպահան) Յախճապակինները Ե՞րբ Շինուած են	ԶԱՅԵՆ Ռ. ՎՐԴ. ԱՐՁՈՒՄԱՆԵԱՆ	359
Գ Ի Ւ Ա Ն Ա Կ Ա Բ Ի		
Կամականի Գրիգոր Շգրայակիր Պատրիարքի	Հրատ. ԱՐԱՅ ԳԱԱՅՃԵԱՆ	362
Գ Ա Տ Մ Ա Կ Ա Ն		
Կենսագրութիւն Բարեյիշատակ Տ. Պօղոս Վրդ.ի Աղրիանապօլսեցոյ	Ա. ԵՊՍ. Տ. ՅՈՎՀԱՆՆԵՍԵԱՆ	381
Գ Բ Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն		
«Երերունի Բերդ—Քաղաքի Պատմութիւն» «Հայաստանի Հնագիտական Ցուշարձանները» «Պատմութիւն Անսեմբ Զրուցագրի»	Յ. ՔԻՒՐՏԵԱՆ Յ. ՔԻՒՐՏԵԱՆ Յ. ՔԻՒՐՏԵԱՆ	385 388 389
Ս. Յ Ա Կ Ա Բ Ի Ն Ե Բ Ա Կ Ա Ն		
Եկեղեցական Բեմական		391
Պաշտօնական		394
Յ Ա Կ Ա Բ Ի Ն Ե Բ Ա Կ Ա Ն		
Տանկ «Սիոնի Խմբագրութեան եւ Գ. Կիւլպէնկեան Մտսեմադարձն Նուիրուած Գիրեբու		395
Բովանդակութիւն		399

C O N T E N T S

EDITORIAL		
The Armenian Literature	<i>A. K</i>	302
THE BIBLE		
The Apostle of the Gentiles	<i>Y.</i>	305
THEOLOGY		
Rudiments of Theology	<i>Archbp. Maghakia Ormanian</i>	312
RELIGION		
The Temptations in life	<i>Kevork S. Genevessian</i>	318
RITUALS		
On Armenian Church Rituals	<i>Zaven Maxoudian</i>	320
LITERATURE		
Tell me, Biani . . .	<i>M. Manougian</i>	322
POETRY		
The Armenian Language	<i>Hovhannes Shiraz</i>	323
LINGUISTICS		
"The Dialect of Armenians in Istanbul" by Theotig	<i>Pub. Mardiros Minassian</i>	325
BIBLIOGRAPHY		
Questions by a Georgian Bishop	<i>Pub. A. H. Serjouni</i>	341
PHILOLOGY		
Antoine Meillet and Hrachia Ajarian	<i>Mardiros Minassian</i>	344
The Manuscripts of Levond	<i>Rev. Zaven Arzoumanian</i>	350
VIII Century Armenian Historian		
When were the New Julfa (Ispahan)	<i>H. Kurdian</i>	362
Tiles made?		
THE ST. JAMES ARCHIVES		
The correspondence of Patriarch	<i>Ed. Ara Kalaydjian</i>	370
Gregory the Chain-Bearer		
HISTORY		
The Biography of Patriarch Boghos of Adrianople	<i>Bp. A. Der Hovhanniantz</i>	381
REVIEWS		
"History of Erebouni"	<i>H. Kurdian</i>	385
"The Archaeological Monuments in Armenia"	<i>H. Kurdian</i>	388
"History by Anonymous Writer"	<i>H. Kurdian</i>	390
Monthly news from the Armenian Patriarchate		
SUPPLEMENT		
Books received by the Redaction of "Sion" and the Gulbenkian Library		395
Contents		400

Yearly subscription: 5 U. S. Dollars

All correspondence should be addressed to:

Ara Kalaydjian
The St. James Press
P. O. Box 14001
Jerusalem — Israel